

ՎԻՐԳԻԼԵԱՆ

ԵՐԿՆԱԶԱՐԱՄԵԱԿԸ



ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ

ՓՐՈՑ. ԼԵՒՈՆ ԿԻՐԵՂԵԱՆ



ՎԵՆԵՏԻԿ - Ս. ՂԱԶՈՐ

1931

ՏՊԱՐԱՆԷՍ ԼՈՅՍ ՏԵՍԱԾ
ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ԳՐԻՔԵՐ

Գիրմ' 2. 3ր.

ԿՆՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԹԻՆ - ՊԷՅԻ, Ոսիս-
 րարի արտաքին գործոց և վաճառականու-
 թեան ի փոխարքայութեան Մէհմէտ - Ալի
 փաշայի (1800-1859). — Հեղ. Եսզուպ Ար-
 թիմ փաշա. 0.40

ԿՆՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ Հ. ՂԵՒՈՆԴ Մ. ԱԼԻՇԱՆԻ
 (պատկերազարդ). — Հեղ. Հ. Սիմոն Երե-
 մեան 1.50

ԱԶԳԱՐԱՆՈՒԹԻՒՆ ԱԼԱԶՎԷՐՏԵԱՆ ՏՈՋ-
 ՄԻՆ. — Հեղ. Տէր Սերովբէ Վ. Բաճեան . 0.40


ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՊՈՆՏՈՍԻ ԿԱՄ ՍԵՆ ԾՈՎՈՒ-
 տեղեկութիւններ հայազգի ժողովուրդին որ
 Սել ծովու շրջակայ քաղաքներում մէջ կը
 գտնուին. — Հեղ. Հ. Միմաս Բժշկեան . 5. —

ՀԱՅՔ Ի ՀԱՐԱԻԱՅԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆ. — Հեղ.
 Ս. Տէր Մ. Գրիգորեան 1. —

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՊԵՂՈՊՈՆՆՍԱԿԱՆ ՄՍՐՏԻՆ
 (գրաբ.) Յուլիոս 27 ամաց պատերազմին
 պատմութիւնը կ'ըմէ, մէջ բերելով Ոսիս
 ժողովներու մէջ խօսուած ատենաբանու-
 թիւնները. — Հեղ. Թուկիդիդէս, յոյժ
 պատմիչ ժամանակակից. — Թրգմ. Հ. Ա-
 բրահամ Ճարեան 5. —

Վ Ի Բ Գ Ի Լ Ե Ա Ն

Ե Ր Կ Չ Ա Ջ Ա Ր Ա Մ Ե Ա Կ Ը



Վ Ի Բ Գ Ի Լ Ե Ա Ն Տ Ա Ր Ի Ն
 Վ Ի Բ Գ Ի Լ Ե Ա Ն Ծ Ո Վ Ա Պ Տ Ո Յ Տ Ը
 Վ Ա Ր Պ Ե Տ Ն Ո Ի Ա Շ Ա Կ Ե Ր Տ Ը
 (Վ Ի Բ Գ Ի Լ Ի Ո Ս Ո Ի Տ Ա Ն Դ Է)
 Վ Ի Բ Գ Ի Լ Ե Ա Ն Ծ Ա Ռ Ը



հինգ
948

Ա Շ Ի Ա Տ Ա Ս Ի Ր Ե Ց

Փ Ր Ո Ց . Լ Ե Ի Ո Ն Կ Ի Ի Ր Ե Ղ Ե Ա Ն



Վ Ե Ն Ե Տ Ի Կ - Ս . Ղ Ա Ջ Ա Ր
 1981

Ն Ա Լ Է Ր

Լիգայոնի Գալուստ Կիւլպէնկեան

Հիմնարկութեան կողմէ

Հայկական ՍՍՌ Գիտութիւնների

Ակադեմիայի Մատենադարանին

1966

ՎԻՐԳԻԼԵԱՆ

ԵՐԿՀԱԶԱՐԱՄԵԱԿ

(ՅԼ Ն. Ք. - 1931 Յ. Ք.)



.



ԾՆ. Ի Մանդուա

ՎԻՐԳԻԼԻՈՍ

ՎԽՏ. Ի Ռրիմտիզե

Յ Ա Ռ Ա Չ Ա Բ Ա Ն

Երբ ամբողջ արեւմտեան քաղաքակիրթ աշխարհը և ի մասնաւորի իտալական ժողովուրդը երկու հազար տարիներու խորհրդաւոր քողը պատռած՝ գերազանց փառքեր նուիրեց լատինական հանճարի մեծագոյն քերթողին՝ անմահն Վիրգիլիոսի, Հայը չէր կրնար և պէտք չէր որ անբաժին մնար այդ տիեզերական խրախճանքէն, պէտք չէր որ գերագոյն արուեստագէտի բազինին մօտենար առանց խունկի և ծաղիկներու, քանի որ Բագրատունւոյն և Հիւրմիւզեանի դասական հին ու վեհափառ և Հ. Ա. Ղազիկեանի արդի քաղցրալուր քնարներով այնքան գեղեցկութիւն, քաղցրութիւն, հմայք և օծում էր ըմբռնչանած. քաղաքակրթութենէ զատ երախտագիտութեան պարտք մ'ալ կը ծանրանար մեր վրան:

Եւ իր հին քնարներու շունչով Մխիթարեան մամուլը տարփողեց Վիրգիլեան տօնն ու քերթողին փառաբանութիւնը:

Նոյն հոգւով ու շունչով է որ իբրև Մ. Ռափայէլեան նախկին աշակերտ ձեռք զարկի ներքողել Վիրգիլիոսի անձն ու գործը «Բագմավէպ»ի էջերուն մէջ, հետևելով Պէշիկթաշլեանի, Թէրզեանի շաւղին, որոնք այնքան օգտակար կերպով հոռմէական և իտալական հանճարի

ցուքերը սփռեցին հայ մտքերուն և արդի գըրական վերածնունդը պատրաստեցին:

Բազրատունիներու և Հիւրմիւզներու պանծալի ընտանիքին, այն է Մխիթարեան Միաբանութեան հանդէսը իմ ունեցած խոր և սրբազան պաշտամունքն է որ կը թելադրէ ինձ ներկայ համեստ աշխատութիւնս նուիրել Նոյն ազգանուէր Ուխտի ներկայ իմաստուն և տքնաջան առաջնորդ Գեր. Հ. Յովհան վ. Ազգեր Ընդհանրական Աբբայի, որ որքան հաւատարիմ հետեւող է իր Նախորդներուն Մխիթարեան մեծ հաստատութեան դարաւոր ականգութեանց, նոյնքան եռանդուն գործիչ՝ մեծ զարկ տալով գրական ու կրթական հաստատութեանց, որոնք այնքան փրկարար դեր կը խաղան ազգը յոտին պահելու արդի տարաբախտ պայմաններուն մէջ:

Ազոյոյ

ՓՐՈՑ. ԼԵՒՈՆ ԿԻՒՐԵՂԵԱՆ



ՎԻՐԳԻԼԵԱՆ ՏԱՐԻՆ



Հարիւրամեակները այլեւս ստէպ ստէպ
կը պատահին, կարելի է զուրցել որ սո-
վորական իսկ դարձան:

Վիրգիլիոսի նման վեհ Քերթողի մը
հսկայ դէմքը միայն կարող էր՝ սակայն,
աշխարհալուր արձագանգով, երկհազար-
եան աննախընթաց պարագան ստեղծել,
որ սովորականներուն հետ կարելի չէ
բաղդատել. զայն որակելն անգամ դիւ-
րին չէ:

Իտալական Տէրութեան կողմանէ յատ-
կապէս տպուած թղթադրոշմներով աւետ-
ուած, պաշտօնական զեկուցումներով
բացուած և նոյնքան շքեղօրէն բոլորուած
այս Anno Virgiliano—Վիրգիլեան Տա-
րին, կոթողի կամ տաճարի մը կանգնումին

նշանակութենէն շատ աւելի բազմանշանակ իմաստ մը կը պարունակէ:

Իր Տոմարին Ութերորդ Տարին Վիրգիլիոսին յատկացնելով Ֆաշիստ-Ազգային Վարչութիւնը՝ խորհրդանշական ձեւով մը և հին հին դարուց յիշատակներով խանդավառ, իր ձեռքովն իսկ ուղեց կրակը տալ անոր դիցակարգումին համար պատրաստուած փայտակոյտ խարոյկին, ուսկից հեթանոս հաւատքին կը թուէր տեսնել արծիւի մը թեւ առնելը, դիցակարգուողին հոգին երկնաչու դէպ ի անմահութիւն տեղափոխելու:

Նախահարց բարքերուն այս կրկնումով և հին հաւատքին արարողութեամբ, թէպէտ աւելի բարձր և քրիստոնեայ ըմբռնումով, դիւցապատիւ փառաւորութիւնն է որ, ուստի, կատարուեցաւ, ի պատիւ լատին Ֆերթողահօր եւ միանգամայն աննման Վարպետին, որ վեհանձն անյիշաչարութեամբ — քանզի հօրմէն ժառանգած անդը Հոկտաւիանոս կայսեր հրամանով զբաւուեցաւ — Հռոմայ ինքնակ գերիշխանութեան գաղափարին իր քնարը նուիրեց, և այդ խորագէտ և հանճարեղ կայսեր մեծղի ծրագիրներուն յաջողութեանը բոլորանրէր ծառայեց. արժանապատուութեամբ և առանց սուտակասպաս քծնանքի:

Այլ եթէ ազնուատոհմ գերդաստանին ամենացայտուն զէմքերէն, Յուլիոս մեծին և Հոկտաւիանոսին կը պատկանի *Impero*ի սկզբնական գաղափարը, Մանտուայի ժողովրդին խոնարհ բայց կենսունակ ծոցէն բարձրացած վիրզիլիոսէն կը ծնի *Idea Nazionale* ի ազգակեցոյց սկզբունքը, այն որ անպայման անձնագոհութիւն կը պահանջէ և չի հանդուրժեր որ և իցէ պատճառով սնած, քինախնդիր և անհաշտ կուսակցական ոգի:

Այս ներքին համոզումը, ապրած օրուան պահանջը և իրեն վերապահուած վսեմ պաշտօնին կատարեալ գիտակցութիւնը, զինքը հիմնապէս պիտի փոխէին՝ առաջին շփման որ ունեցաւ Հոկտաւիանոսի Արքունիքին հետ:

Այսպէս է որ Յայսկոյս Գաղղիայի միջավայրին մէջ կազմուած Մանտուացիին պիտի դառնար հարազատ Հռոմէացի մը:

Այդ օրէն իր քնարը ուրիշ երգ պիտի չունենայ, իր սիրտը ուրիշ իղձ, իր միտքը ուրիշ նպատակ, բայց եթէ անցեալին փառքերը ոգեկոչել:

Պիտի դիւցազներգէ, հովուերգէ մինչեւ որ հոգեհնչակ այդ քնարերգութեամբ պերճանան Հռոմին անցեալը և Յուլեան կայսերական տոհմին ծագումը, և բոլոր Աշ-

խարհը լսէ անոնց գերապանծ անունը և խոնարհի:

Այդ ոգեկոչումներով պիտի ծնին ազգային ոգին, մայրենի հողին սէրը:

Իր քնարին երգերով հեզահամրոյր դէպ ի դաշտ պիտի առաջնորդէ իրեն հօրենական տունը գրաւող և թալանող խրոխտ զինուորը: Անոր զգացնել պիտի տայ մշակի կեանքին անսպառ զոհունակութիւնները, պիտի կապէ զինքը մայր հողին:

Անդրադարձնել պիտի տայ անոր սրգիական պարտականութիւնները, զինքը ծնող հողին անմիջական կարօտ պիտոյրները, որպէս զի յանձանձուած խնամքներէն արգաւանդ, նա ալ, սիրապատար մօր նման, առատօրէն յաջողէր փոխարինելու իրեն համար և իր վրան թափուած յոգնատանջ քրտինքին արդար հատուցումը:

Սակայն, մօտաւորապէս քսան դարեր հարկ եղան, որպէս զի կայսերական բարեյաջող շրջանին յաջորդող ձախորդ և բազմայեղանակ դիպումներուն տոկալով, իրեն ցրուած մասերը հաւաքելով, իտալիան յաջողէր վերակազմուիլ Հոկտաւիանոսի ծրագրած մետասան լեզէոններու բաժանեալ քարտէսին յար և նման, և լատին քոյրերուն անդրանկութիւնը վերստացած՝ ինքնաձեռն հեղինակութեամբ, ազդու հրա-



ՎԻՐԳԻԼԻՈՍ՝ ՕԳՈՍՏՈՍԻ ԱՌՋԵՆԻ

ւէրը կարդար գալ միահամուռ զուգատօնելու այս վիրգիլեան երկհազարամեակը, և այս առիթով դարմանել՝ հին անցեալի մը մէջ գործուած, մեծանուն և սքանչելի Մանտուացիին մասին ապաշնորհ մտապօնքը: Վասնզի այն ինչ որ այժմ՝ ըստ պատշաճի և արժանաւոր կերպով մատուցուեցաւ՝ հին Հռոմայ Մերակոյտին անկէր և պարտք կատարել:

Լատին Քերթողահօր նկատմամբ այս անբացատրելի անտարբերութիւնը զարմացում իսկ կը պատճառէ, երբոր մարդս կը խորհրդածէ թէ որպիսի դիւրամէտ զիջումով՝ վիրգիլիոսին յաջորդող դարէն սկսեալ, յաղթամուտքերը և դիցակարգումները, Մերակոյտին կողմանէ ընծայուեցան, մարմարակուռ յուշարձաններով, որոնց շատերը, թէպէտ, մարդկային զգացումներուն յողողողութեամբ, անէծքով և լուտանքով, յետոյ խորտակուեցան, որպէս զի յաւէտ ջնջուէր անարժանին յիշատակը:

Այլ նոյն այն եղանակով որ կը տեսնենք դատապարտեալի մը բանտին խորէն վերադարձը մարդկային ընկերութեան ծոցին մէջ, և ստէպ միւսանգամ մեծարոյ՝ իբրեւ թէ քաւուած լինէր անոր ոճիրը, այսպէս նաեւ այդ անիծապարտներուն կճեայ բեկորները, պեղումներուն խորէն

դուրս եկած, հետզհետէ կը վերադառնան, գեղարուեստով հրաշալիքի յանկուցիչ դիմակին տակ, մեզի յիշեցնելու տիտղոսաւոր եղբայրասպաններ, շուքէն վախցող անօրէն և զեղի թուլամորթներ, որոնք՝ այսօր մեծահարուստ սրահի մը խորը, թաւշապատ պատուանդանի մը վրայ կանգնած, մարտամուղ Արէսի մը ահարկու դէմքով և յաղթական կեցուածքով, սնափառութեան ծիծաղելի շօշականքը կը պարզեն մեր շուարած աչքերուն:

Դժուարաւ մարդ իր զայրոյթը կը յաջողի զսպել, չպոռթկալու համար, հոմէական շեշտով. մինչեւ երբ, ո՛վ երգիծանք, պիտի զեղծանիս մեր համբերութենէն՝ և դու, լուսաւորեալդ մարդկութիւն, մինչեւ երբ պիտի հանդուրժես որ պատիրը՝ հեղձուցիչ բաղեղի նման, մակաբոյծ գալարի ճշմարտութեան:

Եւ ըսել որ պատեհ առիթները չէ՛ որ պակսեցան ո՛չ միայն հեթանոս դարերուն, այլ մինչեւ իսկ մեծն թէոզոսէն յիտոյ:

Այլ նա մանաւանդ Մարկոս Անտոնիոսին հիւպատոսութեան օրով, երբոր Հոմէական նոր Տոմարին *Quintilius* ամիսը Յուլիոս կեսարին ընծայուեցաւ: Այդ նախընթաց օրինակին վրան, Ծերակոյտն ալ, իր կողմանէ որոշեց *Sextilius* ամիսը

Օգոստոս կայսեր նուիրել, հետեւեալ հրովարտակով:

«Որովհետեւ Սեքստիլիոս ամսուն մէջ սկսած է կեսար Օգոստոս իր առաջին Հիւպատոսութիւնը, երեք անգամ յաղթանակի պատիւներ ունեցած է, իր հովանաւորութեան տակ տեսած է արշաւանքը Յանիկուլոնի Լեգէոններուն, կզիպտոս ենթարկած է Հոմէական Պետութեան, զազրեցուցած է քաղաքական մարտը, բոլոր այս պատճառներուն համար հաճոյ է և հաճոյ պիտի ըլլայ Մերակոյտին որ այս կայսրութեան ամէնէն բարեբաստիկ այս ամիսը կոչուի Օգոստոս»¹:

Այդ փառահեղ լուսապսակին Apo-
théoseին շատերը փափաքեցան, բայց
ի զուր: Ինչպէս Ներոն, որ Ապրիլ ամիսը
իր անունին ուզեց նուիրել, Մայիսը՝ կղօ-
զիոսի, և Յունիսը՝ Գերմանիկոսին:

Յուլեան ազգատոհմին այդ երկու հոյակապ ներկայացուցիչներուն մատուցած ծառայութիւնները և արժանիքները փոխարինող և խորհրդանշանող, ատկէ փառաւոր նուէր, անջնջելի յուշարձան կարելի չէր գտնել: Արդարեւ, Յուլիան ու Օգոստոսը, տարւոյն ամենապայծառ եւ

1. C. d. Gebelin. l'Hist. du Calendrier.

արդիւնաշատ օրերուն կը համապատասխանեն: Ապողոն ֆերոսն անգամ, այդ ամիսներու միջոցին, աւելի վաղայարոյց կը սկսի իր տենդոտ քառածի արշաւը, և շատ ուշկեկ կը դադրի, հազիւ մի քանի ժամ հանգիստ տալով իր հրաշունչ երիվարներուն:

Արդարութիւնը, սակայն, այն կը պահանջէր — և այս առաջարկս՝ փոխանակ Հայու մը գրչէն, վիրգիլիոսին հայրենակցէ մը կը պատշաճէր արձակուիլ — որ Մեծն Օգոստոսի անունը կրող ամիսին յաջորդող Սեպտեմբերն, որ եօթներորդ կոչուելու իր նախկին իմաստը այլ եւս կորուսած է, և որուն 22 թուականին ճշտապէս կը համապատասխանէ Լատին վեհ Քերթողահօր մահուան տարեդարձը, երկհազարամեան այդ տարեդարձին առթիւ, համաշխարհաքուէ որոշումով վիրգիլիոսի ընծայուէր, որուն գրչին աշխարհաքարտէսը, աւելի հեռաւոր մղոնաքարերու հասաւ, և որուն մշակոյթային ինքնակալութիւնը, Յուլեանին վերապրելով՝ Ովկեաններն ալ գլխց անցաւ. ամենուրեք ըզձալի, քաղաքակրթիչ, հոգւոյ սխրանք, մտքի ճախրանք և սփոփանք, նա մանաւանդ քառատրոփ հեւհեւացող կեանքի մը յարուցած մեքենական խլացուցիչ ժխորին մէջ:

Այս եղանակով և տարէցութեան կարգաւ, քրիստոնէութեան Տոմարին մէջ արձանագրուած, բերնէ բերան, զրչէ զրիչ, մարդկութեան ամենահեռաւոր սերունդները պիտի յեղյեղեն երեք նշանաւոր անուններ. Յուլիոս, Օգոստոս, Վիրգիլիոս, Հոմէական կայսրութեան հոտանին դարբնող երեք հսկայ գործիչները, բանալով Եւրոպիոյ և աշխարհին օրէնսդրեալ լատին քաղաքակրթութեան դարաշրջանը:

Եռանուն այդ շարքին առաջինը կը ներկայացնէ ռազմական հանճարը. երկրորդը՝ վարչական դիւանագիտական բարձր կարողութիւնը և երրորդը Հոմայ գրական փառքը, լատին մշակոյթին և քերթողական կիրթ արուեստին գերագոյն արտայայտումը:

Թէ ո՞րը միւսէն գերազանց է, կամ ո՞րը աւելի մարդկութեան երախտագիտութեան և աւելի մշտատեւ յիշատակին արժանի, այս ամէնուն ստոյգ և բացայայտ ապացոյցը պիտի մնայ Վիրգիլեան Գլաշիստ այս անգամուան Ութերորդ Տարին:



ՎԻՐԳԻԼԵԱՆ ԾՈՎԱՊՏՈՅՏԸ

ԿՊԵ
248

Եւ որպէս զի Լատին մշակոյթէն սե-
րած ըոյր ազգերուն զարգացեալ և բա-
րեկիրթ շատաւիղներուն հաճոյալի առիթը
տրուէր, իրենց ընտանեկան իենն ու
քէնը թողած, գալ հաւաքուիլ մեծն վիր-
գիլիոսի յիշատակներուն շուրջը, և վիր-
գիլեան Տարին ալ, այս կերպով աւելի
մեծ փայլ մը ստանար, այս և ասոր նը-
ման ազնիւ դիտաւորութեամբ, իտալական
նորընտիր Ակադեմիային թելադրումով,
իտալական Նաւային Դաշնակցութեան
կողմանէ վիրգիլեան ծովապտոյտ մը կազ-
մակերպուեցաւ, Բրինտիզի ծովաքաղաքը
որոշելով ընդհանուր հաւաքումին կեդրո-
նավայր:

Հին Բրինտիզիումի տրուած այս նա-
խապատուութիւնը մէկէ աւելի սլատմա-
կան դէպքերու հետեւանք էր:

Նախ և առաջ՝ որովհետեւ, այդ քա-
վիրգ. նրկնագարամեակ

դաքին մէջ վիրգիլիոս մեռած է, Աթէն-
քէն ի դարձին, Փրկչին թուականէն 19
տարի առաջ, քսաներկու Սեպտեմբերին.
ճիշտ այն ամսոյն մէջ, որ մեզի յոյժ ըղ-
ձալի թուեցաւ, և է իսկապէս, որ Լատին
վեհ Քերթողին յիշատակին ընծայուէր.
Եթէ, եթէ կ'ըսեմ, հայու մը ձայնը զօ-
րաւոր արձագանգ տալու կարող ըլլար
Աշխարհիս: Ինչ որ շատ տարակուսելի է.
քանի որ նա իր ազգային դատը չի հաս-
նիր լսել տալ սրտերուն:

Ինչ որ է, Բրինտիզի քաղաքը, այս
պատմական յիշատակութենէն զատ, մե-
ծամեծ ծառայութիւն մատուցած է Ac-
tնտի ծովամարտին ժամանակ, նպաս-
տելով Օգոստոսի յաղթութեան, որուն
վերջապէս պիտի մնար, թիկնածուներու
բարձուժով, կայսերական ծիրանիին փառ-
քը: Մարկոս Անտոնիոսին պարտութեամբ,
կը վերջանային տոհմային կռիւները և
Հոմ կը հռչակուէր, քաղաքներուն զե-
րազանցը, Urbs, Տիեզերակալ Մայրա-
քաղաք: Տիտոս մը որ այլեւս պիտի
յաջողէր պահել, կայսրութեան անկաստե-
ղէն ալ վերջը. նախ՝ զէնքի ձեռքով, և
յետոյ Ս. Խաչին զօրութեամբ:

Բրինտիզի ծովալճին հանդիպակաց ե-
զերքին մօտ կը կատարուէին, ուստի,

Անքիտէսի զաւակին մասին Ենէականի մէջ յիշատակուած գուշակութիւնները. Դեւեան պատգամէն սկսեալ, և Ենէասին միատեղ տարած ընտանի թերափներուն յայտնութիւնը, և նամանաւանդ Հեղինով, Բութրոտիոնի արքային, Պրիամոսի հմայ զաւակը, վերջին գուշակութիւնները, որոնք իր քննեկալին հաղորդեց, անոր մեկնելէն առաջ:

Նովին զործով, վերջապէս, կ'ամբողջանային վիրգիլիոսին ալ բոլոր իղձերը և նպատակները, որոնց յաջողութեան համար Դիցարանութենէն փոխ առած էր Ենէասի ողիսականը, որպէս զի Հռոմայ Դիցուհւոյն Dea Roma, եւ Divus Julius, այսինքն Օգոստոսի աստուածացուցումին պատկերացումին նկարչագեղ պատառ ծառայէր: Որմէ վերջը, կայսրութեան ամէն կողմը, այդ երկու անունները պաշտուած պիտի յեղյեղուին, թէ՛ իտալացի զանազան ցեղերէն, եւ թէ՛ մասնաւորապէս օտար ժողովուրդներէն: Եւ ամենուրեք, Հելլէն աշխարհէն սկսեալ, ի պատիւ այդ անբաժան երկու անուններուն, տաճարներ եւ արձաններ պիտի կանգնուին, դրամներ պիտի դրոշմուին: Եւ ներքին խրոխտանքով մը եւ ապագայ նորանոր յաղթանակներու ոգեւորութեամբ, Հռոմէացի զինուորը հանապազօր իր աչքե-

րուն առջեւ պիտի ունենայ Dea Romaն, մերթ քաջամարտիկ Ամագոնի մը դիրքով, նիզակը ձեռքին մէջ, վահանին կոթնած. կամ Արամազդի իմաստուն եւ քաջասիրտ դասեր՝ Պալլասի պատկառելի դէմքով, բազմած վեհարար. աջ ձեռքին մէջ՝ յաղթութեան Գիցուհին, եւ կամ անոր ուսին վրան թառած: Տարբեր զգացումով մը, մինչդեռ, նուաճեալ օտար ժողովուրդները պիտի պատկերացնեն Հոռմ գիցուհին:

Իրենց համար նա Tyche, ճակատագրին եւ բախտին նոյն ինքն գիցուհին է. գլուխը աշտարակազարդ՝ ի նշան անոր անվիճելի իշխանութեան. ամաղթեղջիւրը մէկ ձեռքին մէջ, ուրկէ իրմէն կախեալ ժողովուրդներուն յորդազեղ կը թափին բարօրութեան եւ երջանկութեան ամէն պարգեւները. միւս ձեռքով կը բռնէ գունտ եւ դեկ մը, ցոյց տալով որ անկէ կախեալ է մարդկութեան կեանքը, աշխարհիս ընթացքը, զոր անմրցելի զօրութեամբ կը վարէ. հետեւաբար անոր ամէն ոք հլու կերպով հպատակելու է:

Նման պաշտամունք պիտի ստանայ Divus Juliusը. մասնաւորապէս այն քաղաքներէն զոր Օգոստոս կայսրը բարեզարդած էր կամ վերականգնած: Ասոնց մէջ յիշատակելի է Տէգտոզագ Գալլիաց-

ւոց *Ancyra* մայրաքաղաքը, արդի Էն-
կիւրին, ուր տակաւին կանգուն կը մնայ,
ի պատիւ Օգոստոսի եւ Հռոմայ կանգ-
նուած հոյակապ տաճար մը:

Վիրգիլեան ծովապտոյտին մասնակցորդ-
ները, Բրինտիգի ծովալճին մէջ կազմ եւ
պատրաստ գտան Աքուիլէա նաւը, որ
զիրենք ուղղակի Եպիրոսի եզերքը փո-
խադրեց. եւ աւելի ճիշտը, Հեղինոս Աք-
քային բարձրաքաղաքին, հին Պութրո-
տիոնի աւերակներուն որոնց պեղումնե-
րէն, Վիրգիլիոսի երգած ապողոնեան տա-
ճարին, յոյն թատրոնին, եւ Հեղինոսի
հիւրասէր եւ շքեղ պալատին մնացորդ-
ները օրէ օր երեւան կ'ելլեն՝ դոկտ. Ու-
կոլինի խաւացի հմուտ հնախօսին յա-
րատեւ ջանքերով:

Վերածեալ նկատելու ենք, հետեւաբար,
իտալ. նաւային դաշնակցութեան կազմա-
կերպած Վիրգիլեան այս ծովապտոյտը,
քանի որ նա կը սկսէր Ենէականին 446-
երորդ տողէն.

Առ ծովեզերք եպիրացւոց անցեալք մերձ
ի Քաւոնեան նաւահանգիստըն մըրաք.
Բարձր ի քաղաք անդըր Բութրոտ վերելեակք:

Տրովացիներէ հիմնուած, երբեմն այդ
վաճառաշահ Բութրոտիոն քաղաքէն, Ե-

նէաս դիւցազնը, Հեղինոս քենեկալին եւ Հեկտորի այրի կնոջ՝ Անդրոմաքէին հրա-
ժեշտի ողջոյնը տալով, յոնիական եզերք-
ները թողուց հեռացաւ, եւ մտաւ իտա-
լական ջուրերուն մէջ՝ Պաղինուր քաջ նա-
ւազին ղեկավարութեամբ, ղէպ ի երիցս
աւետեալ այլ անորոշ բախտը, որ իրեն
կը սպասէր, եւ որուն պիտի արժանանար
եօթը տարիներէ աւելի ոգորելով բնու-
թեան տարերց եւ մարդոց հակառակու-
թեան, եւ որ սոսկալին էր՝ Հերա Դիցամօր
անհաշտ քինախնդրութեան ղէմ:

Նմանապէս, այլ շատ տարբեր եւ հա-
ճելի պայմաններով, Արուիլէա նաւը, Բու-
թրոտի պեղումներուն յոյժ ուշագրաւ այ-
ցելութենէն յետոյ, Եպիրոսի ծովեզրէն
հեռանալով, վերադարձաւ իտալական ջու-
րերուն մէջ, եւ Տարենտոնէն սկսեալ, յա-
ջորդարար այցելեց որոշեալ վայրերը,
շարունակ հետեւելով Ենէասի թողած
շաւղին, եւ իբր ղեկավար առաջնորդ ու-
նենալով, այս անգամ, ոչ զրանճրարուն
Պաղինուրը, այլ աւելի փորձառու մը եւ
քաջարթունը, նոյնինքն վիրգիլիոսը որուն
ճարտար գրչին շնորհիւ եւ զօրութեամբ
Ան քիսէսի աստուածորդի զաւակը, իր
վերջնական անմահութեանը պիտի արժա-
նանար. անմահութիւն մը, որ աւելի Հո-

մերօսէն կը ծնի, քան թէ գեղեցկութեան
Դիցունի՝ Աստղիկէն, Դարդանեանց իշ-
խանին Անքիսէսի համար զգացած, մի
կամշող եւ յոյժ առասպելախառն սիրա-
հարութենէն:

Կատարեալ եւ աւելի շահեկան ըլլալու
համար, բնականաբար, այս ծովապտոյտը
հարկ էր որ Դարդանեանց իշխանութեան
կեղըրոնէն, այսինքն իդա լեռնէն սկսած
լինէր, ուր Ենէաս՝ Հելլէն դաշնակիցնե-
րէն մղուած, պահ մը անառիկ դիրքով
դիմադրելէն յետոյ, որոշեց զաղթել, քանի
որ Տրովայի վերականգնումի մը այլեւս
յոյսը չէր մնացած:

Կան թէպէտեւ պատմագիրներ, որոնք
ուրիշ գոյնով մեզի կը ներկայացնեն Ե-
նէասն ու Հեղինոսը, Ապողոնին քահա-
նայն, որ Տրովայի անկումէն առաջ գերի
ինկած, սկսաւ Յունաց ծառայել, անոնց
գուշակելով որ Փիլոտէտի եւ Նէոպտոլո-
մէոսի օգնութեամբ մի միայն Տրովան կա-
րելի էր զրաւել, որմէ յետոյ նոյն այդ
Նէոպտոլոմէոսին հետ Եպիրոս գնաց եւ
անոր յաջորդեց, կնութեան առնելով, նոյն
իսկ իր քենի, Հեկտորի այրի կինը:

Ենէասի գալով՝ ի սկզբան Յունաց
թշնամի չէր. բայց որովհետեւ Աքիլլէսի

զինուորները հարստահարել սկսած էին իդա լերան շրջակաները, պարտաւորուեցաւ իր չէզոք վիճակը թողնելով, Պրիամուսի միանալ եւ խառնուիլ այդ նշանաւոր՝ այդ դարերուն համար համաշխարհային մարտին, որ տասը տարի տեւեց, որուն Հայերն ալ մասնակցեցան եւ զոհ տուին իրենց թագաւորը:

Դարդանեան եւ տրովեան իշխաններէն ինքը միայն զէն ի ձեռին մնացած էր: Ազատ, ուստի, վերջնական որոշողութիւն մը առնելու: Այլ հոս է որ պատմութիւնը կարծիքով կը տարբերի զեղարուեստէն. որ զԵնէասը մեզի կը ներկայացնէ փախըստական, կազ հայրը շալակած, ընտանի թերափները կուրծքին պինդ սեղմած, Ասկան զաւակը միասին: Մինչ պատմութիւնը կը վկայէ, Աստուած գիտէ որքան ճշտութեամբ, որ Ենէաս յաղթողներուն հետ համաձայնելով՝ դաշինք մը կնքեց, այն պայմանով որ ազատ ըլլար իր ընդոծիններուն եւ զինակիցներուն հետ արտագաղթել, ի խնդիր նոր հայրենիքի մը:

Ասոր համար է որ Եզէական ծովին եւ Յոնիականին մէջ, բնութեան տարբերց դէմ միայն պայքար ունեցաւ, մինչ Սիկիլիոյ կողմերը պարտաւորուեցաւ մարդոց դէմ մարտնչիլ: Ինչ կերպով որ ըլ-

լայ իրականութիւնը, խեղաթիւրիչ պատմութեան խօսքերէն աւելի մեզի սիրելի է գեղարուեստին ազնիւ վկայութիւնը, եւ յոյժ հաճելի հետեւիլ Վիրգիլիոսի ազգասէր քնարերգութեան, որ վեհանճն կերպով, եւ թերեւս ներողամիտ ոգւով Յնէասը փախստական կը հանէ իր երկրէն, եւ զՀեղինոս կը ներկայացնէ յունատեաց մը, երբոր պիտի զգուշացնէ իր քենեկալը այդ չար Յոյներուն գրաւած եզերքներուն չափազանց չմօտենալ:

Անդ ամենայն ուրեք բնակեալ Հէլլէնք չարք
Եւ նարիկեան Լոկրեաց կանգնեալ կան պատմ-
[ուարք:

Տարաշխարհիկ երթալու այս որոշողութենէն յետոյ, Յնէաս, ուրեմն, հայրն ու զաւակը միատեղ եւ հաւատարիմ ընկերները, ընդամէնը քսան նաւէ բաղկացեալ տորմիդով մը կը հեռանայ իր հայրենիքին ծովեզրէն:

Իրեն կը հետեւէին, նախ եւ առաջ, այլեւս պատմական դարձած ծանրարթուն Պալինուրը, որ Սիկիլիայէն դէպ ի Սօռէնտոյի ուղղութեամբ ճանապարհորդած ատեննին, խոր քունին մէջ, ծովը կ'իյնայ, աներեւոյթ, թողնելով իր արկածին յիշա-

ասկը Լուկանեան երկրին մի հրուան-
դանին անունին մէջ:

Եւ հաւատարիմ (*fidus*) Աքատէսը՝
Մնէսթէոսը, Սերգիստոսը, Կլտանթոսը:
Հոռմէական պատմութեան մէջ ասոնց սե-
րունդէն յիշատակուած կը գտնանք Սեմ-
նիուս ռամկավար ընտանիքը: Սերկիոս
ազնուական գերդաստանը, եւ Լուչիուս
Կլուինտիոսը, Հոռմի դէմ դաշնակցած բա-
նակի մը հրամանատար, որ Սիլայի ձեռ-
քով պարտուած, Նօլայի պատերազմին
քաջարար կռուելով մեռաւ:

Ասոնք են Իտալիա գաղթող տրուա-
ցիներուն նախահայրերը, որոնց սերունդը
Լատիոնի բնիկ ժողովուրդին հետ միա-
նալով ծնունդ պիտի տար Լատին Ազգին,
որուն կեդրոնատեղին պիտի ըլլար Ենէասի
դաստակերտ Լաւինիում քաղաքը, որմէ
վերջը Ասկանին կերտած Ալքանը, զոր
Հոռմ պիտի բնաջնջէր Մէցիոյ Ֆուֆէցիա
Ալբանի բռնակալին նենգ դաւադրութենէն
զայրացած, ինչպէս նոյն տիուր վերջը
պիտի ունենար վիրգիլիոսի երգած Հոռ-
թուլեանց քաջ Տուրնոս արքային Արտէա
մայրաքաղաքը, ուր՝ ըստ հին աւանդու-
թեան՝ Ենէաս զիւցազնը թաղուեցաւ:

Թէ ո՞ր ճամբով Ենէաս սկսաւ իր արկածալից ողիսականը, այդ ալ պատմականապէս ճշդուած չէ: Հաւանականութիւնը այն է, որ հին Սիզիկ քաղաքէն մեկնեցաւ, իսկոյն անցաւ Եւրոպիոյ եզերքը. ուրկից Թրակիոյ ծովեզրը քերելով, Աթոս լեռնէն վերջը, Եգէականի կղզիներուն անցքերէն հասաւ Արտեմիդի եւ Ապոդոնի ծննդավայրը Դելոս կղզին (Delos = Δῆλος) զոր Պոսիդոն, ըստ առասպելին պատմածին, իր հզօր եռաժանիին հարուածով ծովին յատակէն վեր հանած էր:

Ենէաս այդ կղզւոյն համբաւաւոր Ապոդոնեան զուշակին կը դիմէ խորհուրդ հարցընելու, թէ ո՞ր աշխարհը վիճակուած էր իրեն նոր հայրենիք: Դելեան հմայն, Դարդանեանց անցեալն ու անոնց սերունդին ճակատագրուած ապագայն, քանդակածոյ երեք տողերու մէջ խտացնելով, սիրիլեան ռճով մը կը պատասխանէ.

Ըզնախամայրըն խնդրեցէք ըզձեր արդ.
Անդ ազգատոհմըն շուրջ Ենեայ տիրեսցէ.
Որդի եւ թոռն եւ սերեալ ազգն ի նմանէ:

Որդին՝ Ասկանն էր, զոր Հռոմայեցիք Julio = Յուլիոյ պիտի կոչեն: Ասոր սերունդէն պիտի ծագէր Յուլեան կայսերա-

կան ազգատուհմը, այն որ պիտի ինքնա-
կալէր:

Վիրգիլիոս այս առթիւ, իր առաջին
ներբողը կ'ընծայէ իր մեծանուն բարեկա-
մին եւ օգոստափառ պաշտպանին:

Իսկ թողը, Հոմուլոսին ակնարկու-
թիւնն էր զոր պատմագիրները Ենէասին
երկրորդ զաւակին հեռաւոր շառաւիղ կը
նկատեն: Նախամօր գալով, Դելեան գու-
շակը կ'ակնարկէր Տրովացւոց նախահօր,
Դարդանոսի ծննդավայրին, այսինքն մի-
ջին արեւմտեան Խտալիոյ. քանզի Դար-
դան՝ ազգաւ Ետրուրացի էր: Աւանդու-
թիւնը կը պատմէ որ Դարդան եւ Ասիոս
երկու եղբայրներ էին՝ մէկ մօրմէ ծնած:
Առաջինը, ինչ որ կը հասկցուի, զինուո-
րական պետի մը զաւակը, իսկ երկրորդը՝
Ասիոս, կրօնապետ Դիոսի մը որդին: Եր-
կուքին մէջ գերագահութեան վէճ մը կը
ծագի: Դարդան կը սպաննէ իր եղբայրը,
եւ կը հարկադրուի փախստական ապաս-
տանիլ Տրովացւոց աշխարհը, որուն ար-
քային դուստրը կնութեան առնելով, Տրո-
վայի թագաւորութիւնը կը հիմնէ, որ մօ-
տաւորապէս 300 տարի տեւեց. վերջին
թագաւորն էր Պրիամոս, երբոր Անքիսէս
իշխանն էր Իդա լեւրան շրջականերուն:

Սակայն ծերունի Անքիսէսը մոռցած

ըւաւով իր նախահարց յիշատակները,
սխալ մեկնութիւն մը կուտայ Դեւեան
պատգամին: Իրեն կը թուի որ հմայն կրե-
տէ կղզւոյն ակնարկած էր: Հետեւաբար
Տրովայիք խրախոյս առած կը մեկնին.

Եւ ուղեկիցք խրախոյս բարձեալ յորդորեն
Առ նախահարս՝ ի կրեա դիմել մեզ անդրէն:

Ուր կը հասնին երբոր ժանտախտը ա-
հաւոր կոտորած կը գործէր այդ կղզւոյն
բնակչութեան.

Ահա ժանտախտ աղիտարար դառնաթոյն
Ապականեալ զեթեր, եւ ամ մահաբեր
Զիրան եւ զտունկ եւ զարմրաի փաղաղէր:

Տագնապալից այս կացութեան մէջ՝
Ենէասի նախահարց յբարի հոգիները Տրո-
վայէն միատեղ բերած թերափներուն բեր-
նով կը խօսին.

Պատկերք սուրբ դիցն եւ փոխզական թերափք
[մեր
Զորս ի Տրովայ բարձեալ ընդ իս բերէի.....
Լուսաճաճանչք երեւելով ի տեսեան,

Ենէասին Դեւեան պատգամին ուղիղ
մեկնութիւնը կու տան: Եւ Վիլրգիլիոս եր-
կրորդ առիթը կը քաղէ Օգոստոսին ներ-
քող մ'աւելի ընծայելու.

Մեք ի Տրովայն հրակիզմանէ զհետ քոյին
 Եւ զհետ զինուցրդ քոց եկաք անդրստին .
 Մեք հողմուտոյց ընդ ալիս քեւ նաւեցաք,
 Բարձր ի յաստեղս եւ ըզթոռունս ամբարձեալ,
 Ըզգաստակերտ քո կացուսցուք ինքնակալ :

Եւ ընտանի թերափները կը յայտնեն
 Ենէասի որ Գեղեան պատգամը կրեաէի
 համար չէր զուրցած, այլ խաալիոյ, այն
 աշխարհին, զոր Յոյները Hesperia կամ
 Vesperia կը կոչեն, որովհետեւ Արեւ
 գահը այդ կողմը մարը կը մտնէր :

Է վայր՝ զոր Յոյնք Երեկորնեայ յորջորջեն,
 Երկիր նախնի, բերրի ի գուղձ, յաղթ ի զէն,
 Ուր ենտարեան երբեմն որեարըն բնակէր,
 Զօրավարին այժմ յանուանէ ազգ կըրտսեր
 Խաալիւս, որպէս լըսեմք, կոչէ զայն .
 Անդ է գաւառ մեր բնիկ եւ տուն սեփական,
 Անտի Գարդան եւ եւ Յասի նախահայր,
 Ուստի մերոյ գրոհիս ըսկիզբն է եւ ծայր :

Ենէաս այս հրաշալի տեսիլը կը հա-
 ղորդէ Անքիսէսի, որուն յիշատակները
 արթննալով .

Ի միտ առեալ զկրկնակ առաջըս տոհմին
 Ըզնախահարսն երկուս ծանեաւ ծերունին :

Եւ Անքիսէս նմանապէս կը յիշէ որ
 Պրիամոսի ըրմանուշ աղջիկը կասան-
 դրան, խաալիոյ մասին ստէպ յեղյեղած էր :

Սակայն վիրգիլիոս, ասկէ աւելին
 յայանել չի տար ծերունւոյն, թէ արդեօք,
 Ապողոնին սէրը մերժող այդ խստավառ
 Քրմանուշը, որ Հեկտորին կնոջ նման գերի
 ինկած եւ անոր նման ձեռքէ ձեռք պիտի
 լլկուէր, նախ սրբապիղծ Այասէն, յետոյ
 խրոխտ Ագամեմնոնէն, Կասանդրան, կ'ը-
 սեմ, աւելին չէր հաղորդած Անքիսին,
 Տրովայի տխուր վախճանին նկատմամբ:
 Եւ թէ ինչպէս Յասի նախահօր արեան
 պատասխանատուութիւնը, եղբայրասպան
 Դարդանոսին հինգերորդ սերունդին գըլ-
 խուն պիտի ծանրանար, ջնջելով Տրովան,
 եւ անոր զօրաւոր ծովապետութիւնը, եւ
 Տրովացիները ցրուելով վտարանդի:
 Արեան վրէժ մը որ պիտի չմեղմանար,
 եւ տեղափոխուելով Նախահարց ծննդա-
 վայրին մէջ Ենէասէն սերած ազգութիւնը
 պիտի պառակտէր, եղբայրասպան երկրորդ
 ոճիրով մը, երբոր Հռոմուլոս իր Հռեմոս
 եղբայրը սպաննեց, կուսակցական ոգին
 զայրացնելով, բաժնելով ազգութիւնը միա-
 պետականի եւ ռամկավարի միջեւ, եւ կայ-
 սրութեան եւ հասարակապետութեան: Եւ
 Բրուտոսն է, այդ անգամ, որ դաշոյնը պի-
 տի մխէ իր հօրը սիրտը: Սակայն Յու-
 լիոս Կեսարի արեամբ կը վերջանայ նա-
 խահարց ոճիրներուն արեան վրէժը, եւ

իր մահով Ենէասի Յուլիոյ զաւակին համար տրուած պատգամը կը կատարուի: Եւ Աստղիկ վերջապէս կը յաղթանակէր, Տրովացուոց անհաշտ դիցամօր՝ Հերային:

Անբխէս, դելեան գուշակին սխալ մեկնութիւնը տուած լինելը խոստովանելով, Տրովացիներուն կը պատուիրէր մեկնիլ. Հնագանդք փերեայ, գնասցուք պատգամն ուր
[կոչէ:

Բարեպաշտ ծերունիին այս վերջին խօսքէն ոգեւորուած, Տրովական տորմիզը առագաստները բացած, կ'արշաւէ «յաղթընդ ալիս»: Ժանտախտին ճարակումէն ճողոպրողներուն, սակայն, աւելի ահաւոր փորձանք մը կը սպասէր, երբոր ինքզինքնին ծովին անսահմանութեան մէջ զգացին, վերը երկինք, վարը ջուր:

Ոչ եւս երկիր ուրեք ական դիպելով,
Այլ շուրջ երկին, շուրջանակի ջուրց կոհակ:

Անդունդներու վրան առկախ, մահու եւ կենաց այդ պահուն կարծես կը սպասէր Տրովայի անհաշտ թշնամին, Հերա դիցամայրը, իր հին եւ անողոք քինախընդրութիւնը վերսկսելու. եւ հալածական վարելու Իլիոնին հրկիզումին վերջին բեկորներն ու մոխիրը:

Մըրիկ սաստիկ, հողմուռուցիկ, շանթ

եւ ամպրոպ, գիշեր եւ մութ խաւարչտին,
բնութեան բոլոր տարրները, անծանօթ
ուժէ մը յուզեալ, կը մոլեգնին անոնց դէմ,
այնքան սաստկօրէն որ Պաղինուրն ան-
գամ շուարած, այլեւս անկարող զեկա-
վարելու, նաեւրը իրենց կոյր բախտին կը
թողու, աստանդական, ակէծուփ, երեք օր
եւ երեք գիշեր շարունակ, մինչեւ որ՝

Ի չորրորդումն ապա աւուր տարակաց
Յայտնի երկիրն, եւ գան լերինք յերեւան.
Եւ ելանեն ծուխք ընդ երկինս ամբառնան:

Լատին Գերթողը, յոյժ բնական եւ տպա-
ւորիչ նկարագրած է բնութեան տարրե-
րուն մոլեգնոտ յուզումը. ճշգրիտ պատ-
կերը տալով Մատապան հրուանդանին
ջուրերուն խորշակէն շարունակ հողմակոծ
վիճակը. ուր ծովը երբեք խաղաղ օր մը
չէ տեսած:

Նոյնքան ճարտար եւ գեղեցկահիւս
ոճով կը փայլի Գերպ. Հիւրմիւզեանին
յեղիչ գրիչը, յիշեցնել տալով ընթերցո-
ղին, այդ վտանգաւոր ծովանցքը, ուրկից
նմանապէս պիտի անցնէր Մեծ Սերաս-
տացին, Ենէասին նման տարագիր, ինքն
ալ Երկնից կամքին հնազանդ.

Իլիոնի հրկիզումին տարաբախտ
Բեկորներուն նըման կ'երթար արտագաղթ.

Ինքն ալ իր հետ տարած էր սուրբ պատկերներ՝
Ազգային սէրն եւ հայ հոգին անձնըէր,
Արծարծելու հայկական նոր ատրուշան
Եւ պարգեւել նոր Մետրոպներ՝ Ը՛Ալիշան:

Հայ գրականութեան վերածնունդին այդ
թուականէն ի վեր հայութեան սրբան
նժդեհ հոսանքներ, միեւնոյն ճամբով, օտա-
րութեան ընկլուզիչ Ովկեանին մէջ խո-
րամուխ յառաջացան, հեռացան՝ մեծաւ
մասամբ անվերադարձ: Որովհետեւ՝ չէին
տարած, իրենց հետ, կամ ճանապարհին
ընթացքին, բաւական պինդ չէին սեղմած
իրենց կրծին, հայրենիքի պաշտամունքին
սուրբ պատկերները, եւ հայկական թե-
րափները՝ հայրենի օճախին ազգային
սէրը, զոր Վիրգիլ իրեններուն ամուր
պնդեց, որպէս զի երկար եւ հեռաւոր
օտարութեան ապազգայնացնող վտանգէն
զիրենք պահպանէր: Վտանգ մը որ ո՛չ Ե-
նէասին եւ ո՛չ իրեններուն կրնար սպառ-
նալ: Սակայն պէտք է նաեւ զուրցել որ,
ընտանի թերափներէն զատ, Լատմեղիոյ
այդ որդիները, եւ նա մանաւանդ Անցի-
սէսի արդար զաւակը, պաշտպան ունէին
երեք հզօր աստուածներ, Աստղիկն ու Ա-
պողոնը, եւ մասնաւորապէս ծովերուն ինք-
նակալը, Երկրադարդ Պոսիդոնը:

Արդարեւ բռնաշունչ այդ մըրիկին կը յաջորդէ անհողմ խաղաղութիւն մը: Բաց ի Ստրոփադ կղզւոյն միջադէպէն, որուն առթիւ ժանտ կեղեկոյ Արպեան, Տրովա-ցւոց «գուժարկու անէծք կը կարդայ» . Մատապանի ջրերէն յետոյ ամէն ինչ բարեյաջող կ'ընթանայ. եւ այսպէս Յոնիական կղզիները մի առ մի անցնելով, Տրովեան տորմիլը կը հասնի Պուտրոթի խորշին մէջ, ճիշտ հոն ուրկից՝ այս անգամ, վիրգիլեան ծովապտոյտն սկսաւ:

Ենէաս՝ հազիւ ցամաք իջած, անա-կընկալ լուրը պիտի լսէր որ Քաւոնեան այդ երկրին կը թագաւորէր նոյն ինքն իր քենեկալը, Հեղինոս, Ապողոնի քահանան, որ Տրովայի պատերազմին օրով, խորագէտ գուշակի համբաւը շահած էր, եւ Հելլէն բանակէն ալ մեծարուած:

Ենէասի զարմանքը դեռ աւելի մեծ կ'ըլլայ, երբոր կ'իմանայ որ Բուզրոթիոնի թագուհին նոյն ինքն Հեկտորի այրի կիներ էր, իր քենին:

Ենէասի եւ Անդրոմաքէի հանդիպումը շատ յուզիչ է: Արտասուլաթոր աչքերով՝ դժբախտ կիներ Ենէասին պիտի պատմէ իր գլխին հանդիպած փորձանքները. թէ ինչպէս, Պիւռոսի ձեռքը գերի ինկած,

նախ այդ «վայրագ պատանւոյն» կին ծառայած էր եւ ինչ պարագայով Հեղինոսին հարս գացած :

Արքայավայել պատուասիրութեամբ եւ մեծ խնջոյքներով՝ Ենէաս եւ իրենները կը հիւրասիրուին Հեղինոսէն, երեք օր, մինչեւ որ հիւսիսային քամին առագաստներն ուռեցնելով, իրենց կ'ազդարարէ մեկնելու պատեհ առիթը :

Յուզիչ եւ նմանապէս հրաժեշտի ողջոյնին տեսարանները, երբոր Անդրոմաքէ Ասկանին կը նուիրէ իր ձեռքովը բանած ոսկեթել ձորձեր եւ փոխզեան քլամիդ մը, եւ երբ Հեղինոս ողջերթ պիտի զուրցէ Անքիսէսին, զոր այլ եւս տեսնելիք չունէր, քանի որ ձերունին, Սիկիլիայէն անդին անցնելու բախտին չարժանացաւ, եւ այդ կղզւոյն մէջ թաղուած է կ'ըսեն :

Ենէաս, Ստրոփադ կղզւոյն Արպիային անէծքէն մտազբաղ, մեկնելէն առաջ, խորհուրդ կը հարցնէ Հեղինոսին.

Ո՛ տրովացի թարգմանըդ դից, որ պէսպէս Ազդեցութեանցն Ապոլոնի տեղեակդ ես, Եռոտանւոյն եւ աստեղաց երկնից գէտ, Եւ կլարենւոյ դափնոյն գուշակ քաջադէտ.

աղէ՛, ասա՛, ժանտ կեղենովին սպառնացած չարագուշակ աղէտներէն պիտի յա-

Չողի՞մ, գլուխս փրկած, ողջ եւ առողջ
իտալիա հասնիլ:

«Երինջս ի զոհ ըստ օրինի» մատու-
ցանելէն յետոյ, Ապողոնի Քահանայն.

Եւ զժողաւէնն ապա ի բաց վարսակալ,
Ի սրբբազան գըլխոյ իւրմէ պարուրեալ,

Հանդիսաւոր կերպով մը, Ենէասին կը
սկսի խօսիլ, «կանխապատում փոքր ի
շատէ» գալիք եղելութիւններուն «զկարգ
իրացն» սահմանելով եւ ընդհանուր գի-
ծերը տալով «երկայնուղի շրջանին» որ
կը մնար կատարելիք: Այլ ինչ որ կեն-
սականն էր, հմայն որոշակի Ենէասին կը
յայտնէ նոր հայրենիքին մէջ ապագայ
կերտելիք քաղաքին՝ նոր Տրովային բուն
վայրը, զոր քեզի պիտի նշանակուի, կ'ըսէ
Հեղինոս, եւ «սերտ ի մտի զայն կալ-
ջիւր» իր ձագերուն կաթ տուող խոզի մը
ներկայութենէն.

Բազմեալ յերկիր, սպիտակ խոճկորք առ ըս-
[տեանց,

Այն է տեղի դաստակերտին սահմանեալ,

Անդ հանգըստեան ի վաստակոց անշուշտ վայր,

Վիրգիլ ակնարկել ուզած է իլիոն Տրո-
վայի զինազրօշին, որ կաթնտու խոզ մ'էր:

Ահա ինչ որ ինձի ներեալ է, կը յարէ
Հեղինոս, քեզի յայտնել.

Գիտել ինչ այլ շներէն Պարկայք Հեղինեայ,
Եւ ո՛չ խօսել տայ թոյլ կրօնեանն ինձ Հերա:

Այս պաշտօնական յայտնութենէն վեր-
ջը, Հեղինոս մտերմօրէն յոյժ կարեւոր
խորհուրդներ կու տայ քննեկալին. ինչ
որ ազգականի մը ներեալ էր, եւ Հեղի-
նոսի նման փորձ եւ պատուաւոր մարդու
մը պարտականութիւնը:

Կը զգուշացնէ յատկապէս իտալական
մերձակայ եզերքէն հեռուէն նաւարկել.

Այլ դու փութա խոյս տուր ի բաց ի յերկրէս
Եւ յաւտնեան ի մօտակայ ծովեզերց
Որ ի մերմէ թանան ծովէս, փախիր գերծ.
Անդ ամենայն ուրեք բնակեալ Հելլէնք չարք.
Եւ նարիկեան Լոկրեաց կանգնեալ կան պա-
[տուարք:

Եւ Պութրոտէն մինչեւ Նէապոլիս բո-
լորացած երկայնուղի ծովագնացքին վե-
րաբերեալ մանրամասն տեղեկութիւններ
տալէն յետոյ, չմոռնայ կ'ըսէ, կուսական
Սիրիլլային դիմելու.

Եւ ի նմանէ խնդրեալ պատգամ քեզ անգիր,
Բանալ ըզուրթն, եւ ամբարձեալ ըզձայն իւր

կանխապատում քեզ զիրսն առնել մըտադիւր։
 Նա պատմեսցէ զիտալական ազգըս քեզ,
 Եւ գհանդերձեալ պատերազմացդ ասպարէզ,
 Որ ինչ մընայ կրել քեզ արկածըս վըշտաց,
 Եւ յորոց գերծ լիցի քեզ խոյս տալ ի բաց.
 Եւ բարեպաշտ մեծարանաց քոց ի ճահ,
 Քեզ ընկալցի նա աջողակ ի դից ոահ։

Եւ պատկառելի քահանան իր վերջին
 հրաժեշտը տալով եւ յաջողութիւն մաղ-
 թելով իր քենեկալին.

Այսքան ինչ քեզ ազդել կարեմ. երթ դու օն,
 Եւ զմեծն ամբարձ արդեամբ յիթեր զիլիոն։

Վիրգիլիոս, Ապողոնի խորադէտ գու-
 շակին բերնով եւ դարերը կանխելով,
 տուած եղաւ իրեն ի պատիւ քսան դար
 վերջը կազմակերպուելիք ծովապտոյտին
 կանխապատում ուղղորացրը = l'Itinera-
 rio della Crociera Virgiliana, որ
 յառաջապէս լոյս տեսած էր իտալ. Ակա-
 դեմիային խնամքով, եւ որուն պատճէնը
 Ենէականին Գ. երգին վերածումը հարկ
 է նկատել։

Եւ տարբեր կերպով ալ կարելի չէր։
 Վասն զի եօթը տարուան մէջ կատարածը
 Աքուիլէա նաեւ պարտաւոր էր տասնեւ-
 հինգ օրուան մէջ լրացնել։ Որպէս զի
 Հոկտեմբեր տասնըհինգին, այսինքն Վիր-

գիլիոսի ծնանելուն տարեդարձին օրը, ըզ-
 րօսաշրջիկները հանդիսատես գտնուէին
 Կապիտոլիոնի սրահին մէջ, ի ներկա-
 յութեան Իտալիոյ իմաստուն Արքային եւ
 կորովի վարչապետին, Լատին քերթողա-
 հօր տիեզերատօնակ եւ պաշտօնական փա-
 ռաւորութեան:

ՎԱՐՊԵՏՆ ՈՒ ԱՇԱԿԵՐՏԸ



Եւ այսպէս՝ քսան դար յետոյ, դիցապատիւ փառաւորութիւնը կը կատարուէր Օգոստոս կայսեր փառապանծ շրջանին փայլած անզուգական հանճարի մը: Նմաններուն հազուադէպ կը հանդիպինք ազգերու տարեգրութեանց մէջ յիշատակուած՝ ոսկետառ գլխագիրներով, որոնցմով կը բացուին մեծ դարագլուխները, պատկերազարդ էջերով՝ մէկէ աւելի կարկառուն դէմքերով նշանակելի:

Բնութենէն առանձնաշնորհեալ այսպիսի ծնունդները, կարծես խօսք մէկ ըրած, համաժամանակ երեւան կու գան, կեանքին վերածնունդը աւետող զարնանարեր ծաղիկներուն նման, որոնց պիտի յաջորդէ փթթինազարդ ընդհանուր զարթումը՝ հովտաձորէն բլրակներու կողէն դէպ ի վերձայն տուող, դաշտատափարակն ու սարահարթը մարմանդագեղ, հրճուատեսիլ կերպարանափոխիչ:

Եւ ինչպէս ձմրան խստաշունչ եղանակին կը յաջորդէ գարնանազուարճ վերածնունդը, նոյնօրինակ կը հոլովուին նաեւ ընդհանուր պատմութեան շրջանները: Արդարեւ՝ դարագլխի մը նախընթաց էջը հիմնական յեղաշրջումներու դժնդակ եղանակը կը ներկայացնէ: Այդ խռովայոյզ շրջանին կը խանգարուի քաղաքական միջազգային հաւասարակշռութիւնը: Կը քայքայուին հզօր տիրապետութիւնները եւ կը խորտակուին խարխուլ գահերը, որոնց բեկորներէն նորակազմ ուժեր կը ձեւանան, տարբեր աշխարհաքարտէսի մը վրան, իւրաքանչիւրը իր ազգային դրօշով գանազանուած:

Կարգ մը ընդհարումներէ եւ տարուբեր ճօճումներէ յետոյ, խանգարուած հաւասարակշռութիւնը կը վերահաստատուի, որուն արտադրոյթը կը ճշդուի ապագայ խոստացող հզօրագունէն որ՝ յաղթելով ամէնուն, իր տիրապետութեան հետ կը տարածէ նաեւ իր ազգային մշակոյթը: Սա, իր կարգին, աշխարհակալին գուզընթաց յառաջանալով, իր ազդեցութեան գօտին կը շրջագծէ, որուն սահմանները զէնքի ձեռքով պարտադրուածներէն աւելի տոկուն եւ տեւողական կը յաջողին, եւ զրեթէ միշտ աւելի հաճելի: Եւ երբեմն

ալ այնքան փափաքելի՛ որ նուաճեալը՝
բռնակալին լուծը թօթափելէն յետոյ, ա-
նոր մշակոյթին պատկանիլը բախտ մը
համարելով, պիտի շարունակէ իր հլու
հպատակութիւնը, եւ այդ բարեկրթիչ աղ-
բերակէն սնանելով պիտի պատրաստէ
առանձնայատուկ ազգային զարթումը եւ
բարգաւաճումը. նոյն այն կերպ՝ երբոր,
տղմարեր ողողումին թողած պարարտու-
թենէն բեղնաւոր՝ անջրդի հող մը յոր-
դառատ կանանչութեամբ մը կ'արթննայ,
արագահոս երախայրիքով:

Նկատողութեան արժանի կէտը այն է
որ՝ տիրապետութեան զուգընթաց տարա-
ծուող այդ մշակոյթը, շատ անգամներ,
վերջին զօրավիզը կը մնայ աշխարհա-
կալին մեծաղղորդ անունին եւ նոյն իսկ
վտանգուած վարկին՝ երբոր անոր խրոխտ
արծիւները՝ թեւերնին ամփոփած, ինք-
նապաշտպանումի պիտի դիմեն, տեղի տա-
լով մինչեւ որորանը, ուրկից սուրն ու
զրիչ շարժողները միասին, մէկ թափով,
մեկնած էին: Ինչ որ հանդիպեցաւ մա-
կեդոնական յաղթական փաղանգներուն,
նոյնը տեղի ունեցաւ Հռոմէական կայս-
րութեան անկման շրջանին՝ փառաւոր
յաղթամուտքներէ եւ դիցակարգումներէն
վերջը, երբոր աշխարհիս չորս կողմերէն

դէպ ի Հոռոմ առաջնորդող ճանապարհներէն մարդկային պղտոր հոսանքը կը հասնէր՝ սպառնական:

Այդ խուճապ տազնապի պահուն վիրագիլի եւ մեծանուն ժամանակակիցներուն զրչով շեշտած մշակոյթին վեհազղեցիկ զօրութիւնը, վերջին պատուարը պիտի կանգնէր լատին անունին դէմ մոլեգնող խաղտալեզու խուժանին: Ատոր դէմ պիտի փշրէր բիրտ ուժը եւ զինաթափ պիտի խոնարհէր խժաբարոն, որ, մոռնալով իր խուլ վրէժը, հեզիկ պիտի փռուէր իր ձեռքերովը բզքտած կայսերական պատմուճանին վրան, տակաւ հալելու իրմէ գերազանց տարրի մը ձուլիչ միջավայրէն. նոյն այն եղանակով որ կատաղի եւ փրփրադէզ հոսանք մը՝ իրեն գործած աւերէն ուժասպառ, ողողուած հողին մէջ խորասոյզ կը վերջանայ՝ անյայտ:

Կ'անցնին, այո՛, փաղանգները, լեգէոնները, ինչպէս նաեւ վայրագ խուժանը: Կը փշրին, ժամանակէն մաշած, յաղթական կամարներուն գեղաքանդակ զրուագները, մինչդեռ, ո՛չ մի վտանգ կրնայ սպառնալ Հոմերի մը կամ վիրագիլի քանդակածոյ զրուագներուն. եւ ո՛չ իսկ անոնց մէկ տողին՝ նոյն իսկ եթէ կիսաւարտ:

Փոխանակ խաթարուելու, հնանալու, այդ

տողերը՝ ընդհակառակն, դարբերուն հոլովումէն՝ աւելի ցայտուն փայլ պիտի ստանան. այնքան աւելի ուղիսինահոս աւին պիտի զեղուն, յեղյեղել տալով, եւ ամենահեռաւոր մարդկութեան, այն միեւնոյն հիացումի բացագանչութիւնը զոր Տանդէն արձակեց՝ Դժոխքին դրան չհասած, շրւայտութեան գազանին տեսքէն սարսափած պահուն երբոր Վիրգիլիոսին ստուերը իրեն երեւցաւ: Եւ Աշակերտը, հոգւոյն բոլոր զօրութեամբ, իր Վարպետը տեսնելով.

Դուն ես, ուրեմն, այն Վիրգիլ, այն աղբերակն որ պերճ բանին յորդահոս գետ կը զեղու, ամօթահար ճակտով տըւի պատասխան.

Ո՛վ դու պարծանք եւ լոյս ուրիշ քերթողաց յտակէ՛ մեծ սէրն եւ ուսումն յոգնախոյզ որ քու հատորդ ինձի տըւին որոնել:

Դո՛ւ իմ Վարպետըս ես եւ իմ հեղինակ.
դո՛ւ միայն կաս որմէ կրցայ տիրանալ վայելչահիւս ոճին՝ անձիս պատուաբեր¹:

1. DANTE - *La Commedia* - Inferno. Canto. I. (79-87)

Or se' tu quel Virgilio, e quella fonte,
che spande di parlar sì largo fiume,
risposi lui con vergognosa fronte.

O degli altri poeti onore e lume,
vagliami il lungo studio e il grande amore,
che m'ha fatto cercar lo tuo volume.

Tu se' lo mio maestro e il mio autore:
tu se' solo colui, da cui io tolsi
lo bello stile, che m'ha fatto onore.

Այդ առաջին հանդիպումին առթիւ, փլորենտիացի Քերթողը իր վարպետին պատմել կու տայ՝ կենսազրականէն յետոյ, Բէատրիչէին հետ ունեցած անոր խօսակցութիւնը. թէ ինչպէս մանկամարդ այդ կնոջ սուրբ սէրը՝ զոր միատեղ երկինք տարած էր, զինքը Արքայութեան գահոյքէն մութ զնգանին մէջ բերած էր Վիրգիլիոսին խնդրուելու համար որ օգնութեան հասնէր մանկութեան օրերէն ի վեր զինքը սիրող բարեկամին:

Վիրգիլիոս, այդ գեղանի կնոջ աչքերուն եւ ձայնին տպաւորութեանը ներքեւ, կը շարունակէ իր պատմութիւնը:

Աստղէ շողուն կը փայլէին իր աչքերն երբ ըսկըսաւ իր բարբառով՝ քաղցրալուր, հրեշտակային մեղմիկ ձայնով մ'ինձ ըսել. Ո՛վ Մանտովեան ազնւակիրթ դու հոգեակ, որուն համբան երկրիս վրան դեռ կը տեւէ եւ պիտ' տեւէ որքան աշխարհս հեռանայ:

Փառաւոր այս գովեստէն յետոյ Երանուհին Վերգիլիոսին կը յայտնէ Տանդէին նկատմամբ զինքը տանջող մտազբաղութիւնը: Կը վախնամ, կ'ըսէ, որ օգնութեան ուշ շարժելովս, անոր կորստեանը պատճառ եղայ:

Ուստի, փութան, վայելչագարդ քու լեզուովդ՝
 եւ որով հարկ է եւ պիտոյ, զայն փրկել.
 այնպէս մ'օգնէ՛ որ ինձ ալ զայ մի սփոփանք:

Եւ որպէս զի Վիրգիլ պարագային ստի-
 պողութիւնը լաւ ըմբռնէր եւ իրեն եղած
 այս խնդիրը միանգամայն իբր պատուէր
 մը նկատէր, Երանուհին հրամայական
 ոճով մը կը յաւելու.

Բէատրիկն եմ. ես եմ որ գքեզ կ'առաքեմ:
 Եկայ տեղէ մ'ուր վերադարձը կ'ըղծամ:
 Սէրը դրդեց զիս, 'ւոր կուտայ ինձ խօսիլ:

Ես չեմ, կըսէ, Ֆուկոյ Պորտինարիի
 վաղամեռիկ աղջիկը, այլ Սէրը: Եւ որով-
 հետեւ Քերթողը այդ բառը տողին սկիզ-
 բը զրած է, հետեւաբար զլիսագիր, դժ-
 ուար է ուստի զանազանելը թէ ո՞ր սիրոյն
 կ'ակնարկուի. անոր որ իրենց մանկութեան
 օրէն զգացին, թէ նախախնամականին՝
 որ վաղաժաման կը հասնի ամէնուն:

Արդարեւ՝ Տիրամօր՝ որ աստուածային
 կանխաժաման շնորհքը կը խորհրդանշա-
 նէ, զրդումով — ինչպէս Տանդէն մի քանի
 եռատող վերջը կը բացատրէ — է որ
 Տանդէին բարեխօս Սրբուհին՝ Լուչիա, իր
 տեղէն շարժելով, կ'երթայ Բէատրիկը
 գտնելու, « ի՞նչ կեցիր ես, Երանուհի,

կ'ըսէ անոր, եւ չես փութար օգնութեան զքեզ սիրողին, որ ոամիկ ամբոխէն ինքզինքը վեր բարձրացուց». այսինքն՝ զքեզ փառաւորելուն մէջ հասարակ քերթողները գերազանցեց իր քնարովը:

Ուզողուած խնդիրքը միանգամայն հրաման մը լինելը Վիրգիլիոսին զգացնել տալէն վերջը, հարկ էր անոր հոգւոյն մէջ վարձատրութեան յոյսը արծարծել, որով աւելի յորզորամիտ պիտի փութար իրեն տրուած փրկարար պաշտօնին: Ասոր համար, Նրանուհին Վիրգիլին կը խոստանայ՝ Նրկինք ի զարձին, Աստուծոյ յանդիման իրեն մասին հանապազ գովեստով խօսիլ, որ կը նշանակէր, մոլորեալ մը փրկած լինելուն արժանի վարձատրութիւնը հայցել:

Հատուցում մը, յոյժ արդարացի, որ Վարպետը իրաւունք ունէր պահանջելու եւ անվրէպ ստանալու իր Աշկերտին այլարանութենէն, քանի որ՝ անոր մէջ, այդ բարեխօսութեան պիտի մասնակցէին, Նրանուհիէն զատ, երկու ուրիշ եւ հզօրագոյն երանուհիներ, եւ մասնաւորապէս Տիրամայրը:

Անվրէպ յաջողելուն եւ վարձատրուելուն մասին այնքան հաստատ համոզուած էր Վիրգիլ, որ այդ նկատմամբ պիտի երկրորդէ, զժոխքին այցելութիւնը չսկսած,

Երբոր կը տեսնէ Աշակերտին երկչոտ վարմունքը՝ շարունակելու համար ինչ որ արդէն սկսած էր.

Ինչ է, ուրեմն, ինչ ես կեցեր եւ ինչո՞ւ օրտիդ մէջ վատ այդքան երկիւղ կը տածես, եւ դու չունիս յանդըզնութիւն քաջասիրտ, Երբոր երկնից արքայութեան մէջ երեք երանաշնորհ տիկիներ քեզ կը հոգան եւ իմ խօսքերս քեզ շատ բարիք կ'աւետեն:

Վիրգիլիոս, իբրեւ թէ Օգոստոսի քրոջը, Յուլիային յանդիման գտնուէր, ասպետական խոնարհումով մը Երանուհիին կը պատասխանէ, «Առաքինի Տիկին, հրամանդ ինծի այնքան հաճելի է որ ուշացած պիտի ըլլայի, եթէ արդէն իսկ զայն կատարած ըլլայի».

Կանքդ աւելի, ուստի, 'նծ յայտնել չի կայ հարկ:

Եւ Վիրգիլ՝ այդ թափով եկած էր Տանդէն գտնելու, ամենայն վստահութեամբ որ պիտի վարձատրուէր»:

Կարելի՞ բան էր — թող ներելի ըլլայ ինծի զուրցել, քանի որ սրտիս յոյժ հաճելի այլարանութեան մէջ ալ եւս խորամուխ կը գտնուինք — միթէ կարելի բան էր տարակուսիլ երկնառաք պատգամաւորի մը խօսքերուն:

Խոստացողը ներկայիս դիւանագէտնե-
րէն եթէ մին եղած ըլլար, ես իսկ՝ ան-
կարողս, երեւակայութեանս թռիչ տալով,
շեղելով պահ մը նիւթէն, Տանդէին դժոխ-
քին դռնէն ներս վազելով, պիտի իջնէի
առկախ ստուերներուն պարունակին մէջ.
եւ խոնարհ ձայնս բարձրացուցած».

«Չգուշացի՛ր, վսեմական ո՛վ Քերթող.
չխարուիս. դուն այս մարդիկը չես ճանչ-
նար. գիտցած դարերդ անցած են:

Ենէասին հետ, արդէն, այս ստորերկրեայ
պղուտոնական գաւառները դու այցելած
ես եւ այնքան զմայլելի եւ հակիրճ կեր-
պով նկարագրած որ Աշակերտդ անոր հե-
տեւելէն լաւագոյն միջոց չգտաւ: Օգտուե-
ցաւ նա, ո՛չ միայն Դժոխքին եւ Քաւա-
րանին համար, այլ նոյն իսկ իրեն Ար-
քայութեան ընդհանուր գծերուն համար:
Այս վերջինիս նախագաղափարը պէտք
է փնտռել հո՛ն ուր Սիրիլւան եւ Ենէասը
Անքիսէսի ստուերին կը հանդպին, Եւր-
սեան դաշտերուն մէջ

Ի բազմագուարճ ապա ի վայրըս ժաման,
Գան հասանեն յերանաւէտն ի կայեան
Ի յերջանիկ դալարագեղն այն անտառ:
Պատի եթեր անդ առաւել լայնատառ
Ծիրանեփայլ զգենուն ի լոյս դալարիք,
Է արեգակն անդ եւ աստեղք են բընիկք¹:

1. Ենեակաճ. Զ. (930-934).

Հետեւաբար, ո՛վ մեծ վարպետ, քեզի համար նորութիւն մը չէ մնացած տեսնելիք, եւ ոչ ալ սորվելիք: Աշակերտիդ տուած դասերէդ կը հասկցուի, որ դուն վարժ ես ամենայն իմաստութեամբ: Հինին ալ եւ նորին խորագէտ ես:

Այդ քու անսահման հմտութեանդ մէկ մասը Աշակերտդ է որ քեզի յայտնել տուած է իր Քերթուածին մէջ: Օրինակի համար երբոր Պտղոմէոս աշխարհագրին դրութեամբ, Դժոխքին մետասաներորդ զլիտուն մէջ, երկրիս ստորերկրեայ խաւերը կը նկարագրես. եւ Արիստոտէլի իմաստուն խոկումով քու Աշակերտիդ զգացնել կու տաս որ մարդս՝ ըստ Աստուծոյ պատուէրին, ճակտին քրտինքովը պէտք է ճարէ իր աւրուստը: Եւ որպէս զի տուած դասդ անոր մտքին մէջ լաւ տոգորուի, այլաբանական ոճով մը կ'աւելցնես որ Արուեստը՝ այսինքն՝ դատիլը, Բնոսթեան զաւակն է, եւ բնութիւնը՝ Աստուծոյ:

Հետեւաբար Արուեստը Աստուծոյ թողը կարելի է համարել: Ուստի, մարդս բնութենէն եւ Արուեստէն պէտք է առնէ իր կեանքին ուղղութիւնը.

Եթէ ծննդոց գիրքը ծայրէն կը յիշես մարդս իր կեանքին ուղղութիւնն այս երկուքէն պէտք է առնէ, եւ ժողովուրդը վարէ:

Այլ դուն, նոյն ինքն Ենէականիդ մէջ,
 նահապետական դարերէն յաջորդաբար ա-
 ւանդուած զիտելիքներ պարզելով ընթեր-
 ցողին այն համոզումը կու տաս որ Մով-
 սէսին Սէֆէրը քեզի անծանօթ ըլլալու չէր:

Եւ այս երբոր, Պիւթագորի, Սոկրատի
 եւ Պլատոնի վարդապետութեամբ, Անքի-
 սէսին բերնով կը բացատրես արարչա-
 գործութեան սքանչելի յաջորդութիւնը,
 իբրեւ թէ քրիստոնէութեան առաջին դա-
 րերուն ամբողջ մը քանդակները նկարա-
 գրէիր. ուր ստեղծագործութեան յայտնու-
 թիւնը վարի աստիճանէն կը սկսի, ձու-
 կերէն բարձրանալով մարդ հոգիին:

Ի սկզբանէ հոգի գերկին եւ գերկիր,
 Ըզդաշտըս լոյծս, ըզգունդ լուսնի լուսալիր
 Եւ զտիտանեան տածէ զաստեղս ի ներքոյ.
 Եւ ծաւալեալ միտք ի յանդամբս ներքոյ,
 Համաբոլոր շարժէ զգանգուած աշխարհի,
 Միաւորեալ ընդ մարմնոյս այսմ ընդ մեզի:
 Ուստի մարդկան եւ անդէոց սերեալ ազգ,
 Եւ օդայնոց կեանք, եւ հրէշից իսկ տարազք,
 Զորս հարթարդակ ընդ մրկանամբքն ածէ ծով¹:

Եւ եթէ լատին Քերթողահայրը անար-
 գամեծար նայուածքով մը զիս քաջալերէր,
 դեռ աւելին զուրցելու պիտի յանդգնէի:

1. Անդ՝ (1055-1063).

որ իր Աշակերտը, բեղմնաւոր հանճարին բոլոր գիւտերովն հանդերձ, կը վախճայի որ իր վարպետին իրաւանցը դատը չի յաջողէր՝ ըստ պատշաճի, պաշտպանել՝ եթէ խոստմունքները ուշանային և հատուցումին ժամը հնչէր։ Արդէն, սիրահարի մը սրբան կարելի է վստահիլ։ Վիրգիլ, փորձով իսկ տեսած էր թէ ինչպէս Ենէաս դիւցազնը, երբոր Դիդէին հանդիպեցաւ, թողնելով Սիրիլան, Դժոխքին անտաններուն մէջ խելացնոր սկսաւ վազվզել, սիրած կնոջը ստուերին ետեւէն։

Անհաւանական չէր, ուրեմն, որ Տանդէն ալ, այլաբանական և յափշտակութեանց ենթակայ մարդ, Երանիկին հոգին տեսածին պէս, անտես ընէր իր ջերմագութ առաջնորդը, թողնելով զայն Լեթէ գետին եզերքին վրան, Պաղինուրէն աւելի յուսահատ կացութեան մը մէջ։ Քանզի, այդ բարի նաւազին տառապեալ հոգին, եթէ նոյն իսկ չի յաջողեցաւ Ենէասին նաւակովը Ստիքսը անցնիլ, սակայն Սիրիլայէն գոնէ լսելու մխիթարութիւնը ունեցաւ իրեն մօտալուտ փրկումին և իրեն ընծայուելիք պատիւներուն։

Տարբերութիւնը մեծ էր, վերջապէս, քաջայանդուզին Ենէասին և Տանդէին միջեւ, որ ինքզինքը՝ այս այլաբանութեան

մէջ, երկչոտ և լալկան կը ներկայացնէ։ Անգամ մը միայն իր ընդդիմադիր և ցասկոտ բնաւորութիւնը ցոյց կու տայ, երբոր Դժոխքին հինգերորդ պարունակին մէջ կը հանդիպի Փլորենտիայի ազնուական տոհմէ մը սերած Փիլիպպոս Արճէնտիին, որ իր կենդանութեանը մեծահարուստ և ազդեցիկ զիրք ունեցած էր, այլ յոյժ քինախնդիր և ցասկոտ անձ մը և անողոր հակառակորդ Տանդէին հայրենիք վերադառնալուն։ Հետեւաբար, Տանդէն ալ՝ իր վրէժը լուծելու համար, իր ոխերիմ թշնամին ոճիրներով և մեղքերով լճացած Ստիքսին զազիր և զարշահոտ տղմին մէջ կը տեղաւորէ։

Արճէնտիի այդ հանդիպումէն ծանր միջադէպ մը կը ծագի, վտանգելով զիրենք տանող նաւակը շրջելու և ցեխոտելու վարպեան ու Աշակերտը միեւնոյն ստիքսեան տղմին մէջ։

Դէպքը հետեւեալ կերպով տեղի կ'ունենայ՝

Մեռեալ շրանքէն մեր ընթացած միջոցին՝

Տղմաթաթաւ մէկը իմ դէմքս ելաւ.

«Ո՞վ ես, ըսաւ, դուն որ կու գաս տարածամ»։

Եւ ես անոր։ — «Եթէ կու գամ, չեմ մընար.

Այլ դուն ո՞վ ես, որ այդքան տգեղ ես դարձեր»։

— Արտասուող մ'եմ, պատասխանեց, չե՞ս տես

[նար։

Եւ ես անոր — «Արտասուքով և սուգով
 թաղուած մնացիր, այն անիծած դու հոգի.
 Գեղ կը ճանչնամ թէ և համակ ես կեղտոտ» :
 Լաստափայտին այն ատեն նա երկնցուց
 Երկու ձեռքերն, զոր զգաստ վարպետս ետ հրե-
 [լով,
 «Կորի՛ր զընձ, ըսաւ անոր, միւս շանց հետ» :

Եւ վիրգիլ յիշելով այդ անհաշտ մար-
 դուն երեսէն Տանդէի քաշած տառապանք-
 ները, կ'ողջագուրէ և կը համբուրէ իր
 Աշակերտը, և գոհութիւնը ցոյց տալով
 անոր վէս վարմունքին.

. հոգի զայրացկոտ,
 Օրհնեալ ըլլայ այն որ քեզմով մընաց յղի :

Եւ այս միջադէպով, վարպետն ու Ա-
 շակերտը, բարկասիրտներու պարունակին
 մէջ, ցասկոտ Արճէնտիին պատճառով, ի-
 րենց սովորական խաղաղ վիճակէն դուրս
 ելած, սրտմտութեամբ կը զայրանան :

Սքանչելի այլարանութիւն. որով Տան-
 դէն կը խոստովանէր իր բուռն բնաւորու-
 թեանը այդ թերութիւնը, որն որ՝ թերեւս,
 իր դժբախտութիւններուն զլխաւոր պատ-
 ճառը եղած էր : Մինչդեռ, այդ մասին,
 երբէք չէր թերացած վիրգիլիոսը, մնալով
 միշտ հեզահամբոյր, վեհանձն և ներողա-

միտ: ինքն ալ կրնար, իր Դժոխքին մէջ խոթել Հոռմէացի իրեն ժամանակակից հակառակորդներէն անոնք որ զինքը խծրծեցին հին Դպրոցին աւանդութիւններուն դէմ իրրեւ ըմբոստ նորամուլ մը. մինչդեռ Վիրգիլ Լատին գրականութեան Ոսկեդարը բանալու վեհ գաղափարին կը ծառայէր: Եւ ինչպէս յոյժ իմաստուն կերպով կը խորհրդածէ Փ. Լիւբկէր հեղինակը, զեղջական կեանքին բնական միտումէն զատ Վիրգիլ քաղաքական որոշ դիտաւորութեամբ մը ընտրած էր նիւթեր որոնք իրմէ առաջ ո՛չ մէկ Հոռմէացի խորհած էր տաղերգել:

Եւ այս դիտաւորութիւնը կրկին նպատակի կը նկրտէր. նախ՝ ինչպէս ըսի, ազգային միութիւնը զանգել. երկրորդ՝ Հոռմէացի մեծամեծներուն սիրել տալ հողագործութիւնը, որն որ երկար պատերազմներուն հետեւանքով երեսի վրայ թողուած էր, ի վնաս Սատուրնեան հողին աւանդական արգասաբերութեան: Մանտովայի երիտասարդ Քերթողը, այս մասին ալ կանխած էր դարերը, նկատելով մշակութիւնը, ինչպէս ներկայիս ամենուրեք կը հետապնդուի, երկրի մը բարօրութեան և անոր տնտեսական անկախութեան ամենավստահ միջոցը, ըլլա՛յ խաղաղութեան օրով, և նամանաւանդ պատերազմի մի-

ջոցին. երբոր բոլոր սահմանագլուխները կը գոցուին, և սովը կը սպառնայ, նոյն իսկ զէնքը ձեռքին մէջ կանգուն քնացողին. ինչպէս որ վերջին մեծ պատերազմին ստուգուեցաւ:

Այլ վերադառնալով վարպետին և Աշակերտին Դժոխքներուն մէջ գլխաւոր դերակատարներուն բաղդատութեան, իսկպէս մեծ է տարբերութիւնը ընդ մէջ այլաբանական Տանդէին և դիցորդի Ենէասին, որ սուսերամերկ Դժոխք կ'իջնայ, այն աստիճան ահարկու կերպարանքով մը որ հելլէն դիւցազներուն ստուերները, Ագամեմնոնէն սկսեալ, սարսափած կ'ընկրկին, բացազանչելու ուժերնին անգամ կը մարի, յիշելով այն մեծ պարտութիւնը զոր կրեցին, երբոր Աքիլլէս՝ սրտմտած, իր վրանին մէջ քաշուեցաւ. որմէ Տրովացիք օգտուելով մղեցին Յոյները ինչուան ծով, սպառնալով հրկէզ այրել անոնց նաւերը և ասով արգիլել անոնց փախուստը:

Բայց զօրավարք յոյնք, Ագամեմն իսկ իւրովքն իբրեւ տեսին անդ զԵնէաս զօրք յոլովք, Եւ զբազմափայլ ի ստուերսն ըզզէնըս նորին, Ջահի մեծի հարեալք սարսեալ դողային. Կէսք ըզթիկունըս դարծուցեալ յետս ի բաց, Որպէս դիմեալք երբեմն ի խումբըս նաւաց,

Այլոց ածեալ բերանաբաց դոյզն ինչ ձայն,
Պատրէ սկըսեալն ըզճիզն իւրեանց բարբառն այն:

Ենէակ. դերք 2. (699-706).

Եւ ինչպէս չսքանչանալ Անգիսիսի զաւակին անվեհեր քաջասրտութեանը, երբոր դէմ առ դէմ գտնուեցաւ աստուածամարտ հսկաներուն և ահագնատեսիլ հրէշներուն. ամէնքն ալ ազատ արձակ թողուած, և ոչ թէ Տանդէին Դժոխքին իններորդ պարունակին մէջ շղթաներով անշարժութեան դատապարտուած Եփիալտէսը, Արամազդայ դէմ մարտնչող հսկաներուն ամենակատաղին, զոր Տանդէն՝ հեռուէն նշմարելով, «մեռած օրս հասած էր, կ'ըսէ, եթէ անոր շղթաները տեսած չըլլայի»: Ասոր համար Եփիալտէս մը հարկ չկար. Մետուզային նայուածքը միայն կը բաւէր այլաբանական Տանդէին արիւնը քարացընելու. զոնէ իրեն բացատրութենէն զինքը դատելով՝ երբոր իր Դժոխքին նախերգանքին մէջ վիրգիլ օգնութեան կը հասնի: Եւ Աշակերտը՝ պաղատագին՝

Դագանը տես, որուն համար ետ դարձայ:
Մեծահամբաւ դու իմաստուն, օգնէ ինձ,
Քանզի նա զարկս 'ւ իմ երակներս դող հանեց:

Եւ այս պարզաբար, վայրի կատուէն քիչ մ'աւելի գազան յովազի մը տեսքէն:

Հապա ինչ պիտի ըլլար եթէ իր դէմը
 ելած ըլլար ջուիր մը խառնագագաններ,
 մին միւսէն սոսկավիթխար: Յիսուն զլու-
 խով և հարիւրձեռնեան Բրիարեւսը, զոր
 վարպետը զգուշացաւ իսկ իր Աշակերտին
 ցոյց տալու: Եւ մարդակերպը ու ձիա-
 կերտ յուշկապարիկները: Եւ այն սոսկա-
 լին, Ողիսեւսին վեց ընկերները մէկ ան-
 գամէն կ'ըլլո՞ղ՝ Սկիւլան՝ երկոտասան ոտ-
 քերով, վեց վիզով և եռաշար ակռաներով
 զինուած, նոյնքան բերնով երկկերպեան
 խառնագագանը: Եւ այն՝ ահարկո՞ւ, եօթն-
 գլխեան լերնեան Հիդրա վիշապը, զոր
 Հերքիւլէս հազիւ յաղթահարեց, ինչպէս
 այն միւս եռանձնեայ Քէրիոնը, զոր սա-
 տակեց: Ո՞րը յիշեմ. Արպեանքը, Գոր-
 գովանքը, ու կամ հրաշունչ Քիմքը,
 որուն գլուխը առիւծի կը նմանէր, իրանը՝
 այծի և պոչը՝ վիշապի:

Եւ հրէջք ի դրունս անդ բազմադէմք առնուն
 [կայս,

Յուշկապարիկք ընդ երկկերպեան Ըսկիւլայս.

Է Բրիարեւս հարիւրձեռնեայն անդանոր

Եւ ի շքիւն լերնեան վիշապն ահաւոր.

Հրաշունչ Քիմէրն և Գորգովնայք և Արպայք,

Եւ ստուերակերպք անդ ուրուականք եռանձ-

[նայք:

Ենէասը այս տեսիլքէն սկզբան սար-
սափ մը կ'զգայ: Այլ ետ չի դառնար և
ո՛չ ալ կ'ընկրկի: Ընդհակառակը, իրական
հրէշներ և հսկաներ կարծելով, դաշոյնը
մերկացուցած, կը նետուի անոնց վրայ՝
աջ ու ձախ հարուածելով: Այլ վայրա-
պար՝

Ահաբեկեալ զարհուրագին ի տեսոյն,
Բուռն հարկանէ յայնժամ դիւցազն ի դաշոյն,
Եղեալ ընդդէմ եկաւորացն ըզսուր սայր:
Եւ եթէ ի հմուտ ուղեկցէն ո՛չ իմանայր,
Զի հոգիք նուրբք և մերկացեալք ըզմարմին
Թափառականք անդ պատկերք սինք յածէին,
Դիմէր արդեօք և ի վերայ յարձակէր,
Ընդ վայր սուսերբըն զըստուերօքն ածեալ վեր:

Հիւրմիւզեանին բարեյարմար և յան-
գաւոր յեղման դաշնաւորութիւնը լսելուն,
տարակոյս չունիմ որ լատին ֆերթողա-
հայրը՝ զգացուած, զոհունակութեան նա-
յուածք մը պիտի շրջէր իր փառքին և
վիճակին զուգակից Մեծն Հոմերի, որ եր-
զիծաբան Ովրատիոսի, Ովիդիոսի և Լու-
գանին միատեղ մէկ փառաւոր խումբ բո-
լորած տեսաւ Տանդէն, երբոր վարպետին
հետ իջաւ Դժոխքին առաջին պարունակին
մէջ, ուր իմ յափշտակութիւնս զիս տա-
րած էր նաեւ: Եւ այդ առիթով Փլորեն-

տիացի Քերթողը այդ վսեմական խումբին պատկանելու փառքին արժանացաւ, ամբողջ զիշեր մը անոնց մտերմութիւնը վայելելով՝

Եւ մեծագոյն պատուով անոնք պատուեցին
Ձիտ խառնելով իրենց խումբին, այնպէս մ'որ
Այդ իմաստնոց վեցերորդն ալ ես եղայ,

Կ'ըսէ Տանդէն, գուշակելով իրեն վերապահեալ անմահութիւնը:

Հելլէն Քերթողահայրն ալ, մեր Բագրատունիին հսկայ դէմքը, հորիզոնին վրան նշմարելով՝ դիւցազներգակի պսակը ճակտին, հրճուական յուզումով մը պիտի պատասխանէր Վիրգիլիոսին: Եւ երկուքին մէջ ալ միեւնոյն խոր համոզումը պիտի գոյանար որ աշխարհիս վրան իրենց մըշտատեւ ապրիլը այլ եւս ապահովուած էր՝ Հայ Լեզուին միջոցաւ, եթէ նոյն իսկ իրենց թողած ոսկիղենիկ բնագիրներուն դժպիհ փորձանք մը հանդիպէր:

Բաւ էր, ուստի, որ ապրէր այդ Ազգը, որ նահապետական դարերէն ի վեր սրբազան աւանդ պահած էր իր մեծասքանչ բարբառը՝ համագոր Լատիներէնին և Հելլենականին:

Երեքն ալ մշակոյթի լուսարձակ ակնադրիւրներ էին, երեք լուսատու կոթող-

ներ, մին միւսէն վերջը հանգնուած: Եւ եթէ հարկ ըլլար հելլենագետ գաղղէացիին վկայութեանը՝ Բիւրոսի հաւատը ընծայել, տարէցութեան անդրանկութիւնը Հայուն պէտք էր ընծայել:

Յամենայն դէպս, երեքն ալ միեւնոյն նպատակով ծառայած էին Ապողոն Փերոսին, որմէ տիեզերական անսահմանութիւնը կը լուսաւորուի, ինչպէս որ մի և նոյնէն մարդկային մտքին անսահման տիեզերքը կը ստանայ իր լոյսը: Հետեւաբար՝ երեքն ալ Ապողոնի հոյակապ յիշատակարանին՝ Պրաքսիտելի մը մըճին արժանի, մէկ խրմբարձան բոլորած, պճնանք պէտք էր դրուէին, արձանացեալ ղիրքով, փոխանակ իննը Մուսաներուն. քանի որ Աքուեստին և Գիտութեան իննը մասնաճիւղերն ալ գոհացնելու ինքնաբաւ հանդիսացած էին. այլ նա մանաւանդ Գիւցազներգութեան նախագահող Գալլիոպէին, որ Ապողոնէն յղացաւ Քնարերգութիւնը հնարող Լինօն: Տարարախտ այն Լինօն, որուն աշակերտեցին Որփէոսը, Տամիրան և այն կարշնեղ Հերքիւլէսը, որ իրեն ուղղեալ ծանր յանդիմանութենէ մը սրտմտած, քնարը վարպետին զլխին իջեցնելով կը ջախջախէ անոր գանկը, առաջին փաստը տալով որ բնութենէն ստացած բիրտ ուժը

աւելի կոճղերը ճօճել տալու յարմար էր
քան թէ քնար հարկանելու :

*
* *

Իր Ազգին և մայրենի Լեզուն ի պատիւ
հիւսուած այս ներբողին ո՞ր ազգասէրը
կրնար ժուժալ մէկուսի ունկընդիր մնալու,
այդ յափշտակութեան այլարանական պա-
հուն, և չի նետուիլ՝ շփացած տղու նման,
Մեծերուն խօսակցութեան մէջ, առանց
անոնց նշանացի հրաւէրին, զոր Տանդէն
հարկադրուեցաւ սպասել, իր բոլոր բարձր
արժանիքներովն հանդերձ :

Այլ ես ի զուր սպասած պիտի ըլլայի
այդ հրաւէրին, չունենալով Վիրգիլի նման
թեւարկող ներմուծիչ մը, և ո՞չ ալ կա-
տարած նշանակելի վաստակ մը :

Անգամ մը, միայն, գորտամկնամարտու-
թեան ընթերցումէն ոգեւորեալ, ի նպաստ
Ազգիս դատին կենդանիները խօսել տալու
փափաքը զգացի, և արշաւան մը տուի
առասպելներու աշխարհին մէջ :

Այլ տեսնալով իմ ճիգերուս տարակու-
սական ելքը, պատուաւոր նահանջը լա-
ւագոյն համարեցի քան թէ Պիւրոսի յաղ-
թանակ մը. և վայրապար ինքզինքս աւելի
չենթարկել Եսովպոսի և Փետրային քմծի-
ծաղին :

Ես ալ, այո՛, ժամանակ մը հետեւած էի՝ իմ պարապոյ ժամերուս, Ապողոնին՝ լաւ եւս կլիօյին դասերուն, իբր ունկընդիր ուսումնասէր. որոնց օգուտը և զրահան արդիւնքը, սակայն, չի տեսնուեցան։ Միւս կողմանէ, ընտրած մասնաճիւղս, որուն Պալլաս կը նախագահէ, նա եւս ինծի չէր կրնար արտօնել ֆերթողներու խումբին խառնուելու։ Հետեւաբար, ինծի կը պակսէր ընծայական վաւերագիրը. այլ նա մանաւանդ մեծարգի արժանիքը, որուն շնորհիւ Տանդէն, երբոր այդ վսեմական խումբին մօտ հասաւ, վիրգիլիոսին նախապէս այդ վեհերուն հետ իօսակցելէն յետոյ, անոնց ողջունարեր ակնարկին հետ ստացաւ իր վարպետին գոհունակութեան ժպիտը. որմէ քաջալերուած, գնաց այդ իմաստուններուն, ինչպէս վերը ըսի, վեցերորդ տեղը գրաւելու։

Քերթողական Արուեստին այդ իշխաններուն զիս մօտեցնելու կարող մէկ պարագայ մը միայն կը մնար. և այդ էր Սէրը։ Չէ՛ այն, սակայն, որ Երանիկը իր բարձունքէն վար իջեցուց, այլ Ազգային Սէրը, որ ամենանուաստը անգամ դիւցազնութեան կարող է բարձրացնել, որ կը սպառէ և միանգամայն կ'ապրեցնէ, որուն բաղազան միայն կայ Աստուծոյ սէրը,

այն որ նահատակները զգացին: Այդ սիրով կը տոչորի տիեզերքին աստղերուն տակ թափառող Հայը, իր ծննդավայրին կարօտով, անոր լլկումին կսկիծով, անոր փրկումին ըղձանքով: Հուր մ'է նա անշէջ զոր մարելու համար սրբան փչեն, ճգնին, այնքան սաստիկ կը բորբոքի և կը վառէ ազգային հոգին, նոյն իսկ մայրենի լեզուն կորսնցնողին: Բիւրեղացեալ գիտակցութիւնը կու տայ, պարծանքը, Հայ ծնած լինելուն: կը զօրացնէ տոկունութիւնը, Հայ ապրելու և Հայ վերջանալու. եթէ հնար ըլլայ՝ մայրենի հողին գետնածածկոյթ վերարկուին ներքեւ. միևնոյն մեռնով, որով՝ կեանքին արշալոյսին, անոր շրթները բացուեցան, և աչքերը: Թո՛ղ միեւնոյնը, Արեւմուտքի վերջալոյսին, զոցէ՛ զանոնք և թո՛ղ փակէ՛ վերստին:

Այսպիսի Սէր մը, ուստի, կարող էր զիս քաջալերել և՛ ձեւակերպութիւնները զանց ընելով, նետել այդ վսեմական խումբին մէջ, յայտնելու համար պատմական նոր էջեր, տխուր եղելութիւններ որոնց մասին այս վերջին յիսնամեայ շրջանին մէջ ապրող մը միայն կրնայ վկայել: Այս եղանակով՝ հաղորդելով հոգւոյս զայրոյթը,

սրտիս կսկիծը և երկիւղները, ևս ալ Տան-
դէին նման պիտի յաջողէի՝

Գիշեր մ'ամբողջ ևս ալ իրենց պատմելու
Քաներ որ արդ է լաւագոյն չըկրկնել,
Ինչպէս որ պարտ էր զուրցել հոն՝ ուր էի.

այլ միշտ ջանալով լռելեայն անցնիլ Հել-
լէն Քերթողահօր ազգակիցներուն գլխին
հանդիպածներուն մասին. որպէս զի անոր
վեհ հոգին չխռովէր՝ իմանալով թէ ինչ-
պէս իր ծննդավայրը, վաճառաշահ այն
ծովաքաղաքը, որուն մօտերը Մէանտի
գետը մանուածաւալ ծով կ'իջնէ, միջագ-
գային նաւատորմիղներուն ներկայութեանը,
Քասներորդ դարուն կատարեալ լուսաւո-
րութեան միջոցին, Տրովայի նման հրկէզ
փճացաւ և անոր մոխիրն ու բեկորները
հալածական ցրուեցան. իբրեւ թէ Ենէա-
սի մօրը՝ Աստղկան հին վրէժը Հերային
դէմ, ասոր պաշտպանեալներուն հեռաւոր
սերունդէն լուծուէր, այս անգամ:

Հետեւաբար, իմ խօսքերս ուղղեալ պիտի
ըլլային շարունակ Վիրգիլիոսի. վստահ
որ նա, անձնական փորձով իրագէտ, ա-
ւելի ուշադիր զիս մտիկ պիտի ընէր. քանի
որ ինքն ալ ընչազուրկ մնաց և յաղթա-
կան զինուորին արհամարհոտ բրտութիւնը
կրեց: Այսու հանդերձ՝ յոյժ բախտաւոր

ինքզինքը պէտք էր նկատել որ զլուխը վրայ չտուաւ, իբր յեղափոխական միտք, հայրենասէր մտաւորական: Յուզեալ շեշտով մը, ուստի, պիտի սկսէի, արձակը ոտանաւորին խառնելով, խանգար քնարի մը կանտոցէն քիչ տարբեր:

Մեծ է վտանգը, ո՛վ ազնուակիրի՞ Մանտուացի, որ կը սպառնայ ներկայիս այն Ազգին, որու երկար կեանք մաղթեցիր: Ոչ միայն մեծ, այլ մօտալուտ և բազմադէտ, եթէ անոր երկնառաք զօրավիգ մը ժամանակին չհասնի: Ճիշտ այն կերպ որ՝ Պղոտտոնի քաղքին գոց դրան առջեւ, Աշկերտիդ հետ սպասեցիր խոստացուած հրեշտակին ժամանումին, և որուն ուշանալը տեսնալով՝ տագնապիդ մէջ, անձկոտ սրտով գոչեցիր՝

Ա՛խ, անձկաբեկ կը ցանկամ շուտ նա հասնէր:

Եւ նա հասաւ, կարծես ազդուած խօսքերէդ, և ըու հաստատ կամքէդ զգացուած, երբոր ըսիր,

Պէտք է, սակայն, այս պայքարին մենք յաղթենք.
Ապա թէ ո՛չ.

Եւ տարակոյսը պահ մը զքեզ պաշարեց, զոր ըու հաւատքդ իսկոյն ցրուեց, փարատեց:

Մեծ է նաեւ, և եղաւ, Հայուն հաւատքը և պողպատի տոկունութիւնը՝ աստիճան մ'ալ ճկունութիւնը, դիմադրելու ծնած օրէն, բազմաճակատ պայքարին, որ օրէ օր խստացաւ: Քանզի բնութիւնը անոր լեռնոտ խանձարուրը, քառուղի անցքի մը վրան զետեղած էր, անցուդարձի և հոսանքին ճիշտ բերանը, ամէն կողմէն հողմակոծ: Խստաշունչը՝ կը փոթորկէր հիւսիսէն. իսկ սոսկալին, այն որ ամէն ինչ կը խարկէ և, կը վերածէ անպատ, արեւելեան տափաստանէն: Այս դժուարին պայմաններով՝ նախահարքս ապրեցան, ո՛րքան դարեր, ո՛չ ոք գիտէ, մըշտադալար ցախին նման, կամ հեղեղին ամբերուն մօտ բուսած ճապուկ ջրուռիին՝ միշտ ծռելու հարկադրուած, ամէն անգամ որ ցուրտ քամին կը խստանար, ու կամ հոսանքը արմատախիլ առնել տանիլ կը սպառնար յոխորտացող ընդդիմադիրը՝ ըլլա՛ր նոյն իսկ հաստակոճը:

Այս ընթացքով՝ իր դարաւոր կեանքին մէջ, բարձրասաղարթ կաղնիներու տապալու մը տեսաւ Ազգս. և ինքը մինչդեռ, վերընձիւղելով շարունակ, քարին կպած արմատէն:

Օր մը, սակայն, անիծած օր, հով մը ասատիկ յանկարծ փրթաւ այն աւազուտ

տափաստանին կողմերէն, Գորսիգայի սա-
րէն իջնող Լիպէչչիօն անոր չափ չէր
խտտաշունչ, այն որ ընդհատ կը սկսի հող-
մակոծել, և ժամէ ժամ երազելով հարուած-
ները կը դառնան անընդհատ: Ամպայա-
րոյց կը փոթորկէ նախ փողին, որմէ յե-
տոյ՝ օրերով, խիճն ու աւազը կը վարէ
ծով: Այնքան ուժգին նա կը փչէ որ՝ իր
տիրած ճամբուն վրան, ծառերն անգամ
ծուռ կը բուսնին, իրրեւ թէ հսկայ ձեռքեր
ծռած ըլլային կոճղերը: Այսօրինակ փո-
թորկելով հասաւ հոսանքն այդ մարդեղէն:

Խառնագազան ժանտ ջուլիւրը, Բրիա-
րեւը պարագլուխ, կարծես Գժոխքէն
դուրս փախած, կ'աւերէր ինչ որ իր դէմ
կը հանդիպէր: Ուրկէ անցան, ուր որ
գացին, կոխեցին, անկէ՛ ի վեր ինչ որ
բուսաւ ծուռ բուսաւ, կամ բնութիւնը՝
ամլացած, ա՛լ չարթնցաւ, կենազրաւ:

Այդ ահարկու պատուհասէն իր գոյու-
թիւնը փրկելու համար, Հայ Ազգը պինդ
փարեցաւ այն յաղթական նշանին, որով
պսակուած դու տեսար — երբ հազիւ հազ
հասած էիր այս պարունակին մէջ — այն
Հզօր Մէկը որուն յանդիման սասանեցան
Գժոխքին ժանգոտած դռները, կռնակի
վրայ բացուելով: Եւ նա կորզեց անկից,
ինչպէս կ'երգէ Աշակերտդ, մարդկութեան

առաջին ծնողին ստուերը, անոր վաղամեռիկ անմեղ զաւկինը, և երկրորդ Մարդկութեան նախահօրը: Եւ այն հրաշագործ օրէնսդրինը՝ Պոսմէթէոսէն աւելի հսկայ՝ ճակտին երկուստեք հրեղէն բոցերով, որուն հրամանին տարրերն անգամ հնազանդեցան: Եւ զեռ շատեր որոնք փառքի նահասուց. ինչպէս զուն իսկ Աշակերտիդ յայտնեցիր, երբոր նա փափաքեցաւ գիտնալ, եթէ գտնուած պարունակէդ որ և է մէկը լաւագոյն վիճակի արժանացած էր «իր կամ ուրիշին արդիւնքով»: Եւ զու անոր՝ «կ'ուզեմ զիտնաս որ ասոնցմէ առաջ ոչ որ փրկուած է»:

Պլլուած այդ նշանին՝ դարերուն հետ թաւալելով, Հայր հասաւ մեր օրերուն, տասանորդեալ այլ ինքնարաւ տակաւին նոր վերածնունդ շեշտելու, եթէ պատահած չըլլար աշխարհաւեր քակտումը, որուն չարաղէտ հատեւանքը մարդկութիւնը պիտի տուժէ, ինչուան իրեն երրորդ սերունդը: Ամէն ազգ իր զոհը տուաւ. այլ ո՛չ մին Հայուն համազօր, որ այս սգաւոր առիթով լուսաշխարհին Ռսկեմատեանը ծայրէ ծայր լեցուց իր նահատակներուն անուններով: Պատճառը այն է որ ճիւղաներու ձեռքը մատնուեցաւ, անտէր և անօգնական, որոնք արմատէն բնաջնջելու մոլեգնեցան:

Անողոր ճակատագրին դէմ ո՛չ մի բան
 զօրեց: Նախճիրը կատարուած էր: Հայու-
 թիւնը իր արեան լճացումին մէջ կը մա-
 կալողար, և Հայրենիքը վերածուած էր
 մեռելաստանի:

Կը քստմնի՞ս, կը տեսնամ, միայն իմ
 խօսքերս լսելուդ: Երեւակայէ՛, հօրմէդ ժա-
 ոանգած քու անդդ երբոր զրաւեցին, զքեզ
 պարտաւորելով Հոռոմ դիմելու, անկէ վե-
 րադարձիդ ի Հայրենիք — եթէ քեզի ար-
 տօնուած լինէր, քանզի դա եւս Հայուն
 համար մի ծանր հարց է — Մանտուայի
 մէջ, ի՞նչ կ'ըսեմ, այսրալպեան ընդարձա-
 կածաւալ Նահանգին բոլոր տարածու-
 թեանը մէջ, քու լեզուդ խօսող ոչ ո՛ր
 դիմացդ ելլէր: Մահասարսուռ լռութիւն
 մը քեզ բարեւէր: Եւ դուն, օրերո՞վ, շա-
 բաթներո՞վ քալելով, չհանդիպէիր ո՛չ մի
 ծանօթի, ո՛չ մի հայրենակցի, ո՛չ մի ազ-
 գականի: Ամէն ինչ կերպարանափոխուած:

Անկարելի ըլլար քեզի — Աստուած չընէ՛,
 ո՞վ վիրգիլ, քանզի չափազանց սիրած եմ
 և կը սիրեմ քու ասպնջական բնաշխարհդ —
 ճանաչել մանկութենէդ քեզի մտերիմ վայ-
 րերը, անոր հոյակապ շինութիւնները,
 նուիրական սրբատեղիները: Չգտնէիր հօ-
 րըդ օճախը, եւ ո՛չ ալ անոր գերեզմանը...
 Ամէն ինչ լլկուած, պղծուած, անէացած,

իրբեւ թէ անզգամութեան Ովկէան մը,
Փոյ գետին հովտաձորէն մինչեւ Ալպեանց
սառնամանիքը բարձրանալով, բնաջնջած
ըլլար կեանքին ամէն արտայայտութիւն-
ները...

Կը հարցնեմ արդ բեզի, ո՞վ իմաստուն
Քերթող, քու Աշակերտդ իր Դժոխքին ո՞ր
խորագոյն պարունակին մէջ պիտի բեւե-
ռէր այսքան արհաւիրքներու պատասխա-
նատունները: Սակայն նա իսկ, այնքան
հանճարեղ և գիւտաւոր, շուարած պիտի
մնար, եթէ կեանքին վերադառնար: Իսկ
եւ իսկ պիտի ստիպուէր իր նկարագրած
Դժոխքին նոր շրջապատներ աւելցնել. եւ
որ լաւագոյնը պիտի ըլլար, հիմնովին շըր-
ջել անոր ընդհանուր բաժանումը:

Պատժուեցան, այո՛, ամբարտաւանները.
քանզի Տէրը հակառակ է ամբարտաւան-
ներուն: Սակայն ի՞նչ օգուտ. անոնց կրած
աքսորը, չարամահ վերջը, կախաղանն ու
զլխատումը, քանի որ անոնցմով խզուած
կեանքը չի վերադառնար, եւ չի կրնար
վերականգնել տասանորդեալ իմ Ազգս,
որով դուք կը բաղձաք ձեր անմահութիւնը
ապահովուած տեսնալ...

Ասոնք իմ վերջին ըսելիքներս պիտի
ըլլային այդ վսեմական խումբին, քանզի

արտիս փղծուկը ինծի պիտի արգիլէր խօսելու։ Եւ ինչպէս Բէատրիկը՝ Վիրգիլին հետ խօսիլը աւարտելէն յետոյ, արտասուաթոր աչքերը մէկ կողմ դարձուց, որմէ Գերթողը՝ զգացուած, փութաց իր պաշտօնը կատարելու, այսպէս ալ ես՝ որպէս զի արտասուըը չմատնէր իմ տկարութիւնըս, փութով պիտի վերադառնայի այն կէտին՝ իմ բուն նիւթիս, որմէ հեռացած էի, Վարպետին Սշակերտին այլաբանութենէն տարուած։

Ուստի առանց սպասելու այդ վեհերուն հրաժեշտի ողջոյնի, ինչպէս չէի սպասած անոնց ողջունարեր հրաւերին, խոյս պիտի տայի, մթութենէն օգտուելով, նոյն արագութեամբ որ հասած էի։

Ենէասին խելացնոր վազվզուկին նման՝ վերադարձի իմ այդ արշաւիս միջոցին, Դիոխքէն դուրս ելլելուս, երբոր աստեղազարդ երկինքը զոգանար զլիսիս եւ զովութիւնը գար զգուելու իմ քրտնաթոր ճակատս, ես ալ հանգիստ մը առնելով, աչքերս պիտի սեւեռէի կարդալու համար այն նշանաւոր եռատողերը, որոնք Տանդէն՝ ի յիշատակ իր այցելութեանը, արձանագրեց աղէտաւոր քաղաքին մուտքին վրան։

Բայց մինչ աչքերս խաւարին մէջ կը դեգերէին, անծանօթ ձեռքի մը միջամտու-

Թեամբ, այդ ահարկու դրան ճակտէն փայ-
լատակեց ելեկտրալոյս արձանագրութիւն
մը, հայատառ, ոտանաւոր, հրեղէն շեշ-
տերով ոլորակուած: Անոր արձակած լոյ-
սէն երեւան ելաւ միանգամայն տանդէա-
կան քանդակածոյ բնագիրը. այնպէս մը որ՝
հայատառը նշուլարձակ արտացոլումը կը
թուէր իտալականին: Եւ ես ոգեւորեալ այս
դիւթիչ տեսիլքէն, ամփոփելով իմ յիշա-
տակներս, Բազրատունեան շեշտով մը
սկսայ արտասանել, ինչպէս պիտի ընէք
իմ յոյժ յարգելի Հայրենակիցս, Վեր. Հ.
Արիստակէս վարդապետը.

Ընդ իս մնւտք են ի քաղաքն աղետաւոր.
Ընդ իս մնւտք են ի տանջանսն յաւիտենից.
Ընդ իս մնւտք են առ ժողովսըն կորըստեան:
Զարարողն իմ վեհ դըրդեաց արդարութիւն.
Սժ ի գոյ զիս զօրութիւնն աստուածեղէն.
Գերագոյնն իմաստութիւն, սէրն առաջին:
Արարածք յառաջ քան զիս չէացան այլք՝
Բայց յաւէժք. եւ կամ մընամ ես յաւիտեան.
Ընկեցէք զամենայն յոյս՝ որ մըտանէքդ¹:

Բազրատունին, մի՛ միայն, կարող էք
այսպիսի գեղահրաշ դիւթանք մը պարզե-

1. Տառնդէ. Դժոխք. Արձանագիր դրանցն Դժոխաց
(Մարդկաքաղ Հատուածք 10 տարագրի մատենագրաց,
Քարգմանութիւն Մխիթարեան Միաբանից: Մասն Բ.
Քերթուածք. Բ. տպ. Վենետիկ 1888 էջ 366.

լու իմ աչքերուս, եւ արդարեւ՝ անոր մոգական գրիչն էր: Չէի սխալած: Եւ ես ծնրադիր, աղօթք մը մըմնջեցի, Սէրն էր նորէն թելադրողը, զոր Մխիթար հայրը միակ լսեց եւ հաղորդեց Բարձրեալին:

Տանդէի գերաշխարհիկ Քերթուածէն հետեւցնելով, յուսալի է որ վիրգիլիոս՝ իրեն յանձնուած ծանր պաշտօնը խղճմտօրէն կատարելէն յետոյ, այլեւս չպարտաւորուեցաւ վերադառնալու առկախ ստուերներու պարունակին մէջ, ուրկից Բէատրիկին խնդիրըով դուրս ելած, հեռացած էր, որպէս զի իր Աշակերտը աչքովն իսկ տեսնէր ժամանակաւոր եւ յաւիտենական կրակին մէջ տառապողները եւ այդ օրինակներէն զգաստացած, ուղղէր իր ընթացքը:

Հարկ եղաւ, ուստի, Ենէականէն եւ Ողիսականէն աւելի արկածալից ճամբորդութիւն մը ձեռնարկել. Լիմպոսէն յետոյ դժոխքին պարունակները մի առ մի այցելելով իջնել Դիւապետին բուն իսկ բնակավայրը, այսինքն իններորդ ամենախոր պարունակը, ուր են, նաեւ ըստ Տանդէին, բարերարներու դէմ ապերախտ եւ դաւաճան մատնիչները եւ հայրասպանները:

Սակայն եթէ Տանդէին դիւրին եղաւ Դժոխքին մուտքը, տագնապալից պիտի

ըլլար անկէ դուրս ելլելը՝ զոր վիրագիւրոս շատ զիւտաւոր եւ հակիրճ լուծած է, դիմելով Դիցարանութեան, ըստ որում, Դժոխքը, Կիմմերեան Աշխարհին Լեթէ անուն գետին մօտաւոր «Դրունք Քնոյ» կոչուած երկու մուտք ունէր, «շուրջ զնովաւ խուրձս մեկոնից եւ հոյլս երազոց»:

Այս հնարքով, Լատին Քերթողահայրը, Սիրիլլային ներկայութեանը, Ենէասին հօրը կարգ մը յայտնութիւններ տալէն եւ

Ջրստորերկրեայ շուրջ դիտելով ընդհանուր.

երեքը միասին կը հասցնէ այդ նշանաւոր դռներուն.

Քընոյ դըրունք են երկուորեակ, յորոց մին է եղջերեայ, որպէս սրտմէն, եւ դիւրին Տալ ելս ըստոյզ էից. իսկ միւսն ըսպիտակ Կերտեալ ժանեօք փըղաց փայլէ գերունակ. Այլ ընդ այն դիքն անդընդայինք ի յերկիր Յըզեն գերագս ի վեր ըզտռու եւ զանիր: Սիրիլլային արդ եւ Ենեայ զայս այսպէս Բացատրելով անդանօր հայրն Անքիսէս,

Ջնոսա ի բաց ընդ փըղոսկրեայն արձակէր:

Նմէակ. գլ. 2. (1317-1325)

Եւ գերպ. Հիւրմիւզեան հետեւեալ ծանօթութիւնը կը յաւելու, զգացնել տալու

համար թէ վիրգիլիոս ո՛րքան քիչ հաւատք կ'ընծայէր այդ առասպելախառն գրոյցներուն՝ «եւ ընդ փղոսկրեայն ի բաց արձակէ զէնէաս, յայտ իմն այսպէս առնելով, զի առասպելք են ամենայն որ ինչ զդժոխոց պատմեալ ի նմանէ վէպք»:

Մինչդեռ Տանդէն նոյնքան հեշտիւ եւ անաշխատ չյաջողեցաւ ինքզինքն ու իր վարպետը Դժոխքէն ի բաց արձակելու: Ընդհակառակն, քանի խորը կ'իջնէր, այնքան աւելի դժուարութիւններ կը յարուցանէր, նոր խոյանքներ առթելով իր վառ երեւակայութեան եւ յաջող՝ այլ տարօրինակ եղանակով մը զոցելու իր Դժոխքին վերջին երգը: Ուր պիտի տեսնէ Աստուծոյ վեհութիւնը մատնող Յուդան, եւ երկրաւոր իշխանութիւնը խորհրդանշող՝ Կեսարին դէմ դաւաճանող հայրասպան Բրուտոսը եւ ապերախտ Կասսիոսը: Եւ պիտի հասնին՝ վերջապէս Սանդարամետին կեղրոնավայրը:

Վիրգիլ՝ տեսնելով Պղուտոն դիւապետը, իր Աշկերտը կեցնելով՝ կ'ըսէ.

Աւասիկ Գեւն, ահա՛ այն վայրն, ինձ ըսաւ,
Ուր զօրութեամբ պէտք է քու անձըդ զինես:

Վարպետին ներշնչման ակնաղբիւրէն ճոխացած, իմաստասէր այլարբանութեամբ

Կը նկարագրէ Արուսեակը, որ այնքան
 հրաշալի էր՝ անկումէն առաջ. մինչ հոս՝
 զագրելի ճիւղ մը՝ վեցթեւեան եւ երեք
 բերանով. թեւերը անփետուր՝ չղջիկէն
 աւելի քստմնասարսուռ: Մարմինը՝ յա-
 ւիտենական սառոյցի մէջ խրած, գարշելի
 որդի մը նման, երկրագնտիս թանձրու-
 թեան մէջ սողոսկած է, զրեթէ մէկ կող-
 մէն միւսը թափանցելով: Այնպիսի դիր-
 քով մը զամուսած է այդ յաւերժական սառ-
 նակոյտին մէջ որ անոր հրէշատեսիլ զը-
 լուխը կը զրաւէ ընդհանուր ձգողութեան
 ճիշտ կեդրոնը: Հոն ուր կը հակի մար-
 միններու ծանրութիւնը, հոն՝ նաեւ կը
 ծանրանան մարդկութեան գործած մեղ-
 քերը: Այս պատճառով դժոխքին մեղաս-
 թաւալ բոլոր գետերը դէպ ի երկրիս կե-
 դրոնը կը հոսին, ցոյց տալու համար որ
 պէտք է վերադառնան ամենայն չարեաց
 ակնազրիւրին, մարդկութեան կորուստի
 սկզբնապատճառին: Նմանապէս Քաւարա-
 նին լեռնէն վճիտ ժայթքած, այլ արատ-
 ները մաքրելէն պղտորած, Լեթէն, ինքն
 ալ ոլորտապտոյտ պիտի հասնի վայրա-
 հակ զահավիժելու իր ջրերուն հետ քաւած
 մեղքերը. բոլորն ալ Արուսեակին գլխին,
 զոր Տանդէն եռադէմ պատկերացուցած է.
 մին՝ շիկակարմիր, միւսը՝ դեղին սպիտա-

կախառն, եւ երբորդը՝ սեւաթոյր: Այս երեք բնութեան ճշգրիտ մեկնութիւնը տակաւին չէ տրուած, եւ ես չեմ ուզեր շեղիլ վերստին:

Սանդարամետաց վեհապետին բնակավայրը այցելելէն յետոյ ուրիշ բան չէր մնար, բայց եթէ վայրկեան մը առաջ ջանալ դուրս ելլելու արհաւիրքի այդ ստորերկրեայ թագաւորութենէն եւ անոր կեդրոնէն՝ նախ եւ առաջ, երկրիս միւս կիսագունտին մէջ անցնիլ. այսինքն՝ ըստ Տանդէի նկարագրութեան, այն կողմը ուր կից ճեղք մը բացուելով, ապստամբ հրեշտակապետը գահավիժեց՝ անդնդախոր թաղուելով այդ սառնապաղ գերեզմանին մէջ:

Սակայն, ինչպէս նախապէս անդրադարձուցի, Ենէասին եւ Սիրիլլային ըունի փոսկրեայ դռնէն դուրս ելլելէն շատ տարբեր եղանակով տեղի ունեցաւ այս անգամունն եւլքը, զոր կարելի է ողգամբուլեան փախուստ անուանել:

Արդարեւ՝ Տանդէն իր պատկառելի վարպետը կը պարտաւորէ Արուսեակին որդի նման մարմնոյն վրան կատարուելից մարմնամարզի անհնար փորձերուն, մագրլցումի եւ ճարպիկ ոստումներու: Չարչարանք մը որ կը բաւէր Վիրգիլը ուղղակի Երկինք զրկելու, եւ որուն այլարանական

Իմաստը տակաւին մեկնուած չէ: Թերեւս
 իսկ՝ անոր մէջ, ի զուր կը փնտռուի ինչ
 որ չկայ արդէն: Շաղապատ թնճկած վի-
 ճակ մը, որմէ հաւանականաբար խրտչած,
 մեր սքանչելի եւ մեծ Բագրատունին եր-
 բեք չհաճեցաւ փլորենտիացի մեծանուն
 Քերթողին հետ զբաղելու, տածելով հան-
 դերձ մեծ համարմունք: Կ'ըմբռնեմ: Դժուա-
 րահաճ կ'ըլլայ, բնականաբար, Հայկ Դիւ-
 ցազնի նման կոթող Դիւցազներգութեան
 մը հեղինակը, երբոր Հոմերի, Վիրգիլի,
 Սոփոկլի, Միլտոնի, Ռասինի նման, հին
 եւ նոր Դասական հսկայ գրիչներու հետ
 չափած ըլլայ իր յեղիչ անվկանդ գրիչը:
 Ինչ որ է, Վիրգիլիոս, մեկնելու որո-
 շողութիւնը տուածին պէս, կը պլլուի
 Արուսեակին թաւարծի կողերուն եւ կը
 սկսի, Տանդէն իր վզին փաթթուած, այդ
 հրէշին սառած կարծրանիւթ խեցիներուն
 եւ խիտ մազերուն մէջէն ծիւէ ծիւ վար
 իջնելու, իբրեւ թէ ատոնք սանդուխի մը
 աստիճաններն ըլլային: Տագնապալից այդ
 վտանգաւոր ոստումներուն պահուն կ'ազ-
 դարարէ Աշակերտին ամուր բռնել:

Ըզգոյշ կեցիր, ըսաւ Վարպետս ոգեսպառ
 Եւ պարտասեալ. զի այսպիսի սանդուխով
 Հեռանալ հարկ է մեզ այսքան աղէտքէն:
 Յետոյ քարի ծերպէ մը դուրս նա հլաւ
 Ի'անոր եզերքը զիս վար դրաւ՝ որ նստիմ:

Եւ Աշակերտին կը յայտնէ այդ զգուշաւոր անցքը, որուն մէկ մասը կատարած էին, եւ մնացեալովը պայծառ երկընքին տակ, վերջապէս, պիտի գտնուէին, ճիշտ հոն, ուրկից Լեթէն Արուսեակին գլխին անդնդակուլ կը ջրվիժէր իր պղտորուած ջուրերը:

Եւ կը վերջանայ, այս եղանակով, Տանդէի Գժոխքին այցելութիւնը և կը սկսի Քաւարանինը, զոր տաղանդաւոր Քերթողը կը նկարագրէ բլուրներու զառիվեր կողերէն, սարահարթներով մերթ ընդ մերթ ընդ միջուած տաժանելի եւ սեպացեալ վերելք մը: Պիտի նմանէր բազմայարկ բրգաձեւ շինութեան մը սանդուխին, որուն վերջաւորութիւնը շրջապատուած է բոցերով: Հուր մը, սակայն, դը չի լափլիզեր այլ կը սրբէ անոր մէջէն անցնողին մեղքերուն արատները: Այսպէս է որ Քաւարանին սեմին վրան բազմած հրեշտակին դրոշմած՝ մահացու մեղքերը = Peccati ակնարկող, եօթը սկզբնատառ P գիրերը, այս վերելքին միջոցին յաջորդաբար կ'անհետանան Տանդէին ճակատէն, հետզհետէ թեթեւութիւն մը անոր տալով, որով զուխ կ'ելլէ այն դժուարելանելի աստիճաններուն, միշտ ընկերակցութեամբ իր Վարպետին

եւ լատին դարուն հռչակաւոր Ստատիոս
բանաստեղծին :

Այդ վերելքին զուգընթաց՝ Տանդէի այ-
լաբանութեան ոճն ալ երթալով կը բար-
ձրանայ, իմաստասիրական տեսակէտով,
յոյժ խրթնիմաստ, այլ զեզանկար պատ-
կերներով ճոխացած. որոնցմէ երկուքը
մասնաւորապէս հաճելի եւ հետաքրքրիչ
կը գտնենք : Մին՝ երբոր Միջին դարուն
հռչակուած աշուղներու քաջագոյնին,
Արնալդոյ Դանիելլոյի կը հանդիպին, որ
իրեն ուղղուած հարցումին կաստիլեան՝
լաւ եւս փրովանսալ եռատողներով կը
պատասխանէ, այսինքն իրեն մայրենի
լեզուով, ինչպէս Բէատրիկը իր բարբառով
խօսեցաւ Վիրգիլիոսի՝ որ պատուիրեց իր
Աշակերտին լատիներէն խօսիլ լատինա-
գէտներու հետ : Եւ ինչպէս երախտա-
գէտ չմնալ հանճարեղ Փլորենտիացի
Քերթողին որ հանդերձեալ կեանքին մէջ
ալ մայրենի քաղցրիկ լեզուն խօսելու
վստահ հաւանականութիւնը կու տայ,
հաստատելով ազգային ոգւոյն անմահու-
թիւնը — քանի որ նա մայրենի լեզուին
մէջ մարմին կը զգենու — եւ ջրելով, դա-
րբը առաջ, համաշխարհային ազգալուծիչ
սկզբունքները, որոնք ներկայիս, հայրե-
նասիրութեան դէմ կը դաւադրեն ահաւոր

չարիքներով: Երկրորդ պատկերը, Տանդէի գերաշխարհիկ Վերթուածին ամենագեղեցիկներէն մին, ուր քերթողական աւիւնը եւ ազգասիրական ոգին միատեղ կը տաղերգեն, կը պարզուի երբոր վարպետն ու Աշակերտը պիտի հանդիպին Մանտուա քաղաքին երկրորդ մեծանուն զաւակին, Սորտելլոյ պուէտին՝ որ ժ՛ի դարուն հմուտ գրագէտներէն մին է:

Եւ որովհետեւ վիրգիլիոս, Քաւարանը երբեք այցելած չըլլալով — սա եւս ակնարկութիւն մը որ փրկչին գալուստէն առաջ միայն Լիմբոսը կար — հարկադրուած էր տեղեկութիւն հարցնելով յառաջանալ այս անգամ, ուստի, իրեն անծանօթ հայրենակցին վըր դիմէ, որ մեկուսի քաշուած, ի սկզբան անտարբեր այլ խորաթափանց աչքերովը դէպ՛ իր կողմը եկողներուն շարժումներուն կը հետեւէր:

Սորտելլոյի պատկառելի դիմագիծներէն եւ ազնուական կեցուածքէն խորապէս զգածուած՝ Տանդէն սքանչացումի բացազանչութեամբ մը կը սկսի հնչեցնել իր հոգետաւիղ քնարը.

Հասանք անոր. ո՛վ պերճ հոգիդ Լոմբարտեան
Ո՞րքան սէզ լ'արհամարհոտ էր կեցուածքդ
Ի՛նչքիդ շարժումն ծանրաբարոյ եւ պարկեշտ:
Նա ո՛չ մի բան մեզի զուրցեց եւ ըսաւ.

Թողուց որ հիւ գանք՝ մի միայն նայելով,
 Ինչպէս առիւծն երբոր յուշիկ կը բազմի:
 Այսու հանդերձ՝ Վիրգիլիոս մօտ երթալով
 Լաւագոյն ելքն իրմէ խնդրեց որ ցոյց տար.
 Այլ հարցումին փոխան տալու պատասխան՝
 Նա մեր կեանքին մեր աշխարհին նկատմամբ
 Հարցաքըննեց: Եւ գողտր Վարպետս երբ սկսաւ՝
 «Մանտովա...» նդոստ ցատքեց. հոգին ինքնամ-

[փոփ

իւր նախապէս նստած տեղէն՝ ձայնելով,
 «Մանտովացիդ, քու քաղքէդ եմ, Սորտելլոն...»
 Եւ գիրկընդխառն ողջագուրուած փարեցան:

Ծննդավայրին անունը միայն լսելով,
 Իրարու դեռ անծանօթ, մին հեթանոս միւսը
 քրիստոնեայ, այդ երկու Մանտուացիներուն
 ստուերներուն գիրկընդխառնումին
 յուզիչ տեսարանին յանդիման Տանդէին
 վշտակիր սրտին հին վէրքերը կը բացուին:
 Դառնացած կը զայրանայ իրեն ժամանակակից
 իտալացիներուն դէմ որոնք՝ ըստ
 Տանդէին տուած բացատրութեան, — երբոր
 Սորպոնի վարդապետներուն կաճառին
 մէջ իր կեանքը պատմեց — «Առաքինու-
 թիւններէ աւելի ատելութիւնը խնամքով
 կը շարունակեն. թէ կ'ատեն զիրար եւ
 թէ կը սպաննեն: Քաղաքականութեան
 մէջ՝ մարդս հազիւ երբեք ազատ է իր
 խղճին թելադրութեանցն անսալու. այլ

միշտ՝ կամ գերի է իր կրքերուն կամ խաղալիկ դիպուածներու: Եւ ահա անոր մէկ օրինակն ալ ես եմ: Կուեւրեան ծնած, պարագաները զիս կիպելլեան ըրին»¹:

Իր Հայրենիքին, Խտալիոյ, սրտաճմլիկ եւ քայքայեալ այս վիճակէն, եւ իր ազգայիններուն ազգակործան վարմունքէն յուսաթափ, քաղաքական կարեւոր դեր եւ դեսպանի պաշտօններ կատարած փլորենտիացի Քերթողը, շեղելով այս առթիւ իր վարպետին ուղղութենէն — այն որ Ասիացիները Խտալացի կերպարանափոխեց — Տանդէն կ'ըսեմ, աչքերը Աւպեաններէն անդին շրջելով, գերման կայսեր հրաւէր կը կարգայ, որպէս զի անոր ձեռքով Խտալիա վերադառնար, ինչպէս երբեմն Օգոստոս Կաճյսեր օրով, համաշխարհի գերիշխանութեան առաջնութիւնը:

Շատերը կը դարովեն Քերթողին այս դիմումը: Այլք, մինչդեռ, ինչպէս մեծանուն ազգասէր Մածծինին, բարձր դիւանագիտական հայրենասիրութիւն կը համարին: Արդարեւ Հոռմայ կայսերական գահին վրայ բազմողին օտարածին ծագումը կարեւորութիւն չունէր: Միթէ Աղեքսանդր Սեւերոսը, Դիոկլետիանոսը եւ նոյնինքն

1. Տես վեր. Հ. Արսէն Ղազրիկեանին ներածումը (1910), Տանդէի Դժոխքին:

Կոստանդիանոս մեծն հարազատ Հոռմէացիներ էին: Առաջինը՝ Ափրիկեցի, եւ երկու վերջինները՝ Իւլիոսցի:

Աշակերտը իր ապրած դարուն արտայայտումն էր, ինչպէս վարպետը եղած էր իր դարուն, եւ երգած էր փառաւոր էջ մը, կատարուած եղելութիւնը, երբոր Յուլեան Ազգատոհմը իր ձեռքին մէջ զսպած կը պահէր աշխարհիս սանձերը: Մինչ Տանդէին օրով, այդ կեդրոնաձիգ զօրութիւնը, այդ հեղինակութիւնը կը պակսէր Խտալիոյ, որպէս զի անոր շուրջը գային հաւաքուելու Խտալացի ազգասէր տարրը եւ ազատորեարը, եւ ձեւանար այս եղանակով — ինչպէս Ֆրանսան, Անգղիան եւ Սպանիան, այդ բախտը ունեցած էին — Պետական մարմինը, կեդրոնական կառավարութիւնը: Այդ հեղինակաւոր ուժն է որ Տանդէն կը փնտռէր, եւ որուն պակսելովը ծագած էին երկպառակութիւնները եւ ներքին կռիւները, եւ Խտալիան վերածած «մրրկածուփ ալիքներուն անտէր թողուած անդեկ նաւ մը»: Այն փառապանծ Խտալիան որ վիրգիլիոսին օրով, երբեմն տիրուհի էր նահանգներու եւ ամենէն յարգուած, արդ դարձած էր bordel մը, Տանդէին բացատրութեամբ, զոր մեկնիչները եւ թարգմանիչները պոռնկանոց յե-

դած են, մինչդեռ Քերթողը անընտիր՝ այլ տակաւին ի սովորութեան, այդ բառով կ'ուզէր նկարագրել խառնաշփոթ աղմուկն ու մխորը որ կը տիրէր իր Երկրին մէջ։ Հայրենակցի մը հանդիպելուն այս ցնծագին ընդունելութիւնը երեք չորս անգամ կրկնելէն յետոյ, Սորտելլոյ ետ քաշուելով, կը հարցնէ «Բայց դուք ո՞վ էք»։

Վարպետը ինքզինքը ծանօթացնելով կը բացատրէ միանգամայն թէ ինչպէս իրեն մահէն յետոյ աւետարանուած հաւատքէն զուրկ ըլլալով, Երկնից արքայութիւնը կորսնցուցած, Լիմբոսի տխուր կայանին մէջ դատապարտուած էր կենալու, սկըզբնական մեղքով մեռած անմեղ տղոց հետ։

Աստուծոյ մօտ վերանալու արժանի
 Հոգիներուն այս լերան դեռ չըջըջած,
 Հսկատախանոս թաղել տըլաւ ոսկորներս։
 Հաւատքէն զուրկ՝ լ'ոչ այլ մեղքի պատճառով,
 Արքայութիւնը կորսնցընող Վիրգիլն եմ։
 Այս կերպ Վարպետս անոր տըլաւ պատասխան։
 Ինչպէս երբ մարդս յանկարծ իր դէմ կը տեսնէ
 Բան մը որուն՝ զմայլած, հաւատք ընծայել
 կը վարանի, ըսելով. «ան է թէ ո՞չ»։
 Այսպէս թուեցաւ նա որ յօնքերն առած վար,
 Խոնարհ յետոյ վերադարձաւ դէպ՝ անոր՝
 Գրկելու հոն ուրտեղ է նուազ փարելի։

Այսինքն անոր սրունքներուն, քանզի առաջին ողջագուրանքին Վիրգիլի վզին

փաթթուեր էր: Այս մեծարանքէն վերջը,
Սորտեւելոն հիացումով կը բացագանչէ:

Ո՛վ Լատինաց դու փառքդ, որով մեր լեզուն
Ջոր ինչ կարող էր ցոյց տըլաւ քաջայայտ:
Ծննդավայրիս յաւերժական դո՛ւ պարծանքդ,
Ո՞ր բախտն, ո՞ր վարձն է որ զքեզ ինձ կը յայ-
տնէ:

'Ի եթէ արժան եմ լըսելու քու խօսքերդ,
Ըսէ՛, դժոխքէ՛ն, ո՞ր կայանէն դուն կու գաս:
Աղէտաւոր արքայութեան ես բոլոր
Ուորտներէն, պատասխանեց, կը հասնիմ,
Դրդուած, տարուած զօրութենէ մ'երկնային:
Ընելուս չէ՛, այլ չընելուս պատճառով
Կորսընցուցի Արեգակին տեսքը վսեմ՝
Որուն կ'ըզձաս, եւ զոր ես շատ ուշ ճանչցայ:
Վարը տըխո՛ւր տեղ մը կայ, ո՛չ տանջանքի,
Այլ մի՛ միայն խաւարի, ուր վայնասուն
Չի հընչեր ողբ աշխարի, որ հառաչ մ'է:
Հո՛ն կը կենամ անմեղ մանկանց հետ որոնք՝
Դեռ չազատած մարդու մեղքէն նախաւոր,
Մահէն եղան ատամացի խածատուած:
Հոն եմ, անոնց հետ որ երեք սրբազան
Առաքինի ձիւքերէն զատ, միւս բոլորն
Զգեցան, ճանչցան, հետեւեցան անմուլար:

Հաւատք, Յոյս, Սէր և Մկրտութիւն,
Երանութեան արժանանալու չորս կարեւ-
որագոյն պայմանները, որոնց վիրգիլիոս
գոհացում չէր տուած: Ահա անոր երա-
նացումին դատին չորս զժուարութիւնները

զորս Տանդէ հարթել պիտի ջանայ իր նախերգանքին մէջ: Այս պատճառով մենք ալ շօշափել փափաքեցանք, որպէս զի ընթերցողը՝ յառաջիկային, աւելի դիւրութեամբ հետեւի Աշակերտին պաշտպանելիք դատին՝ ի նպաստ իր Վարպետին արդար իրաւունքներուն: Սորդելլոյէն բաժնուելէն յետոյ, Վիրգիլիոս հայրախնամ հոգածութեամբ և միևնոյն համբերութեամբ կը շարունակէ առաջնորդել իր Աշակերտը: կը հանդիպին Ստատիոս լատին քերթողին, որ իրենց պիտի ընկերանայ վերոյիշեալ բոցավառ սանդուխէն վեր, մինչեւ որ Մաթիլտէ անուն չքնաղ կինը իրենց ընդառաջ ելլէ, նշանակելով որ Վիրգիլիոսի պաշտօնն այլ եւս կը վերջանար: Ինչ որ արդէն Դժովսքին նախերգանքին մէջ նախատեսուած էր, երբոր Վարպետը՝ առաջին անգամ ըլլալով, յայտնեց իր Աշակերտին որ զինքը պիտի տանէր այցելելու նախ ցաւագին հոգիներուն՝ որոնք յուսահատ ճիչերով երկրորդ մահը կը բաղձային: Որոնցմէ վերջը պիտի այցելէին Քաւարանին կրակին մէջ գանուողները: Այս վերջինները սիրայօժար կը կրէին իրենց համար սահմանուած պատիժը, վրստահ որ վերջ ի վերջոյ երանելեաց դասին պիտի արժանանային.

Որոնց, յետոյ, եթէ ելլել փափաքիս
Ասոր յատուկ, ինծմէ արժան և վստահ
Հոգւոյ մը գրեզ պիտի յանձնեմ՝ մեկնելուս:

Այսինքն է, Բէատրիկին:

Հետեւաբար, աննման վարպետը, իբր
պարտքը կատարած, Լեթէ գետին մտաւ-
ւոր տեղ մը երբոր կը հասնին, վերջին
անգամ մը տիրաբար կը խօսի իր Աշա-
կերտին, զինքը իր անձին և արարքնե-
րուն ինքնիշխան տէր կարգելով:

Տեսար, որդեա՛կ, անցաւորն ու անշէջ հուրն
Եւ ժամանած ես այնպիսի դու մի տեղ
Որմէ անդին զանազանել ինձ չէ՛ հնար:
Քեզ մինչեւ հոս բերի հնարքով՝ և արուեստով,
Զառիվեր նեղ անցքերէ դուրս ելած ես.
Այսուհետեւ կամքդ ա՛ռ դու քեզ առաջնորդ:
Տես քու ճակտիդ փայլող արփին լուսաշող.
Տես մատաղ տունկն ու դալարին ծաղկափթիթ՝
Որոնք այստեղ հողն ինքնաբոյս կ'արտադրէ.
Կրնաս նստիլ դուն կամ շրջիլ անոնց մէջ,
Մինչեւ որ խենթ դառնան չքնաղ այն աչքերն
Որ արցունքով զիս դէս ի քեզ զրկեցին:
Ալ մի սպասեր ո՛չ ակնարկիս, ո՛չ խօսքիս.
Ողջ եւ առողջ է դատաստանդ եւ ազատ.
Անոր չանսալն անխոհական պիտ' ըլլար:
Թագով, խոյրով, ուստի, գրեզ վրադ կը կար-
[գեմ¹]:

1. Ուստի Թագով կը խոյրադրեմ գրեզ Թու վրադ,

Սքանչելի՛ այլաբանութիւն, որով վար-
պետը իր Աշակերտը կը հռչակէ բուժեալ,
հոգևով զօրացած և ողջամիտ դատողու-
թեան տէր, կատարելապէս ներհուն մարդ-
կային գիտութեան և արուեստին, որոնք
Վիրգիլիոսով խորհրդանշանուած էին:

Գաղիկներն ու մարմանդը, մատաղա-
տունկ թուփը, իրական աշխարհը կը պատ-
կերացնէին: Նստէ՛ կամ շրջէ՛, կ'ըսէ վար-
պետը. այսինքն ընտրէ՛ հայեցողական կամ
գործնական կեանքը, և այս ընտրութիւնը
ազատ քու կամքովդ կատարէ՛, որուն տի-
րացար:

Իմաստալից այս խրատէն վերջը, Վիր-
գիլ ժամանակ մը եւս պիտի հետեւի Աշա-
կերտին, ընկերակցութեամբ, միշտ, Ստա-
տիոսի և Մաթիլտէին, մինչեւ որ երեւան
պիտի գան երկու գետակներ, միեւնոյն
ականադրիւրէն բխած: Մին՝ քանիցս յի-
շուած Լեթէն է, մոռացումի գետը, որուն
ջրով կը սրբուին քաւեալ մեղքերուն ա-
բատները. որով հոգին կը մոռնայ մահ-
կանացու կենցաղին յիշատակները և վճիտ
կայլակի նման կը վերադառնայ հո՛ն ուս-
կից բխած էր: Միւսը՝ Եւնոյէն է. որով
կ'արթննան, այսինքն ի նպաստ կը խօսին
հոգւոյն, կենցաղին մէջ կատարուած բարի
գործերուն յիշատակները:

Վիրգիլ և Ստատիոս մէկուսի դիրքով, Մաթիլտէին տուած բացատրութիւններուն ունկնդիր կ'ըլլան. ժպիտով մը միայն իրենց հաւանութիւնը յայտնելով, կը հասնին վերջապէս սրբիչ ջուրին մօտ, որուն միւս եզերքին վրան, երկնային շքեղ փառքով և երանուհի նաժիշտներով շրջապատուած, Տանդէին հիացած աչքերուն երեւան պիտի գայ Բէատրիչէն, դեռածադիկ տարիքին գեղեցկութենէն դեռ աւելի հրաշագեղ. այնպէս մը որ Տանդէին էութիւնը կը ցնցուի, արթնցնել տալով իր մէջ հին յիշատակները: Կը տեսնուի որ բաւական կուշտ, կամ տակաւին չէր ըմպած Լեթէին ջուրէն: Այդ հոգեկան յուզումի պահուն, ինչպէս թեւարկումի կարօտ մանուկը իր մօրը կը դիմէ, Աշակերտը իր Վարպետին կը դառնայ: Այլ ափսոս, Վիրգիլ, այն «ամենաքաղցրիկ հայրը», որուն ինքզինքը յանձնած էր, անհետացած էր առանց նշմար թողնելու: Դառնադի արտասուքը կ'իջնէ Տանդէին այտերէն, անմխիթար՝ իր սիրելի առաջնորդին կորստեանը, զոր Մաթիլտէն տեսնելով «աւելի սուր ցաւի մը պահէ այդքու լացդ» կ'ըսէ, «քիչ վերջը երբոր լսես Երանիկին ծանր յանդիմանութիւնը»:

Յայտնի չէ, սակայն, և Տանդէն ալ,

որ մանրամասնութեանց մասին յոյժ բը-
ծախնդիր է, չէ՛ գրած — կամ իր հիացումի
մէջ մոռցած — թէ ո՞ր պահուն վարպետը
անյայտ եղաւ: Յամենայն դէպս, առուակին
միւս կողմը նա մնաց, Պաղինուր նաւա-
զին պարագայէն ո՛չ շատ տարբեր վիճա-
կով, երբոր Ենէաս իր մտերմին անմխի-
թար ստուերին հանդիպեցաւ, ճիշտ այն
պահուն որ Քարոն կը մօտենար երկու
այցելողները գետին միւս եզերքը փոխա-
դրելու:

Տրովացւոց տորմիդին ղեկավարին եղ-
կելի մահուան վրայ Ենէասը արդէն աս-
տուածներուն դէմ զայրացած, և ինչպէս
ըսի Տանդէէն շատ տարբեր արիութեամբ
զինուած, յօժարամիտ իր ձեռքը երկնցու-
ցած պիտի ըլլար իբր բարեկամին, անոր
խնդրանքէն յուզուած, եթէ Սիրիլլան խըս-
տօրէն միջամտած չըլլար:

Ուստի՞ իցենք եղ ամպարիշտ եղկք այդքան
Ո՞ Պաղինուր, մինչեւ թաղեալ դիականդ
Ջիմրդ կարես դու զԵմենեայց գետըն ժանտ
Եւ իբր ըզլիճըն տեսանել զըստիւզեան,
Իբր անցանել յայնկոյս ի դիցն անհրաման:

Այս կշտամբանքէն յետոյ, սակայն,
Սիրիլլան, մեղմացնելով իր ձայնին շեշտը,
կը սփոփէ Պաղինուրի հոգին: Սպասէ,
կ'ըսէ:

Քանզի զոսկերս քո ազինք շրջաբնակք
 Հաշտ արասցեն, ազդեալք ի սաստ երկնառաք:

Եւ քու յիշատակիդ շիրիմ պիտի կանգ-
 նեն, հանդիսաւոր տօնախմբութեամբ, և
 անունդ յաւերժական պիտի մնայ, ակնար-
 կել ուզելով Լուկանեան երկրին հրուան-
 դանին, որ Պաղինուրին անունը կը կրէ:

Միեւնոյն իմաստով, այլ աւելի ծանր
 շեշտով մը, Երանիկը՝ գետին միւս եզեր-
 քէն իր խօսքերը պիտի ուզղէր զինքը լքա-
 նող բարեկամին, որ իրմէն նուազ հաւա-
 տարիմ գտնուած էր իրենց մատղաշ տարի-
 քէն ծնած այն մաքուր սիրոյն, զոր ման-
 կամարդ կինը երթալով պիտի սրբացը-
 նէր. մինչդեռ Տանդէն, շատ շուտ լքելով,
 խարուսիկ վայելքներու հետամուտ պիտի
 երթար. իր նոյն իսկ ըսածէն և երգածէն
 գոնէ դատելով. հետեւաբար իրեն կը թո-
 դունք պատասխանատուութիւնը, եթէ սխալ
 մեկնութիւն տուած եղանք: Քանզի հան-
 ճարեղ, որքան բուռն և գերզգայուն այդ
 Քերթողը, որուն սիրտը ծովու նման միշտ
 ալէկոծ էր, այլարանութիւն ըսելով, ստէպ
 աստուածայինը մարդկայինին հետ կը ներ-
 դաշնակէր: Այնպիսի եղանակով մը որ
 անոր կտնտոցէն կարելի չէ յստակ գա-
 նազանել թէ երնային սէ՞րն է որ զինքը

կը զբաղեցնէ՝ որուն վերադառնալ փափաքած էր, իր վարանումները փարատելու համար, թէ աշխարհիկ սէրը, որ զինքը քերթող ըրաւ և իր մայրենի լեզուին դարբինը։ Ամէն պարագայի մէջ Ազգասիրութիւնը՝ բառին կատարեալ և լայնիմաստ ամբողջութեամբ, Idea Nazionaleին պահանջած անյիշաչար անձնութիւնը — այն որ Վիրգիլին ամէն մի պարբերութենէն բոցավառ կ'արտայայտուի — չեղաւ Աշակերտին քնարերգութեան տիրող և զլիաւոր եղանակը . որով նշանաւոր ազգասէր Մածծինին, Apostolato Popolareին մէջ, 1844ին զրուած, Տանդէի քերթուածին ընտիր ներածութեան մէջ, փայլ մը և արժանիք մը աւելի փափաքած էր ընծայել Փլորենտիացի քերթողին։ Մինչդեռ ասոր, ամենամեծ արժանիքը եղած է, գաղղիականին հզօր ազդեցութենէն ձերբազատելու կարող ազգային լեզու մը ստեղծել առհասարակ իտալացիներուն. որով կարելի պիտի ըլլար, գեղարուեստականին զուգընթաց զբաղան փայլուն վերածնունդ մը բանալ, ազգային գոյացութեան սաղմը պատրաստել, և որուն հետեւանքներէն մին է նաեւ արդի իտալական վերածընունդը։ Այս պատճառաւ Տանդէին գե-

րեզմանը, որ Հռաւեննայի մէջ կը գրտնուի, ուխտատեղի մ'է խտալացի ամէն ազգասէրի. և անոր դէմքը, նուիրական դրօշ մը ազգային նոր մշակոյթին ծաւալումին և ապագայ ակնկալութեանց:

Տանդէի հայրենասիրութիւնը, հետեւաբար, պարկեշտ և անձնուէր քաղաքացիական պարտականութեան մէջ սահմանափակ մնաց:

Սիրեց նա, իսկապէս, իր ծննդավայրը, Փլորենտիան. և միմիայն անոր ներողամիտ գտնուեցաւ. այն ալ աստիճան մը: Անկէ զատ ո՛չ մէկուն խնայեց, ո՛չ աշխարհականին և ոչ ալ եկեղեցականին. ո՛չ մի քաղաքի, հասարակութեան, և մինչեւ իսկ իտալիոյ, զոր իր վարպետը մինչեւ աստղերը բարձրացուցած էր:

Այսրալպեան Գաղղիոյ հողին զաւակը — այսինքն ծագումով ոչ Հռոմէացի մը — վիրգիլ՝ հօրենական ինչքերուն զբաւումին դառնութիւնն զգալով հանդերձ, բոպէ մը իսկ պիտի չխորհէր և փափաքէր որ գալլիացի յաղթական մը զար հաստատէր ինքնակալ կայսրութիւն մը Հռոմայ սրտին մէջ. ինչ որ, ըստ մեծանուն Մածծինիին, որքան ալ որ բարի դիտաւորութեամբ, Տանդէն հանդուրժած պիտի ըլլար, և նոյն իսկ առ այս աշխատած:

Վիրգիլ, Փոբլզլացիներն անգամ լատին դարձուց. փաստ առնելով դիցարանական աւանդութիւնները, պատգամներուն բերնով, Դեղոսէն սկսեալ, աւետելով, կրկնելով, Դժոխքին մէջ իսկ Անքիսէսի բերնով հաստատելով, անցեալն ու ապագան այդ պատկառելի ծերունւոյն զուշակել տալով. մտացածին առասպելին, չեղածին անգամ մարմին զգեցնել տալով: Եւ ինչպէս չսքանչանալ Մանտուացի այդ ազնիւ և մեծ Զաւկին, որ ամենաթունդ ազգասէրն եղած է, իտալիոյ՝ որ է Սատուռնեան Երկրին: Նահանգային սեղմ շրջանակէ մը շատ աւելի ընդարձակ սահմաններու կը տարածուէր անոր Ազգասիրութիւնը. ո՛չ միայն իտալիոյ ամբողջութեան, այլ տիեզերալեան. յանուն Հռոմայ խանձարուրբին, և Յուլեան ազգատոհմին. որոնց նախահայրը, Ենէաս, վերադառնալով իր ետիւմայր Երկրին, ծնունդ տուած էր երկուրբին ալ:

Եւ Վիրգիլիոս չբաւականանալով Դարդանոսին և Յասիոսին թուականէն, աւելի հնագոյն, Հենոտրեան աւանդութեանց, այսինքն Նոյի թոռներուն պիտի բարձրանայ, ցոյց տալու համար որ իտալական Երկիրը, փառքի և հնութեան մասին, ո՛չ մէկ օտարի տեղիք կու տայ. և ո՛չ մէկուն

պարտական է: Ահա՛ւասիկ ճշմարիտ Ազգասէրը:

Ճշմարտութիւնը յարգելու համար, հարկ է զուրցել, սակայն, որ Վիրզիլիոս բարեյաջող և փառահեղ դարու մը կը համապատասխանէ: Մեծ դարերուն մեծանձն դէմքեր կը ծնին: Մինչդեռ, Միջին դարուն պառակտումը, Տանդէ մը կընաբարտադրել, մե՛ծ, որքան կարելի էր:

Յաւալի է, ուստի, ստուգելը որ պարագաները չնպաստեցին, նոյն իսկ արգիւլեցին Աշակերտին ժառանգելու իր վարպետին վեհանձն ներողամտութիւնը, ինչպէս կատարելապէս ստացած էր անոր ներշնչման աղբերակին գերագոյն յատկութիւնները. որպէս զի զայրոյթի յոյզերու միջոցին հեռացած չըլլար հեւլէն և դասական գեղարուեստաւորներուն տըւած բնտիր օրինակէն և անոնց ճաշակէն. որոնք բնութեան տգիղութիւններն անգամ կը սրբագրէին, որպէս զի միմիայն Գեղեցիկը և Ազնիւը գերիշխէին:

Տանդէին ի նպաստ խօսող մեղմացուցիչ պարագաներէն կարևորագոյններն են անոր կրած աքսորը և զրկանքները, որմէ դառնացած զայրագին աջ ու ձախ հարուածած է, երբեմն ալ ռամիկ բացատրութեամբ: Այս կերպով է որ Պոլոնիացիները պիտի

որակուն զարշելի ախտաւորներ, փիզա
քաղաքը՝ նախատինք չընաղ երկրին ի-
տալիոյ: Սիէնան դատարկ մարդերու բը-
նակավայրը: Եւ ճինովան, տարօրինակ
մարդերու երկիրը, զեղուն ամենալիբ
բարիքներով և զարշութեամբ: «Այ ճե-
նովացիք, կը գոռայ Քերթողը, Գժոխքին
Երեսուներեքերորդ երգին մէջ, ինչո՞ւ հա-
մար աշխարհէս չէք վտարուիր»:

Մեր այս դիտողութիւնները պէտք չէ
տգեղութիւններ կամ թերութիւններ հա-
մարուն, այլ նուագերգութեան արտա-
ձայնումներ, լաւ եւս զեղանի դէմքի մը
մորթին սեւ բիծերը: Սրբաններ կը փա-
փաքին ունենալ, և չունեցողները կը նը-
կարեն: Հետեւաբար, այս փոքրիկ շե-
ղումները պէտք է նկատուն Սշակերտին
գերաշխարհիկ Քերթուածին պիսակները,
որոնք զեղեցկութեան փայլ մ'աւելի կ'ըն-
ծայեն անոր կոթող երկին:

Տանդէի կտնտոցը ներշնչող ոգին զա-
նազանելու լաւագոյն միջոցն է իր իսկ
վկայութեանը դիմել: Իսկապէս երկու
իղձեր, կամ երկու սէր զինքը զբաղեցու-
ցած են, զինքը զբաւած:

Ահաւասիկ ինչ կերպ յայտնած է Սոր-
պոնի վարդապետներուն, վերոյիշեալ ճա-
ռախօսութեան առթիւ:

« Կը բաղդատէի իմ խօսած լեզուիս
անստուգութիւնն ու աղքատութիւնը՝ կի-
կերոնի ու Դիմոսթենի խօսած լեզունե-
րուն հարստութեան ու վսեմութեան հետ
. . . միջոց մը կը փնտռէի մէկի ձուլել
բոլոր իտալական բարբառները, որպէս զի
կարող ըլլամ հաստատուն և տեւողական
հիման մը վրայ դնել զայն . . . և կը
փնտռէի թէ ինչ կերպով կրնամ այս մեծ
փոփոխութիւնը ընելով ՕՐԷՆՍՄԻԻՐ ըլլալ
ամբողջ ազգի մը լեզուին :

Դարուց ձայնը ինծի պատասխան տը-
լաւ՝ թէ լեզուները բանաստեղծութեամբ
կը ձեւանան, ուստի միտքս զրի այնպիսի
գործի մը ձեռք զարնել, որուն նոյն իսկ
դժուարութիւնը ինծի քաջալեր կ'ըլլար :
Եւ ինչո՞ւ չխոստովանիմ, փառաց ընդու-
նայն փափաք մը չէր իմ սրտիս վրայ
ադիցոյրիս ունեցողը . քերթողութեան
արուեստին դեռ անծանօթ էի երբ ՍԷՐԸ
զիս քերթող ըրաւ » :

Միեւնոյն այդ սերն էր որ աննկուն
նկարագրի տէր այդ նշանաւոր անձը,
դեսպան, դատաւոր, քերթող և իմաստա-
սէր, կուսակցական այդ բուն և ամենհի
հոգին, հեզահամբոյր և երկչոտ Աշակերտի
վերածած, Վիրգիլիոսէն առաջնորդուած

պիտի բերէր՝ լեթէ գետին ափերուն քով, անգամ մը եւս, քերթողական յափշտակութեամբ տեսնելու այն միեւնոյն սիրական տեսիլքը զոր ունեցած էր երկար հիւանդութեան մը հիւժումի պահուն, երբ իր սիրած կնոջ մահը լսեց:

Եւ այդ տենդին և յուսահատ վշտին մտացնորիչ նոպային, իրեն թուեցաւ որ հրեշտակները երկինք կը փոխադրէին Պէթթրիչէն. «Եւ ձայն մը, — ինքն է պատմողը, — կու գար ինձի թէ գերագոյն խաղաղութեան պատճառը կը տեսնեմ: Իսկ իմ ցաւերուս մէջ ընկղմած՝ կ'ազազակէի. Մ'վ Պէթթրիչէ, երանի՛ զքեզ տեսնողին »:

Այդ երջանկութեան արժանանալու համար, սակայն, Տանդէն պարտաւորեալ էր լսելու՝ զլիսիկոր և արտասուալից, Երանիկին յանդիմանութիւնը, լաւ եւս լքեալ կոյսի մը քաղցրիկ տրտունջը.

Պահ մ'իմ դէմքովս զինքը կանգուն բռնեցի
Ի'իմ մանկամարդ աչքերս իրեն ցոյց տալով
Ուզիդ ճամբէն զինքը տարի միատեղ:

Այլ հազիւ հազ հասայ երկրորդ հասակիս
Սեմին վըրան և փոխեցաւ իմ կենցաղս,
Հեռանալով նա ուրիշին յարեցաւ:

Երբոր մարմնէն հոգեկանին վերացած
Առաքինի փառքով գեղով ճոխացայ,

Նուազ սիրելի զիս նա զըտաւ և հաճոյ :
 Եւ նա սըխալ ճամբէ ուղղեց իր քայլերն ,
 Բարիքի կեղծ պատկերներու հետամուտ՝
 Որոնք երբեք կատարած չեն խոստումսին :
 Իր անկման մէջ ա՛յնքան ըստոր նա իջաւ
 Որ կորըստեան որեարն անոր ցոյց տալէն
 Ուրիշ միջոց չէր մընացած փրկումի :
 Ասոր համար հարկադրուեցայ այցելել
 Մեռելոց մուտքն և արցունքով , աղբսով
 Գիմել անոր՝ որ զինքն հոս վե՛րը բերաւ :
 Եղծուած կ'ըլլար Աստուծոյ վեհ տեսչութիւնն
 Եթէ մի ոք՝ առանց վարձքի հատուցման
 Եւ զղջումի դառն արտասուք թափելու ,
 Անցնէր Լեթէն 'ւ այդ ըմպելին ճաշակէր :

* * *

Երանիկին առ Վիրգիլիոս ըրած այդ
 դիմումէն առիթուած շարժումէն , և Ար-
 քայութեան սեմին ա՛յսքան մօտ հաս-
 նելէն յետոյ , յուսալի է որ Լատին Քեր-
 թողահօր հոգին՝ թէ իր անձնական և թէ
 ուրիշին արդեամբ — ըսելս այն է՝ վե-
 ըոյիշեալ երեք երանաշնորհ Տիկիներուն
 բարեխօսութեամբ — արդարներու շնոր-
 հուած աւելի բարեբախտ վիճակի արժա-
 նացաւ : Եւ այս՝ ո՛չ միայն Աշակերտը
 ուղիղ ճամբէն առաջնորդած ըլլալուն հա-
 մար , այլ իսկապէս անոր առաքինի բար-
 քին և վարքին համար , ընկերին հանդէպ

տածած մարդասիրութեանը, խոնարհութեանը, ինքնազրկումին՝ իր հզօր բարեկամին Արքունիքին շքեղ վայելքներէն, որոնցմէ խոյս կու տար վերադառնալու համար մշակի և հովուական պարզ կեանքին, և այն յարատեւ մերժումին համար, վերջապէս, և հրաժարումին այն փառքերէն և պատիւներէն՝ որոնք շարունակ իր քայլերուն առջեւ կը սփռուէին կայսեր կողմանէ և ընդհանուր ժողովուրդէն, որ ամէն առիթով կը փութար իր հիացումը և մեծարանքը մատուցանելու իր պաշտելի Քերթողին: Եւ ինքը, Վիրգիլ, որուն համեստութիւնը չափ չունէր, չափազանցութեան հասնելու աստիճան, կ'ըսեն թէ, ժողովրդական այսպիսի խանդավառ ցոյցերու պարագային, զրեթէ ահարեկ, առաջին հանդիպած խանութին խորը կ'ապաստանի եղեր, որպէս զի մարդու չերեւայ:

Ապարդիւն փորձ, ո՛վ Մեծդ Վիրգիլ, չըսելու համար ծիծաղաշարժ, կը նմանէր բարձրաբերձ կաղնիի հասակով հսկայի մը մանուշակին տերեւներուն տակ պահւրտելու ճիգեր թափելուն:

Որքան ալ որ յռասալի էր, զուրցեցի, և ամենուն բաղձալի՝ որ այդ բազմավերջով այցելութիւններէն բարւոքում մը հե-

տեւէր իմաստուն և խղճամիտ վարպետին
 կացութեանը, սակայն ասոր նկատմամբ,
 ինչպէս վերը ըսի, ո՛չ մի ակնարկութիւն
 — ըլլա՛ր նոյն իսկ Երանիկին մի քաղցր
 նայուածքով մը, կամ յուսահատ խօս-
 քովը — կը գտնուի Աշակերտին գերաշխար-
 հիկ այդ բերթուածին մէջ: Ընդհակառակն,
 Դժոխքին մուտքէն սկսեալ շարունակ նո-
 րանոր խոչընդոտներ կը յարուցուին. և
 զարմանալին այն է՝ վարպետին իսկ բեր-
 նով, վերջնական համոզումը տալով որ
 վիրգիլիոսին եղած խոստմունքներուն խըն-
 դիրը Հայուն քանիցս կրկնուած խոստ-
 մունքներուն արդար դատին նման, փակ
 դուռի մը ետեւ պիտի մարմրէր, առանց
 լուծումի: Դէպքերը, ուրեմն, գուշակածիս
 նման տեղի ունեցան. չարամտած չեղայ՝
 երբոր վիրգիլին հասկցուցի որ սիրահարի
 մը չուանովը խոհեմութիւն չէր հորը իջ-
 նել, նամանաւանդ Դժոխքին խորը:

Սակայն և այնպէս, տարածամ պիտի
 ըլլար, վարպետին նկատմամբ անփոյթ
 գտնուելուն համար Աշակերտը մեղադրել,
 որ դիտմամբ յարուցած այդ խոչըն-
 դոտներով ընթերցողը պատրաստել փա-
 փաքած է, որպէս զի՝ վարպետէն բաժ-
 նուելու ատեն, իրմէն անկարելին չպա-
 հանջուի: Արդարեւ, Պէտթրիկին ըսածին

նման, եղծուած պիտի ըլլար աստուածա-
յին վերին Տեսչութեան տնօրէնութիւնը,
եթէ Փրկչին թուականէն առաջ վախճա-
նած հեթանոսի մը, առանց մկրտութեան
լեթէ գետը անցնիլը արտօնուէր : Պիտի
նմանէր անթաղ Պաղինուրին ստուգեան
լինը տեսնելու թոյլտուութեան, որուն
սաստկապէս ընդդիմացաւ նաև Սիրիլան,
երբոր բարի դեկավարը պաղատագին ա-
ղերսով ձեռքերը Ենէասին կարկառեց .

Ձաջ քո առ իս ձրգեա՛, գրթա՛ եղկելոյս
Եւ ած ընդ քեզ զիս ընդ ալիսդ ի յանկոյս .
Ձի գէթ ի կայս խաղաղութեան ի մահու
Լիցի ստուերաց իմոց հանգչել յանդորրու :

Եւ Սիրիլան զայս կշտամբելով .

Մի՛ գդիցն յուսար շըրջիւ վըճիւ ի յաղերս :

Ենէականին հետևողութեամբ, այլ քրիս-
տոնեայ սկզբունքով բացատրուած, Տանդէ
միեւնոյն պարագան ստեղծած է Վիրգի-
լիոսի ստուերին համար, որուն երանու-
թեան հասնելու ընդդիմացող զլխաւոր
դժուարութիւնը կը յայտնէ, երբոր Լիմ-
պոսը կ'այցելեն. հո՛ն ուր պիտի հանդիպի
Վիրգիլիոսի վիճակակից քերթողներուն
վսեմական խումբին :

Բարի վարպետս ինձ ըսաւ. «Չե՞ս հարցըներ
 Թէ ինչպիսի՞ հոգիներ են տեսածներդ :
 Չյառաջացած, կ'ուզեմ գիտնաս որ ասոնք
 Մեղք չեն գործած. Թէ ունեցան նոյն իսկ վարձք .
 Չէ՛ բաւական. զի մկրտութիւն չստացան,
 Որ մուծիչ դուռն է դաւանած հաւատքիդ :
 Իսկ քրիստոնեայ կրօնքէն առաջ ասրողներն
 Ըստ պատշաճի զԱստուած պաշտած չեն եղած :
 Ասոնց կարգին կը պատկանիմ նոյն ինքն ես :
 Այս թերութեան միայն՝ ո՛չ այլ յանցանքի
 Համար կորսուած ենք և ասով մեղանչած,
 'Ի այսպէս կ'ապրինք յուսակորոյս ըղձանքով :

Վարպետին տուած այս բացատրութե-
 նէն զգածուած, վշտահար սրտով Տանդէն
 հետեւեալ խորհրդածութիւնը կ'ընէ.

Ասոնք լսելս սրտիս մեծ ցաւ պատճառեց,
 Որովհետեւ այդ Լիմպոսին մէջ տեսայ
 Յոյժ մեծարժան անձինք առկախ վիճակով :

Այս տխուր խորհրդածութենէն յետոյ
 իր Վարպետին կը հարցնէ եթէ իրեն այդ
 պարունակին մէջ ժամանեւէն վերջը անկէ
 փրկուողներ տեսած էր : Որուն Վիրգիլ
 պատասխանելով կ'ըսէ որ Քրիստոսի Լիմ-
 պոս իջնելէն առաջ ո՛չ ոք ազատեցաւ :
 Սակայն Տանդէն չէ աւելցուցած թէ այդ
 առթիւ փրկուողներէն յետոյ ուրիշներ այդ

շնորհին արժանացան՝ իրեն կամ ուրիշին արդիւնքով, որպէս զի Վիրգիլի մասին ալ ենթադրութիւն մը կարելի լինէր ընելու:

* * *

Թէ իսկապէս Վիրգիլիոս, այն սքանչելի հեթանոսը, արժանացած էր այդ աստուածատուր շնորհքին, դա՛ Բարձրեալին խորհուրդն է, անընին: Այլ քանի որ քերթողներու միայն տրուած ազատութեամբ, Տանդէն ժպրհեցաւ խորամտիլ իրեն չներուած խնդիրներու մէջ, սիրածը՝ ուղղակի Երկինք, և ատածը Դժոխք զըրկելով, թո՛ղ մեզի ալ, ուստի, աստիճան մը ներեալ ըլլայ փաստեր զոնէ փնտռելու Տանդէին նոյն իսկ նախերգանքէն. եթէ ատով հնարը պիտի, ըլլայ տերեւիկ մը աւելցնել Լատին Քերթողահօր անմահութեան պսակին: Եւ վերստին Վարպետին մասին ճառած պիտի ըլլանք, քրիստոնեայ իմաստասէր Քերթողի մը բերնով, այս անգամ, և Վարպետն ու Աշակերտը միանգամայն յիշատակած, մին միւսով ցուայուցած:

Դժոխքին Երգերուն նախընթաց այդ երկու զուխները, սովորական ներածումի մը պարունակած, թէ ե՞րբ, ինչո՞ւ, որո՞ւ

հետեւողութեամբ և այլն, տեղեկութիւններէն աւելի լուրջ և հաճելի հարց մը կը յուզեն. այն է՝ Տանդէին երկու սիրելիներուն — վիրգիլ՝ որուն ձեռակերտն էր, և Պէաթրիչէն՝ իր առաջին սէրը — երանացումին քնարերգական դատաւարութիւնը: Դատ մը որ կատարեալ հրատուութեամբ պիտի պաշտպանէ, ընդդիմախօսին առարկութիւնները ջրելու կարող պատճառաբանութեամբ, ի հարկին՝ պիտի չընկրկի ժամանակազրական սխալէ. օրինակ, երբոր իր վարպետին զուրցել կուտայ որ երկնաւոր կայսեր դրած օրէնքներուն դէմ ԱՊՍՏՍՄԲ գտնուած էր: Մեղք մը զոր զործելու նիւթապէս անկարող էր վիրգիլ, քանի որ Փրկչին թուականէն առաջ վախճանած էր:

Տանդէին նման, ճարտար և յանդուգն, գրչի և ձեռնարկի կարող Բերթողի մը համար, Երանիկին պարագան դժուար չէր լուծել, քանի որ քրիստոնեայ ծնած էր և մաքրակենցաղ կեանք վարած: Կը բաւէր, ուստի, դեռածաղիկ հասակին, հագլու 15 տարուան հասակին վախճանած այդ հրեշտականման երիտասարդուհին, երանուհիներուն մէջ դասաւորել և անոր տալ առանձնաշնորհուած իշխանութիւն մը, որով պատգամաւոր հրեշտակ պիտի իջնար

զնդանին մէջ: Միեւնոյն պարագայով և զործով Քերթողը հարթած պիտի ըլլար իր վարպետին աւելի կնճոտտ պարագան:

Արդարեւ՝ երկնառար պատգամ, զովեստ և վարձատրութեան խոստմունք ստանալէն աւելի բացայայտ և զօրագոյն ինչ փաստ կարելի էր առբերել վիրգիլիոսին վայլած՝ յաչս Երկնաւոր Դատաւորին, զերագանցութեանը, որուն համար հոգի մը փրկելու պաշտօնը իրեն կը յանձնուէր, իրբեւ արժանահաւատ և վստահելի ուղղիչ:

Երկնային զօրութենէ մը դրոշմած և մղաւած, հրեշտակները իրեն զօրավիզ ունենալով, վիրգիլ ալ եւս պիտի յաղթահարէր սանդարամետական բոլոր ընդդիմացող զօրութիւններուն: Պիտի բացուին իր առջեւ բոլոր դռները, Յանուն վերին տեսչութեան պիտի իօսի, հրամայէ: Իշխանութիւն մը որ արդար և ընտրեալ հոգի մը միայն կրնար տրամադրել: Դիւապետն անգամ առարկութիւն պիտի չյարուցանէ այդ անսովոր այցելութեան և իրը սանդուխ ծառայէ, որպէս զի Դժոխքին խորէն դուրս ելլեն: Նոյն զօրութեամբ պիտի շարունակէ Քաւարանն այցելել, ուր ոչ մի դժոխքին մշտնջենական հուրին դատապարտուած մը այցելած էր, իրմէն ա-

ուաջ: Եւ զարմանալին այն է որ Աշա-
 կերտին հետ, վարպետն ալ մահացու
 մեղքերուն վերջին արատները սրբող կը-
 րակէն պիտի անցնի: Այնպէս մը որ Ար-
 քայութեան նախադուռին քով միեւնոյն
 աստիճանով քաւուած և մաքրուած կը
 հասնին երկուքն ալ: Սա տարբերութեամբ
 որ Աշակերտը կ'արածնուի լեթէն անց-
 նելու, որովհետեւ ստացած էր մկրտու-
 թիւնը, որ մուծիլ դուռն է: Իսկ վարպետը
 կը մնայ, կամ կանգ կ'առնէ, չի զիտ-
 ցուիր ո՛ւր: Այլարանօրէն՝ Քերթողը ա-
 ուքինազարդ հեթանոսին վիճակին որո-
 շումը կը թողու արդարակորով Երկնաւոր
 Արքային գթութեան. նա միայն կրնայ
 ճշդել արժանն ու անարժանը: Եւ Տան-
 դէն արտասուած թոր կ'ափսոսայ մարդկա-
 յին ապիկարութեան վրայ:

Ասոնք են վիրգիլիոսին երանացումին
 դատավարութեան ընդհանուր գծերը: Այլ
 որպէս զի ինքնաբերաբար ստանձնած այս
 ազնիւ դատը օրինաւոր ընթանար և քրիս-
 տոնէաբար վերջանար, պէտք էր որ վիր-
 գիլիոս սկսէր, նախ և առաջ հրաժարիլ
 կեղծ ու պատիր իրեն պաշտած աստուած-
 ներէն՝ որոնց մասին արդէն տարակոյսներ
 յայտնած էր Ենէականին մէջ: Մասնա-
 ւորապէս Հեկտորի մարտընկերին, Միսենի

մահը նկարագրած պահուն, այն մարտահրաշեր Մխենը որ էնէասին ալ համնարզը եղած էր:

Այլ անխորհուրդ հարեալ նա զփողըն զարդիս
Ըզխեցեմորթըն խորամէջ ընդ ալիս.

Հրաւէր երգովն առնելով դից առ ի մարտ,

Յայնժամ Տրիտոն, Թէ ՀԱՌԱՏԱՆ ԻՅԷ ՊԱՐՏ,

Նախանձընդդէմ նըմին յալիս խորասոյզ

Ընդ փրփրադէզ ժայսիցն ընդ մէջ զայրն ընկ-

[Լոյզ:

ԵՆԷԱԿԱՆ. գիրք Զ. (տող 260)

Հեռեւաբար հնարագիւտ Աշակերտը,
նախերզանքին մէջ, Վիրգիլիոսի կենսագրութեան վերաբերեալ եռատողներուն մէջ անոր ըսել կու տայ.

Յուլիոսին օրով ծընայ, թէեւ ուշ,

Եւ բարեսիրտ Օգոստոսին ժամանակ

Հոռոմ ապրեցայ՝ կեղծ ու պատիր դից տտեն:

Ասով Վիրգիլ կ'ընդունէր իր մոլորումը:
Պիտի յաջորդէ, այլաբանական ոճով, անոր հաւատոյ խոստովանութիւնը, երբոր Տանդէին կը հարցնէ թէ ինչո՞ւ անցաւոր վայելքներուն կը վերադառնար, և կը յապաղէր ելլելու այն բարձունքը, որ մշտատեւ և ճշմարիտ երջանկութեան աղբերակն է.

Այլ դուն ինչո՞ւ չես ելլեր լեռն հեշտաւէտ
 Որ է պատճառ, ըսկիզբն ամէն բերկրութեան.

Եւ Վիրգիլիոսին վիշտ է որ արժանի
 չէր այդ երանութեան, երբոր կը յայտնէ
 իր Աշակերտին որ մինչեւ մէկ որոշ կէտ
 մը իրեն արտօնուած էր զինքը առաջնոր-
 դելու, այսինքն Երկնաքաղաքին սեմը,
 ուր հասնելուն՝ Երանիկին պիտի յանձնէր՝
 Հոգի, առ այս, վստահ, քան զիս և արժան:

Կը մնար Վիրգիլիոսին, ի խորոց սրտի
 զղջալ տալ, և Ս. Եփրեմի հառաչանքով՝
 այլարանօրէն, « Ընկալ, Տէր, զզղջումն
 խոստովանութեան իմոյ », ըսել տալ .
 « Երկնաւոր Արքայ, քաւեա՛ զիս զմեղա-
 ւորս, զի մեղայ և անկայ ի խորս մոլո-
 բութեան »:

Քրիստոնեայ զգացումներ, որոնք Տան-
 դէն հետեւեալ եռատողներով յայտնել կու
 տայ իր Վարպետին.

Քանզի Այն որ վերը կ'իշխէ ինքնակալ՝
 Որուն կարգած օրէնքին դէմ հետեցի,
 Իր քաղքին մէջ չ'ուզեր ինծմով մտնայ մարդ:
 Հո՛ն կը տիրէ, կը հրամայէ ամէն կողմ:
 Հոն՝ իր քաղաքն ու բարձրը գահ, երանի՛
 Անոր՝ զոր նա արժան կ'ընտրէ այդ տեղւոյն:

Ահաւասիկ ինչ հնարքով, մեզմէ վեց դար առաջ, Տանդէն՝ իր այդ նախերգանքով, փափաքած էր և յաջողած էր վարպետին անմահ Քերթողի դափնեպսակը երկրորդ և մշտատեւ լուսապսակով մը շրջանակել: Բնականաբար, այս դատավարութիւնը Փլորենտիացի Քերթողին ըզձալի առիթը պիտի ընծայէր — հանճարը՝ ի յարգանս հանճարին — զվիրգիլ հոչակելու բոլոր քերթողներուն ներշնչման աղբերակը՝ որուն ինքն ալ դիմած էր:

Արդարեւ Տանդէի գերաշխարհիկ Քերթուածին առաջին մասին պարունակած կարեւոր անցքերը, մեծաւ մասամբ կը հանդիպինք Ենէականին Զ. Երգին մէջ, ուր ազնուակիրթ Մանտուացին կը գերազանցէ երանգապնակի ճոխութեամբ և վրձինի ճարտար մարզանքով, որքան նիւթերու ընտրութեամբ և ազնուութեամբ: Հոն ամէն տող մէկ էջ կ'արժէ. մէն մի հատուած՝ մի պատկեր: Յարաշար պատկերներ են, մին միւսէն գեղանկար, որոնք իրար կը յաջորդեն՝ արագ այլ որոշ, շարժանկարի մը լուսաթաղանթին նման: Բարձրաթռիչ այսպիսի ճախրանքով, արուեստն ու ճաշակը, հայրենասէր ոգիէն վառեալ, յաղթանակել կու տան Լատին գրչին, հա-

մազօր Հելլենին՝ այն որ Աքիլլէսը անմահացուց :

Այս համազօր թռիչին վկայութիւնը կը ստանանք նոյն ինքն քաջահմուտ Հայ թարգմանիչէն . ինքն ալ համեստ, և ո՛րքան մեծ : Արդարեւ Գեր. Հիւրմիւզեանը, Ենէականին ներածումին մէջ, կարգ մը խորհրդածութիւններէն վերջը, հետեւեալ կերպով կ'եզրակացնէ .

« Եւ որպէս ի հովուականսն նմանող եղև նա թէ՛ ոկրիտեայ, և ի մշակականսն Եսիողեայ, այսպէս և յԵնէականին նմանող լեալ Հոմերի, ի վեցեակ յառաջին գիրան զՈղիսականն կալաւ իւր օրինակ, և ի յետին վեցեականն զԵղիականն :

« Իսկ թէ յաղթեանց արդեօք նմին, ի յերկրայս վէճն է առ զիտունս . վասն որոյ թողումք վարժապետաց բերթողականին զբաղդատութիւն ևրկոցունց զլիաւոր քերթուածոց դիւցազնականաց, զԵղիականին, Հոմերի և զԵնէականին վիրգիլեայ . թէ ո՞ քան զո՞ գերազանցիցէ . զոր պարագայք դարուս չեւ եւս կարասցին սահմանել » :

Սակայն և այնպէս Գեր. թարգմանիչը, որն որ այլեւս իւրացուցած էր վիրգիլեան վայելչահիւս ոճը և թափանցած հելլէն և լատին դպրութիւնները, այս առթիւ, յոյժ խոնարհամիտ շարժումով մը կը յայտնէ

իր անձնական համոզումը, առանց ուրիշին փետուրներով զարդարուելու: Ուստի կուինտիլիոսը յիշատակելով կ'եզրակացրնէ.

« Այլ ընդ կուինտիլեայ խոստովանելի է զի ի միումն յաղթեն հանճար և բնութիւն. իսկ ի միւսումն արուեստ և կիրթ արտօրժանք »:

Որպիսի՛ վերջով ալ յանգի այդ հրմուտներուն բաղդատական կշիռը, և որքան ալ որ այդ երկու շիւքազներգութիւնները դէմ առ դէմ, Հերակլէսի կանգնած կոթողներուն նման փառապանծ կանգնին, հարց մը, սակայն, մտքերը շարունակ պղտորող, պիտի մնայ, զոր անաչառ Պատմութիւնը, Քրիստոսէ 663 տարի առաջ, յուզած է, Արքիլոկոս յոյն ժամանակագրողին բերնով:

« Seguirono, կ'ըսէ այս նշանաւոր Յոյնը, 500 anni della perdita di Troia sino alla 23 Olimpiade (ն. Ք. 687 թուականին), nei quali furono otto Homeri »: Այսինքն Տրովայի հրկիզումին յաջորդող հինգ դարու ժամանակամիջոցին մէջ Ութը տարբեր Հոմերոսներ կը յիշատակուին:

Արքիլոկոս՝ մի առ մի, կը նշանակէ անուններովն ու ծագումներովը, այս ութն

ալ. որոնց մէջ նշանաւոր կը փայլին առաջինը, Զմիւռնիացին, ժամանակակից Տրովայի պատերազմին, ըստ այլոց, անկէ 180 տարի յետոյ ապրած: Եւ վերջինը՝ Արքիլոկոսի ժամանակակից, Մէոնեան աշխարհէն, հռչակաւոր և սքանչելի. այն որ Հելլէն լիզուի քերականութիւնը կանոնաւորեց և յունական աթութայքը գեղասպատշաճ բարեկարգեց: Հետեւաբար Յունաց Ս. Մեսրոպը կրնայ նկատուիլ:

«*Ei fu PRIMO, կը վկայէ Յոյն ժամանակագրողը, che desse precetto della grammatica: scrivendo e favellando ognuno peravanti, secondo il suo naturale. Il che accettò etiamdio l'Italia, la quale è anco detta Magna Grecia*».

Արդ այս ոտքը Հոմերոսէն որո՛ւ պիտի ընծայուի «որքան դարերը հեռանան և աշխարհս ծերանայ» ընդհանուր Մարդկութեան հիացումն ու մեծարանքը:

Մինչդեռ Վիրգիլիոսի պարագան, որոշ է, պատմական ու անվիճելի: Պուրլիոս Մարոմն Վերգիլիոս կամ Վիրգիլիոս: Անգամ մը ծնաւ և նմանը դժուարաւ պիտի ծնի: Ահաւասիկ Լատին Քերթողին դրական, շօշափելի, անհերքելի, պատմական գերազանցութիւնը, որ տարակոյս և վարանում չի հանդուրժեր:


Ինքն ալ հետեւած է իրմէ նախորդներուն, ինչպէս վերեւ յիշատակուեցաւ: Ինք իր բերնով կը վկայէ հին արուեստին ներշնչման աղբերակին դիմած լինելը. և թէ Ագրեան երգով կը փափարէր քնարերգել Սատուռնեան Արկրին գեղն ու արգաւանդութիւնը:

Սակայն վիրգիլ այն մոգական հալոցն է ուր որ և իցէ փոխառու տարր իր ծագումին նախաւոր դրոշմը կը կորսնցնէ, որպէս զի բոլորն ալ միահալոյն զուրս ելլեն, մի՛ միայն մէկ դրոշմ կրելով, գերազանցող. այն է՝ վիրգիլեանը:

Հիմնապէս փոխակերպիչ հալուամի և ձուլումի մոգական այս գաղտնիքը վարպետը յաջողած էր հաղորդելու իր Աշակերտին, որով այս վերջինս ալ նշանաւոր պիտի հանդիսասիր, նամանաւանդ Արքայութեան երգին մէջ:

Վարպետն ու Աշակերտը, այդ օրէն ի վեր, այլեւս անբաժան, աւանդական պաշտամունքի նման, դարբրուն հետ կ'ընթանան, երկուքին դափնէպսակները իրարու մէջ ընդելուզեալ:

Վիրգիլիոսով կը բացուի, պաշտօնապէս, Լատին գրականութեան վերածնունդը, ինչ որ Մելեսածին Հոմերը դարեր առաջ բացած էր Հելլենականին. ինչպէս Տանդէն պիտի բանար Իտալականին:



ՎԻՐԳԻԼԵԱՆ ԾԱՌԸ



Amor mi mosse, che mi fa parlare:

DANTE. Inferno. Canto II.

«Սէրը դըրդեց զիս 'ւ որ խօսիլ ինձ կու տայ»:

Տանդէ. Գժոխք. Երգ. Բ.

ԱԶՆԻԻ ԸՆԹԵՐՑՈՂԻՍ

Ինչպէս Տամոզէ՝ ի խնդիր իր սրտի սիրածին, զՎիրգիլ առաւ Առաջնորդ, մենք ամոր ամմահ յիշատակին մուիրագործուած Ծառը կ'առնենք ուղեցոյց, կամ — եթէ կ'ուզէք — մերեալ մի պատրուակ հնադարեան փոշիէն ազգային յիշատակներ հետազօտել սիրողին, քաջալերուած մեծահամնար և փորձառու ժըրլէն ֆրանսացիին մի յոյժ իմաստուն յանձնարարութենէն որ՝ *l'Histoire est une mer — Դիցարամութիւնը՝ հետեւաբար, Ովկէան մը — où il faut avoir toujours la sonde à la main, et chercher moins ce qu'on a dit que ce qui a dû être*». *Court de Gebelin. (1725 + 1784) Histoire du Calendrier. էջ 57* :

Այլ որպէս զի այլարամութեանց թանձր մշուշին մէջ վայրապար չխարխափենք, մեզմէ հմտագոյններուն խորաչափով պիտի ջանանք մաւարկել, ի փառս Մամտուացի վեհ հոգեակին և միամգամայն լուսարանելու համար Խտալ և հայ ժողովուրդներու ցեղակցական և մշակութային հմաւանդ կապերը, մահապետական շրջաններուն պնդուած:



Ա. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ այս երախտահատոյցքին առթիւ վիրգիլիոսի ազգակից խաւացիներէն ո՛չ նուազ փութկոտ շարժեցան նաեւ անոնք որոնք՝ հեռաւոր անցեալի մը մէջ միեւնոյն կրթիչ մօրմէն անած ըլլալնուն պատճառաւ, քոյր ազգերու սերունդ կը նկատեն ինքզինքնին:

Լատին մշակութային այս ազգակցութեան պատկանողներուն կարեւորագոյնները յիշելով՝ Սպանիան՝ օրինակի համար, այլ նամանաւանդ զարգացեալ Ֆրանսան, երբեմնի Գաղղիան = Gallia, որ բաւական ճարտար պատճառարանութեամբ, կը ջանայ իւրացնել, ի վնաս անդրանիկ քրոջը, իտալիոյ, Լատին Քերթողահօր ծնունդ տալուն փառքն ու պարծանքը:

Ազգականներու միջեւ ծագած վէճերուն պէտք չէ, կ'ըսեն, խառնուիլ. և շատ իրաւամբ: Սակայն և այնպէս կարելի չէ նաեւ անտարբեր մնալ, երբոր հարցը մէկէ աւելի ազգերու սրտին խօսող և իշխող վեհ դէմքի մը շուրջը կը յուզուի: Եւ այս

ճիշտ այն պահուն որ մտաւորական բարձր դասակարգին հեղինակաւոր ներկայացուցիչները՝ ուխտագնացութեան երթալունման, Սատուռնեան երկրին վրայ կը փութան հաւաքուիլ, միաբերան գովաբանելու Լատին տաղերգութեան հրաշանուն Դիւթիչը, որ Հելլէն հովուերգակ Հեսիոդոսի հաւասար քաղցրահնչիւն փառաւորեց իր մայրենի հողին գեղն ու արգասաւորութիւնը. ինչպէս որ Հոմերի զուգահաւասար թռիչով դիւցազներգեց իր Ազգին նախահարց արիական հանդէսները:

Վէճն ինքնին բարենախանձ և ակադեմական, նորայարոյց չի թուիր: Բաւական իսկ հին ըլլալու է և զբաղցուցած, հաւանաբար Տանդէն անգամ, երբ Սորպոնի վարդապետներուն այլեւայլ հարցումներուն և դիտողութիւններուն պարտաւորուեցաւ պատասխանել: Չոր օրինակ, թէ ինչ պատճառի համար, Դժոխքի Ա. Երգին 67. և 68 տողերուն մէջ, վիրգիլիոսի ծնողքը Լոմբարդ հռչակած էր. ազգանուն մը որ Յուլիոս կեսարի օրով, այսինքն վիրգիլի ծնած թուականին, անձանօթ էր եւրոպական աշխարհաքարտէսին, և ո՛չ իսկ կազմուած, ըստ Պաւղոս Դիակոնոյի վկայութեան, իր բուն իսանձարուրքին՝ Սկանտինալիոյ մէջ:

Բ. Լանգոքարդ կամ Լոնգոքարդ կոչուած, այլ ծագումով վառիլի անունը կրող տեւոտնական այդ ժողովուրդին նկատմամբ առաջին ծանօթութիւնները Հռոմայեցիները ունեցան Տիրեր կայսեր՝ Փրկչին թուականէն չորս տարի առաջ դէպ ի Գերմանիա արշաւանքին առթիւ, ընդդէմ Արմինիոս, Գերուսքներու պետին, որու հետ զինակցած էին Լոմբարդները:

Ասոնց բնակավայրը, այդ թուականին, Էլրա և Օդէր գետերուն միջեւ էր, Բռանդերուրկ գաւառին մէջ: Այս քաջամարտիկ ժողովուրդէն ճիւղ մը դէպ ի հարաւ մըլուելով, Թէոդոս Մեծին (379—395) օրով, Դանուբի դաշտավայրերն հասած էր, յաջողապէս դիմադրելով Բուլղարներու եւ Բիւզանդական բանակին, որուն մէջ կը գտնուէր այդ թուականին՝ վարազդատ Հայ իշխանը, զոր Մեծն Թէոդոս « ի քսաներորդ ամին (?) իւրում թագաւորեցոյց Հայոց՝ փոխանակ Պապայ...: Այս վարազդատ էր տիովք մանուկ, սրտեայ, անձնեայ, ուժեղ, լի ամենայն զործովք արութեան, և յոյժ կորովի նետաձգութեամբ »:

Իտալեհեղէն ողիմպիական մրցումներուն մէջ քաջահանդէս փայլած այդ մեր արշակունի իշխանին շահատակութիւննե-

րը պատմած ատեն, խորենացին կը յիշատակէ նաեւ զմեզ հետաքրքրող Լոմբարդները:

« Այլ որ առ ազգին Ղանկուարտացն նորա արութիւնք քաջութեան, համարձակիմ ասել հաւասար սրբոյն Տրդատայ. քանզի հինգ նահատակս (athlètes) թշնամեացն ընդդէմ իւր յարձակեալ ի վերայ իրերաց սպան սուսերաւ. եւ ի բերդ ինչ զիմեալ՝ ի վերայ պատուարին եօթն և տասն այր նետիւք հարեալ վիրաւոր ի վայր հոսեաց միմեանց զկնի, իբր ի սաստիկ իմն մրրկէ վաղահասուկ թզենեաց»: (Խոր. գիրք գ. Խ.):

Գ. վարազդատի այդ զարհուրելի հարուածներէն Լոմբարդները ոխապահ շմնացին Հայ անուան. ընդհակառակն՝ միշտ բարեկամ, և կարելի է ըսել անոր արժանապատուութեանը նախանձախնդիր:

Արդարեւ՝ անոնք եղան, թէպէտ անուղղակի կերպով, Ներսէս Պատրիկին կրած ծանր նախատինքին արդար վրէժը լուծողը Յուստինիանոս կայսրէն՝ որ անքաղաքագէտ վարմունքով մը — որմէ իտալիա դարերով պիտի տուժէր — թշնամացուց իր կայսրութեան սահմանակից ազգերը եւ մասնաւորապէս քաջամարտիկ Լոմբարդները. ինչպէս որ զեղծումի և կաշառա-

կերութեան սկզբունքն իր կառավարութեան մէջ մտցնելով՝ ապերախտաբար վարձատրեց իր գահին մեծագին ծառայութիւններ մատուցած բարձրաստիճան պալատականները: Ընդ որս, Գորաց Յաղթողի = *Debellatore dei Gothi*, պերճ պատուանունը պատմութենէն ստացած Հայկազն Ներսէս Պատրիկը. անձ մը որ իր ութսուն տարուան հասակին, Բիւզանդական բանակին Պետ = *Duce* կարգուած, Գոթաց լուծէն ազատած էր իտալիան և Հոռմը՝ նուաստացեալ վիճակէն վերահաստատած մայրաքաղաքի իր նախկին դիրքին: Առաջնութիւն մը զոր Անտրիոս կայսեր գահակալութենէն ի վեր կորսնցուցած էր, Արեւմտ. կայսրութեան Արքունիքին Հռաւեննայ փոխադրումով:

Նշանակելի և Հայ, ազգին համար յոյժ պատուարեր այս պատմական պարագայով՝ Վիրգիլիոսի երգած Սատուռնեան Աշխարհը, Հայ զօրավարի մը քաջագործութեամբ իր միութիւնը վերստացաւ. ինչպէս որ Հոռմը՝ որքան ալ որ Բիւզանդիոնէն կախեալ, վերջին անգամ մը եւս իր դրօշներուն յաղթական ծածանումը տեսաւ թերակղզւոյն մէկ ծայրէն միւսը: Վերջին ըսի, քանզի Ներսէսի մահուան թուականէն մինչեւ ժամանա-

կակից պատմութիւնը՝ իտալիա չարա-
չար կրեց, պառակտեալ և պատառոտուն՝
օտարներու աշխարհակալութեան ասպա-
րէզ դարձած:

Դ. Յառաջացած՝ այլ տակաւին առոյգ,
ծերութեան տարիքին Ներսէսի պարզած
այդ բազմավաստակ գործունէութիւնը
վեհանձնարար և ըստ արժանւոյն չփո-
խարինուեցաւ ո՛չ բիւզանդական գահէն,
որուն իտալիոյ նման գաղթավայր մը
պարզեւած էր և Հռոմը խոնարհեցուցած,
և ո՛չ ալ Հռոմայեցիներէն՝ per le quali
egli grandemente s'era affaticato
contro i loro nemici, ինչպէս կը վը-
կայէ՝ ութերորդ դարուն փայլած, վառն-
ֆրիտ Լոմբարդ պատմիչը (740—801),
սովորաբար Պատլոյ Դիակոնոյ անունով
յիշատակուած: Սա, իր հեղինակաւոր
պատմութեան Բ գլխին սկիզբը չորս զը-
լուի՝ յատկացուցած է Ներսէսի քաջա-

1. PAOLO DIACONO, della chiesa d'Aquilea.
«Della Origine et fatti de i Re Lombardi».
կը զոհանամ այդ չորս վերնագիրներուն զլուխներով:
a) *Cap. I.* Narsete cartolaio imperiale (արքունի
ղիւանապետ, քարտուղար) havendo da combatte-
re contra Totila Re de Gothi, domandò soc-
corso ad Alboino, col quale era in lega (նիգա-
կակցութիւն մը՝ Յուստինիանոսի օրով կնքուած):

զործութիւններուն՝ զայն մեզի նկարա-
 ւորելով քաջակորով մարտիկ, ազդու վա-
 րիչ, աղքատասէր, եկեղեցիներու նորոգ-
 մանց և բարեշինութեանց մասին յոյժ
 նպաստամատուց. և բարեպաշտ, այն աս-
 տիճանի «որ իր աղօթքներով քան թէ զէն-
 քով յաղթած է նա իր թշնամիներուն»¹ :

Եթէ աղօթքն ու հսկումը միմիայն
 բաւական ըլլային, Դիակոնոյի ըսածին

- բ) *Cap. II.* Di Buccilino et Amingo, capitani di Theodeberto Re di Francia, uccisi in Italia da Narsete, e della morte di Leuthario (Բուչիլինոյի և Գրայրը) :
- գ) *Cap. III.* Lodasi Narsete, il quale uccise Sindualdo, Re de Bretoni, ovvero di Britanni, et s'impadroni d'Italia (Նարսէս Կը տիրապետէ Իտալիայ) :
- դ) *Cap. V.* Dell'invidia de Romani contra Narsete per le molte sue ricchezze, et come essi l'accusarono (ամբաստանեցին) a Giustino, dell'odio che Giustino gli mise, e della sostituzione di Longino in loco di Narsete, et come Langobardi vennero in Italia.

1. **Paolo Diacono.** L'anima del quale stava vigilante a tutte le cose... Era egli huomo pi-
 issimo, liberale verso i poveri, molto officioso
 in rinovare le chiese, e talmente inclinato alle
 vigilie et alle orazioni, che più con preghi fatti
 a Dio, che con armi haveva vittoria de gli ini-
 mici. *Cap IV.*

համեմատ, որքաններ պատմութենէն «Յաղրոդ»ի տիտղոսին արժանացած պիտի ըլլային: Լաւագոյն չէ՞ր միթէ Ազուրիւլէայի եկեղեցւոյն սարկաւազ մեծանուն պատմիչն ըսած ըլլար՝ որ Ներսէսի ազօթքները Աստուծոյ լսելի ըլլալով, անոր բոլոր ձեռնարկներն յաջող կ'ընթանային: Ինչ որ ցոյց կու տայ, միանգամայն, որ Ներսէս Պատրիկ Նախախնամութեան կողմէ յատկապէս զրկուած էր Հռոմայեցւոց, որոնք անոր տասնեւհինգ տարուան քարեկարգ վարչութենէն օգտուելէն, անոր շնորհիւ օտար լուծին նուաստացումէն ազատելէն յետոյ, ապաշնորհ վարմունքով, ո՛չ միայն այլեւ զնա ո՛չ ընկալան, այլ ամբաստանագրով մը Յուստինիանոս կայսրէն անոր պաշտօնընկէցութիւնը պահանջեցին, սպառնալով՝ հակառակ պարագային Հռոմը օտարին յանձնել, իրենք ալ միասին անձնատուր՝: Վկայողը միեւնոյն յարգելի Լոմբարդ պատմիչն է, որ թէպէտեւ Հռոմայեցւոց Ներսէսի դէմ նախանձը անոր զիգած կամ տրամադրած

1. P. Diacono. գիրք Բ. գլ. Ե. Tu (Յուստինիանոս), dunque, o liberaci dalle mani (իրեւ թէ դաժան բռնաւորի մը ձեռքն ինկած ըլլային) di lui (Ներսէսի), o vero che noi daremo alle genti (օտարներու) la città di Roma, et noi stessi.

հարստութեան վերագրած է, սակայն Լ. Մուրաթորի բազմահմուտ տարեգրողը տարբեր մեկնութեամբ կը խորհրդածէ, այսինքն՝ փառասէր հապճեպը քսու զըրպարտութեան միացած, տապալել ուզած էին ձերունի պետը, որ չափազանց երկար ապրելով թեկնածուներուն համբերութիւնը հատցուցած էր: Ըստ իս՝ Հայ պատրիկը առաջին զոհն է Հոռոմի և Բիւզանդիոնի միջեւ նորոգ բացուած խրամասին:

Ե. Ինչ որ ալ եղած ըլլայ այդ նշանաւոր գանգատագրին իրական պատճառը, ամէն պարագայի անոր պարունակութիւնը բացարձակ Պիակոնոյի նման պարկեշտ և չէզոք զրչէ մը շեշտուած գովեստներուն Ներսէսի մասին, որ իր անձին նկատմամբ յերկրուած զըպարտութիւններն իմանալով՝ կը զոհանայ հետեւեալ պարզութեամբ պատասխանել. «Թող չարիք գայ զլիուս, եթէ չարիք հասուցի Հոռոմայեցւոց»: Եւ իսկոյն կը մեկնի Նէապոլսոյ ճամբով Պոլիս վերադառնալու մտադիր: Այլ ի ճանապարհին փութանակի իր ետեւէն կը հասնի այն ատենուան Սրբազան Քահանայապետը՝ Յովհաննէս, որու թախանձանքներուն զիջանելով յանձն կ'առնէ վերադառնալ Հոռոմ, ուր միեւնոյն տարւոյն

մէջ, 568ին, կը վախճանի՝ ընկճուած ո՛չ այնքան 95 տարիներուն ծանրութենէն, որքան պատկառելի այդ խոր ծերութեան մէջ կրած նախատինքին մաշումէն:

Ինչ որ պատմականապէս կը զուգադիպի Լոնկինոյ փոխարքային Հուսէննա ժամանելուն, և Լոմբարտացոյ Ալբոյինոյ արքային վերին իտալիան գրաւելուն, Պաւիա քաղաքը թագաւորանիստ մայրաքաղաք ընտրելով իրեն:

Չ. Ուստի, այն ինչ որ Հոոմը գրաւոր սպառնացած էր կատարելու, իրապէս տեղի ունեցաւ ի մնաս իրեն: Քանզի Ներսէսը գահընկէց ընել ուզելով, վերջ ի վերջոյ ինքը մնաց զահագուրկ, պարտաւորուած հնազանդելու մերթ Հուսէննայէն և մերթ Փաւիայէն ստացած հրամաններուն, ստիպուելով, երկուքին ալ ձեռքէն ձերբազատուելու համար, անդրապեան ինքնակալներու միջամտութեանը դիմելու, իր առ Յուստինիանոս գրածին համաձայն՝ անձնատուր ըլլալով օտարին: Նոյնքան ճիշտ է սակայն, որ Հոոմ իր այդ ինքնազուլիս քայլովը՝ տիեզերական հոգեւոր իշխանութեան մը գերագահութեան պիտի բարձրանար. բայց միշտ օտարին հզօր բազուկին կռթնելու հարկադրուած, և պարագային համեմատ՝

ստացած օժանդակութեանց փոխարէն , հզօրագոյնին ճակատը Հոռոմի կայսեր պըսակով թագադրելու պարտաւոր :

Այս վիճակը շարունակեց 13 դար , մինչեւ որ Երրորդ Իտալիա իր զաւակներուն սուրբ արիւնով օտարներու լուծը թօթափելով , յաջողեցաւ Կապիտոլիոնի կողին վրայ հաստատելու հայրենիքի նըւիրական Պարիրը , և վերահաստատելու Հոռոմը ամբողջական Իտալիոյ մայրաքաղաքի իր նախկին փառքին . ինչպէս ան վայլած էր Հոկտաւիանոսի դարուն , և ինչպէս վերջին անգամ մը վայլած էր Հայ Պատրիկի մը քաջագործութեանց շնորհիւ և անոր օրով :

Պէտք է ուրեմն վերատին ընդունիլ որ Ներսէսի աղօթքները միշտ լսելի եղան Աստուծոյ , որուն դատաստանին յանձնած էր , շունչը աւանդած պահուն , նաեւ իր արդար դատը :

Վերջացնելով՝ Հայութեան պարծանքներէն մին , Ներսէս Պատրիկի նկատմամբ , որուն օրով առաջին անգամ ըլլալով Լոմբարդները Իտալիա մտան , նոյնքան չարամիտ յերևրանք կը նկատեմ այն ծիծաղելի գրոյցը՝ գրչէ գրիչ հաղորդուած , որ իբրեւ թէ Ներսէսի հրաւէրով զրդուած և անկէ ընծայ ընդունած սակառ մը ըն-

տիր պտուղներէն հրասպուրուած, Աւրոյի-
նոյի նման զգօն և քաղաքագէտ արքայ
մը յանկարծական որոշողութիւնը տուաւ
իր ազգը տունով տեղով փոխադրել Դա-
նուրի եզերքներէն՝ Փոյ գետի դաշտա-
վայրերուն մէջ: Եւ այս՝ ըստ այդ զրոյ-
ցին՝ զիշեր ատեն 200,000 զօրքով, իբրեւ
թէ ընդդիմամարտ հզօր բանակի մը դէմ
կը բաւէր:

Է. Մինչդեռ ճշմարտութիւնը, Մուրա-
թորիէն ալ պարզուած¹, հետեւեալն է, որ

1. ANNALI d'ITALIA. Lodovico Antonio
Muratori. Anno di Cristo 567. §*l'u* *անդ*. « Non
s'ha certo da dubitare dei passi fatti dal Se-
nato romano contra di Narsete. Anastasio ne
parla con circostanze pregnanti di verità. Giuste
conseguenze sono di poi la collera dell'Impe-
ratore e dello stesso Narsete. Ma ch'egli giu-
gnesse anche a tanta iniquità d'invitare i Bar-
bari in Italia, non è già EVIDENTE. Senza
che Narsete facesse loro sapere che buon paese
fosse l'Italia, l'avevano essi imparato a cono-
scere di vista, allorchè l'aiutarono a disfare
Totila re de' Gothi. Era tuttavia in vigore la
memoria di quanto avevano operato Odoacre e
Teodorico. Ed oltre a ciò (*ս'է զիր*), la voce
sparsa che finiva il governo di Narsete, VA-
LENTE GENERALE, e che la peste avea fatta
terribile strage in Italia, potè somministrare
un SUFFICIENTE MOTIVO al re Alboino di

Արեւելեան կայսրութեան սահմաններուն վրայ խոնուած այլեւայլ աշգութիւնները,

applicarsi alla conquista di queste regioni. Եւն. Եւն. բուրն ալ յոյժ կարեւոր: Այսինքն՝ թէ՛ Յուստինիանոս և թէ՛ Ներսէս իրաւունք ունէին բարեկանալու: Քանզի կայսրը չէր կրնար երբեք տարակուսիլ Հոռոմի Մերակոյաէն իրեն ուղղուած զանգատագրի մը ճշմարտութեան վրայ: Եւ Պատրիկը ի՞նչպէս չարածաէր կայսեր անիրաւ և Մերակոյաին ապերախա վարմունքին: Բայց այդ բարեութիւնը, կը յարէ Մուրաթորի, չէր կրնար զայրանալ այն աստիճան՝ մինչև Բարբարոս խուճանն իտալիա հրաւիրելու ապիրատութեան մղել զՆերսէս, ինչ որ պատմականապէս սաուզուած չէ՛, և որուն կարող չէ՛ր Պատրիկի նման վեհանձն բարեպաշտ մը: Ի՞նչ պէտք կար արդէն զրգուել Լամբարդները: Տախզասի դէմ Ներսէսի օգնութեան եկած պարագային, անոնք տեսան և ցաւով՝ որտի վերադարձան իրենց երկիրը: Ներսէս նոյնիսկ դժուարաւ յաջողեցաւ հեռացնել զանոնք իտալիայէն, մեծամեծ պարզեւներ աւազով անոնց, ըստ վկայութեան Գիակոնոյթ. «Carichi di doni e vincitori ritornarono alle proprie stanze. Ed in tutto il tempo che Langobardi possederono la Pannonia, furono in aiuto alla REPUBBLICA ROMANA = Հոռոմեակոն Հասարակապետութեան, որուն, ուրեմն Պեան էր Ներսէս Պատրիկ, Ասոր համար, պատմագիրներէն ոմանք իտալիոյ թագաւորներուն ցանկը Ներսէսի անունով կը բանան, և որուն երկրորդն եղաւ Ալբոյինոյ, Արդարեւ, Հոռուենայի Էկզարքներուն ցանկը Լոնկինոսով կը սկսի և ոչ թէ Ներսէսով, որուն իշխանութիւնը կը տարածուէր ամբողջ իտալիոյ վրայ, մինչդեռ Էկզարքներունը՝ սահմանափակ, Լամբարդներէն շարունակ ճնշուած, և վերջապէս իտալիայէն արտաքսուած:

Լոմբարդներէն սկսեալ, բոլորն ալ Բիւզանդական գաղթավայր դարձած՝ աչքերնին յառած էին բարեքեր Խտալիոյ վրայ և պատեհ առիթի կը սպասէին Յուստինիանոսէն վրէժ լուծելու, որովհետեւ իրենց հետ կնքուած դաշինքները մերժած էր յարգել:

Այս ըղձալի ծրագիրը Ալբոյինոյ եւս կը խոկար երկար ատենէ ի վեր: Անոր յապաղումին միակ պատճառը Ներսէսի հետ ունեցած վաղեմի բարեկամական զինակցութիւնն էր, երկուստեք յարգուած:

Բայց քանի որ « քաջագուն զօրավարը », il valente generale, Ներսէս, գործօն սասպարէզէն վերջնականապէս կը հեռանար, և որուն յաջորդը, Լոնկինոս, անդրադառնալով Հռոմայեցիներու ձերբազատումի ձգտումները, Հռոմ քաղաքէն դէպ ի Հոսեւննա կը քաշուէր, որոշապէս ցոյց տալով Բիւզանդական տիրապետութեան ընկրկումը ոտն առ ոտն, և որմէ Լոմբարդներուն հակառակորդ Փրանկները անվրէպ պիտի օգտուէին: Վերջապէս այս և ասոր նման պատճառներ, ընդ որս ահաւոր ժանտախտը — տե՛ս Դիակոնոյի նկարագրութիւնը — որ մարդաթափ ըրած էր Խտալիան, կը համոզեն Ալբոյինոն թէ հնչած էր ժամն իր ըղձալի հին ծրագրին գործադրման:

Ը. Այսպէս է որ անոր առաջին հրա-
մանին՝ Յուստինիանոսի թշնամիները զրոհ
տալով միահամուռ խուժեցին վերին ի-
տալիոյ արեւելեան դռներէն, այն միեւնոյն
Ֆրիուլեան կիրճերէն, ուսկից վերջին մեծ
պատերազմին օրով աւստրիական բանակն
ալ նմանապէս խառնիճաղանճ, գիշեր ա-
տեն հրոս տուաւ, յառաջանալով մինչեւ
Փիաւէ գետը՝ ուր հարկ եղաւ կանգ առ-
նել: Քանզի սա եւս, մեր սիրելի Արաքսին
նման կամուրջ չի հանդուրժեր, ինչպէս
Էնէականին մէջ վիրգիլիոս երգած է՝

Pontem indignatus Araxes.

ուստի, Փիաւէ մէջքն ուսեցնելով և իր
յատակից փրփուր հանելով զոռաց օտա-
րին երեսին. non passa lo straniero:
Եւ թշնամին խկապէս չանցաւ: վկան՝
այս տողերս զրոզն է, որ ռազմաճակատէն
ութը մզոն հեռու ականատես եղաւ՝ կրար-
բա լերան ստորտը կծկուած:

Սակայն տարբեր եղանակով տեղի ու-
նեցաւ Լոմբարդներուն այդ արշաւանքը.
և Փիաւէի չներուեցաւ միեւնոյն խրոխ-
տութեամբ զոռալու: Որովհետեւ խուժանք
տակաւին իրեն չմօտեցած, թրեւիզոյ քա-
ղաքին եպիսկոպոսն արդէն ընդառաջ եր-
թալով Ալբոյինոյի յանձնած էր քաղաքին

բանալիները : Որոնց փոխարէն պիտի ստանար առանձնաշնորհումներ և հողամասեր՝ ի վնաս մերձակայ ոստաններուն, որոնց կղերը և ազատորեարը փախստական ապաստանած էին Աղբիականի ճահիճներուն մէջ, ծնունդ տալով կրատոյ կղզւոյն նշանաւոր պատրիարքութեան և Աղբիականի թագուհւոյն, վենետկոյ :

Համեմատաբար խաղաղ՝ Աւրոյինոյի այդ յառաջխաղացումին դէմ վիրզիլի ծննդավայրը՝ Մանտուան միայն իւր դրոներն ամրափակ պահեց : Բայց վերջ ի վերջոյ ինքն ալ բանալու ստիպուեցաւ, երբոր անկէ ամրակուռ ու քաջամարտիկն Բաւիա խոնարհեցաւ, խիզախ դիմադրութեանը փոխարէն ստանալով թագաւորանիստ ոստանի տիտղոսը : Տիտղոս մը որ երկու դար յետոյ կարոլոս Մեծէն պիտի ջնջուէր, Լոմբարդական թագաւորութեան հետ միասին, թողլով այդ բարեկարգ շրջանին իբր միակ յիշատակ՝ Lombardia կոչումը, այն զաւաններուն ուր աւելի բազմամարդ բնակեցաւ՝ ծագումով տեւտոն, ո՛չ Բարբարոս, ընդհակառակն յառաջադիմութեան ատակ և բանիրուն այդ ժողովուրդը : Տիրապետութիւններ կան խաւարած, քանդիչ, խորթացնող : Կան, սսոնց հակառակ՝ լուսարձակ, շինա-

բար և կենսապարգեւներ : Այս վերջին-
ներուս կը պատկանին խորենացւոյն յի-
շատակած Ղանկուարաները, որոնց ժա-
մանումով Այսրալպեան Գալլիա երկիրը
յառաջգիմական նոր զարկ մը պիտի ստա-
նայ, և զեղարուեստը՝ մասնաւորապէս
ճարտարապետութիւնը՝ նոր ուղղութիւն
մը, Միջին դարու խաւարէն տակաւ յա-
ռաջանալու՝ Նախարամբարդականէն Լոմ-
բարդականին, և յաջորդաբար՝ Գոթականէն
դէպ՝ իտալական վերածնունդը :

*
* * *

Թ. Ալբոյինոյի հետեւող Գերման, Սլաւ
և Վկիւթ տարրերուն ժամանումով իառ-
նուրդ մ'եւս կ'աւելնար վերին իտալիոյ
բնակչութեան՝ յառաջապէս արդէն կրած-
ներուն : Ասոնց կարեւորագոյնը և մեր՝
անպաշտօն կերպով՝ մասնակցած վէճին
յարրնչականը տեղի ունեցած էր Փրկչին
թուականէն հինգ դար առաջ . երբ Բել-
լովէզ Գալլիացիէն առաջնորդուած զանա-
զան կեղաւ ցեղախումբեր Ալպեաններէն
իջնելով զրաւեցին Փոյի ընդարձակ զե-
տահովիտը, որ այն օրէն Gallia Cisal-
pina կոչուեցաւ, զանազանուելու համար
սնդրալպեան Մեծ Գալլիայէն :

Ետըուրացւոց իշխանութիւնը որ մին-

չիւ Սլաւեանները կը տարածուէր, Գալլիացւոց այդ արշաւանքէն ետ մղուած, հարկադրուեցաւ ինքզինքն ամփոփել Մակրա և Ռուբիկոն գետերուն պատմական գծին վրայ, որ սահմանագիծ պիտի ծառայէր նմանապէս, Ետրուրացւոց խորտակումէն յետոյ, ընդմէջ Այսրալպեան Գալլիայի և յաղթական Հռոմի պատկանող Իտալիոյ: Կոչում մը որուն ծագումը թերակղզւոյն հարաւային ծայրէն սկսած էր. և Հռոմի շնորհիւ՝ գերազանցելով Հենտտրիա, Սատուռնիա հին կոչումները, Վիրգիլիոսի հօրը ծնած թուականին արդէն բարձրանալով՝ հասած էր վերոյիշեալ սահմանագծին. որով Հռոմի քաղաքացիութեան իրաւունքներն ունեցողները, այսինքն է տիրապետողները, կը զանազանուէին աշխարհակալուած երկիր նրկատուած Վերին Իտալիոյ բնակիչներէն:

Յաղթողին և նուաճեալին միջեւ այս խտրութիւնը կարակալլայի օրով վերջացաւ. բայց նախապէս կարգ մը օրէնքներ, մասնակի քաղաքացիութեան իրաւունքներ տուին Հռոմի տիրած և կցած Provincia, այսինքն՝ նահանգներուն. կարեւորագոյններն յիշատակելով, Մեծն Պոմպէոսի (Ն. Ք. 88) Lex Pompeia ն Անդրպաղոսեան Գալլիացւոց կու տար *Latinità*, լատինա-

կանութեան քաղաքացիութիւնը, և Այսր-
պաղոսեաններուն՝ *Civitas* = քաղաքա-
ցիութիւնը, այսինքն հարազատ հռոմէա-
կան հպատակութիւնը:

Այս շնորհումները սակայն, *Munici-
pio*, այսինքն քաղաքապետութեանց տրը-
ուած էին. քանզի *Lingoni* կեղտ ցեղա-
խումբը, օրինակի համար, որ *Gallia
Cispadana* = Այսրպաղոսեան Գաղղիոյ
մէջ հաստատուած էր, Քրիստոսի 69 թուա-
կանին ստացաւ, Օթոն կայսրէն, *civitas*ի
իրաւունքը: Հետեւաբար Վիրգիլիոսի ծը-
նած թուականէն (Ն. Ք. 70) զրեթէ մէկ
ու կէս դար յետոյ, ինչպէս որ Հոկտա-
ւիանոսի ձուլիչ կայսերական քարտէսին
գործադրումէն մէկ դար յետոյ, Մակրա
Ռուրիկոնի սահմանագծէն դէպ ի հիւսիս
գտնուողները տակաւին օտարազգի նկատ-
ուած էին:

Յառաջադիր այս ծանօթութիւններով,
վէճը իրեն զրական գետնին վրայ զետե-
ղելէն յետոյ, մի առ մի հետեւինք Բել-
լովէզի առաջնորդած ցեղախումբերուն,
վստահ այն համոզումով որ՝ Վիրգիլի
յիշատակներուն ի խնդիր, դարերու պատ-
մական մեր պեղումներէն Հայ - Արմէն
անունին համար ալ հնաւանդ փառքեր
կարող են երեւան զալ:

Ժ. Փոյի գետընթացքին հիւսիսակողմը, այսինքն Gallia Transpadana – Անդր-պարոսեան Գալլիայի մէջ տեղաւորուեցան, Aulerci նշանաւոր զարմէն սերած, Insubri և Cenomani կոչուած ցեղախումբերը, որոնց բնաշխարհը նշանակուած կը գտնենք Սէն և Լուառ, Ֆրանսայի գետերուն միջև. հոն՝ ուր կը հանդիպինք Mans, Maine-sur-Senne քաղաքներուն. բայց ինչ որ կարեւորն է՝ Այսրալպեան պատմութեան համար, Evreux քաղաքը, որուն հին անունն էր Mediolanum.

Կեսար այս ժողովուրդները ծովեզերեայ յիշատակած է. Եւ այդպէս ալ եղած ըլլալու է. նամանաւանդ Բելլովեզի ժամանակ, երբ արդի Maine գաւառը – որ Aulerci զարմին կեդրոնավայրը կամ միջավայրը (medio-land-um) կը թուի եղած ըլլալ – հիմակուան պէս Ատլանտեանէն բաժնուած չէր՝ մօրուտ և աւազուտ սափաստաններէն, որոնց համատարած անապատէն բրգաձեւ կը ցցուի, կղզիացեալ դիրքով խորհրդաւոր և հրաշատեսիլ, Մօն-Սէն-Միշէլի կրանիթեայ զանգուածը, երեք հարիւր մեղր բարձրութեամբ, իբրեւ թէ եգիպտական բուրգերէն մին՝ արեւակէզ իր շրջանակովը, տեղափոխուած ըլլար Նորմանտիայէն և Բրե-

բանխայեան ձեւացած շարժուն աւազներու խորշին մէջ, հոն ուր մակընթացութիւնը ամիսն անգամ մը կը հասնի, արագընթաց և ահարկու, օրուան մը համար Գրուիդներու բնական աւանդական այդ կղզիին վերստին տալու իր նախկին վիճակը, երբ Սվիէտնինն նկարչագեղ ծփանքին մէջ կրկնեբեւոյթ կը ցոլանար:

Բնութեան անդուլ գործունէութենէն հետեւած այդ այլալուծներուն և աւերներուն փոխարէն Ֆրանսա այդ կողմէն հետզհետէ նորակազմ ցամաքներ կցած է իր քարտէսին: Միեւնոյն եղանակով Փոյ և Ատիճէ գետերուն — մեծերը յիշելով — կրած ջրհատականը խտալիոյ շահիլ տուած է և կը շարունակէ տալ արգասաբեր երկիրներ, կատարեալ գաւառներ, որոնց վրայէն՝ հին անցեալի մէջ, Աղբիականը՝ մանեկածեւ շարուած կղզիներու մէջէն, իր մակընթացութեան ջուրերը կը մղէր, կիսով բանուկ և կիսով ծովալճակային կազմութեամբ, մինչեւ Մանտուայի մօտերը, և աւելին ճշտելով, մինչեւ *Hostilia* վայրը, որ կը նշանակէ ճիշտ ու ճիշտ փոքրիկ ևառահանգիստ:

ԺԱ. Պլինիոսէն *Sette-Mari* = Եօթեճով յիշատակուած, Աղբիականի խորշին այս

այն գոգացումն է, որուն գլխաւոր կղզին, կամ եթէ կ'ուզէք, ծովաքաղաքն էր Հռաւեննան, երբ վենետիկ գոյութիւն չունէր սաղմնային վիճակով իսկ: Երկա՛ր դարեր հարկ եղան որպէսզի իրեն համար ալ ժամը հնչէր, հարսնամատի նման ծփալու և ժառանգելու Աղբիակիանի ղշխոյի տիտղոսը որ Հոմերական դարէն վայելած էր Հռաւեննա, որուն մասին խօսքս յառաջիկային վերապահելով, կը վերադառնամ Insubri և Cenomani տոհմակից ցեղախումբերուն: Փափարելով նոր հայրենիքին մէջ ալ նմանապէս մերձարնակ ապրիլ, գետերը սահման որոշելու հին սովորութեամբ, Insubri ները կը հաստատուին Ticino և Adda գետերուն միջեւ. և իրենց յատուկ ոստան մը կը հիմնեն, որ ի յիշատակ Aulerci զարմին խանձարուրին, պիտի կոչուի mediolanum, արդի Միլան քաղաքը՝ ծնած օրէն կարեւոր դեր կատարելու վիճակուած. և կոչուելու նոր Աթէնք¹:

Կեղտացւոց մտաւորական այս կեդրոնին մէջ վիրգիլիոս Քրեմոնա քաղաքին նա-

1- F. Lübker. Fu la prima città (Liv. s. 34) fondata dai Galli che calarono dalle Alpi sotto Belloveso ebbe il soprannome di Aelia Augusta, e nel 4^o secolo servì per residenza

խակրթարանն աւարտելէ յետոյ, տասնը-
վեց տարուան պատանի տարիքին եկած
է բարձրագոյն կրթութիւն ստանալու :
Միլանէն ուղղակի Նէապոլիս կը տեղա-
փոխուի, այդ թուականին (Քրիստոսէ 54
տարի առաջ) փայլող Պարթենիոյ յոյն
բանաստեղծին աշակերտելու, և վերջապէս
Հոմեր մէջ Միուսնէ եպիկուրեան իմաստա-
սիրին դասախօսութիւններն ունկնդրելու :
Եւ կը վերադառնայ իր ծննդավայրին
խաղաղ և հովուերգական միջավայրին
մէջ ինքզինքը հելլէն մատենագրութեան
նուիրելու :

ԺԲ. Այս ընթացքով, Մանտուացի փո-
բրիկ հողատիրոջ Մեծ զաւակը, Վիրգիլ,
մեղուի նման փեթակէն դուրս շրջելով՝
երեք տարբեր մշակոյթի աղբերակներէն
կը սնանէր :

Կեդտականը անոր կոյս սրտին պիտի
հաղորդէր բնութեան քաղցր սէրը, վառ
երեւակայութիւն եւ զրչի հմայք : Յու-
նականէն պիտի ստանար գեղեցիկին
ընտիր ճաշակը, զգացումի փափկութիւն
և տաղերգի վսեմ արուեստ :

reale. In quella sede fiorente delle scienze e
delle arti, onde fu detta Nuova Atene, si riu-
nivano parecchie strade principali. In un' età
posteriore fu residenza di Odoacre e dei re
Ostrogoti.

Լատիններէնով պիտի կատարելագործուէր ամբողջութիւնը, մարգելով անոր միտքը և տալով կուռ ոճին հետ պերճ խօսքերու զեղում, որմէ Հռոմայեցի զինուորը տարուած, սիրայօժար պիտի վերադառնայ մշակի կեանքին. այդ ասպարէզին մէջ Սատուոնեան հողին անխնամ մնալէն հետեւած Յորեկի տագնապիս ղէմ մարտնչելու: Պայքար մը որ Հոկտաւիանոսն ալ մտազբաղ ըրած էր. ինչպէս ներկայիս ոչ միայն Մուսոլինեան խաւիան, այլ նաեւ ընդհանուր աշխարհը կը տագնապեցնէ:

*
* * *

ԺԳ. Գալով *Cenoman* ներուն, որոնց զբաւած գաւառին կը պատկանէր Մանտուան, ասոնք տեղաւորուեցան վերոյիշեալ *Adda* քն մինչեւ *Adige* գետը, որ զիրենք կը բաժնէր վենետ – Պափլագոններէն՝ հոմերական դարէն գաղթած Պոնտացիներ: Այս փոքր Ասիացիներուն բնաշխարհը – փոքր Հայքի սահմանակից – կը տարածուէր արդի Էրէյլի քաղաքէն մինչեւ Սինոպ, որուն մօտաւոր նշանակուած կը գտնենք Ուրարտեան բեւեռագիրներուն *Armena* քաղաքը:

Դիտողութեան արժանի զուգադիպու-

թեամբ Արմէն անունին յիշատակները տեղափոխուած կը գտնենք վենետ — Պափլագոններուն հեռաւոր գաղթավայրին յարակից, Փոյ գետին տելլային մէջ, Եւ չափազանց չընդելու համար նիւթէս — քանզի *Armen* ի թողած նշմարները կարող են զիս հեռացնել Մենհիրներու և Գոյմեններու աշխարհէն մինչև Բրեթանիայի *Raz* հրուանդանը, ոյտի գոհանամ յիշատակել *Ariminu*, արդի *Rimini* քաղաքը, և անոր մօտաւոր *Armina* գետակը: Երկրորդ *Armina* մը, աւելի կարեւոր, Ետրուրացւոց երկրէն դէպ ի Տիւրենեան ծով կ'իջնէր՝ *Corneto Tarquinia* նշանաւոր քաղաքին արեւմտեան շրջով:

Քիչ յետոյ, աւելի կարեւոր յիշատակութիւն մը զմեզ պիտի ճամոզէ որ *Armen* տարրն ալ, ևսխահովերակսն դարերէն փոքրասիացի, Աղբիականի Եօթնծովեան խորշին մէջ գաղթականութիւններ զրկած էր և փափաքած մերձարնակ ապրիլ իրենց բնաշխարհին մերձաւոր ժողովուրդներուն հետ:

Փոյի տելթային նախկին բնակչութեան մասին տուած տեղեկութիւններս լրանալու համար կը մնայ խօսիլ Ետրուրացւոց մասին, որոնք կեղտացիներէն առաջ,

ինչպէս ըսինք, Այսրալպեան նահանգին
 կ'իշխէին: Ասոնք ալ, նմանապէս փորը
 Ասիացի, վենետ—Պափլագոն եզերքներու
 ներաշխարհէն գաղթած են՝ Պեղասք Ռա-
 զենեան ծովապետութեան ղիցարանական
 դարերուն: Ոմանք, երկար շրջանէ մը
 յետոյ, Տիւրքիսեան ծովէն իտալիա հա-
 սած են և արդի թոսքանայէն ճառագայ-
 թած. իսկ մեծամասնութիւնը Ադրիականի
 Եօթնծովեան խորշէն իրենց տիրապետու-
 թեան հետ քաղաքակրթութիւննին տա-
 րածած: Այնպէս որ՝ եղած է ժամանակ
 Ենէասի նախահայրերէն, Դարդանոսէն
 ալ առաջ, որ Ետրուրական ազգեցութիւնը
 Ալպեան ստորոտէն կ'իջնէր մինչեւ թե-
 րակղզոյն հարաւակողմը, Միջերկրականի
 եզերքը քերելով:

Եւ վերջացնելու համար Գալլիացի ցե-
 դախումբերուն տեղաւորման ինդիրը, Փոյի-
 գետընթացքին հարաւակողմը, այսինքն է
 Cispadana ի = (Այսրպաղոսեան) մէջ
 հաստատուեցան Boi և Lingoni կոչ-
 ուածները, Aulerci ներէն տարբեր՝ բայց
 միեւնոյն զարմէն սերած: Առաջինները
 լեռնարնակ, որոնք Parma էն մինչեւ
 Bologna տարածուեցան՝ ետ մղելով Ե-
 տրուրացիները: Երկրորդը, գետեզերեայ,
 որոնք Ումպրիական իշխանութիւնը նա-

հանջել տալով՝ գրաւեցին Փոյի տելթան,
Հոաւեննան ոստան ընտրելով, որու մա-
սին՝ կ'արժէր յատկապէս խօսիլ զանազան
տեսակէտով:

ԺՎ. Բայց ես պիտի բաւականանամ
անոր պատմականին ընդհանուր զծերով:
Քանզի Ադրիականի Մայր թագուհւոյն՝
Հոաւեննայի գեղարուեստական գեղն ու
սքանչելիքները — ինչ որ մեր նիւթէն
դուրս է — նկարագրող զրիչը, նախապէս
ծիրանի գօտիին մէջ պէտք է թաթխուի:

Իցիւ թէ կարելի ըլլար, որպէս զի
Խաալիոյ այդ շքեղ պարծանքէն անդրա-
դարձօրէն փառք մ'ալ ծերոն Հայութեան
ցոլանար. քանի որ ամենահին աւանդու-
թիւն մը՝ «Քոստատոյ Ռիչչիի և Բերտիի

1. BERTI. Ravenna nei primi tre secoli del-
la sua fondazione, էջ 78: «Il Tomai, fondandosi
sopra il suo Abdimonople, Armeno che visse
ai tempi di Giosuè, già ci fa sapere che: Fon-
datore della città (Հոաւեննայի) fu un GRAN ca-
pitano d'Armenia, nominato Naven, che venuto
in questo luogo, le diede principio, addiman-
dandola dal suo nome, Navenna..., e che poi
in processo di tempo, mutata la lettera N in R,
fu chiamata Ravenna.»

CORRADO RICCI. Ravenna. Յառաջարանիւ
մէջ. «Alcuni la vogliono fabbricata dagli Ar-
meni 234 anni dopo il diluvio»: ինչ որ Բիւսոս
Քաղզէացիին զրոյցներուն կը համապատասխանէ:

նման բազմահմուտ հեղինակներէ յիշատակուած, ՆԱԻԷՆ անուն Հայ Պետի մը կ'ընծայէ Հռաւեննա քաղաքին հիմնադրութիւնը՝ Տրովայի պատերազմէն երեք դար առաջ տեղի ունեցած — ինչ որ զմեզ կը հանէ Քրիստոսէ 1500 տարի առաջ, մտաւորապէս Ետրուրացւոց փոքր Ասիայէն գաղթումի թուականներուն: Համաժամանակ և իսկոյն յաջորդ դարերու ընթացքին, ինչպէս վերեւ ըսինք, Հայաստան Արմենիոյ մերձարնակ ժողովուրդներ, և նոյնիսկ Հայ տարրեր, կը շարունակեն իրենց տեղափոխումը, մինչեւ Տրովայի հրկիզումին թուականը, որմէ յետոյ Հելլենսպոնտոսի, Եգէական և Յոնիական ջուրերուն ծովատիրութիւնը Հելլեններուն փոխանցուելով, Ադրիականի և Պոնտոսի միջեւ՝ Սատուռնեան մշուշապատ դարերէն հաստատուած սերտ յարաբերութիւնները կ'ընդհատուին:

ԺԵ. Սատուռնեան երկրին բախտագուշակ քաղաքը կրնայ կոչուիլ Հռաւեննա = Felix Ravenna: Արդարեւ անոր ծովալճին մէջ՝ բախտին կողմանէ տրուած են Խտալիոյ ճակատագրին կարեւորագոյն օրոշողութիւնները, որոնք նոյնքան դարագլուխներ եղած են Կեսարի օրերէն սկսեալ մինչեւ մեր օրերը. քանզի, թէ

որ լաւ դիտենք, անոր բազմաբեղուն երկրէն ծագեցաւ արդի Երիտասարդ Խաւիոյ վրայ սաւառնոց նոր ոգին:

Հոռոմի ծնելէն շատ դարեր առաջ Հռուեննա, Մայր Թագուհիի տիտղոսով իշխան է Ադրիականի ջուրերուն. ինչպէս որ Հոռոմի պիտի յաջորդէր՝ իրը մայրաքաղաք Արեւմտեան Կայսրութեան վերջին շրջանին, և անկէ վերջն ալ արքայավայել պատուով և օր ըստ օրէ պերճապայծառ շարունակեց կատարել նոյն պաշտօնը: Նախ Հեռուլներուն և Գոթացւոց, և անմիջապէս յետոյ բիւզանդական փոխարքաներուն, բանալով գեղարուեստի երեք յաջորդական շքեղ դարաշրջաններ: Այսինքն է Կարլա Փրայխտիայիւր, Թեոդորիկոս Մեծիւր և Յուստինիանոս Մեծիւր. անոր փոխարքաներուն ձեռքով պարզուած: Մասնաւորապէս Ներսէս և Սահակ Հայկազն պատրիկներուն օրով: Այս վերջինս՝ 641 ին կամ 644 ին վախճանած, ութերորդ Էկզարքը նշանակուած է: Մարտընկերն էր (σύμμαχος), ըստ վկայութեան շիրմին՝ յունարէն դամբանագիրը բնագրին,

1. Շիրմը՝ Հռուեննայի Ս. Վիտալ Եկեղեցւոյն մտարան մէջ գետեղուած էր. և ուր այժմ կը գտնուի. Տէս Ամիլէլլոյ Քրոմիկոմ, Հռուեննայի ամենաբնական արձանագրերը: Agnelli. Tom. secondo. pag. 57.

Հերակլէս կայսեր (+ 641), որուն ապիկար վարչութեան օրով ծառայութիւններ մատոյց, քաջահանդէս փայլելով — ինչպէս կը վկայէ դամբանագիրը — երկու ճակատներուն վրայ նմանապէս :

Ուստի, պատմական տեսակէտով Հռուսննան Հռոմէն աւելի դժուար և նշանակելի դեր կատարեց: Ան է որ ապաստանարան պիտի ծառայէր լուծը թօթափող խուժանին մղումէն ընկրկող աշխարհակալութեան նահանջին: Կայսերական արծիւները հոն հաւաքուեցան իրենց թեւերն ամփոփելու: Անոր ծովալճին մէջ Հռոմէական փայլուն աստղը խոնարհեցաւ իր նուազկոտ արեւմուտքին, իր հետ փակելով 14 դարու փառաւոր տարեգրութիւն մը, որ Հռոմուլոսով մը սկսած էր, և համանունովը՝ այլ գաճաճ, պիտի վերջանար:

Նմանապէս ծիրողամոյ Ֆարրի. Memorie Sagre di Ravenna. էջ 365. Է. Rossi. Hist. Rav. Lib. IV. էջ 181. Է. Բորրատոյ Ռիչչի. Ravenna. Եւն. 1878 տպ. էջ 68. 69. Շիրմին մեծութիւններն են 1 մ. X 2 մ. 00 X 0 մ. 76. Կողմնակի խորացանդակները կը ներկայացնեն՝ Մոզերու երկրպագութիւնը, և Դանիէլ Մարգարէն՝ զուրին մէջ. Ճակատին կեդրոնը կը զբաւէ Փրկչին նշանը, հանդիպակաց երկու սիրամարգներու միջեւ. և երկուստեք՝ արմաւենիներ:

Կափարիչին դամբանազրութեան բնագիրը յունարէն է:

Ἐνταῦθα κεῖται ὁ στρατηγῆσας καλῶς
 Ῥώμην φαλαῆσας ἀβλαβῆ καὶ τὴν δύσειν
 Τρεῖς ἕξ ἑνιαυτοῖς (ωμμηξυ) τοῖς γαληνοῖς
 [δεσπόταις

Ἰσαάκιος τῶν βασιλέων ὁ σύμμαχος
 Ὁ τῆς ἀπάσης Ἀρμενίας κόσμος μέγας
 Ἀρμένιος ἦν γὰρ οὗτος ἐκ λαμπροῦ γένους.
 Τοῦτου δανόντος (ωμμηξυ) εὐκλεῶς, ἡ σύτιβιος
 Σώσαννα σώφρων τρυγόνος τρόπω σεμνῆς
 Πυκνῶς στενάξει τοῦ ἀνδρὸς ἐστερημένη,
 Ἀνδρὸς λαχόντος ἐκ καμάτων εὐδοξίαν
 Ἐν ταῖς ἀνατολαῖς ἡλίου καὶ τῆ δύσει
 Στρατοῦ γὰρ ἤρξε τῆς δύσεως καὶ τῆς ἔω.

(Corrado Ricci: RAVENNA e i suoi dintorni.
 Rav. 1878. p. 68).

Հիսաակայ դարերու շաբիներէն Թարգմանուած, որ
 չհաւելուի է.

Hic jacet, qui rei Tellicæ Ducem egit
 [recte
Romam incolumen tutatus, et Occidentem
Tranquillis Principibus ter sex annis
Ysaacius Regum Commilito,
Omnis Armeniæ ornamentum magnum.
Armenius enim erat hic ex illustri ge-
 [nere
Hoc mortuo gloriose, conturbenalis
Susanna prudens more castæ Turturis
Assidue gemit Viro privata;
Viro, qui sortitus est ex laboribus glo-
 [riam
In Oriente, Sole, et Occidente
Exercitum enim auxit Orientis, et Oc-
 [cidentis.

Յունարէն բնագրին լատիներէն թարգմանութեան մէջ
փոքր տարբերութիւններ կը նշմարեմ:

Ահա յունարէն իսկական վաղեմի տապանագրին հա-
յերէն թարգմանութիւնը.

Հոս կը հանգչի այն որ արի զօրավար
[հանդիսացաւ
Անվտանգ պաշտպանելով Հռովմն ու Արեւ-
[մուտքը
Խաղաղասէր իշխաններով տասնեւութ տարի,
Իսահակ արքաներու մարտակից
Մեծ պարծանք ամբողջ Հայաստանի.
Վասն զի հայ էր նա, աղնուական զարմէ:
Երբ փառքի մէջ մեռաւ ան, իր կողակիցն
Իմաստուն Շուշան, ողջախոհ տատրակի
[մ'հանգոյն
Անդադար կը հեծէր, զրկուած իր այրէն,
Այր՝ որ քրտնավաստակ փառք շահեցաւ
Արեւելքի և Արեւմուտքի մէջ.
Զի պետն եղաւ Արեւելեան և Արեւմտեան
բանակին:

*
* *

ԺԶ. Պատմաշխարհագրական այս եր-
կար տեսութենէն ընթերցողը արդէն իսկ
անդրադարձած պիտի ըլլայ թէ որպիսի
գեղական և մշակութային խաւերով մա-
կադրուած գետնի մը վրայ կը յուզուի
Վիրգիլիոսի հօրը ծագումին վէճը: Թէ
որքան վայրապար ճիգ թափել է ազգու-
թեան իրաւունքներ պահանջել, հաստա-

տել ուզել այնպիսի աւագախիր վայրի մը վրան, ուր աջէն ձախէն իջնող գետերուն հետ մարդկային հեղեղն ալ նախախնամական դարերէն հոսած եկած խառնուած է: Ինչ որ Գանուրի, Նեղոսի, և բոլոր ԳՈՐԾՈՒՆԵԱՅ մեծ գետերուն պարագան եղած է. բայց մասնաւորապէս Տիգրիսի և Եփրատի գետախառնումի դելթայինը, որմէ յարմարագոյն խառնարան կարելի չէր գտնել սրբազան աւանդութեանց յիշատակած բարելոնեան խառնակութեան:

Պատմականապէս պիտի մնայ միայն որոշ—աստիճան մը Ֆրանսացիին նպաստաւոր, այլ ո՛չ վճռական, քանի որ Մանտուայի հիմնադրութիւնը Ետրուրացւոց դարերուն կը պատկանի—որ Վիրգիլիոսի ծնողը Հոմայեցի չէր. քանի որ անոր թողած ժառանգութիւնը Հոմէացիներէն բռնագրաւուեցաւ: Այդ յայտնի է, և Հայէն փորձառուն և քաջատեղեակը չեմ կարծեր որ գտնուի, որ միշտ նուաճեալն է զրկուողը, տուժողը: Ինչուան որ պարտուած հպատակ տարր մը կայ տրամադրելի, տիրապետող իշխանութիւնը երբեք կեղեքած չէ իր ցեղակիցը: Ընդհակառակն՝ նուաճելէն կ'առնէ՝ բռնի, իրենները գոհացնելու համար:

Նոյնը հանդիպեցաւ Վիրգիլիոսի օրով,

Երբոր Փիլիպպեան ճակատամարտին, Հոկ-
 տաւիանոս իր հաւատարիմ ծեր զինուոր-
 ներուն խոստացաւ՝ եթէ բախտը իրեն
 ժամէր, իտալական երկիրներ իրենց տալ
 պարգեւ. ակնարկել ուզելով Հռոմին նորոգ
 տիրացած Վերին իտալիոյ կեդտաբնակ
 գաւառներուն: Արդարեւ, կայսերական
 հրամանով զբաւումի ենթարկուելիք եր-
 կիրներուն ցուցակին մէջ նշանակուած էր
 նաեւ Քոնստանայի գաւառը, հետեւաբար
 Մանտուան՝ իրեն շրջականերովը: Վիր-
 գիլիոսի ընչազուրկ մնալը ինքնին կը յայտ-
 նէ որ նա զուրկ էր հռոմէական քաղաքա-
 ցիութեան իրաւունքէն: Ինչ որ, սակայն,
 Լատին Քերթողահօր կեդտածին լինելը
 չի փաստեր: Որովհետեւ՝ ըստ հին աւան-
 դութեան, Մանտուայի հիմնադրութիւնը
 Գալլիացւոց ժամանելէն շատ առաջ տեղի
 ունեցած է. և նա իր անունը կը պարտի
 քաջահամբաւ Տիրասիաս յոյն ըղձապա-
 տումին դստերը՝ Մանտուա կամ Ման-
 տոյ, Իելիփեան նշանաւոր քրմանուշին: Այս
 այն Տիրասիասն է, որուն Արամազդ Հայրը
 և Հերա դիմեցին շատ փափուկ հարցի մը
 համար, այսինքն թէ՛ ամուսնութեան մէջ
 ո՞ր սեռը աւելի երջանիկ էր: Տիրասիաս, որ
 երկու սեռին ալ պատկանելու պարագային
 մէջ գտնուած էր, կ'ըսէ առասպելը, կնո-

Ղահկանին ի նպաստ վճիռ կու տայ: Որմէ
 Դիցամայրը սրտմտած, զայն կը կուրցնէ:
 Այլ Արամազդ, այս զրկանքին փոխարէն,
 Տիրասիասին կը շնորհէ հինգ սերունդի
 երկարակեցութիւն, և որ կարելորագոյնն
 էր՝ մտքի լոյս, նախատեսելու. որով դի-
 ցարանական իր դարուն ամենակորովա-
 միտ գուշակը կը յաջողի ըլլալ:

Սակայն այդ իր վայելած համբաւը զին-
 քը պիտի չազատէր մահէն յետոյ գլխին
 — ճիշտ պարագայն է զուրցելը — գալիքէն,
 զոր Տանդէ, ըղձապատումներուն յատ-
 կացուած, Դժոխքի ի. Երգին մէջ նկա-
 րագրած է: Այդ առթիւ, Վիրգիլ, Տիրա-
 սիասը նշմարելով, կ'ըսէ.

Տիրասեան տես, այն որ փոխեց կերպարանք,
 Որձութենէն իգականի դառնալով՝
 Անդամներուն մտքողջական փոփոխմամբ:

Եւ որպէս զի վերջստանար առնական
 իր փետուրներն, հարկ եղաւ նախ հարուածել,
 Գաւազանով, շողապատեալ օձերուն:

Քերթողը կ'ակնարկէ գալարուած այն
 օձերուն, որոնց Տիրասիաս զարկած ըլ-
 լալուն համար, Մայր բնութենէն պատ-
 ժուած, իսկոյն էգ դարձեր էր: Ըստ այդ
 աւանդութեան, եօթը տարի վերջը իգա-
 ցեալ Տիրասիան միեւնոյն տեղէն անցած

ատեն նորէն կը հանդիպի միեւնոյն օձերուն, նորէն իրարու պլլուած, և գաւազանովը վերստին կը զարնէ անոնց. այս անգամ իսկ և իսկ վերստանալով իր կորուսած առնականութիւնը, եւ միանգամայն փորձառութիւն մը որ իրեն շատ սուղի պիտի նստէր՝ Դիցամայրը տհաճեցնելով:

Ժէ. Մանտուա քաղաքին ծագումին վերաբերեալ Տիրասիասին քրմանոյշ դատեր աւանդութիւնը Տանդէ ամբողջապէս պատմել տուած է իր վարպետին. երբոր Դժոխքին ութերորդ պարունակին չորրորդ հովտին խորը կը տեսնեն՝ քարածայռ բարձունքէ մը, ապագան գուշակող քաղղեայ և ըղձապատումներու տխրազղեցիկ տողանցը: Անոնց կրած պատիժն էր՝ վզին տարօրինակ գալարումէն հետեւած, իրենց դէմքին դէպ ի կոնակ յետաշրջումը: Հետեւաբար, չկարողանալով իրենց բուն առջեւը նշմարել, ընկրկելով քալելու ստիպուած էին: Խեղաթիւրումը այնքան հրէշային էր և անհեթեթ, որ Տանդէն իսկ զարմացած կը խոստովանի թէ այսպիսի բան ո՛չ լսած էր և ո՛չ ալ տեսած: Եւ յուզմունքէն—քանզի ինքն ալ այդ մասին կը զգար մեղանշած ըլլալը—կը սկսի լալ: Որմէ զայրացած, քաղցրաբարոյ վարպետը

կ'ըսէ անոր. « Ի՞նչ, միք դուստր ալ այդ
անմիտներէն ես: վեր ա՛ն գրախոյ և տէս
Ամիխարոսը » Թէրէի պաշարումին մաս-
նակցող թագաւորներէն մին, որ այդ մար-
տին մէջ իր մեռնիլը գուշակած ըլլա-
լով, ի սկզբան ձեռնպահ կը մնայ: Այլ
յետոյ քաջարար կռուած ատեն, վիհ մը
յանկարծ իր ոտքերուն տակ բացուելով
անդնդակուլ զինքը կը գլտորէ, հովտէ
հովտ, Գժոխքին անողոք դատաւորին՝
Մինովսի յանդիման, որուն ձեռքէն մարդ
չէ պրծած:

Ամիխարեան տաճարներու մատուցումով
դիցապատիւ փառքի արժանացած, Աստ-
ղիկի քաջագուն այդ ճետին եղկելի վի-
ճակը տեսնելով, վիրզիլիոս՝ շարունակե-
լով իր խօսքը, կ'ըսէ.

Տէս իրեն կուրծք է նա ըրած իր ուտերն,
Զի չափազանց ուզեց տեսնել առջեւէն.
Հիմա ետին կը նայի ետ երթալով:

Սքանչելի հեգնանք մարդկային մեծա-
միտ ունայնութեան որ իրեն անմերձենալի
խորհուրդները նախատեսել կը յաւակնի,
առանց անդրադառնալու որ իրականու-
թեան մօտ ինքզինքը կարծած ատեն, անկէ
բոլորովին հակառակ ուղղութեամբ հեռա-

ցած է: Ասոր համար վիրգիլ կ'ազդարարէ Աշկերտին « Աստուծոյ դատաստանով տենչագին զբաղողէն աւելի մեծ ոճրագործ կրնայ միթէ գտնուիլ »:

Արտասուքով լճացած փոսին մէջ, ընկերկելով շարժող այդ տողանցքին մէջ երեւան կու գան մեզի ծանօթ Տիրասիասին և անոր քրմանոյշ դստեր դէմքերը, միւսերուն նման դէպ ի կոնակ շրջած:

Տանդէ, որքան ալ որ զուրցած էր թէ այդպիսի բան տեսած չէր և ո՛չ լսած, սակայն և այնպէս յոյժ իրական, Զոլայի ոճով կը նկարագրէ Մանտուի մերկութիւնը. և այս առթիւ վիրգիլիոսի պատմել կու տայ Մանտուայի ծագումին աւանդութիւնը, զոր Պատմութիւնն ալ որդեգրած է:

Ան որ արձակ իր վարսերովն է ծածկեր
 Իրեն ծիծերն՝ որ չես տեսներ. ի՛նչ կողմէն
 Ունի մագուտ բոլոր մասերն իր մաշկին,

Մանտուն է, շատ տեղերու մէջ ի խնդիր
 Գնալէն յետոյ առաւ դադար ուր ես ծնայ:
 Ուստ՛ ինձ հաճոյ է որ քիչ մ'ալ զիս լըսես:

Երբոր Պաքքան քաղաքն ինկաւ ծառայեց,
 Ի՛անոր հայրն ալ իր կեանքէն դուրս մեկնեցաւ,
 Նէ ընդերկար աշխարհս ամբողջ շրջեցաւ:

Վերը, չըքնաղ Իտալիոյ մէջ, կայ մի լիճ՝
 Բենակ անուն, Ապեաններուն ըստորոտն՝
 Որ Ամանեան Տիրուլին վրան կը փակեն:

Կարծեմ թրջած է բիւրէն շատ ակերու
 Զրհոսանքէն, այդ լրճին մէջ ծովացած՝
 Կամոնիկեան ծորին ւ՛ ընդմէջ կարտայի:

Անոր մէջ տեղ վայր մը կայ ուր Տրիտէնդի,
 վերոնայի կամ Բրեշեային Հովիւներն
 Կրնան նշանել՝ եթէ անցնին այդ ճամբով:

Բերգամացւոց և Բրեշեանց դէմ ճակատող՝
 Հօօր Փէսքարան հոն կը բազմի գեղակերտ,
 Ուր կը ցածնան շրջանակի ափունքներն:

Հարկ է անկից՝ դալարաբոյս արօտէն,
 վար գետանայ ինչ որ ջրվէժ կը հոսի
 Եւ Բենակին ծոցն ընդունիլ չէ՛ կարող:

Իր ընթացքին ծայր տալուն պէս, իսկ և իսկ,
 Զուրը այլևս Բենակ չ'ըսուիր, այլ Մինչիոյ՝
 Ինչուան Կովեոն, ուր Փոյին մէջ կը թափի:

Շատ չըվագած՝ մի տափարակ կը գտնէ
 Ուր տարածուած կը վերածէ զայն մօրուտ,
 Ամառ ատեն տխրատեսիլ մերթ դարձած:

Արդ, դաժան կոյսն՝ այդ ճախճախուտ տեղուան
 Անցած ատեն, նշմարելով անոնց մէջ [քէն
 Մի անմըշակ ցամաք երկիր անմարդի,

Հեռու մարդոց համայնքէն հոն խոյս տըլած,
 Ետաներովն և արհեստին մարթանքով,
 Մնաց, ապրեցաւ, ւ՛ իր սին մարմինն հոն թողուց:

Այդտեղ, յետոյ, կու գան խմբուիլ մերձաբնակ
 Յիրցան մարդերն՝ ամուր դիրքին պատճառով՝
 Բոլորածիր ճահիճներով շրջապատ,

Դաստակերտն ալ՝ այդ ոսկերց վրան, կը կոչեն,
 Առանց ուրիշ վիճակարկի, Մանտուա,
 Յանուն անոր որ նախ այդ տեղն էր ընտրած:

Կը զգուշացնեմ ըզքեզ, ուստի, թէ լսես

Հայրենիքիս ծագման մասին այլօրէն,
Որ ճիշտն երբեք սուտէն նենգով չէ զրկուած»:

Այսինքն՝ իմ քեզ պատմածս է միայն
ստոյգ և արժանահաւատ. որուն Տանդէ՛
կատարելապէս համոզուած, կը փութայ
պատասխանել,

Եւ ես «Վարպետ, ճառած բաներդ այնքան
[ստոյգ,
Այնքան գրաւիչ են հաւատքիս՝ որ միւսերն
ինծի համար մարած ածուխ պիտի ըլլան»:

Այսինքն՝ մարդուս միտքը լուսաւորելու
անկարող, փուճ զրոյցներ:

Կ'ենթադրեմ որ վերջաբան այդ ազդա-
բարութիւնը իր Աշկերտին տուած պահուն
Վիրգիլիոսի դէմքին վրայ վերստին փայ-
լեցաւ այն միեւնոյն մեղմիկ ժպիտը, չը-
սելու համար այն քմծիծաղը որով Խնէասն
ու Սիրիլլայն Դժոխքին Քնոյ – այսինքն
երազներու–Դոնէն դուրս հանած էր Ե-
նէականին մէջ, զգացնել տալու համար
ընթերցողին որ այդ նկարագրութիւնները
բոլորն ալ ցնորական առասպելներ էին:

Հաւատարիմ հետեւող իր Վարպետին,
Տանդէ ալ՝ նմանապէս, նոյնքան սրամտօ-
րէն կը զգուշացնէ ընթերցողը, որպէս զի՝
Տիրասիասի աղջկան աւանդութեան չա-
փազանց հաւատք ընծայելով, ըղձապա-

տումներուն ընկրկումով, հակառակ ուղղութեամբ հեռացած շրջայ ճշմարտութենէն, որ՝ Մանտուայի ծագումին նկատմամբ, մշտատեւ քողածածկուած պիտի մնայ, նախապատմական դարերու դիզած փոշիէն:

*
* *

Ժ.Վ. Մանտուայի և անոր բնակչութեան ծագումին վերաբերեալ հարցերուն ուղղակի շահագրգռող՝ վիրգիլիոսի և Տանդէի նման պատկառելի վկաներու ստոյգ և հաւաստիչ խօսքերը, ինչպէս անոնց՝ ի սէր ճշմարտութեան տուած զգուշաւոր պատուէրները լսելէն յետոյ, այլեւս լուծուած կը նկատեմ համամայր երկու քոյրերու, Պրանսայի և իտալիոյ՝ միջև յուզուած բարենախանձ վէճը շնորհիւաւ անդութեան՝ որ միշտ ճշմարտութենէն ներշնչուած է:

Մինչդեռ Պատմութիւնը՝ որ ի ծնէ կարճատես է — ինչպէս չըսեմ, քանի որ զե՛ր կը խարուի — Սուտին մարած ածուխները ստէպ վառածի տեղ կ'ընդունի և այդպէս ալ կ'անցընէ. բնականաբար՝ կարճատեսներուն:

Մեզի՝ որ պատահմամբ վէճին խառնուեցանք, այլեւս ուրիշ բան չի մնար բայց եթէ շտապել հասնելու վիրգիլիոսի

ծառին, զոր Աւանդութիւնը, ի ներկայութեան Մինչիոյ գետին, իրեն ձեռքովն իսկ տնկած է ճիշտ հոն ուր Լատին Քերթուղահայրը հրաշապատում զէպքով մը ծնաւ:

Թերահաւատութեամբ չմեղանչելու համար, և կատարեալ հաւատքով, մենք ալ կը սիրենք ունկնդիր մնալ դարերու հաղորդած այդ ժողովրդեան զրոյցին. իբրեւ թէ հեռաւոր արձագանգը լսէինք Աւանդութեան քաղցրիկ ձայնին, որ՝ ախորժալուր պատմութիւններով, Մարդկութեան մանկութիւնը որորած է և հետեւած անոր առաջին քայլերուն, երբոր տակաւին Պատմութիւնը իր յիշատակները զբով հաղորդելու սովորութիւնը չէր առած:

Կ'ըսէ, ուրեմն, աւանդութիւնը, այդ պաշտելի Դիցուհին, որուն զէմքը ծածկող քողին զպիլն անգամ ոճիր է, որ Մանտուայի մօտակայ, Անդէս գիւղին անդաստանին ակօսին մէջ ծնած է Վիրգիլիոս Պուրլիոս Մարովն¹.

Ժ.Թ. Հետեւաբար արժան և վայել է Վիրգիլիոսը նկատել Սատուռնեան հողին հրաշալի մէկ պարգեւը, Մայը բնութեան ծոցին երկունքը: Անոր հողանիւթ շինուածքին ծնած պահուն, շաղ մը շող արփենի

1. In un solco della campagna di Andes.

իջաւ, անշուշտ, Երկրիս արգանդը բեղ-
մնաւորող զօրութենէն, լուսապսակ օծելու
ապագայ Լատին Քերթողահօր վեհ ճա-
կատը, պարգեւելու անոր գերագոյն խանդ
և աւիւն, որպէս զի աւելի սիրատուչոր
փարէր մայրենի Հողին:

Աւելի եռանդնարորբօք թափով նա զի-
մէր «հին ոճին և ներբողանքի Արուեստին
նուիրական ակնադրիւրին», ուսկից Պէո-
սեան Երկրին հովուական կեանքն ու բնու-
թիւնը Երգող անմահ Արքէացին ալ՝ դա-
րեր առաջ, սնած էր: Որմէ Մանտուայի
Հոգեակն ալ նմանապէս պիտի սնանէր,
որպէս զի ինքն ալ, Թէոկրիտէսի օրի-
նակին հետեւելով, Սատուռեան Երկրին
չնաշխարհիկ գեղն ու արգաւանդ պտղա-
բերութիւնը, ինչպէս անոր նախահարց ա-
րիական հանդէսները հոգետաւիղ քնարեր-
գելով «Քերթողաց լոյս և պարծանք»
հռչակուէր և խորհրդանշանէր, վերջապէս,
նոյն այն «ներշնչման անսպառ աղբերակը
որ լայն գետի նման կը գեղու պերճ խօս-
քեր»: Ինչպէս Փլորենտիացի Քերթողին
երգելը լսեցինք, ի պատիւ իրեն վարպե-
տին և Հեղինակին, որմէ զմայլելի յաջոր-
դութեամբ մը, այս վերջինս ալ պիտի
ժառանգէր «վայելչահիւս և յոյժ պա-
տուարեր գրչի ոճը» և թումբ կանգնելով

Ֆրանսերէնին լեզուական ողողումին, դարբինը պիտի ըլլար իտալիոյ ժողովուրդներուն ազգային մայրենի լեզուն:

Նոյն այն կերպով որ Վիրգիլիոս, իր դարուն, Լատին գրականութեան նոր և լայն ասպարէզ բանալով և զայն ճոխացնելով, Հելլենականին ուղղակի և գերակշիռ ազդեցութենէն ձերբազատած եղած էր Հռոմէական կայսրութեան պետական լեզուն՝, որ նոր մղում ստացած, Աշխարհակալներու քայլերուն հետեւելով, պիտի տարածէր՝ ամենահեռաւոր սահմաններուն և նա մանաւանդ Եւրոպիոյ, իրեն յատուկ մշակոյթը: Եւ իսկ և իսկ պիտի ստանձնէր միջազգային յարաբերութեանց թարգմանի պաշտօնը, դիւանագիտական պաշտօնական լեզուի հանգամանքով:

Պաշտօն մը որ մեզի շատ մօտ ժամանակի մը մէջ Ֆրանսերէնին փոխանցեց. շարունակելով աւելի առատօրէն նպաստել, Հելլենականին հետ, գիտութեան օր ըստ օրէ աճող անմիջական պէտքերուն և յառաջադիմութեան:

Լատիներէնին կատարած դիւանագիտական և գիտական լեզուի հանրօգուտ դերը, ըստ իս, նա կը պարտի՝ մասնաւորապէս Վիրգիլիոսի Քնարին, որմէ յետոյ Ռրատիոսին, իր հոգեզաւակ պաշտպա-

նեալը. ինչպէս իրեն պաշտպան եղած էր
անգուղական Մեկենասը, որուն աջակ-
ցութեամբ և թեւարկութեամբ Անդէսի ան-
դաստանի աղօսին մէջ ծնած մեծատաղանդ
Մանտուացին ներկայացաւ, առաջին ան-
գամ, Հոկտաւիանոսի յանդիման և այդ
օրէն արժանացաւ վայելելու, և մինչեւ
ցմահ, հելլենագէտ և իմաստուն այդ հզօր
կայսեր բարեկամութիւնը և զուրգուրանքը:

* * *

Ի. Ոչ միայն իր ծնունդը, այլ Քեր-
թողական վսեմ Արուեստը վիրգիլ իր մայ-
րենի Հողին, իր Մօրը կը պարտի: Քանզի
Պարթենիոս հելլէն բանաստեղծին, կամ
եպիկուրեան Սիրոնիս դասընթացքներուն
ունկնդրութիւնները, և անոնց վկայականը
— թո՛ղ վիրգիլիոսի աւարտած իմաստասի-
րութիւնը, և Բժշկական գիտութիւնը — ինծի
բաւական զօրաւոր չեն թուիր, Հոկտա-
ւիանոսի փառաւոր դարուն գրականու-
թեան նոր ասպարէզ բանալու և հռչակուիլ
լատին Հոմերոս, տաղաչափութեան Դիւ-
թիչը = Il Mago della versificazione.
Արդէն ըսուած չէ՛ որ համալսարանական
վկայագիրն է մարդս մեծահռչակ, և իս-
կապէս Մեծ ընողը: Համալսարաններն և

Ակադեմիաները ուղղութիւն տուողներ են, և իրենց դափնէպսակը՝ այցետոմս:

Որքաններ, անցեալին մէջ, հրաշալի գիւտերու տէր, Մոգեր՝ պարզապէս, ինչպէս ճարտարարուեստի ու ելեւմտական աշխարհին իշխաններ, բարձրաստիճան պետական վարիչներ իսկ, բոլորն ալ կարկառուն դէմքեր — որոնց կենդանի օրինակները ունինք ներկայիս — որոնք այդ պաշտօնական այցետոմսը չունեցան, չունին, անոր պէտքն ալ երբե՛ք չեն զգացած:

Նոյնքան փորձուած իրականութիւն է, այլեւս, որ դասական և ակադեմական կըրթութիւնը միշտ յանկ չ'ընթանար բնական ձիրքերուն հետ: Թէ ստէպ, անոնց խոժոռ դէմքը խրոչեցնէ հանճարը, որ կաշկանդումէն կը խորշի: Ասոր համար, խըստապահանջ չափարանները, անդրդուելի կանոնագիրները յաճախ կը խամբեն և կը պրկեն խոստմնաշատ մատաղ տունկերուն նորաբոյս ծիլերը, ու կամ, շարունակելով օրինակս, անոր բարեձեւութեանը դիտաւորութեամբ, զայն չափազանց պինդ կը սեղմեն զինքը բռնող, չորցած ու հին, նեցուկին՝ արգիլելով, այս կերպ, ազատ և կենսունակ աճումը:

Բարեբախտաբար, Պարթենիոնի և Սիրոնի դպրոցներուն գոց պատերուն սեղ-

մուսին ենթարկուելէն շատ առաջ, Ման-
տուայի Հոդին մեծանուն զաւակը, իր փոքր
տարիքին, բաւական ժամանակ ունեցած
էր, իր ծննդավայրին մէջ աճելով, զարգա-
նալով անոր պարզած բնական պատկեր-
ներուն ներշնչման աղբերակէն սնանելու
վարժութիւնն ստանալ:

Հետեւաբար, Լատին Քերթոզահօր ա-
ռաջին քայլերը առաջնորդողը նոյն ինքն
իրեն Մայրն բնութիւնը՝ ժպտուն դէմքը
շարունակ իրմէն ծնածին ցոյց տալով.
ինչպէս Բէատրիկը պիտի ընէր՝ մանկու-
թեան տարիքէն զինքը սիրող, դեռակիրթ
կամ եթէ կ'ուզէք թերակիրթ իրեն բա-
րեկամին: Եւ վիրգիլ, ճիշտը զուրցելու
համար, քանի՛ Մօրմէն հեռացաւ, ա՛յնքան
աւելի իրեն հաճոյ կ'ըղձալի նա դարձաւ.
ա՛յնքան աւելի անոր յարեցաւ: Եւ չչե-
ղեցաւ բնաւ իրեն տրուած սկզբնական ուղ-
ղութենէն՝ մեծ կեդրոններուն մէջ ցուցա-
դրուած խարուսիկ և պայմանադրական
պատկերներուն հետամուտ:

ԻԱ. Մօրը նախակրթարանին մէջ ու-
րեմն, վիրգիլ պիտի ստանար գեղեցկին
ճաշակը, վսեմին գաղտնիքը, Քերթոզու-
թեան այրբենարանը, որ շարադրուած չէ՛
այլ հաղորդուած՝ հանապազօր աչքերուն
պարզուած գեղջկական կեանքի պատկեր-

ներէն, ինչպէս բնութեան հրճուականներէն
 և անոր տարրերու զայրոյթին ահարկու-
 ներէն, որոնք խորապէս պիտի տպաւորուին
 անոր ուշիմ և դիտող — հոն է գաղտնիքը —
 մտքին սուր յիշողութեան մէջ:

Այս պատճառաւ, Վիրգիլեան նկարա-
 գրութիւնները պիտի յաջողէին իրական,
 հատու և պայծառ, որովհետեւ բնականէն
 առնուած, նման լուսանկարչական գեր-
 զգայուն թաղանթի մը արտատպած պատ-
 մական կամ գեղարուեստական պատկեր-
 ներուն, ուր լոյսը ստուերին ընդդիմակ
 կը շեշտուի, կամ հովուական դաշտանկար-
 ներուն որոնց յատակին վրան երկուքն
 ալ իրարու մէջ կը ձուլուին՝ հալ ի հալ
 ներդաշնակ:

Նմանապէս, Մանտուացի Հոգեակին
 քնարերգութիւնը, ձայնականութեան նո-
 րահնար ելեւէջներովն ու փոխն ի փոխ
 եղանակաւորումով, զինքը ակնորոշ պի-
 տի զանազանէ իրեն ժամանակակիցներէն:
 Մօրը ի պատիւ ներբողած ատեն, անոր
 Հովուերգանքը պիտի ըլլայ դաշն ու մեղ-
 միկ, իբրեւ թէ սօսափիւն մ'ըլլար, կարկաչ
 մը: Մինչ Դիւցազներգած ատեն լարերը
 պիտի թրթռան ուժգին և պերճահնչակ:
 Եւ երթալով ոգեւորուած՝ անոր բախումը
 պիտի նմանի ամպերու գոռումին. նա-

մանաւանդ երբոր պիտի հասնի Յուլեան Սզգատոհմին և Հոռոմայ ծագման փառանկարին: Քերթողական աւիւնի սաստկութեան, մտքին յափշտակումի՝ այդ պահերուն, մանկական տարիքին մէջ խորապէս տողորուած յիշատակները ցնցուած պիտի արթննան, այլակերպեալ գոյն առած: Այնպէս որ, երկինքը պիտի դառնայ դից և դիցազանց շահատակութեանց ասպարէզ: Որոտումը պիտի թուի հսկաներու ահեղ մարտին գոռը: Փայլակը՝ զէնքերու փայլատակում: Կայծակը շանթահար գահավիժում, և ամպերուն բոսոր գունաւորումը՝ անմահներու վէրքերէն հոսածարին:

Այսգունակ Արեւմուտքին հրավառութիւնը իրեն պիտի յիշեցնէ Տրովայի հրկիզումը, և ծուէն ծուէն, բոցավառ ամպերուն փախուստը, անոր բեկորներուն հալածական ցրուիլը՝ Հերա դիցամօր անողոք քինախնդրութենէն հետապնդուած:

Եւ վերջապէս, ծիրանի զօտին, կրկնակի եօթներփեան իր ցոլացումովը, ի փառս Ապողոնի հովտէ հովիտ ձգուած յաղթական կամարներ, իր հրաշունչ ձիերուն հանգիստ տալէն առաջ, անգամ մը եւս երեւան կու գայ՝ կուտակադէզ գորշ ամպերուն հրաշէկ ճեղքէ մը, ոսկի փոշի տեղալու բնութեան տարերց զայրոյթէն խոշտանգուած Մայր հողին:

Առանց վարանելու կրնանք, ուստի, հաստատել որ Վիրգիլիոս Հոմի ճամբով դէպ ի ծննդավայրը իր առաջին դարձին, որուն անհրաժեշտ պէտքն զգացած էր, իրմէ առաջ հին ոճին և ներբողանքի նուիրական ակնադրուրին ըմպելին ճաշակողները ուսումնասիրելէն և անոնց հոգին թափանցելէն յետոյ, անոր Մայրը՝ որ այս հուսկ անգամն ալ առաջնորդ պիտի ծառայէր, ներշնչման իրեն անսպառ աղբերակին յանդիման՝ տիրաբար խօսելով իր զաւակին, զինքը Քերթողական վսեմ Արուեստին տէր և իշխան պիտի կարգէր, անոր յանձնելով Տաղաչափութեան դիւթանքին մոզական զրիչը:

ԻՔ. Այսպիսի դափնէպսակով թագադրուած, կատարեալ յայտնութեան մը նման, Վիրգիլ՝ Մեկինասէն առաջնորդուած, առաջին անգամ ըլլալով ներկայացաւ *Urbs* Մայրաքաղաքին բարձր շրջանակներուն, նոյնհետայն երկու հասանք յարուցանելով՝ թեր ու դէմ:

Դէմ ելան, զաճաճ հասակով, անոնք որ միշտ բան մ'ունին ըսելու համար սորվեցնելու, ուրիշին արժանիքը ուրացող նախանձող իմաստակները, զօրավիգ ունենալով հին դպրոցին ներկայացուցիչներէն ոմանք: Բժախնդիր խստապահանջներ՝

որոնց ականջին վիրգիլիոսի քնարերգութիւնը հնչեց նոյն այն կերպով որ ներկայիս բազմանուագ և խառնածայն արդիական երաժշտութիւնը կը հնչէ անցեալ դարուն՝ գեղգեղանքի և ճարտար դայլայլիկներու վրայ կայացած, երաժշտական դպրոցին պատկանողներուն, և արտածայնութեանց անվարժներուն:

Ասոնց ընդհակառակն, անձնական զրոշմ կրող, վիրգիլեան պերճ տաղերգութեան յստակ ներդաշնակութիւնը — որուն բաղադրամասը վերոյիշեալ արդիականինը հրատաշից խժանայնութիւն մը պատշաճ է կոչել — յոյժ սխրական հնչեց հին ոճին և ներդրողներին վարժ ականջներուն. եւս առաւել Օգոստոս կայսեր, որ Յունաստանի մէջ կրթուած էր, և որուն խորաթափանց նայուածքը իսկ և իսկ Մանտուացի երիտասարդին մէջ նշմարեց իրեն սպասած Մարդը, Ազգային Երգիչը, որուն ազդեցիկ աջակցութեանը կարօտ էր իր մտադրած ծրագիրներուն յաջողութեան, Հռոմէական զօրութեան և ի նպաստ իտալիոյ՝ այդ օրուան մղուելիք, քաղաքական և տնտեսական պայքարներուն համար:

Ի՞նչ է տարակոյս չունիմ որ այդ իրեն վայրկենական քննութեան և որոշումի հաճոյքի պահուն, կայսրը՝ երախտագէտ

ժպիտով մը, Մեկենասին շրջեց նայուածքը որուն կը պարտէր այդ ըղձալի հանդիպումը: Թէպէտ, Գեր. Հիւրմիւզեանի տեսակէտով, որ սխալ չէ, ո՛չ մին միւսին պարտաւոր էր: Գաւառէն հասած երիտասարդ Քերթողին զմայլելի հանճարը գնահատելու և անոր առջեւ փայլուն ասպարէզ բանալու դերին մէջ երկուքին ալ արժանիքը հաւասար էր. «Այսպէս տիեզերակալն Օգոստեայ և Մեկենասայ իշխանին խնամք արծարծեալ — լաւ եւս՝ խրախոյս — զհանճար Քերթողին, տնօրինեցին զբաւորական Աշխարհի զպարգեւն մեծ, յօգուտի կիր արկեալ զիշխանութիւն իւրեանց քանզի բազում այն է զի — և ո՛րքան ճիշտ է — առանց խնամոց հանճարք հրաշալիք անգործ մնան և անպիտանք:»

Այլ եթէ լաւ խորհրդածուի, Վիրգիլիոսի վերելքը և Հոմի արքունական շրջանակին մէջ մուտքը Մեկենասէն աւելի Հոկտաւիանոսին արդիւնքներն են: Արդարեւ՝ Փիլիպպեան ճակատամարտի նախօրեակին, ծերունի զինուորներուն տրուած խոստմունքին հաւատարիմ գործադրումովը, տիեզերակալ կայսրը, անգիտակցաբար, զՎիրգիլ մղած, բռնի բերած եղաւ Արքունի դրան յանդիման. խոստմնապահութեան իր այդ գովելի օրինակովը պար-

սաւ մը միանգամայն տալով իրմէ քսան դար յետոյ գալիք ղիւանագէտներուն այլ եւս սովորութիւն դարձած խոստմնազանցութեան :

Սակայն և այնպէս, ես որ ժամանակէ մը ի վեր Անտէս գիւղին ակօսէն ծնած Մեծ Մանտուացիին մօտէն կը հետեւիմ, անոր վսեմ դէմքը և թողած փառաւոր շաւիղը Ազգայիններու ծանօթացնելու համար, ես որ, կ'ըսեմ, մտաւորապէս, անոր հետ ապրեցայ այնքան մտերմօրէն և սիրով՝ որքան յարգանօք, որ ցաւով պիտի բաժնուիմ անկէ, կրնամ ուստի՝ Տանդէի կատարեալ համոզումով, հաւաստել որ Հոռմի և գրաւորական Աշխարհի այդ մեծ պարգևը տնօրինութեան մէջ, Օգոստոսէն և Մեկենասէն առաջ և աւելի, զՎիրգիլիոսը ծնող Մայրը կարեւորագոյն ղերը կատարեց :

Քանզի, գաւակին բուն բարիքը սիրողը, եւս առաւել Մայր Բնութեան նման կանխաժաման հասնող մայր մը, որ ամէն ինչ նախատեսած էր, կարելի՛ բան չէր որ առանձնաշնորհուած այդ Զաւակը՝ ձիրքերով և Արուեստով օժտելէն յետոյ, զայն իր կանանչ զգեստին ծալքերուն տակ, յարզի ծաղիկի մը նման թօշնելու, կամ խոտի պէս ապրիլ տալու անխոհական որոշողութիւնը տար :

ԻԴ. Արդարեւ, եթէ Վիրգիլ՝ Քերթոզական Արուեստին տիրանալէն վերջը, շարունակէր սիրահարի նման փարած մնալ Մայրենի Հողին, նա երբե՛ք պիտի չյաջողէր, բնագաւառէն դուրս նետուիլ, և տարուիլ Մեծն Կեսարի՝ դէպ ի Հռոմ յառաջխաղացումովը, Ռուբիկոն գետէն անդին յարուցած հզօր հոսանքին: Դարազլուի բացող պատմական դէպք մը որ, ըստ իս, իր տեսակին մէջ առաջին անգամ արձանագրուեցաւ իտալիոյ Տարեգրութեանց մէջ, Marcia su Roma վերտառութեամբ. և որուն նմանները երեք անգամ եւս պիտի կրկնուէին, յաջորդ դարերուն ընթացքին: Այսինքն՝ Ներսէս Պատրիկինը, Կարիպալտեանը և Մուստլինեանը, զոր տեսանք: Չորսն ալ վրձնողական և թաւալըրջող և զարմանալի զուգադիպութեամբ, չորսն ալ միեւնոյն որորանին մէջ կազմակերպուած կամ յուզուած, միեւնոյն կէտ նպատակին հետապնդելով՝ Հռուեննայէն դէպ ի Հռոմ:

Արդ, Հռոմէական կայսրութեան բացումին այդ ընդհանուր խանդավառութեան միջոցին, երբոր Դելեան բոլոր պատգամներուն կատարումովը, Հռոմի և իտալիոյ ապագայ բախտերը Յուլիանց տոհմին կը յանձնուէին, Վիրգիլիոս, կը կրկնեմ, Մին-

չիոյի կամ Բենակին — որ է կարտա Լիճը —
 գեղածիծաղ ամերուն վրայ՝ մեկուսի քա-
 շուած, եթէ առանձնանար, դատարկ ու
 մունջ թողնելով քնարը, սօսի մը կամ
 կիտրոնենի մը ճիւղէն կախուած, այդ-
 պիտի անընդունելի և բոլորովին ենթա-
 դրական պարագային տարակոյս չկայ որ
 երբե՛ք և երբեք Մանտուայի Հողին Զա-
 ւակը Տանդէի Դժոխքին Գ. Երզին մէջ
 նկարագրուած վահմական խումբին պատ-
 կանելու փառքին պիտի չարժանանար :
 Նա, առ առաւելն, իր բնագաւառի շրջա-
 նակին մէջ, կամ քիչ հեռուները ճառա-
 գայթեկով, Մորդէլլոյի քով պիտի դասա-
 ւորուէր, առի՛ծի դիրքով բազմած, իր
 դիմացէն անցող դարձողները խորաթա-
 փանց նայուածքովը, վերէն վար չափչը-
 փելու :

Ո՛հ, ինչ կ'ըսեմ, այդ իսկ անգամ
 հանդիպելիք չունէր. քանի որ Հեղինակին
 պակսելովը Աշակերտը ծնած պիտի չըլ-
 լար : Երկու չարիք, ուրեմն, միանգամայն :
 Երկու մեծագին կորուստ՝ յաջորդաբար,
 որով Լատին գրականութիւնը զրկուած
 պիտի մնար Վիրգիլիոսի հովուերգակ դիւ-
 ցագներգակ Քնարերգութենէն, և իտա-
 լական Մատենագրութիւնը՝ Տանդէի գեր-
 աշխարհիկ Տաղերգանքէն : Եւ որպէս զի

բախտագուշակ ԵՐԵՔ ԹԻՒՐ յարգուած ըլլայ, իբրեւ երրորդ զրկանք, ո՛չ իտալիոյ և ո՛չ ալ հանուր գրաւորական Աշխարհին պիտի ընծայուէր Լատին Քերթողահօր մը Երկհազարամեայ Տարեդարձին ամենուն սրտին խօսող և հնչող պանծալի արդի պարագան:

ԻՆ. Բաւ էր դիմել Վիրգիլիոսի ճակատագրին յատկացեալ էջին, ուր հետեւեալ յաջորդութեամբ արձանագրուած էին Վերին Տեսչութեան նախատեսօրինութիւնները:

Փիլիսպեան ճակատամարտը ի նպաստ Յուլեանց պէտք էր յանգիլ: Բայց նախապէս հարկ էր դրդել Հոկտաւիանոսը խոտանալու իրեն զինուորներուն, և յետոյ պնդել կայսրը հաստատ մնալու տուած խոստմունքին:

Որով պիտի առթուէր բռնագրաւումը, նորոգ կցուած գաւառներուն, ընդ որս Քրեմոնականը: Հետեւաբար, Վիրգիլիոսի հօրմէն ժառանգած արտը:

Այսքանն ալ, սակայն, բաւական չէր:

Պէտք էր՝ օր առաջ, վերցնել Վիրգիլիոսի ասպարէզին շուտով բացուելուն գլխաւոր արգելքը, որով նա՝ Մանտուայէն հեռանալով, ինքզինքը պիտի ծանօթացնէր Հռոմի բարձր շրջանակներուն:

ԻՅ. Այդ գլխաւոր արգելքը, հակասութիւն պիտի ըլլայ զուրցելը, էր նոյն ինքն վիրգիլիոսի մեծ բարեկամն ու Պաշտպանը, Աղինիոյ Պոլլիոնը, Անդրպաղոսեան Գալլիայի կուսակալը, ռազմագէտ, պատմարան, հոետոր, բանաստեղծ, բազմատաղանդ և ազդեցիկ պետական բարձր անձնաւորութիւն մը, որ Անտոնիոսի և կուռիոնիի նման, Մեծն կեսարի աշակերտած էր, մասնակցելով անոր մղած փայլալինանման պատերազմներուն։ Այլ որ կարեւորն է, փարսալեան վճռական ճակատամարտին՝ Մեծն Պոմպէոսի դէմ որուն պարտութենէն վերջը անոր զաւակներուն ըմբոստութիւնը զսպելու հրամանատարութիւնը Պոլլիոնի յանձնուեցաւ։ Որով կեսար Հռոմայեցւոց ցոյց տուաւ իր աշակերտին մասին ունեցած գնահատումն ու վստահութիւնը։ Աշակերտն ալ երբեք չթերացաւ այդ մասին։ Թունդ հասարակապետական և քաջատեղեակ ըլլալով հանդերձ իր Պետին տերապետական ձրկատումներուն, հաւատարմարար անոր ծառայեց և յարգեց անոր յիշատակը։

Հայրենիքին բարիքին համար՝ վեհանձն և գիտակից ազգասէր մը միայն կարող է զոհել իր անձնական սկզբունքները։

Պոլլիոնի ընտիր առաքինութիւնները, վիրգ. նրկնագարամեակ

նկարագրի մաքրութիւնը բնականաբար
 զայն պիտի բարձրացնէին յաչս իր Հայ-
 բնակիցնեբուն: Արդարեւ՝ կեսարի սպա-
 նուսին իսկոյն յաջորդող հիւպատոսական
 առաջին քուէարկութեան (Ն. Ք. 43), Պու-
 լիոնի անունը, անշուշտ յաղթանակած
 պիտի ըլլար եթէ իրեն դէմ չունենար Բրու-
 տոսն ու կասսիոսը. և հաւանականաբար
 իր խորամանկ մարտընկերը՝ Անտոնիոս,
 որ կարկառուն դէմքերէն կը զգուշանար:
 Այնքան ճիշտ է որ, Պուլիոնը Հռոմէն
 հեռացնելու դիտումով, Անտոնիոս զայն
 կուսակալ կարգել տուաւ Անդրպաղտեան
 Գալլիայի նորոգ կցուած այդ երկիրնե-
 րուն զործողութիւնները տնտեսելու:

Երկու տարուան կուսակալութեան այդ
 շրջանին, Վիրգիլիոս բարբրախտ առիթը
 ունեցաւ մեծատաղանդ կուսակալին ծա-
 նօթանալ, օգտուիլ անոր հետ մտերմական
 տեսակցութիւններէն. և անոր ազդեցիկ
 դիրքին շնորհիւ՝ բռնագրաւումէն առժա-
 մապէս ազատել հօրմէն ժառանգած արտը,
 ուր ծնած էր:

1. Donat. Vita Virg. 10. Lübker. Asinio ebbe
 (43. a C.), quale proincia, la Gallia Transpadana,
 diresse la divisione dei terreni ai veterani, e si
 prese premura per il suo amico Virgilio, al quale
 conservò il possesso paterno.

իէ. Ինծի յոյժ հաճելի է և նոյն իսկ պարտականութիւն, քանի որ վիրագիւրոսի կենսագրութեան կը վերաբերի, յատկապէս խօսիլ Ազինիոյ Պոլլիոն մեծանուն Տէատացիի¹ մասին, որ, բարեկամ պաշտպանէ մը աւելի, վարպետի և Հեղինակի դերը կատարած է. երիտասարդ Քերթողին նկարագրի ազնուութեան և զարգացումի նրբութեան վերջնական փայլը տալէն զատ, անոր սրտին մէջ արծարծելով գաւառային հայրենասիրութենէն շատ աւելի լայնահայեաց տեսութեամբ ազգասիրութիւն մը. ըսելս այն է՝ *Idea Nazionale* ին առողջ սկզբունքները, հիմնական հաւատքը և անշէջ խանդավառութիւնը:

Արդէն, Պոլլիոնի վրայ խօսելը պարզարար կը նշանակէ նկարագրել ուզել՝

o

1. Teate, այժմ *Chieti*, Ագրուծծի նահանգին մէջ. Մառուքեան ժողովուրդին ստան էր: Ատեռնուս զեաը Մառուքեանները կը բաժնէր իրենց ցեղակից վէստինիներէն: Երկուքին ալ ծովաքաղաքն էր հին *Aternum* քաղաքը՝ այժմեան *Pescara*ն. *Peligni*, *Ferentani* ժողովուրդները, *Ager marrucinus* կոչուած Մառուքեանց բնագաւառին հարաւակողմը կը բնակէին: Անոնց արեւմտեան զիրքով՝ քաջագուն Մարսերը (*Marsi*). մինչ Սաննինները՝ հիւսիսային զիրքով: Բոլորն ալ միեւնոյն պատմական կեանքը ունեցած են, և դաշնակցարար մասնակցած *Marsicum Bellum* ներքին պատերազմին, ընդդէմ Հռոմայ:

Վիրգիլիոսի ասյրած, մեծ ղէպքերու և ղէմքերու այլ նաեւ բարքերու լքումի և փառասէր կրքերու մոլեգնութեան դարը, որ, ըստ իս, կը համապատասխանէ Հռոմէական Պատմութեան Միջին դարուն. որով Հասարակապետութիւնը, անխոհական ընթացքով, ներքսապէս խանգարուած, տեղիք տուաւ կայսրութեան:

Այս այն դարն է որմէ յետոյ տիեզերակալները պիտի վերադառնան ի Հռոմ, պարտուած ազգերուն թագաւորներն և իշխանազունները իրենց յաղթական կառքին լծած:

Պոլլիոն, ուստի, Վիրգիլն ալ աստիճան մը, ականատես գտնուեցան Հռոմի զօրութեան իր գագաթնակէտին դպելուն: Քանզի այդ փառաւոր թուականէն վերջը կայսրութեան աշխարհաքարտէսին քիչ մ'աւելի ընդարձակուիլը, սահմանաքարերուն յառաջմղումը, ըստ իս կը նմանի մեքենաներուն դաղրելէն յետոյ հսկայ նաւու մը ծովագնաց յառաջացումին, շնորհիւ ստացած սկզբնական մղումին:

Սակայն Պոլլիոն, որ առաջին Եռապետութեան ձեւանալէն առաջ արդէն քաղաքական կարեւոր դեր կատարած էր, Վիրգիլիոսէն աւելի ի վիճակի էր — քանի որ բուն կեղրոնին մէջ ապրեցաւ — նշմա-

բելու այդ զգլխիչ գազաթնածայրին յա-
 ջորդող վայրէջքը, որուն վտանգները իրեն
 նման պատմութիւնը սերտող մը, այդ Մի-
 ջին դարուն նոյն ինքն պատմագիրը մի
 միայն կրնար գուշակել, և ի հարկին մատ-
 նանշել վայրէջքը աւելի ներդաշնակ և
 աստիճանաւոր վերածելու միջոցները:

Նա կը նշմարէր այդ վերելքի ընթաց-
 քին Հոռոմի ծերակոյտին անողոր վերաբե-
 րումը իրեն զօրավիգ եղողներուն հանդէպ,
 ոգիննրու դառնացումը, գժտութիւնը: Ան-
 խոհական սխալներ՝ որոնց պատասխա-
 նատուութեան ներքեւ ճնշուած Հասարա-
 կապետութիւնը պիտի տապալէր օր մը չէ
 օր մը:

Արդարեւ Հոռոմի աշխարհակալութեան
 հետ աճած էին, ներքսապէս և արտաքսա-
 պէս, կեդրոնական վարչութեան դժուարու-
 թիւնները, և միանգամայն անոր պարտա-
 կանութիւնները հանդէպ զինակակից խտա-
 լացիներուն, որոնք՝ ժամանակէ մը ի վեր,
 իրմէն կը խնդրէին Հոռոմայեցիի քաղա-
 քացիութեան իրաւանց հաւասարութիւնը.
 Ինչ որ պարտ ու պատշաճ էր անոնց տալ:

Բնդհակառակն, Հոռոմի ծերակոյտը՝ փո-
 խանակ զիջանող երախտագիտութեան,
 փիւնիկեան պատերազմէն վերջը, աւելի
 ճնշող և բացարձակ իշխանութեամբ սկսաւ

վարուիլ իրմէ հնագոյն ծագում ունեցող իտալացիներու սերունդներուն հետ :

Ահաւասիկ, նոյնութեամբ, այդ անզիջանող ոգւոյն նկատմամբ Պատմութեան խորհրդածութիւնները, վերոյիշեալ Լիւպքերի գրչով արտայայտուած : «Այս ճնշումը ատոնց հոգին այն աստիճան վշտացուց և դառնացուց որ շատերը նախագգացին՝ վաղկամ ուշ, ծանր խռովութիւններու և վրտանգներու ծագումը : Տիրապետող Քաղաքին մէջ իսկ բազմադէտ ասպզան նախատեսողներ եղան. որով մի քանի անգամ առաջարկը ներկայացաւ ձերակուտական ժողովին, Հոռմի դաշնակիցներուն քաղաքացիական իրաւունքները տրուելուն նկատմամբ : Օրինակի համար, Քայիոս Գրակիոսինը, որ լաւագոյնն էր, ինչպէս կը հաւաստէ Պլուտարքոս ալ :

Այլ այս իդձը քիչերն ունեցան, քանզի Հոռմի ժողովուրդը՝ խրոխտ իր անունին և ծագումին, կ'ընդդիմանար այդպիսի առաջարկներուն : Տակաւին չէր յաջողիր համակերպիլ իտալ միւս տարրերուն հետ ազգային մէկ զանգուած կազմելու գաղափարին » :

Եւ Պլուտարքոս կը յիշատակէ որ այդպիսի խնդրոյ համար Հոռմայ ժողովուրդը սաստիկ զայրացած էր Մարիոս քաջարի

գորավարին դէմ. որովհետեւ, առանց Մե-
րակոյտին արտօնութեան, քաղաքացիու-
թեան իրաւունքները նա տուած էր Ca-
merini կոչուած ժողովուրդին՝ նկատելով
որ անոնք որպէս զինակից արիւն թափած
էին Հոսմի փառքին համար:

*
* * *

Ի՞նչ վիրգիւլիտսի է. Երզին նկարագրած
ընդդիմամարտ երկու բանակներուն մաս-
նակցող զիւցազուններուն հեռաւոր յա-
ջորդներուն միջեւ այս անգամ սպառնա-
ցող ընդհարումը կարելի էր արգիլել, եթէ
Հերա զիցամօր քինախնդրութիւնը՝ վերս-
տին բորբոքած, — քանզի ուրիշ մեկնութիւն
չեմ գտներ — դժոխքէն դուրս հանած չըլ-
լար՝ ամենայն աղէտից ծնող, Պղուտոնի
ժանտ աղջիկը՝ Ալեկտով:

«Ձորոյ տըխուր մարտք և զայրոյթք և դարանք
Պատեն ըզօիրտ և եղերունք բազմավտանգ:
Դըժոխայինքն ինքնին զայն քորք իւր ատեան,
Եւ Պղուտոն իսկ հայրն ըզհրէչն ատեաց զայն»:

Ենէական զիւցազնամարտը ծագած էր
անմեղի մը սպանումով: Զոհուածն էր Լա-
տիոնի նուիրական անտառներուն սլաշտ-
պան զիցուհւոյն, Արտեմիդի սիրելի եղ-
ջերուն՝ զոր Ալեկտովին օգնութեամբ,

նետահար մահացու վիրաւորած էր Յու-
լիոս պատանին, որուն՝

Տարտամ աջոյն դիցուհին (Ալեկտով) հաս ի նը-
[պաստ.

Թըռեաւ ծըղօտն, և ի շկահիւն մեծասաստ

Անց յորովայն և ի յերանս երէոյն:

Նա կարեւիքս դիմէ ծանօթն իւր ի տուն,

Եւ արիւնոուշտ հեծէ ի մուտքս զամոյն,

Կաղկանձանօք նորին լըցեալ յարկն ողջոյն:

Ասպնջականութեան օրէնքներուն դէմ
մեղանշող և կրօնական զգացումը վիրա-
ւորող այս ծանր դէպքը, որով տրուեցաւ
պատերազմին առաջին նշանը, պիտի զի-
նէր հին Լատիոնի բնիկները և անոնց
հարեւան՝ Մարս, Էգուրի, Սարին Սաննի-
և դիւցազնուհի Կամիլլա կոյսին հայրե-
նակից քաջ Վոլսկեանները ընդդէմ Ենէասի
հետ հասնող Տրովացիներուն և անոնցմէ
առաջ Պալատինեան բլրան վրայ տեղա-
ւորուած Եւանդրոսի Յոյներուն և ասոնց
զինակից Տիւրենեաններուն:

Ազգային գոյութեան դէմ սպառնացող
վտանգն էր, ուրեմն, որ, Տուռնոսի դատը
պաշտպանելէն զատ, իտալ Դաշնակիցնե-
րը պարտաւորեց ինքնապաշտպանութեան
պայքարը մղել Տիրերի տեղայէն վեր յա-
ռաջացող օտարամուտ Թափանցումին և
անոր տիրապետական յոխորտանքին դէմ:

Միեւնոյն ճայնաճուն եղանակով եւ պատմական և ո՛չ թէ առասպելախառն դէպքերու կրկնութեամբ պիտի ծագէր Հոմի և անոր դաշնակից՝ Խտալացիներուն միջեւ Marsicum Bellum կոչուած Սոցիալ = ընկերական պատերազմը, ամենայն տեսակէտով աղետալի, այլ նաեւ դիւցազնական. որուն պիտի մասնակցէին Պոմպէոսի, Մարիոսի, Սիլլայի նման հրակայ զօրավարներ:

Տարակոյս չունիմ որ Լատին Քերթոզահայրը այդ պատմական էջերուն նկարագրութեամբ փափաքեցաւ ոգեկոչել՝ ի փառս Հոմի եւ Սատուռնեան Երկրին, Ենէական դիւցազնամարտին արիական հանդէսները: Եւ թերեւ ալ, իր ժամանակակիցներուն անդրադարձնել ուզեց, որ Պատմութիւնը շարունակ կրկնութիւն մ'է. որուն տուած դասերէն մարդս երբեք չէ խրատուած. Մի՛ ըներ ինչ որ չես ուզեր որ քեզ հանդիպի. քանզի ըրածդ կը գտնես: Ծանիր, ուրեմն, զբացիիդ իրաւունքները, երբոր պահանջկոտ ես քուկիներուդ նըկատմամբ:

Ի՞նչ Սոյս անգամուան մարտածնոյց պարագային անմեղ զոհն եղաւ խաղաղասէր Դրուսոս Հիւպատը, որուն սպանութեան պատճառաւ Խտալացւոց դատին համակիր-

ները Հոռմէն արտաքսուեցան : Ինչ որ պիտի զայրացնէր հոգիները, արդէն սաստկապէս զրգոուած Ալեկտովէն, որ փոխանակ վիրաւոր եղջերուին գոմին գմբեթէն մարտահրաւէր ազդանշանը տալու Սատուռնեան հողին զաւակներուն, Գրուսոսի տանը բարձունքէն կը շարունակէր յուզել ժողովուրդը .

Եւ ի ծայրէ անտի նըշան հովուական
 Ետ կոր եղջերքն անդընդային ածեալ ձայն :
 Շուրջ ընդ անտանն ողջոյն զընայր սօսաւին,
 Եւ որ ի խորս էին մայրիքն՝ հընչեցին :
 Ետուղական աստուածուհւոյն ի բացեայ
 Լըւաւ զայն լիճ¹, լըւան ալիք ծըծըմբեայ .

1. Քերթողը Հիւս Լատինի՝ այժմեան Castelli Romani, կ'ակնարկէ, ուր յատկապէս մեծարուած էր Diana (հակառակէն Անաիդ = Anaid) աստուածուհին, որուն պաշտամունքը, աւելի վերջը, Հելլենական Artemidի պաշտամունքին հետ խառնուեցաւ : Որսորդութեան և բնութեան ազատ կեանքին այս զիցուհւոյն ի պատիւ կանգնուած տաճարներէն մին երբեմնի Algide (որ է Հերակլէս) լերան Ֆրասկաթիի մօտ, վրան կանգնուած : Երկրորդ մը՝ արդի Nemi լճակին քով, ուր եղեբրուածաբար զիցուհին կոչուած էր Diana Nemorensis : Այլ ասոնցմէ հռչակաւորը և պատմականը Հոռմի Ալենտին ըլլան կանգնուեցաւ Սիրուիոս Տուլիոսէն, երբոր նորակերտ Հոռմի և Լատիններուն միջեւ Գաշնակցական Ուխտաբ = foedus կնքուեցաւ, որ կրօնաքաղաքական բնոյթ մ'ունէր : Այդ ուխտաբ որ շարունակ խանգարուեցաւ Հոռմի Լատիններուն Alba մայրաքաղաքին մրցակցութենէն հե-

Ձորս ըսպիւսակըն թաւալէ Նարոս¹ գետ,
 Եւ վելինեանքն աղբիւրք. և մարք ահափետ
 Ըզադայս ի ծոց իւրեանց պնդեալ ամփոփեն:

տեսող կոխներուն՝ որոնք այս վերջինիս կործանումովը
 առժամապէս դադրեցան՝ որուն բնակչութիւնը տեղաշան
 փոխադրուեցաւ Հոսմին Աւենտին Չէլիոյ բլուրներուն
 վրայ: Լատին ուխտին այս պաշտօնական տաճարին տօնը
 օգոստոս 13ին կը զուգարկուէր: Այդ օրը սարուկներուն
 ցնծութեանը յատկացուած էր: Կ'ըսեն որ Սերուիոս Տու-
 լիոս սարուկի մը զաւակն էր, որ արքայական բարձր դիր-
 քին հասաւ: Պատմական և ազգագրական տեսակէտով
 յոյժ կարեւոր է ինձ համար որ, օգոստոս 13ին, Հայոց
 նախահայրերն ալ նմանապէս կը տօնէին իրենց ՆԱԻԱ-
 ՍԱՐԳԸ:

1. Այն որ Terni (Interamna) քաղաքէն անցնելով,
 Orte (Horta) քաղաքին մօտերը, Տիրերի գետընթացքին
 մէջ ձախակողմէն կը թափի. և որով Քերթողահայրը
 փոխարեքարար ակնարկել ուզած է Ենէասի բանակին
 զէմ կոսող Marsi, Sabi, Aequi, Քերեւս ալ Peligni
 և Իտալները, որոնց աշխարհէն Նար (Nar=Nար) գետը
 կ'ընդունի իր օժանդակները. ընդ որս Velinus = Վե-
 լինեանը, և ուրիշ աղբիւրներու ձձմբախառն ջուրերը,
 որոնք Նարին փոփրոզէզ հոսանքին ձձմբազոյն երանդ
 մը կու տան, զոր Վիրգիլ սպիտակ որակած է: Մինչդեռ,
 ըստ սմանց, Նար բառը, Սարին լեզուով ձձոււմք կը նշա-
 նակէ: Հեռեւորար զեղնորակ, կանաչի և երբեմն ալ
 նարնջագոյնի զանազանութեամբ: Այդ պարագային ա-
 րեւելեան նախալեզուին NR արժատին զիմելու ենք,
 որուն կը պատկանին Նուռ կամ Նուռ, ՆԱՐՂԻՍ, ՆԱՐՕՍ,
 ՆԱՐԻՆՋ (Naranze) և Քերեւս ալ Ներկեմ, Էթէ ընդու-
 նինք բաղկացած ՆԵՐ և ԱԿԵՄ (Ago, աժ. ԵՆ.). Իսկապէս
 Nar, նարնջագոյն, կամ զեղին գոյնը սկզբնական մարդ-
 կութեան և անոր նախաւոր ճարտարարուեստին և զեղար-

Այս եղանակով Պղոստոնի ժանտ աղ-
ջիկը, անգամ մը եւս իրեն աղետաբեր դերը
կատարելէն յետոյ,

Եւ ողողեալ ըզպատերազմն ի յարիւն,
Այն ինչ նախճիրք մարտին ըսկիզբն անդ աւնուն,

Սաւառնաթեւ ճախրանքով և յաղթա-
կան կը հասնի քինախնդիր և չարայուշ
դիցամօր քով,

Խըրոխտս այսպէս բարբառելով առ Հերա՝
Դառըն մարտին դըրդեալ զըրզիւ քեզ ահա.

ուեստին հաճելի և սովորական զոյնբեր, Այլ ես չեմ ուզեր
երկարել ծանօթագրութիւնս ցոյց տալու համար թէ ինչ-
պէս ՆԱՐ կամ ՆԱՐ, արեւին դեղին ոսկեփայլ զոյնը
բացատրել ուզելով բուն իսկ ԼՈՅՍՒՆ իմաստը առաւ,
Քանզի Ալիբղիւեան տողերուն այդ գետին անունը, արեւ-
ւելեան տարբեր արմատէ մը կարելի է սերիլ տալ: Այ-
սինքն *Nahr*, որ կը նշանակէ գետ, ջրհոսանք: Եւ կ'արժէ
յիշել որ Ասորեստանցիք Հայոց աշխարհին հարաւային
մասը կը կոչէին *Nahiri*. քանզի այդ Լեւոնակարկաւ
երկրէն կ'իջնէին փոքր Ասիոյ կարեւորագոյն և ամե-
նամեծ գետերը: Հայաստան փոքր Ասիոյ հսկայ ջրամ-
բարն է, որուն կափարիչն է ԲԻԻՐԱՆ Լեռը:

Տե՛ս *Maspero*. (Hist. Anc. des peuples d'orient)
Nahr-el-assy=Oronte գետը=Ասիոյ գետը: *Nahr-*
el-Kelb Փիւնիկիոյ Շաճ գետը: *Nahar-Malka*=Քաղ-
ղէացւոց արքայական մեծ ջրհոսանքը: Եւ վերջացնելու
համար՝ Նար գետին վրայ, կը գտնուի այժմեան *Narni*
քաղաքը, հիներուն *Narniān*, զոր Հռոմայեցիները Քրիս-
տոսէ 290 տարի առաջ կառուցին, աւելի նախաւոր *Ne-*
quinum ի աւերակներուն վրան:

Եւ հեզնական շեշտով մը շարունակելով՝
 Ի հաշտութիւն արդ գալ նոցա հրամայեա՛,
 Եւ կուել դաշինս աղէ պատուէր տուր նոցա .

Եւ Ալեկտով մանրամասն կը պատմէ
 Երաճները . և եթէ ասոնք բաւական չէին,
 մտադիր էր ա՛լ աւելին ընելու .

Յուզեալ ի շտինդն, ըստոյգ թէ կամբդ իցեն ինձ,
 ԸզըրՉակայ քաղաքս ի մարտ զըրգոեցից .
 Յարիսական լուցից զոգիս յիղձ անսանձ,
 Հասցեն ի նպատտ շուրջ յամենայն ի կողմանց,
 Եւ զգաշտս ի զէնքս ծածկեցից համասփիւռ :

Ժանտաժուտ դիցուհւոյն արդէն զործած
 և մտադրածներուն վրան խորհելով, դի-
 ցամայրն իսկ և իսկ կ'անդրադառնայ որ՝
 ոխակալ ոգիէն մղեալ, Ախերոնեան զօ-
 ըութեանց վերստին դիմելովը, ինքզինքը՝
 այս անգամ, Արաբագղ Հօրը նոյն իսկ
 ցասումին ենթարկած էր . և ստանձնած,
 անխոհեմ ընթացքով, գալիք աղէտներուն
 ծանր պատասխանատուութիւնը : Նոյն այն
 կերպ որ պատահած էր, Ընկերական պա-
 տերագմէն տասը դար առաջ, Լատինոս
 արքային դստեր հարսնութեան պատճա-
 րով ծագած Վիրգիլեան դիւցազնամարտին :
 Երբոր՝ Հերա Դիցամայրը՝ Դարդաններուն
 Տորմիզը մոլեզնարար հետապնդելով կը
 հասնի Սիկիլիա կղզին, և Պաքինոն հըր-

ուանդանին բարձրէն ամպախաղաց սա-
ւառնելով՝

Դէտ ի հեռուստ անտի կանցեալ տեսանէր
Յաջողութեամբըն զԵնէաս ցնծալից .

և Դարդանները որոնք՝

Թողեալ ըզնաւս առ ծովեզերքն անկասկած ,

Տիրերի ծովախառնումին մօտ ցամաք ելած
նորաշէն Տրովայի մը հիմնարկութեան կը
զբաղէին :

Դիցամայրը՝ այդ իր սաւառնումին մէջ ,
հոլաթեւ ,

Եւ զկայ առեալ անդ խոց ի սիրտ կարեւէր ,
Շարժեալ ըզզուլս իւր՝ զայտոսիկ բարբառէր ,

Լաւ եւս դառնութեամբ կը խորհրդածէր ,
որ զուր տեղը հալածած էր

Ըզփախըստեայտն ի հայրենեաց տարագիր ,
Ըզհետ մըտեալ նոցա ընդ ծով լայնալիր :

Եւ վայրասպար անոնց դէմ սպառած

Ամպրոպք երկնից և ծովուն սաստ ալեկոծ :

Հերայի ոխակալ հեռը դեռ աւելի կը զայ-
րանար , տեսնելով որ բանի մը չէին ծա-
ռայած Դելեան պատգամներուն իրագոր-
ծումին դէմ ի գործ դրած հնարքները ,

Զինչ օգնեցին լիբէականքն ինձ խըրուտք ,

Զինչ Ըսկիլլայն և Քարիբդայ ահեղ խուլթք:

Հակառակ յարուցած ամէն տեսակ խոչընդոտներուն, աստղորդի Ենէասը և ասելի Տրովացիները Հերայի հետապնդումէն խուսափած՝

Ի Տիրերեանն արդ ամրացեալ կան ի ծոց,
Զերծք ի յալեաց և ի ձեռաց իսկ իմոց:

Կը յաղթանակէր, այս կերպով, Աստղիկը Գիտսի մեծ տիկնոջը վերստին պարտութեամբ: Որմէ Հերա կը պարտաւորուէր խոստովանիլ՝

Իսկ ես Գիայ գոլով տիկին մեծ, այլ հէք,
Ի տրովացւոյն Կնեայ նըկուն լինիմ արդ:

Յաւալի էր զուրցելը, այլ այս երկրորդ անգամն էր որ Հերա ինքզինքը նուստացած կը զգար Տրովացիի մը յանդիման: Երկու անգամն ալ՝ Աստղիկի յաղթանակով: Առաջինը՝ երբոր Պրիամոսի զաւակը, Պարիս, Աստղիկին տուաւ գեղեցկութեան մրցանակը:

Իսկ այս անգամ Անքիսէսին դիցորդի զաւակէն՝

Աստղիկան իսկ, ուստըր միւս այլ Պարիսէն:

Այս սրտաբեկ խորհրդածութիւններէն յետոյ, Գիցամայրը ճարահատ, տեսնելով իր զօրութեան ապիկարութիւնը, և միւս

կողմանէ վերին դից անտարբերութիւնը
իր հէք վիճակին, յուսահատ որոշումը
կու տայ վիրգիւեան հետեւեալ տողերը
զուրցելով.

Թէ զօրութիւն յիս չիք հնար բաւական,
Ուր և կայցէ, ոչ յերկուացայց խընդրել զայն.
Եթէ զվերինս ողորել ոչ կարեմ դիս,
Ջախերոնեանցըն շարժեցից գութ ընդ իս.....
Ասաց, և էջ ահեղ յերկիր ի ստորին,
Յանլոյս կայից ժանտիցըն քերց ձայնելով
Ջաղիտաբերն ի դըժոխոց զԱլեկտով,
Ջորոյ տըխուր մարտք և զայրոյթք և դարանք
Պատեն ըզսիրտ և եղերունք բազմավտանգ:

Այսպէս է որ Տուռնոսի և Լնէասի վիր-
գիւեան դիւցազներգակ մենամարտին օրով
Ալեկտով՝ իր նաժիշտներովը միասին,
դժոխքէն դուրս ելաւ՝ առաջին անգամ
ըլլալով, եղբայրասպան կազն ու կոիւր,
ահն ու սարսափը, սուզն ու մահը սեր-
մանելու, Սատուռնեան Երկրին ոսկեղա-
րեան բարօրութիւնը լլկելով:

Լ. Դիոսի մեծ տիկնոջ ազդեցիկ դիրքը
փրկեց զՀերա այդ անգամուան պատաս-
խանատուութենէն: Մինչդեռ ընկերակաւ
պատերազմի թուականին ստանձնածը —
եթէ իսկապէս՝ ըստ իմ ենթադրութեանս,
Հերա եղաւ վերստին զրդիչը — կրնար ծա-
նրապէս վտանգել ոչ միայն անոր այլ նոյն

ինքն 'Գիտսի՛ զերազահ զիրքերը, որոնց՝
այլ և կին, բարեյաջող զէպքերու բեր-
մամբ, տիրացած էին։

Քանզի Ենէասէն յետոյ Աշխարհս ու
Երկինքը մեծամեծ փոփոխութիւններ կրե-
ցին։ Երկինք երբոր կ'ըսեմ Քերթողնե-
րուն երկնակառոյց Ուլիմպոսը կ'ըմբռնեմ,
ուսկից Հելլէն անմահները, Անքիսէսի որդ-
ւոյն կամ Եւանդրոսին, ու կամ Աննա
Պերեննայի նման բարեսիրտ պառաւին,
ինչպէս յոյժ առասպելական Հոտմ քրմա-
նոյշին հետ զաղթողներուն հետեւելով,
յաջորդաբար իտալիա մտան և տեղական
իտալ աստուածները պաշտօնազուրկ ընե-
լով, անոնց զիրքը զրաւեցին։

Այսպէս է որ, կարեւորագոյնները յի-
շելով, Դից և զիւցազանց նախածնող Յա-
նոս Հայրը, Տիեզերքին կազմակերպիչն
ու վարիչը¹, որուն ի պատիւ Ուլիզիոս
300 տող պիտի նուիրէր², երկրորդ անգամ

1. Mythologie, par A. Riquier et l'Abbé Combes. էջ 257. «Les Etrusques voyaient en *Janus* l'organisateur et le régulateur du monde. Il était le dieu du temps, de l'air, du soleil, la providence et l'arbitre des hommes et des choses».

2. Ovide, Լատին քերթողը «C'est à moi seul qu'appartient le soin de l'univers. Ciel et mer, Terre et nuages. Tout ce qu'on voit s'ouvre et se ferme, naît et meurt, à un geste de ma main».

գահագուրկ եղաւ — եթէ հաւատք պէտք է ընծայել քերթողներուն — իր բուն զաւակէն՝ Զեւս՝ Արամագդ՝ Jupiter = Gioveէն: Եւ Յանոս՝ = Janus Pater, իտալներուն գերագոյն Աստուածը, տիեզերական ինքնակալութենէն զրկուած, պիտի դառնար, եւս քան զեւս նուազելով, պարզ Դոնապան մը = Thyrcæus¹, կրկնաճակատ աստուած մը, երկնքին բանալիները ձեռքը: Բացող մը՝ վերջապէս, որով ամէն ինչ կը սկսէր և կը վերջանար. նոյն իսկ պատերազմը:

Յանոս նախահօր գահագրկումով՝ նոյն ձախողութեան պիտի մատնուէր անոր մեծ տիկինը, Prisca Vesta, իտալներուն մեծարած ամենահին դիցամայրը. այն որ՝ առաջին անգամ ըլլալով, յաջողեցաւ կին մարդը առաջնորդել ընտանեկան յարկին տակ, անոր յանձնելով օճախին կրակը մշտավառ պահելու պաշտօնը:

Մենք քիչ վերջը պիտի լսենք Քաղ-

1. Court de Gebelin. *Hist. du Calendrier*. «On appelle Janus, d'un mot primitif qui signifie éclairer: et parce que le Soleil est comme le portier du Ciel. Tel était également chez les Grecs le nom d'Apollon ou du Soleil, lorsqu'ils l'appelaient Thyrcæus (Thyr = դուռ), ou le Portier. C'était Janus armé de la clé des Cieux».

դէպքի Ռիւոոս պատմիչէն, թէ ուսկից, ինչ կերպ և երբ Յանոսն ու Վեստան, իրենց զիցապատիւ Սեպուհնհրովը, զաղթական հասան իտալիա, և իրենց մատուցած երախտիքներուն համար իբր աստուածներ մեծարուեցան: Յամենայն դէպս, Յանոսով և Վեստայով կը սկսին նահապետական բարբերը, ընտանիքի զգացումը, ընկերական կեանքը, հողագործութիւնը, ճարտարարուեստն ու գիտութեան զարգացումը, այլ նա մանաւանդ նիւթապաշտութենէն աւելի բարձր հաւատք մը, որ Երկնքին մէջ պիտի փնտռէ իր պաշտելին:

Գիցապատմական այս ծանօթութիւններս նախապատրաստութիւն պիտի ծառայեն, իտալ և Արմէն ազգերուն ցեղակցական և մշակութային վաղեմի կապերուն վերարբերեալ յառաջիկայ վերտառութեանս:

ԼԱ. Վերոյիշեալ առասպելախառն դէպքերուն հետեւանքով, մինչ Դիոս՝ կապիտոլեան Եռապիտեր Ճիովե ի մակդիրով, գահընկէց Յանոսին կը յաջորդէր, Հերա՝ միւս կողմէն, նախազիցամօր դիրքն ու ստորոգելիները կը զբաւէր: Իբրեւ ծննդաբերութեան խնամատար զիցուհի, պիտի կոչուէր *Juno Lucina*¹: Հարսանիքներու

1. *Juno-Iovino*. Ճիովէին իրականն էր Ճիովե (Iov+piter = Հնդկ. Djaus pitar = père du jour) Արեւին

նախագահելուն համար, պիտի կոչուէր *Juno Pronuba* (Լատ. *Nubere* = հարս երթալ): Եւ որովհետեւ ինքը կ'առաջնորդէր հարսը փեսին տունը, ասոր համար պիտի կոչուէր *Juno domiduca*: Վերջապէս, ի մէջ այլոց, նա կոչուած էր և մեծարուած, *Juno Regina* (Թագուհի) քանի որ իր ամուսինը Տիեզերքին ինքնակալ արքան էր, և Հռոմուլոսի դաստակերտին գերագոյն պաշտպանը: Այս տխրողսով, Եւսեօ ճիւղնունէին պաշտպանութեան ներքեւ կը գտնուէր Հռոմէական աշխարհակալ տէրութիւնը:

Հետեւաբար, ստանձնած սրբազան պատականութիւններուն և նոյնիսկ իր պաշտպանած տէրութեան դէմ — քանի որ գալիք չարիքներէն Հռոմ ալ պիտի տուժէր — գործած սխալն ընդունելով, Դիցամայրը, եղածը դարմանելու համար, առանց երկար պատճառաբանութեան, Վիրգիլիոսին երկու տողերովը պատասխանեց՝ իր դէմ խրոխտաբար խօսող ծանր զիցուհիին.

Ի բաց կաց արդ. ըզվաստակացդ ըզթերին
Ես իսկ լըցից, եթէ (?) կայցէ տակաւին:

Հետ նոյնանալով — քանզի Յանուսը *Sole Արեւին* = հետ նոյնացած էր — անոր կինը բնական բերմամբ Լուսինն (*Lucina* կարգա՛ հին հնչումով Լուսինա կամ Լուկէինա) հետ նոյնացաւ. և եղաւ հարսն գիշերոյ. ինչպէս Արեւն էր Ակն տուրնջեան = Արփի. որմէ արփիաարոտիւ երկնից:

Հրամայական որքան հեզնող այս պատուէրը—քանզի ընելու բան չէր մնացած—կրկնել հարկ չեղաւ: Հոլաթեւ վայրէջքով գահավէժ, Պղուտոնի ժանտ աղջիկը, Ախերոնեան անլոյս գաւառին մէջ արդէն իսկ խորասոյզ անյայտացած էր, Սատուռնեան հողին վրան թողնելով ինչ որ ցանած էր:

Եւ Ապաժամ սորջանք էր Հերայինը: Յանուածը իսկոյն բողբոջ տուած էր, բոսորաներկ երանգով:

Արդարեւ, Ենէականին հանգոյն, ընդդիմամարտ երկու բանակները, արդէն դէմ առ դէմ ճակատած էին:

Մէկ կողմէն՝ Ենէասին, Եւանդրոսին, Դարդաններուն, Տիւրենեանց, մէկ բառով Հոռուլոսի հեռաւոր թոռները, խրոխտաբար, իրենց զօրութեան վրան ինքնավատահ:

Միւս կողմէն՝ Հոռուլեան քաջակորով պետին, Տուռնոսի, աստուածները արհամարհող Մեզեհտի, չքնաղագեղ Աւենտինի, Կեկուլոսին, Տիրուրեան երկու եղբարց՝ Կատիլլոսի և Կորասի—ո՞րը յիշեմ—և ձիերը նուաճող պիսիդոնեան ճետ՝ Մեսապոսի և Սարինացի Կլաւսոսի, Եորսական բարձունքներուն տէր՝ Ոփէնտի, Իպպոլիտեան գերահռչակ զաւակը՝ Վիրրիոսին և վերջապէս, Ամոզոններուն փառաշրջանին ար-

ժանի, վոլսկեաններուն քրմանոյշ, գոռ պատերազմիկ, իշխանուհի կամիլլային հեռաւոր սերունդները. բոլորն ալ մէկ խումբ, Ետուրներն ալ՝ այս անգամ միասին, զէն ի ձեռին՝ կազմ և պատրաստ:

ԼԳ. Այսպէս է որ Marsi, Sanni Sabini, Peligni, Lucani, եւն, Միջին Խաալիոյ գրեթէ բոլոր ժողովուրդները Խաալ Դաշնակցութիւնը = *Confederazione Italica* ն կազմեցին, ընկերային պատերազմին օրով, իրենց մայրաքաղաք ընտրելով, Ագրինիոյ Պոլլիոնի ծննդավայրին, Տէատէի մօտ գտնուող՝ Corfinio ոստանը, որ անունը փոխելով կոչուեցաւ *Italica* և Հռոմի նման ունեցաւ իր ծերակուտական ժողովը և ամէն տարի փոփոխելի իրեն երկու Հիւպատները: Առաջին ընտրուողները եղան՝ Պոմպէդիոյ Սիլոն մարսեանը, և սաննեան Լուկիոս Պապիոս Մուտիլոն, որոնք հրամանատար կարգուեցան Դաշնակցեալ Խաալ բանակին: Արիւնհեղութիւնը չսկսած, այս վերջիններս վերջին անգամ մը Հռոմին դիմեցին որ զիջանի գոհացում տալ իրենց արդար պահանջին:

Հռոմի կրկին մերժումին վրայ՝ եղբայրասպան կռիւն սկսաւ, Քրիստոսէ 90 տարի առաջ, և որ պիտի տեւէր եօթը տարի, այսինքն Պոլլիոնի ծնելէն ութ տարի առաջ:

Զարմանալի զուգադիպութեամբ՝ Հռոմէական բանակին հրամանատարը կը նըշմարենք Յուլիոս պատանիին սերունդէն հեռաւոր շառաւիղ մը՝ Լուկիոս Յուլիոս կեսար, Մեծն կեսարի ազգական մը, որ իր պաշտօնակից Բուտիլլոյ զօրաւորին հետ՝ առաջին բախումին, պարտուեցան։

Բախար՝ սակայն, Հռոմայեցւոց պիտի ժմաէր, որոնց կողմէն փայլեցան Մարիոս, Մեծն Պոմպէոս, այլ նա մանաւանդ սարսափելին Սիլլա որուն վիճակուած էր յաղթանակը։ Դաշնակցականներուն պետերը վերջին յուսահատ ոգորումով, Հռոմի պարիսպներուն առջեւ հասած, կ'ինկնան պատերազմի դաշտին վրան։ Փճացաւ անոնց բանակը և միանգամայն Հայրենիքը, զոր Սիլլա ահաւոր վրիժառութեամբ քարուքանդ աւերեց։ Մասնաւորապէս խըստացաւ Սաններուն դէմ, որոնք զրեթէ բնաջինջ եղան։ Անոնց աւերակ բնաշխարհին մէջ հաստատուեցան Սիլլայէն ղըրկուած նոր զաղթականներ։

Լ.Բ. Պատմութիւնը, ինչպէս ըսինք, սիրելի Հայրենակից Բնթերցողս, մերթ ընդ մերթ, արիւնաներկ էջերով կրկնուած է. և ճակատագիրը՝ անխնայ, պարտուողին երեսին նետած,

Væ Victis!

Ո՛չ տարբեր եղանակով և քստմնասար-
սուռ պատկերներով, կարծես, Պղոտոնի
ժանտ աղջիկը, մեր օրով, Քրիստոնէից
Աստուծոյն դէմ յոխորտալով, իր նաժիշտ-
ներուն հետ անլոյս կայանքէն երրորդ
անգամ դուրս ելած, ահն ու սարսափը,
սուգն ու աւերը սփռեց Հայուն բնաշ-
խարհին մէջ:

Հայը՝ որ իրաւունքի հաւասարութիւն
չէր պահանջած Մեծերէն, այլ պարզա-
բար ինչ որ շնորհուած է Արարչին բոլոր,
ծառերէն սկսեալ, ստեղծածներուն: Ա՛յն
է, այսինքն, լոյս Արեւին տակ փոքրիկ
անկիւն մը, անցեալին յիշատակներով հոն
խոկալու, ապրելու, ազատ և պարկեշտ
աշխատանքովը:

Թէ ինչո՞ւ զլացան: Ինչո՞ւ անոր մեր-
ժուեցաւ:

Ո՛չ ոք ըմբռնեց:

Եւ թէ ինչո՞ւ Ալեկտովին այսքան ա-
զատ ասպարէզ տրուեցաւ...

Ամենամեծ ամբարտաւանութիւնն է, ան-
շուշտ, անքնինը քննել ուզելը:

Յո՛յսը միայն կրնայ յանդգնիլ. և Հա-
ւատքը՝ տոկալ դիմադրել:

Վ՛այ է զայն կորսնցնողին:

ԼԵ. Հարիւր հազար առոյգ երիտա-
սարդութիւն զոհուած էր ընկերական այդ

կոիւններուն, հիմէն սարսելով իտալիան և Հռոմը, որ Աննիբաղէն յետոյ, երկրորդ անգամ ըլլալով կը տեսնէր առ դուրս հասած թշնամին, պարտաւորուած՝ իր ծանր կորուստները գոցելու համար, ազատագրուած գերիներուն տալ հոռոմէական քաղաքացիութիւնը։ Որմէ պիտի հետեւէր դասակարգներուն խառնաշփոթում և երկու կեան նորահասներու բանակ մը։ Ինչ որ իր ցեղակիցներուն մերժած էր, օտարածինները կը ստանային։ Յաղթելով հանդերձ, վերջ ի վերջոյ հարկադրուեցաւ զիջանիլ և գոհացում տալ իր դաշնակիցներուն։

Այդ եղանակով պիտի վերահաստատուէր խաղաղութիւնը՝ զոր Պատմութիւնը որակած է՝ *La Pace dei Sepolcri* = Գերեզմաններու անդորրանք։

19. Իրաւունքի հաւասարութեան և ազատութեան սիրոյն ինքնագոհ այդ քաղերէն սերած էր Ազինիոյ Պոլլիոն, ընկերային կոիւն յետ պատերազմական ժխորին մէջ ծնած, հաւանականաբար որբուհի մը զաւակը։

Անոր օրով Հասարակապետութիւնը՝ բարձրանալով, պիտի հասնէր այն սարահարթին ուր վերելքն ու վայրէջքը, ինչպէս ամէն բարձունքներուն վրան, ի-

բարու կը հանդիպին՝ պահ մը շփոթուած :

Ազգերու կեանքին քաջածանօթը, ինչպէս որ էր Վիրգիլիոսի մեծանուն բարեկամը, կրնար միթէ միայն զանազանել թէ ո՛ր կը վերջանար մին և ուրկից կը սկսէր միւսը :

Իսկպէս՝ այն միեւնոյն երեւելիները, որոնց արդիւնքով Հասարակապետութիւնը բարձրացաւ գագաթնակէտին, միեւնոյններուն միջեւ ծագած անհաշտ թշնամութեանէն սկսաւ նաեւ վայրէջքը, որ անկումի մը բնոյթն առած անկարգ թաւալզորումով մը վերջացաւ, գոցելով Հռոմուլոսի դաստակերտին յատուկ Տարեգրութիւնը, և իսկոյն բանալով ընդհանուր իտալիոյ միազանգուած միութեան Հռոմէական պատմութիւնը, որ կը կոչուի՝ սովորաբար, Հռոմէական կայսրութեան պատմութիւնը :

Դէպքերը հետեւեալ կարգով յաջորդած էին, որոնց մէկ մասը Վիրգիլիոսի անծանօթ էր, մնացեալը Պոլլիոնէն պիտի լսէր. ինչպէս աշակերտ մը ունկնդիր կ'ըլլայ պատմական իմաստասիրութեան վարպետի մը դասախօսութեան և անկէ հանուած եզրակացութիւններուն :

Ընկերական կռիւին համաժամանակ կը ծագի Մարիոսի և Սիլլայի ոխակալ հակառակութիւնը, դասակարգները դէմ առ դէմ հանելով :

Հրդեհը կը բռնկի Հոռմէն, համաճարակ տարածուելով նախ Խտալիոյ և յետոյ Ինկերական ընդհանուր քարտէսին:

Շուարած կը դիտեն նուաճեալները զիրենք ճնշող հսկային ներքին պառակտումը: Կ'ուսումնասիրեն անոր ախտանշանները: Յոյսը կը ծնի անոնց, ինչպէս որ սահմաններուն վրայ խոնուած բարբարոս ականատեսներու սրտին մէջ: Առ այժմ պարզապէս կ'աջակցին մէկուն կամ միւսին փառասիրական ելքին: Աւելի վերջը պիտի պատրաստուին իրենց հաշուոյն գործելու:

Կ'ափսոսայ՝ վերստին, Խտալիա իր նոր կրած կորուստներուն վրայ. և Հոռմ, սարսափով կը տեսնէ, այս անգամ, բուն զաւակներուն արիւնով իր պարիսպներուն արիւնաներկ շառագունիլը:

Պիտի յաջորդէ հարստահարուած, զրկուած ռամիկ տարրին խլրտումը: Մինչ այս, Լուկուլլոս իր պարտէզներուն փառաւոր պճնազարդումին կը զբաղի, Պոմպէոս՝ փառասիրութեան գրգանքին և կրասոս՝ զբամ գիգելու մարմաջով:

Կը ծագի կատիլինայի ապստամբութիւնը, որմէ քաջալերուած, Սպարտակոս՝ 70 հազար զերիններով, ընդվզումի զբօշ կը պարզէ, յուսահատ ու խօլ ճիգերով:

Նուստացած կը հեծէ Հոռմի ծերա-
կոյտը, նախ Միլլայի զիկտատորութեան
ենթարկուած, և իսկոյն յետոյ՝ ոճրագործ
կղօղիոսին:

Լոյս օրին, մարդասպանները յայտնա-
պէս կը գործեն Հոռմի փողոցներուն մէջ:
Կիկերոն՝ կամաւոր աքսորով կը յաջողի,
այլ անգամ, իր գլուխը փրկել: Պոմպէոս
խոհեմութիւն կը համարէ, Միլոնի և կղօ-
ղիոսի կուսակցութեանց բախումներէն հե-
ռու ապրիլ:

Նոյն ինքն կեսար, Մեծն կեսար՝ աչք
կը գոցէ տեսածին:

Կը շեշտուի, վերջապէս այս երկու վեր-
ջիններուն միջեւ խրամատը, որոնք կրա-
սոսի հետ պահ մը եռապետական դաշինքը
կնքած էին:

Կը յաջորդէ Փարսալեան ճակատամար-
տը, հսկայ հսկայի դէմ:

Պոմպէոսի կուսակից են ազնուապետա-
կանները:

Կեսարի կը ծառայեն ծաւի աչքերով
Գալլիացիները, օտարները:

Եղբրերգութիւնը կը վերջանայ կեսարի
սպանումով: Հասարակապետութիւնը վեր-
ջին անգամ մ'ալ կեանքի նշան մը կու
տայ, Փիլիպպեան դաշտերուն վրան հո-
գեսպառ.

Պիտի յաջորդէ անիշխանութիւնը, որու միջոցին Հոկտաւիանոս և Անտոնիոս, իւրարու արժան մրցակիցներ, ճիգ պիտի թափեն տիրանալու, Կեսարի թափուը թողած ինքնակալի Գահին:

Ահաւասիկ այն թուականը, ուր Վիրգիլիոս, Պոլլիոնի մտերմական ռճով աւանդուած ազգային դաստիարակութիւնն ստացաւ, իր Վարպետին հետեւեալ պատճառարանութիւններով, Հին Ազգաց Պատմութենէն քաղուած:

Պոլլիոն, որ Կեսարի հետ Աշխարհագրութիւնը քանիցս չափչփած էր իր փաստերուն համար շատ հեռուները շրջելու պէտք չունէր:

Հոռմինը բաւական էր իր բարեկամ Աշկերտին օրինակ ծառայելու թէ ազգ մը ինչպէս կը ծնի, կ'ածի, կը խոնարհի: Ինչպէս Մարսիքեան կռիւը ստիպեց յաղթական Հոռմը զիջումի, օրուան պահանջին զիտակցութեամբ, եթէ կ'ուզէր առաջնութիւնը պահել:

Լէ. Պատմարան և իմաստասէր Վարպետը, արդ, Աշկերտին դիտել կու տար թէ որպիսի փոքր կորիզէն սկսած էր Հոռմը՝ համեմատաբար իր աճումին, հետզհետէ ընդարձակելով իր գոյութեան, դիմադրութեան ամրոցը, հոն՝ ուր կ'ապրի ազգային ոգին:

Այսպէս՝ Տարպէա ժայռէն կապիտուլին, Հոռմուլոսի քառածեւէն Սիլուիոյի ընդլայնումին և վերջապէս, իր օրովը եօթը բլուրներուն վրան հոյակապ բազմած Հոռմը:

Իւրաքանչիւրը, ասոնցմէ, կը ներկայացնէ պետութեան մը ինչպէս անհատի մը, ծնելուն, մեծնալուն, հասակ նետելուն յաջորդական անցքերը: Մարմնոյն և անոր կենսունակութեան կեդրոնին միջեւ այս համեմատական վերաբերութիւնը խանգարուեցաւ տիեզերակալութեան յանկարծակի ոստումէն: Սահմանները այնքան հեռացած էին որ բարախող սիրտը անբաւական էր սնուցանելու, մատակարարելու այդքան վիթխարի մարմին մը:

Ինչ որ զգալի եղաւ Աննիբաղի սպառնանքին օրով:

Եւ Հոռմ իր գոյութիւնն և տիրապետութիւնը փրկելու պիտի չյաջողէր եթէ արտաքին և ներքին վտանգներուն դէմ մէկ ճակատ բոլորելու անմիջական պէտքը հարկադրած չըլլար Միութեան Ոգին որմէ կը ծնի Աղգայինը, Հոռմուլոսի դաստակերտին պարիսպներէն դուրս հրաւէր կարդալու Սատուռնեան հողին բոլոր զաւակներուն:

Այդպիսի ուժգին թափով դուրս ելած, ընդհանուրին սրտին խօսող այդ հրահրիչ

Ոգին, հաւաքական ուժերու պայքարով ստացուած յաղթանակէն վերջը, այլեւս չէր կրնար վերադառնալ ամփոփուելու նախաւոր իր անձուկ շրջանակին մէջ. ինչպէս Հոռմի ծերակոյտը պահանջած էր և փափարած:

Նիւթականէն աւելի բարոյական ուժերուն արտակերպոնացումը հարկ էր:

Եփրատէն Ովկեան, և Նեղոսի ջրվէժներէն Հիւսիսային ծովը տարածուած Տիւեզերակալութեան մը կը պատշաճէր աւելի լայնանիստ ամրոց մը, մէկ կողմէն ձիւնապատ բարձունքները և մնացեալ կողմերէն ծովով պարսպապատ: Անոր միջնաբերդը պիտի ըլլար Հոռմը. ինչպէս ծագումին օրով անոր Աշտարակ ծառայած էր Տարբէական Ժայռը:

Ազգային միութեան Հայրենիքը, իրաւունքի հաւասարութեան վրայ հիմնուած ամբողջական խտալիան միայն կրնար ներկայացնել բարոյական և նիւթական դիմադրութեան և ուժին ամրապինդ կեդրոնը, յար և նման Հոկտաւիանոսէն շարադրուելիք, լեզէոններու թուանշաններով նշանակուած, կայսերական խտալիոյ միագոյն քարտէսին:

Այդպիսի ըմբռնումով *Idea Nazionale*, որուն Երգիչը պիտի ըլլար Վիրգիլիոս,

կրնար վերջ տալ Հասարակապետութեան անկումին իշխող անիշխանութեան և զերծ պահել իտալական թերակղզին, եթէ Տի-
եզերակալութիւնը հարկադրուէր տեղիք տալու, նուաճեալ Ազգերուն վրիժառու սպառնանքէն, կամ խիզախ ձեռնարկներէ որպէս Աննիրաղին և Միհրդատ Մեծին ծրագրածը՝ Պոնտոսէն դէպ ի Հոռմ:

ԼԸ. Քաղաքացիական ազնիւ առաջի-
նութեանց բարձրագոյն այդ դպրոցին՝ մտերմական ոճով աւանդուած, դասերուն աւարտումին հետ կը վերջանար նաեւ Վիրգիլիոսի կուսակալ բարեկամին վար-
պետի դերը:

Պէտք չէր, ուստի, այլ եւս ուշանար անոր տեղափոխութիւնը. քանի որ՝ մեր տեսակէտով նա արգելք մ'էր. և որուն առաջին շարժումը տրուեցաւ Ազինիոյ Պուլ-
լիոնի հիւպատ ընտրուելովը. և իսկոյն յետոյ Իլլիրական պատերազմով, որուն հրամանատար կարգուեցաւ, 39 թուա-
կանին (Ն. Ք.):

Սակայն, բարեկամ պաշտպանին հե-
ռանալը չէր բաւեր: Նկարագրի և զգա-
ցումի մասին անոր հակապատկեր կուսա-
կալ մը պէտք էր յաջորդէր: Լաւագոյն
էր Վիրգիլին քաղաքակից մը. քանզի մի-
եւնոյն հողէն ծնածները, դժբախտաբար,

աւելի մոլեգնոտ կը վարուին իրարու դէմ:

Իսկապէս, Քրեմոնացի Ալփենոս վարոս յաջորդեց Պոլլիոնի:

Ինծի անծանօթ է, պատմութիւնն ալ լուելեայն անցած է, թէ ինչ պարագայով՝ արհեստով կօշկակար¹, այդ Քրեմոնացին, ինքզինքը Հոոմ նետելով, յաջողեցաւ աւելի փայլուն դիրքի մը տիրանալ:

Կօշիկ կարելը կամ փայլեցնելը, բնականնարար, չ'արգիլեր մարդուս մտաւոր կարողութիւն և յաջողակութիւն, որոնցմով օժտուած էր Ալփենոս:

Իրեն կը պակսէին խոնարհամիտ համեստութիւնը և մարդասիրութիւնը:

Այդպէս կը հանդիպի բախտէն օճանեալներուն:

Անակնկալ և արագ վերելքը շուարեցուցած էր օրէնսդրի անոր խոհականութիւնը և փառամոլութեան որդը՝ կրծած անոր սիրտը:

Սա միայն յայտնի է որ Ալփենոս՝ իբր գրագէտ և օրէնսդիր, բաւական մեծ համ-

1. Alfenus Varus, Publius, da Cremona. Da prima *Calzolaio* nella città natale, venne poi a Roma, dove fu scolaro dello stimato giureconsulto Serv. Sulpicio Rufo. Si acquistò grande fama come giureconsulto e come scrittore (40. LL. Digestorum). §⁴ 1. *Իւրքեր*.

բաւ շահած էր և բարձր դիրքի հասած .
այնպէս մը որ կատուլլոս արժանի դա-
տած էր անոր նուիրելու երեսներորդ իր
Տաղերգը : Ինչ որ եւս առաւել պիտի
սաստկացնէր Ալփինոսի մեծախօսութիւնը :
Որատիոս , կ'ըսեն , միայն յաջողեցաւ ,
կծու՝ երգիծանքով պատանծեցնել ոչնչե՛ն՝
հասնողին այդ գոռոզութիւնը :

ԼԹ. Ինծի անծանօթ է , նմանապէս , և
լաւ չեմ յիշեր , թէ Տանդէն , որ յոյժ
գիւտաւոր էր , ինչպիսի պատիժ յատկա-
ցուց Քրեմոնացի այդ կօշկակարին նման-
նհրուն : Եթէ գերաշխարհիկ Տաղերգու-
թեան Հեղինակին ծանօթ ըլլար , վերջին
մեծ պատերազմին հետեւանքով , իտալա-
կան լեզուին վերջերս հարստացած մի
նոր բացատրութեանը , տարակոյս չունիմ
որ Ալփինոսը , արդէն շատոնց ի վեր ,
մարդակեր շանածուկի = *pescecame* , կեր-
պարանքով , Ստիքսի ժահահոտ տղմին մէջ
խրած պիտի ըլլար : Եւ կրնաք գուշակել
թէ ինչ աստիճանի տազնապալից պիտի
դառնար՝ Տանդէի ոխերիմ թշնամիին մի-
ջադէպին առթիւ , վարպետն ու Աշակերտը
տանող նաւակին շրջման վտանգը , եթէ

1. Նոյնէն. Sembra che Orazio (Sat. 1. 30. seg.)
abbia avuto motivo di rintuzzare alquanto la
superbia di quest'uomo *venuto su da nulla*.

Առճէնտոնն և Ալփինոսը, մէկ խօսք ըրած, յարձակէին, սպառնական կարկառելով իւրենց ձեռքերը:

Որքան ալ որ վեհանճն բան չէ խժրծելը, նա մանաւանդ մեռեալ մը, ըլլայ իսկ նա մեզմէ 20 դար առաջ, այսու հանդերձ կարելի չէր լռելեայն անցնիլ այնպիսի անձի մը համար որուն խստաբարոյ վարչութենէն կախուած էր Վիրգիլիոսի ասպարէզին բացումը:

Խ. Ալփինոսի կուսակալութեան օրով երկիրներու բաժանման վերաբերեալ կայսերական Հրովարտակին տրամադրութիւնները բառ առ բառ զործադրուեցան, Վիրգիլիոսի ժառանգած արտն ալ զբաւումի ենթարկելով: Որով նա պարտաւորուեցաւ Հռոմ դիմել, այնտեղի մեծամեծներուն դռներն ափ քոնելու. ինչուան որ՝ Մեկենասի թեւարկութեամբ, անոր դէմ բացուեցաւ կայսերական Պալատինը, զինքը յանդիման հանելով Հոկտաւիանոսին:

Այդ այն միեւնոյն Դուռն է զոր Վիրգիլ, աւելի վերջը, իր օգոստափառ Բարեկամէն և պաշտպանէն ստացած շնորհքներուն փոխարէն, պերճօրէն պիտի փառաւորէր հետեւեալ չորս տողերով, զորս, համեստ զգացումով, առանց ստորագրութեան թողուց.

Անձրեւէ երկին ըզգիչերն ի բուն,
 Յաջորդեն դարձեալ տեսարանքն այգուն.
 Այսպէս բաժանեալ կեսարու հանգոյն
 Ընդ Արամազդայ զինքնակալութիւն.

Վիրգիլիոսի համեստ այդ լուսթինէն պիտի
 ծագէր բանագողութեան ծիծաղելի դէպքը,
 որու առթիւ Մանտուացի Երգիչը բերթո-
 դական մենամարտով մը զգետնեց բոլոր
 հակառակորդները:

Այս եղանակով պիտի վերջանար Լա-
 տին Քերթողահօր նկատմամբ ճակատա-
 գրէն արձանագրուած առաջին էջը:

Երկրորդը՝ վերաբերեալ էր անոր կա-
 տարելիք դերին, իբրեւ Ազգային Երգիչ
 և հզօր աջակից Հոկտաւիանոսի ձեռնար-
 կին. որ Վիրգիլին մահով գոցուեցաւ:
 Երրորդը՝ տակաւին բաց է. և գոցուելիք
 ալ չունի: Քանզի՝

Անոր համբաւն երկրիս վրան դեռ կը տեւէ.
 Եւ պիտ տեւէ՝ որքան աշխարհս հեռանայ,
 Մինչև այն օրն որ Մարդկութիւնն սպառի: (Լ. Կ)

ԽԱ. Վիրգիլիոսի Մայրը ցանկալի նը-
 սպատակին հասած էր, Զաւակը մշտատեւ
 Համբաւին վստահ թեւերուն յանձնելով:
 Եւ նա, մայրական անհուն հրճուանքով
 հանդիսատես կ'ըլլար անոր ճախրանքին:
 Բարձրէն, ա՛յնքան բարձր, որ ոչէացած

կը կորսուէին գաճաճ իմաստակաները: Նա կը տեսնէր, Հին Գպրոցին բժախնդիր ներկայացուցիչներուն, Բաւիոսի, Մեւիոսի և Անգէրի պատկառանքով խոնարհիլը. ինչպէս որ բանազոդ Բաթիղասին ղիմակագուրկ խայտառակուիլը:

Այս այն Բաթիղաս ոմն՝ ապրիկան, բերթողն է որ՝ Վիրգիլիոսի փետուրներով զարդարուած և անոր համեստ լուսթենէն օգտուելով, համարձակած էր կայսերական դրան վրայի վերոյիշեալ ներբողին հեղինակութեան պարծանքն իւրացնել և այդ կեղծարարութեամբ Հոկտաւիանոսէն գովեստ և պարգև ստանալ:

Ո՛չ մի տիեզերակալ, որքան Վիրգիլ, պիտի տեսնէր իրեն ի պատիւ սարքուած այնքան փառայեղ յաղթանակ, ժողովրդական խանդավառ ցոյց: Եւ այս ո՛չ միայն Հոոմի մէջ, որուն ծագումը ոսկէզօծած էր, այլ ամենուրեք, բարի գալուստ ողջունող ընդառաջ եկող խուռն բազմութիւն: Նա մանաւանդ այն քաղաքներէն որոնց անունը անոր տաղերգութեամբ անմահացած էր:

Սակայն անոնցմէ ո՛չ մին Մանտուայէն աւելի բերկրանքով և պարծանքով պիտի խայտար, ցնցուէր, այն ամէն անգամ հռչականուն իր մեծ զաւակը պիտի վե-

րադառնար, կարօտալից, մանկական յիշատակներուն. դէպ ի սիրական Մայրը, որուն պաշտելի դէմքը իրեն կը թուէր անելի ճշգրիտ նշմարել նախալպեանց ստորոտը տարածուող դաշտերուն համայնապատկերներուն մէջ: Հոն ուր բնութիւնը միշտ ժպտուն է, գեղազուարճ. ձմեռուան եղանակին դեռ անելի զրաւիչ, սխրատեսիլ. երբոր տերեւաթափը զայն կը թողու հողանի, երեւան հանելով Մայր Հողին կոյս մարմնոյն ելեւէջները՝ գիրգ ու գողտրիկ, վէտ վէտ բլուրներու ցցուածքներն ուռուցիկ. իբրեւ թէ Խիս Դիցամօր հարիւրտիտեան լայն կուրծքին այտուցներն ըլլային սննդաւէտ. նոյն այն կերպ որ Եգիպտական և Արեւելքին գեղարուեստը ըմբռնած էր և պատկերացուցած Մարդկութեան ամենահին պաշտած երկրիս դիցունհին:

ԽԲ. Յաճախակի այս վերադարձներուն դէպ ի ծննդավայրը, աչքովն ու սրտովը իր Մայրը ողջագուրելու, Զաւակը քաղցրիկ տրտունջով ծնողին կը հարցնէր, թէ ինչո՞ւ զինքը հանճարով օժտելու մասին չափազանց խնամք ընելով, անտես ըրած էր կենսականը պարգեւելու իր հողանիւթ շինուածքին. այսինքն է քաջողջութիւնը, որմէ ամբողջ կեանքին մէջ կրեց:

Պատկաս մը որուն դարմանը կարելի չե՛ղաւ: Պիտի չզօրէին ո՛չ կամպանիայի մէջ Հոկտաւեանոսէն նուէր ստացած արեգդէմ ասպարանքը, և ո՛չ ալ Նէապոլսի բարեխառն կլիման. հարկադրելով զինքը վերջապէս, Աթէնքի արեւին դիմելու:

Եւ եթէ Հոկտաւեանոս, Արեւելքէն Խտալիա վերադարձին, զՎլիրգիւ միատեղ առած բերած չըլլար, շատ հաւանական է որ Լատին Բերթողահայրը իրեն պաշտած հեւլէն հեղինակներուն բնաշխարհին մէջ պիտի սկսէր յաւիտենական քունը. որով հարկ պիտի ըլլար, փոխանակ Բոլին դիգիումէն, ուր վախճանեցաւ, անոր ոսկերքը փոխադրել Խտալիա նոյն այն ծովագնաց ճամբով, որ Ենէասը, Պաղինուրէն տաջնորդուած վերադարձաւ Գարդանեան ժողովուրդին նախահարց աշխարհը, անոր գեանածածկոյթ վերարկուին տակ հանգչելու:

ԽԳ. Այդ քաղցրիկ տրտունջովը Զաւկին դիտաւորութիւնը չէր իր Մայրը մեղադրել, այլ անկէ հայցել՝ եթէ տակաւին հնարք կար, ո՛չ երկար կեանք, այլ այնքան արեւ որքան բաւական էր՝ իր փափաքին համաձայն, աւարտելու ձեռնարկած կոթոյ Երկը:

Փափաք մը որուն չհասաւ. գոնէ իրեն

այսպէս թուեցաւ: Քանզի, կ'ըսեն որ, Վիրգիլ իր մօտալուտ վախճանն զգալով, կը պատուիրէ հաւատարիմ երկու աշակերտներուն որ անխնայ ջնջուի Ենէականին ձեռագիրը: Սակայն ասոնք իրենց բարի վարպետին զգացնել կու տան թէ ատով ո՛րքան մեծ վիշտ պատճառած պիտի ըլլար իր օգոստափառ Բարեկամին, որուն բարիքները տեսած էր:

Այս ճիշդ գիտողութեան վրայ, Վիրգիլ կը զիջանի. մէկ պայմանով մը, սակայն, որ ձեռք պիտի չդպի իր գրութեանը:

Վեհ Քերթողին այս վերջին կամքը երկիւղածութեամբ յարգուեցաւ:

Ահա՛ թէ ինչո՞ւ Ենէականին մէջ ինչ ինչ կիսաւարտ տողեր մնացած են:

*
* * *

Խ՛ի. Վիրգիլիոս կը վերադառնար այն ծոցին մէջ ուրկէ ծնած էր:

Չեմ կրնար զուրցել որ Նա մեռաւ. քանզի մեռուցած պիտի ըլլամ:

Անոր նման առանձնաշնորհեալ ծնունդները, երբոր ժամը կը հնչէ, առ առաւելն իրենց վրայէն կը թօթափեն հողանիւթին աւելորդ ծանրութիւնը, որպէս զի հոգին թեթեւայ:

Եւ կը շարունակեն ապրիլ Մարդկու-

Թեան անմոռաց յիշատակին մէջ: Որուն
կ'ըսեն Անմահոսրխն:

ԽԵ. Զանց պիտի ընէի այս խորհրդա-
ծութիւններս, տխուր, — քանզի ինծի ցաւ
է Վիրգիլիոսէն բաժնուիլը — եթէ Աւան-
դութիւնը զիս առաջնորդած չըլլար, Պո-
զիլիսպոյի գեղածիծաղ հողերուն վրայ
գտնուող, Լատին Ֆերթողահօր գերեզմա-
նին. քսան դարերու կեանք ունեցող ինք-
նարոյս ծառ մը, որ նոյն արմատէն կը
վերընծիւղի շարունակ: Հրահր մը պար-
զարար, զոր նէպոլսեցւոց նախահայրերը
Վիրգիլիոսի գերաբուն զօրութեան վերա-
գրած էին. ինչպէս որ անոր մոգական
ազդեցութեան բացուած կը նկատէին գե-
րեզմանին բլրան ստորտը գտնուող Պո-
զիլիսպոյի քարայրը:

Աւելորդապաշտութիւնը համոզուած էր
որ այդ խորափոր տեղւոյն կը համապա-
տասխանէր Էնէականին մէջ յիշատակուած
Ֆնոյ Դուռներէն մին ուսկից Էնէասն. ու
Սիրիլլան Դժոխքին մէջ պտոյսի տանող
Ֆերթողը, շարունակ յարաբերութեան մէջ
էր իրեն ծանօթ աշխարհին հետ, զոր
այնքան մանրամասնօրէն և սքանչելի ու-
ճով նկարագրած էր:

ԽԶ. Վիրգիլիոսի հրաշագործ կարողու-
թեան վրան գոյացած, ժողովրդական այս

հին և մեծ համոզումը փոխանակ նուազելու, քրիստոնէական դարերուն հետ աւելնալով, նախապաշարեալ Միջին դարուն ժամանակ, զայն պիտի հասցնէր երանելոց դասակարգին, և ըստ ոմանց սրբացումի. որու մասին Տանդէն վերապահութեամբ խօսեցաւ: Նախապէս տեսանք որ Աշակերտը, նախընտրեց առկախ թողուլ այս հարցը. ինչպէս որ առ կախ վիճակի մէջ դրած էր վարպետին ստուերը, նկատելով որ հեթանոսական շրջանին օրով նա մեռած էր:

Տարակոյս չկայ որ եթէ հնար ըլլար, դժոխքին ժանգոտ դռներու առաջին անգամ բացուելուն առիթով, Աշակերտը իբր սիրելի վարպետին ստուերը այդ մութ կայանքէն դուրս հանած էր:

Այսու հանդերձ, եթէ Ընթերցողս լաւ կը յիշէ, անոր հարցուց թէ դժոխքին հիմերը սարսող այդ մեծ դէպքէն վերջը, որ և է մէկը, իր արժանիքներուն համար կամ բարեխօսութեամբ յաջողեցան այդ տեղէն դուրս ելլելու:

Տանդէ այդ հարցումով ակնարկել ուզած էր վիրգիլի առաքինութիւններուն, զորս նկատի առնելով Տիրամայրը, որուն խնամակալութեան ներքեւ կը գտնուի քաւարանը, այդ բարի և պատուական հե-

Թանոսին միջոցաւ բարեհաճեցաւ կանխա-
ժաման օգնութեան հասնիլ վտանգուած
Տանգէին: Ասոր համար Սրբուհի Լուչիային
խօսեցաւ որ երթայ հաղորդէ Պէտտրիկին:
Յայտնի է որ Աշակերտին փրկութեամբ,
վարպեան ալ կը փրկուէր:

Այս բոլորը կը թարգմանեն վիրգիլիոսի
հանդէպ Միջին դարուն տաժած մեծա-
բանքը, որով նա արժանացաւ երանա-
շնորհ երեք Տիկիններուն գնահատումին:
Ինչ որ կը նշանակէ, և ինչ որ ճգնեցայ
ասպացուցնել, թէ վիրգիլ, Արքայութեան
դրան քով իր Աշակերտէն բաժնուելէն
վերջը, այլեւս չվերադարձաւ մեկնած տե-
ղը, ուսկից Տիրամօր որոշ կամքովը և
բարեխօսութեամբը դուրս ելած էր:

Հետեւաբար, քաւարանին մէջ մնաց,
ըստ տանգէական վարդապետութեան:
Իսկ մեզի համար և ամենուս, նա կ'ապրի
անմահութեան մէջ լուսածրար, պաշտելի
վեհ դէմք մը. որմէ ո՛չ միայն իտալացի-
ները, այլ բոլոր Աշխարհս կրնայ լուսա-
ւորուիլ, կազդուրուիլ, զայն առաջնորդ
առնելով անհատական և ազգային կեան-
քին տաժանելի վերելքին:

Եւս առաւել ընչագուրկ տարագիր Հա-
յութեան, բռնի Ելքէն յետոյ վերադառ-
նալու դէպ ի նախահարց բնագաւառը, և

իբր արդար իրաւանցը մէջ՝ զոր քաղաքա-
կիրթ ազգերը կը դժուարանան ճանչնալու:

Խէ. Որքան ալ անձանօթ է և պիտի
մնայ թէ ո՞ր ատեն, որո՞ւ բարեխնամ ձեռ-
քերով, ո՞ր զգացումին ի նշան այդ մշտա-
դալար սարդենին առաջին անգամ այդ
տեղ տնկուեցաւ, սակայն և այնպէս Պատ-
մութիւնը՝ այս առթիւ — քանզի ստէպ
թերացեալ է կամ անուշադիր — անդրա-
դարձած է որ ծառին յաջորդական այդ
վերածնունդները զարմանալի զուգադի-
պութեամբ կը համապատասխանեն դափ-
նեպսակ ֆերթողներու, և կամ արքաներու
այցելութեանց թուականներուն:

Օրինակի համար, Չորեքտասաներորդ
Դարուն, Նէպոլէոն Ռոբերտ արքան Փե-
թրարքա մեծանուն բանաստեղծին հետ
Վիրգիլիոսի գերեզմանն այցելած թուա-
կանին, սարդենին յանկարծական վերա-
ծնունդ մը ունեցաւ, առոյգ տեսքով և հա-
սակով սքանչելի, մէկ օրէն միւսը:

Նմանապէս ճշդուած է որ հրաշքով
ծառացած այդ սարդենին, այդ այցելու-
թենէն երկու տարի յետոյ դեռ կ'ապրէր.
և պիտի տեսնէր Փիէթրոյ տէ թուլետոյի
նման գոռոզ և փառասէր արքային մե-
ծարանքով խոնարհիլը Վիրգիլիոսի պարզ
գերեզմանին յանդիման, համոզուելով որ

ճշմարիտ մեծութիւնը պարզութեան մէջ
կը սիրէ ծածկուիլ:

Այդ իր համոզումը դեռ աւելի խորա-
պէս ամրացաւ երբոր՝ ի դարձին, Մար-
նէլլինայի թաղէն անցած ատեն, լատին
Քերթողահօր գերեզմանին մօտակայ, Սեր-
ւիթի կոչուած Եկեղեցւոյն մէջ աչքերը
շրջեց անոր պատերը ծեփող շոշականը-
ներուն. որոնցմէ մին նուիրուած էր վեշ-
տասաներորդ դարուն ապրած լատինագէտ
բանաստեղծի մը յիշատակին, զոր ո՛չ ոք
այլեւս կը յիշէ:

Աւանդութեան ինքնարոյս համարած
այդ մշտադալարին երկարակեցութեան և
վերընծիւղումի զաղտնիքին մասին, Պատ-
մութիւնը ա՛լ աւելի շահագրգռուելով, յա-
ջողած է վերջապէս ստուգել որ՝ Քրան-
սացի նշանաւոր բանաստեղծ, Քազիմիր
Տըլավինյը, Նէապոլսէն անցած միջոցին,
փափարած է ի պատիւ լատին Քերթո-
ղահօր, բուն իր ձեռքերովը տնկել պեր-
ճասաղարթ և փառաւոր Սարդենի մը, ա-
նոր գերեզմանին ճիշտ ըովը:

Հաւանական է, և ինչո՞ւ տարակուսիլ,
որ այդքան գուրգուրանքով տնկուած, և
յարգանքով նուիրուած այդ մշտադալարը՝
մարդոց և ժամանակին աւերներուն տո-
կալով, բարեբախտութիւնն ունեցաւ, ա-

ուանց ուրիշ հրաշաւոր վերընծիւղումի,
հասնել մինչեւ մեր օրը, և հանդիսատես
ըլլալ ընդհանուր աշխարհի մտաւորական
բարձր դասակարգին մեծարանքով խո-
նարհումին Լատին Քերթողահօր գերեզ-
մանին յանդիման, անոր համբաւին նման
միշտ անփոփոխ՝ իր պարզութեան մէջ,
և վեհագոյեցիկ:

*
* *

ԽԸ. Պատմութեան տուած այս կենսա-
զրականէն յետոյ, վճիռգիլիոսի գերեզմանին
սարդենին, իր բաղմադարեան կեանքովը
հանդերձ, մշտատեւութիւնը խորհրդանշա-
նելէն կը դադրի. և մեր աչքին կը ներ-
կայացնէ արքաներու և բանաստեղծներու
մեծարանք մը: Փոխանակ ոսկէզօծ մետաղէ
հիւսուած անթառամ ծաղկէպսակի, բուն
իսկ ամբողջական դափնիի մը ծառը:

Բայց ալ մարդս կը խորհրդածէ, թէ
Ապողոնի սիրած յաւերժահարսին անունը
կրող այդ յունական Դափնին որքան ան-
նշան և անարժան ճակատներ պսակած է,
և ներկայիս յոյժ սովորական դարձած
պատուանշան, իսկ և իսկ Նէպոլէոնի մի-
ջավայրէն միտքը կը տեղափոխուի, և մենք
ալ միատեղ մեր սրտով, Մինչիոյ գետին
և ծերօն Երիտանին ոռոգած դաշտավայր-
ներուն մէջ:

Հոն մի միայն կարելի է գտնել ժողովուրդի մը խոր զգացումին և պաշտամունքին արտայայտութիւնը մեծանուն Մանտուացիին հանդէպ: Քանզի նէպոլեոսեցիներուն արտայայտածը՝ Յունական ազգեցութեամբ, դասական է. մարմարին սրբատաշ երեւոյթը ունի, սառնանման: Զգացումը կնացած կը մնայ, ինչպէս Տափեկ յաւերժահարսը փայտացաւ. ինչպէս Սպողոն փերոսի երեք ազջիկները, հէզ փեդոնի բոյրերը, Արամազդէն ծառի կերպափոխուեցան՝ Երիզանի ափունքներուն վրան:

Դիցարանական այդ մեծ գետին տելթային և հովտածորին բնակիչներուն հին հաւատքը միայն կրնար՝ աւելի բարձր բարոնումով մը, նշանակել այն ծառը որ՝ բազմակողմանի տեսակէտով, ճշտօրէն համապատասխանէր Վլլքգիլիոսի Ղէմբը շըրջանակող լուսապսակին բոլոր ցոլացումներուն. ծնած վայրկեանէն զայն առնէր, բարձրացնէր դիցակարգումի. նոյնացնելով այն աստուածութեան հետ՝ որուն նուիրուած էր այդ ծառը:

Խթ. Որովհետեւ այդ ծառը, որուն յիշատակը միայն կ'ապրի, իրեն նմաններէն զանազանելու դիտաւորութեամբ չէ՛ որ Վլլքգիլիոսի ծառը կոչուած էր, այլ այդ անունով անոր սպաս և պաշտօն կը մա-

տոյցուէր¹, իբրեւ թէ նա աստուածութիւն մը ներկայացնէր. անոր ի պատիւ կանգնուած տաճար մը կամ նուիրական անտառ մը:

Այդ միեւնոյն պաշտող խոր զգացումէն պիտի դրոշմուի կամ դրուագուի վիրգիլիոսի դէմքը դրօշներուն, զրամներուն, Մանտուացիներուն և շրջակայ ժողովուրդներուն անձնական զէնքերուն² վրան:

Անոր պատկերը՝ իբրեւ ընտանի և նուիրական թերափ, ամենուն տան մէջ պահուած պիտի ըլլայ: Հմայեակ պահպանիչ պիտի ծառայէ Երիզանոսին վաճառաշահ քաղաքներէն մեկնող ճանապարհորդներուն, նոյն այն կերպով որ փոխզեան սուրբ պատկերները Ենէասը պահպանեցին անոր արկածալից երկար ծովագնացութեան միջոցին, ողջութեամբ զայն հասցնելով ուր

1. E. Travi. *Nel Bimillenario Virgiliano*. «Il suo nome è rimasto sacro e sacrosanto, come ciascuno dei suoi versi, e le più fiere città d'Italia si inorgogliscono quando possono ricordare che Virgilio le ha amate e che le ha abitate o che le ha soltanto nominate». Այսինքն՝ ամենուն համար նուիրական և պաշտելի անուն մը:

2. Նոյնը. «Molti secoli dopo la sua morte, gli abitanti di Mantova, sua patria, riproducevano ancora la sua effigie sulle loro monete, le loro armi e le loro bandiere».

մտադիր էր վերադառնալ: Եւ ժողովուրդը՝ որ մէկ բառի մէջ կը խտացնէ ամբողջ աղօթք մը, խնդրանք մը, նոյն պարզութեամբ թռիչ պիտի տայ իր հոգւոյն երբոր յանդիման գտնուէր այդ հրաշագործ ծառին, որուն մէջ պատկերացած կը տեսնէր այլեւայլ դից հզօր և փրկարար ստորոգելիները:

Այս կերպով, ամենահեռաւոր վայրերէն, ժողովուրդը երկիւղած հաւատքով զոհարերումի և ուխտի պիտի գար Վիրգիլիոսի ծառին. կատարեալ վստահութեամբ որ անոր ուղղուած խնդիրք մը կը նշանակէր որքան մարդս այլուր դիմած ըլլար, առանձին առանձին, կոռնոսին կամ Սատուոնոսի տաճարներուն, և կամ Հերակլէս Արեւին. բայց մասնաւորապէս *Juno Lucina* դիցամօր, ինչպէս Իլիթիա կամ Արտեմիդ դիցուհիներուն, որոնց հովանաւորութեան ներքեւ — ինչպէս քիչ վերջը պիտի պարզեմ — և անոնց ձեռնկալու ներկայութեամբ մարդ էակը կը ծնէր: Վիրգիլիոս, յաչս իր հայրենակիցներուն, նոյնացած էր մարդկութեան բարեխնամ մանկարարձ այդ դիցուհիներուն. նա մանաւանդ Իլիթիայի՝ զոր զեղարուեստը սո-

1. Eugène Talbot. *Mythologie grecque et latine*. Les fonctions d'*Ilithyia*, divinité préposée à l'en-

վորաբար կը ներկայացնէ ոտնկայ, ձախ ձեռքով վեր բռնած կեանքի ջահը. մինչ աջովը, զոր հանդերձին ծալքերուն տակ ձեռնտու երկարած է, կը քաջալերէ մատաղածին տղաբերը:

Եւ վիրգիլիոս Իլիթիայի կամ Եունոյ Լուսին դիցամօր խնամակալ ձեռքը ներկայացուցած ատեն՝ կը նոյնանար միանգամայն Բարի հոգոյն, այն գեղադէմ պարման աստուածը, զոր գեղարուեստը կը պատկերացնէ լուսափայլ զգեստով, առատութեան և բեղնաւորութեան ամաղթեղջիւրը ձեռքին մէջ:

Այս այն բարի ոգին էր, այն հրեշտակը, ո՛չ տարբեր մեր պահապան Հրեշտակէն, որ մարդս աշխարհք եկած պահուն անոր անձին կը յարէր, անոր ճակատագրին, իրրեւ թէ անոր էութեան կրկնութիւնը լինէր:

Նոյնգունակ էր պարսկական հին քանդակներուն մէջ պատկերացած fervor կոչուած ոգին, արքաներուն գլխին վրան թեւատարած դիրքով, որ, ըստ հին հաւատքին, անոնց անձին կրկնութիւնն էր,

trée de l'homme dans la vie, étaient souvent attribuées à Héra ou bien à Artémis, այսինքն է՝ Անահիտ Մօր. ասոր համար Մայր կը կոչենք, որ հնագոյն է Հելէն Հերայէն և Արտեմիսէն:

աննիւթ ոգին, որ ամենուրեք կ'ընկերէր իր հովանաւորութեան ներքեւ գտնուողին:

Վիրգիլիոսի ծառը, սակայն, Հերակլէս Արեւին յատկապէս ընծայուած ըլլալով, անոր դիմող ուխտաւորները աստիճան մը հզօրագոյն թեւարկութեան ներքեւ կը գրտնուէին. մասնաւորապէս արկածալից և երկար ծովագնացութեան վտանգներուն ինքզինքնին ենթարկողները:

Վիրգիլեան ծառին բազմակողմանի հրաշագործութեան այս զօրութիւնները մեկնութեան կը կարօտին: Որով պիտի ճշտուի լատին ֆերթողահօր դիցակարգումին աստիճանը, անոր գերաբուն էութեան մասին Մանտուացիներուն և շրջակայ ժողովուրդներուն կագմած բարձր գաղափարը:

Նմանապէս երեւան պիտի գայ թէ իր մասնաւոր և բնականօր յատկութիւններովը այդ ծառը համապատասխանեց մէկէ աւելի աստուածներու ստորոգելիներուն: Առ այս հարկ պիտի ըլլայ դիցարանութեան և գիտութեան ծանօթութիւններուն զիմել:

Այդ ամբողջութենէն աղօտապէս պիտի ուրուագծուին Վիրգիլիոսի ծառին պաշտամունքին կրօնական սկզբունքները, այն հին հաւատքը որ Հայոց նախահայրերն ալ ունեցան և որ հնադարեան անցեալին

օրով, ինչպէս այսօր քրիստոնէութիւնը,
իրարմէ հեռաւոր ժողովուրդները կը միա-
ցընէր:

Ոտն առ ոտն ուստի յառաջանանք,
իրբեւ թէ նուիրական տաճարի մը մուտ-
քին աստիճաններէն վեր ելլէինք:

*
* *

Ծ. Ո՞ւր կը գտնուէր, ի՞նչ տեսակ էր,
ինչպէս կը կոչուէր այդ ծառը: Հայերէն
լեզուին մէջ ո՞ր բառը անոր կը պատշաճի:

Ասոնց պատասխանները Այլաբանու-
թենէն, Աւանդութենէն, քիչ մ'ալ Լեզուա-
գիտութենէն պիտի ստանանք:

Արդ, Աւանդութիւնը՝ որմէ սորվեցանք
Մանտուացի Մեծ Քերթողին ծնելուն պա-
րագային «in un solco (ակօս) della
campagna di Andes», շարունակելով
իր զրոյցը, կ'աւելցնէ «որ տեղացիք՝ այդ
ատենուան և այդ երկրին ըստ հին սովո-
րութեան = secondo il costume antico
dei tempi e del paese = անոր ծնած
ակօսին մէջ *Populus* (որուն հայերէնը
յետոյ պիտի ճշտենք) ծառի դալար ցօղուն
մը կը տնկեն, որ արագ աճելով և բար-
ձրանալով կը գերազանցէ շրջակային մէջ
գտնուող բոլոր իր նմանները՝ ստեղնաշի-

տակ իր հասակովը և սաղարթին պերճու-
թեամբ. և կը կոչուի Վիրգիլիոսի Մատր,
համբաւաւոր ուխտատեղի մը դառնալով
յղի կիներուն = Et hauta in tanta
veneratione dalle donne, che vi fa-
ceano voti et offerivano doni ne le
loro gravidanze:

Ասոնց բերած ուխտանուէր ընծաները,
կ'ենթադրեմ, եղած ըլլալու էին՝ ըստ ա-
մենահին սովորութեան, ուլունք, սաթ,
խնկահոտ յամպար, կանացի պճնազար-
դեր, թերեւս ալ Վիրգիլիոսի դէմքով դրոշ-
մուած դրամներ կամ մետաղներ, զորս ի
դարձին, միասին կը տանէին իրրեւ նուի-
րական և պահպանիչ սուրբ պատկեր կամ
ընտանի թերափ:

Ուխտագնաց կիներէ, սովորաբար, այդ
այցելութեան ի յիշպտակ, իրենց զգեստին
ծայրէն կտրօն մը կապէին հրաշագործ
ծառին ճիւղին, երփն երփն զայն պճնա-
զարդելով:

Մառ մեծարելու սովորութիւնը Արե-
ւելքի մէջ կը շարունակէր, գոնէ իմ ման-
կութեանս օրով. նա մանաւանդ ամուլնե-
րուն կողմէն. ինչ որ կարեւոր է Վիրգի-
լիոսի ծառին հայերէն կոչումին ճշտումին
համար:

Երփն երփն երեւոյթով այդպիսի ծառ

մը տեսած ըլլալս կը յիշեմ Պոնտական ծովին ներաշխարհին մէջ, ուր դիցարանական անցեալին ատեն Ամազոնները կը բնակէին, Մագոն լերան երկուստեք: Եւ աւելին ուզելով ճշտել, Օրդու ծովեզերեայ քաղաքէն ներս, Փացս կոչուած ջերմուկներուն վայրը, ուրկից դասական Thermodon գետը, որ Արաքս ալ կը կոչուէր, փասիաններուն սիրած անտառներէն դէպ ի ծով կ'ընթանայ, գոռ պատերազմիկ այդ կիներուն թերմէ¹ ոստանին քով, որուն պաշարումին առթիւ Յունաց Հերակլէսը իրեն 12 վաստակներէն մին կատարեց՝ Ամազոններուն թագուհւոյն գօտին ձեռք ձգելով:

Populus էր, ուրեմն, պաշտուած այդ ծառին տեսակը, որուն անտառներուն մէջ կը հաճէին բնակիլ գետերուն աստուածները: Անոնց սաղարթախիտ գմբեթացումին տակ գուշակները իրենց պատգամները կուտային: Հաւանականաբար Լատինոս արքան իր դստեր ամուսնութեան հարցին համար երբոր Փաւնոսին դիմեց, *Populus* անտառին մէջ ստացաւ պատասխանը:

Ըզձին փաւնեայ պատգամաց հօրն ի խնդիր,

1. Thermæ, զոր Սալոնիկի ծոցին մէջ ալ կը զբտնենք, *Therm* = *Term* = Զերմ, Քանզի *Th* կը փոխանակի *Q* ի:

Եւ հարցանէ զանւառն որ շուրջ քան ըզբնաւ
 Լայն քան զանւառս առ խորածորն Ալբոնեաւ...
 Անտի յերկբայս Իտալք պատգամբս խնդրեն
 Եւ հնուտրեան անտի երկիրն համօրէն:

ԵՆ. Է. տող 122-129.

Ա՛լ աւելի բացայայտ Վիլրզիլ կը խօսի
 երբոր Լատինն երկրին ծերօն աստուածը,
 Տիրեր զետը, Ենէասին կ'երեւի՝ տեսիլ-
 քի մէջ, ապագայ եղելութիւնները անոր
 յայտնելու:

Էր ցայգ, և խոնջք հանգչէին այն ինչ ի նիրհ
 Անդեայք և բամբ հաւուց համայն ընդ երկիր,
 Հայրն Ենէաս յոգնավարան ի սիրտ իւր
 Յուզեալ հոգովքն ընդ պատերազմն տըխուր,
 Ընկողմանեալ անգանօր յէզրը զետոյն,
 Ընդ ցրրտագին հանգչէր երկնաւ յամր ի քուն:
 Եւ ահա ինքն աստուած երկրին երեւէր
 Բազմազրուարճ զետն, հինաւուցըն Տիրեր
 ՄԱՂԱՄԱԽԵԱՅ Ի ՄԷՁ ԾԱՌՈՅ ՎԵՐԸՄԲԵՐԶ.

Գալարագեղ սքողէր ըզնա ի հանդերձ
 Նուրբ կըտաւի, և եղեգնօն թաւ ի ստուեր
 Հովանացեալ նըմին ըզհերսըն ծածկէր:

ԵՆ. Ը. տող 37-49.

ՄԱ. Գեր. Հիւրմիւզեան կադամախի վե-
 րըմբերձ թարգմանած է: Եւ իսկապէս Po-
 pulusը բուսական ընտանիքի մը նախա-
 տիպարի հանգամանքով, կադամախ՝ լաւ
 եւս կադամահ հայ բառին կը համապա-

տասխանէ. այլ ոչ մշտապէս վիրգիլիոսի ծառին: Ինչ որ պիտի ջանամ ստուգել, նախնեաց յիշակութեանց և բուսաբանութեան դիմելով: Ամենամեծ դժուարութիւնը համասօտ գրելն է, որքան կարելի է. քանզի նիւթը ընդարձակ է և խոտորիչ:

Մտաբերու անունները ամէն լեզուի մէջ խառնաշփոթուած են:

Կը բաւէ ֆրանսացի հմուտ լեզուագէտ, Pictet հեղինակին առաջին հատորին ծառերու վերաբերեալ գլուխները հարցաբռնել: Հոն կը նշմարենք, օրինակի համար, մեր լեզուին ՍՍՍ բառը, որ Սլաւական լեզուախումբին մէջ կոնաբեր = *conifères* ներուն յատկացուած է:

Նմանապէս մեր Նախնեաց գրութեանց մէջ՝ նոյն շփոթութեամբ, ՍՍՍ կը համապատասխանէ *Abies*ին, այսինքն՝ *sapin blanc*: Միանգամայն Սարոյին, որ է *Pinus* = *pin*: Վերջապէս՝ Նոճիին, որ է *Cypressus*: Երեքն ալ կոնաբերներու ընտանիքէն:

Մեր Նախնեաց այս տարբեր գործածումներուն պատճառը այն է որ, անոնց Սոս կոչածը, կոնաբերներուն նման բըրգածեւ վերլմբերս էր, և անոնց նման խէփ կը ծորէր:

Ահաւասիկ շփոթում մը՝ որմէ իսկ և

խակ պիտի օգտուինք, ուղղակի մտնելով հարցին մէջ. այսինքն *Populus* ըսածնին բուսարանական ռը տեսակին կը պատկանի: Այս կերպով կարելի է զանազանել Հայերէնի մէջ *Populus*-ի համապատասխանող մի քանի կոչումները, թարգմանչաց գրութեանց մէջ:

Ըստ արդի դրական և գիտական դպրոցին, *Populus*ը ուռեկներուն = *Salicine* մեծ ազգատոհմին մի կարելոր ճիւղաւորումն է: Ինքնին արդէն՝ ընտանիքի մը նախատիպարն է, բազմաթիւ ընտանիքի մը հայրը: Ընտանիք մը զոր պատշաճ է Հայ լեզուին մէկ կոչել կադամախ, լաւ, ես կադամահ: Որմէ կադմխուտ = լատիներէն *Populeum* (ուր՝ ET = ՈՒՏ = lieu de...), այսինքն ուր որ շատ կադամախ կայ, կադամախի տեղ, անտառ: Համոտ. կրողնուտ, Այմարեկնուտ, Աղբուտ. եւն. եւն. Բարուտ, Եղեգնուտ:

Մեր կադամահ = կա՛դամահ, լեզուագիտապէս, սերտ ազգակցութիւն ունի Յունաց *ΚΑλαμος* և լատ. *Kalamus* ին հետ, որ կը նշանակէ Եղեգն = *Roseau*. որոնցմէ զաղղ. *Chalumeau* (հնչէ՛. խալում) = ցողուն:

Ընթերցողիս կը թողում այլ և այլ լեզուներու մէջ *Kalam* = *Chalam* (խա-

լամ կամ խալէմ) բառին ազգակիցները փնտռելու հաճոյքը: Այսպէս իտալերէնին մէջ *calamo* = կալամոյ = պատուաստ, *incalmare* = պատուաստել: Բոլորին ալ բունարմատն է ԿԼ՝ որմէ կալ, կուլ, եւն. որ հնչաբանաբար կը նկարագրէ ինչ որ խողովակի ձեւով է: Միանգամայն CAL կը նշանակէ = *élévation en tige* = ուղղարուն ընթիւղի, բրգածեւ բարձրութիւն:

Հայերէնը ունի դարձեալ՝ *Populus*ին համապատասխանող՝ Աձրի և Այծառ բառերը, որոնց ազգակից կը գտնենք Յունարէնին մէջ *Αιγείρος*, ըստ Լատին հնչման = *aigeros* (այճեր), որ է *peuplier* (Տէս, *Etym. de la langue grec. հեղինակ Court de Gebelin*):

Այս Ադեր = Եդեր = Աձերէն սերած կը գտնենք *Εγείρω* = Եդերո = *exciter*, գրգռել բայը: Նմանապէս՝ Ադորիկոն մակարոյծը, որմէ կը պատրաստուէր սրերը, ինչպէս արխանուսարեան դէմ դարման մը:

Յունարան այս երեք բառերն ալ սերտ յարաբերութիւն ունին՝ կանանց ուխտատեղի դարձած, Վիրգիլիոսի Մառին, անոր բնական և բուժիչ յատկութեանց հետ: Բուսարանութիւնը միայն կրնայ ճշտել թէ այս կադամախ ընտանիքին ո՞ր տեսակը կը պատշաճի Վիրգիլիոսի դիցակարգու-

մին, անոր հրաշագործութեանց և իրեն նմաններուն վրայ ունեցած վերոյիշեալ գերազանցութեանցը: Կայ *Populus Alba* մը, յունարէն դեպէն. Հայերէն ՍՍՍ՝ նոճի ձեւով առեղեաշխտակ, ըստ նախնեաց նկարագրութեան, մինչեւ 30 մեղր բարձրացող: Ասոր կարեւոր յատկութիւններն են՝ դիւրավառ լինելը: Դեղին ներկ կ'արտադրէ որ կը համապատասխանէ ՍՍՍ գոյնին (Տես Հայկազեան Բառգիրք):

Ոչխարները և այծերը — յիշէ՛ այժառ բառը — մեծ հաճոյքով կը քերծեն անոր դալար շերտերն ու ցողունները: Այս *P. Alba*ի մէկ տեսակին տերեւները զարնան եղանակին սպիտակ են, աւելի վերջը կը փոխուին գորշագոյն կանաչի: Նոյն տեսակէն կայ *P. Tremula* = դողողուն. այսպէս կոչուած իր տերեւներուն յարաշարժ ՍՍՍափիւնին համար: Հոս, Հ. Քաջունին ինծի օգնութեան կը հասնի. «Կեզեւ նորավարի ի ջահս. տաշեղօք փայտի նորագործեն հիւսուածս ազնիւս ի գլխաշուք կանանց: Ոչխարք և այծք ուտեն հաճութեամբ զտերեւս նորա (տերեւէն առջի զկեղեւս. յիշէ՛ Յակոբ նահապետին հնարքը): Արդարեւ, ընթերցողը, Սուրբ Գրքէն (Ծննդոց. 30. 37) կրնայ տեղեկանալ, այծերուն և ոչխարներուն αἴγειρος գրգռիչը

սիրելուն պատճառը: Թէ՛ ինչ վարպետ հնարքով, Լաբանին հետ մրցակցելով, Յակոբ նահապետ «Մեծացաւ այրն յոյժ յոյժ, և եղել նորա ոչխար և արջառ յոյժ, ծառայք և աղախնայք, ուղտք և էջք»: Կ'արժէ կարդալ այդ երեսներորդ և անոր յաջորդ գլուխները:

Ասոնցմէ կարեւորագոյն է *Populus Nigra*, այսինքն՝ Սեաւ տեսակը, Փաղիակակ կամ *P. Franc* կոչուած, բարձրածաղկ փառաւոր ծառ մը. որուն ճիւղերը զարնան եղանակին խնկահոտ ուտին մը կը ծորեն, որմէ կնդրուի կը պատրուաստուէր: Միեւնոյն խէժով կը բաղադրուէր *populeum* րսուած սպեղանին: Բազմատեսակ ծառայութիւններ կը մատուցանէ մշակին և այգեգործին, իբրեւ որթատունկի նեցուկ, և ուռնիին նման՝ խուրձի կապոց. եւն.: Ասոր մի տեսակը կը կոչուի Եփակեակ, վենետիկեան զաւառին յատուկ, ժողովրդական բարբառով՝ Տալպօն, որուն վրան կը պատուաստեն (*incalmare*) առեկիւն: Յիշէ Յունարէն *Καλαμος*ը:

Վիրգիլեան *Populus* ծառին համապատասխանող հայերէնին մասին առաջին եզրակացութիւն մը տալէն առաջ, դիմենք նաեւ «Հայ Բուսակ»ին, կադաւսի վերնագրին. «Մեր երկրին մէջ, կը գրէ մեր սքան-

չելին Ալիշան, այս ծառիս շատ գտնուելուն յայտարար է և կաղմխուտ անունը:

Հին հեղինակը, ինչպէս կուրտիոս ՍՕՍ-
կաց հետ յիշեն Երասխայ կաղամախնե-
րը»: Հայաստանի մէջ ալ ուրեմն գետերու
աստուածութիւնները կաղամախ ՍՕՍ ի
անտառներուն մէջ կը հաճէին բնակիլ, և
ըղձապատումներուն ալ սիրելի և յարմար:
Ալիշան շարունակելով, «Բարձր տեսակը՝
բարձրաձող կոչելով, Սօսի և կաղնեաց
հետ յիշէ Սարգիս մեկնիչ վարդապետը:
Յիշեն և ուրիշ հեղինակը մեր և Ս. գիրք
շատ տեղ: Կոր տեղաբնինք դողդոջուն =
P. Tremula. Քր. Tremble, յիշեն ի
Պոկրան, մօտ ի Մուշ, ուր մերայինք յիշեն
զկաղմխուտ տեղը: Եփրատեանը = P.
Euphratica, ի Մարաշ: Սևան (P. Ni-
gra) ի Հս. և ի Հը. կովկաս (այսինքն՝
Արաքսի, կուրի, ճորոխի գետածորերուն
մէջ): ԲՐԳՍԱՉԵԻՆ (P. Pyramidalis) ի
Մեծ Հայք և Փոքր Հայք»:

Այս ծանօթութիւններուն իբր առաջին
հետեւութիւն՝ որ Մուշի մօտակայ կաղ-
մխուտը *Populus*ին հասարակ տեսակէն
էր: Մինչ անոր բարձրաձողը, այն որ
իւժ կ'արտադրէ, ճարտարարուեստի¹ և

1. ԲԱՉՈՒՆԻ. Բոգրք. Արտեստ. և Գիտ. «Կեղև նոր»

բժշկութեան պիտանին, ՍՍՍԻՆ հետ յիշատակուածը և նոյն իսկ ՍՍՍ կոչուածը, Վերին Մեծ և Փոքր Հայքի և Այսրկովկասեան կողմնաշխարհներուն առանձնաշատուկ է: Քիչ յետոյ պիտի ստուգենք որ այս վերջինս նմանապէս վերին իտալիոյ յատուկ ծառ մ'է: Ասոնցմէ զատ «Հայ բուսակ» էն կը տեղեկանանք որ այդ ծառը «ինչուան կարնոյ բարձրաւանդակին վրան ալ տեղ տեղ կը գտնուի»:

Այդ բարձրաւանդակին կողերէն կը բրխին, Երիզանոսէն և Տիրբերէն ո՛չ նուազ պատմական և հինաւուրց հայ գետեր, որոնց աստուածներն ալ, հաւանականաբար, populusի անտառներուն մէջ կը հաճէին բնակիլ. և ուր կիւսահմայներն ու քրմանոյշները կը պատասխանէին իրենց դիմող ուխտաւորներուն: Նոյն այն կերպով Եւանդրոսին յաւերժահարս մայրը, կարմենտան, Տիրբրի սօսեաց անտառին մէջ զետեղուած բագինին մօտ, իր զաւակին յայտնեց Ենեանց ապագան:

«Եւ զայսոսիկ այն ինչ ըզվէպս աւարտէր,
ի գետափանց անտի յառաջ խաղաղեալ
Յոյց ըզբագինն անդ և ըզդուռնըն ձայնեալ

վարի ի Ռուսաստան ի հանդերձել զկաշիս Մարոքի...
ոստը նորա տան նարօտ դեղին» որ է մեր վերեւ զուրցած
ՍՍՍ գոյնը:

Հսովմայեցի արդ բարբառով կարմենւեան .
 Զի անդրստին ի սկըզբանէ պաւսմեն զայն
 Յաւերժհարսինըն լեալ պատիւ կարմենւեայ ,
 Այն որ կամաց ճակատագրին կիւսահմայ ,
 Նախկին էնեանցն երգեաց ըզփառս ապառնիս ,
 Եւ զՊալլանտեայ² զառ յապայ զպերճ դըրուատիս :
 Եցոյց ապա զանտառըն մեծ անդանօր ,
 Զոր յապաստան³ դարձոյց Հոսմուլն ապա զոռ :
 Ենէական : Երգ . Ը :

ԾԲ . Գիտութեան ընձեռած այս ծա-
 նօթոյրներով վիրգիլեան ծառին բուսա-
 բանական ո՞ր ընտանիքին պատկանիլը
 որոշուելէն յետոյ , անոր տեսակը վերջ-
 նականապէս ճշտելու համար լաւագոյն
 միջոցը Մանտուայի շրջականերուն ժո-
 դովրդական հնաւանդ զրոյցներուն դի-
 մելն է :

2. Պալլանցիոսմ , արդից Պալատինեան բլրան վրայ
 Եւանդրոսէն հիմնուած նախահոմէական Հոսմը :

3. *Asylum*, նուիրական անտառներուն անքոյթ պա-
 տըսպարան : Մեր Տիգրան արքան ալ՝ Հոսմուլին նման ,
 այդպիսի ապաստանի տեղւոյն վրան կերտեց իր քաղաքը :
 Ասոնց օրինակին հետեւեցաւ մեր Արշակը « ի թիկանց
 կուսէ Մասեաց շինեաց ձեռակերտ , ժողով մարդկան մե-
 զաւորաց . և ետ հրաման , որ ոք անկեալ անդր բնակեացէ ,
 մի՛ լիցի ի վերայ նորա իրաւունք զառաստանի » : ԽՈ-
 ԲԵՆ . Գ . ԻԶ .

Այս տեսակ առանձնաշնորհեալ անտառով մը շրջա-
 պատուած էր շատ հին անցեալին մէջ այս տողերը զրոգին
 բնակած Ազոլոյ քաղաքը , որմէ հետեւեցաւ յետ-հոմէա-
 կան շրջանին անոր *Asylum* մականոցումը :

Այս աւանդութիւնները, որոնցմով Պատմագիրներն զբաղած են, կը համապատասխանեն Մանտուա քրմանոյշին, երկար շրջելէն յետոյ, Մինչիոյի եզերքները ժամանելուն առասպելական թուականին. երբոր Ուիզիոսին յորջորջած Populifer Padus = կաղմիտարկ, կամ մեր պարագային, սօսարկ այժմեան Po գետը, Երիդան դիցաբանական անունը կը կրէր. և Պլինիոսի յիշատակած Եօրնծովը — որու մասին խօսեցանք Գալլիկ գաղթականներուն Ալպեաններէն իջնելուն առթիւ — Աղբիայի, Ռովիկոյի, Ֆերրարայի և Հուսանայի նահանգները ամբողջապէս, Վենետիկեան ծովալճին նման կը ծածկէր, իր ծփծփուն ջուրերէն զուրս թողնելով, ցիրու ցան կղզիներ, որոնցմով պիտի կազմուէին ներկայիս այդ բարգաւաճ երկիրներուն գլխաւոր քաղաքները:

Ծովալճական երբեմնի այդ վիճակին վրայ գաղափար մը գոյացնելու համար, մասնաւորապէս անոնց համար որ այցելած չեն Ռիմինիէն մինչեւ Աքուիլէա երկարող այս ճախճախուտ ծովեզերքն ու անոր ներաշխարհը, կը բաւէ՝ երեւակայութեամբ, Աղբիականի արդի մակերեսը երեք մեղր բարձրացնել. ու կամ այժմեան գետներէսէն իջնել երեք մեղր խոր, հաս-

նիլ Հոռոմէական դարուն շինութեանց քա-
րայատակին, որ հազիւ երեսուն հրդմդը-
րարծր է ծովէն, որուն ջուրերուն անդի-
մադրելի ընդմտումէն տակաւին հնարը չէ
զանուած ազատելու ինչ որ պեղումներէն
երեւան կ'ելլէ. ընդ որս, Հռաւեննա քա-
ղաքին մէջ գտնուած Մեծն Թէոդորիկոսի
տաճարին հնութիւնները:

Իսկ եթէ ուզէինք, պարզ հետաքրքրու-
թեան համար, ծովը բարձրացնել հինգ
մեղրէն քիչ մ'աւելի, Փատուա քաղաքը
կիսովին ողողուած պիտի մնար, և Ազրիա-
կանի ալիքները մտեցուցած պիտի ըլ-
լայինք Թրեւիզէն քիչ հեռու. Հարկ չէ՛,
սակայն, բնութեան և մարդու գործակ-
ցութեամբ ձեռք բերուած այսքան սքան-
չելի արդիւնքները, ծառի մը տեսակը ճըշ-
տել ուզելով, փճացած տեսնել, ըլլայ իսկ
երեւակայական ենթադրութեամբ, Թաղել
Վենետիկն ու Միսիթար Հօր Տունը ջրերու
անսահմանութեան տակ, և ծովին հետ
բարձրանալ դարերու մշուշին մէջ, որ իս-
կապէս կը տիրէ շարունակ, տարւոյն գրե-
թէ բոլոր եղանակին, Փոյլի գետընթացքի
երկայնքին, հետզհետէ Թանձրանալով դէպ
ի ծովը:

Մեզի համար բաւական են Քրիստոսէ,
մօտաւորապէս, աասնեւհինգ դար առաջ

այն թուականները, երբոր կապաղովկեան Hat կամ Het կոչուած գաղթականները կը հաստատուէին Եօթնձովին կարելորագոյն կղզիներէն մէկուն մէջ, որ անոնցմէ ստացած անունը յետոյ պիտի հաղորդէր Պալքանական թերակղզին Իտալականէն բաժնող ձովուն: Երբոր, կ'ըսեմ, Հելլէններն ալ, ըստ աւանդութեան, Երիզանի բերանը կը հիմնէին Spinaի վաճառաշահ ձովաքաղաքը, որուն պեղումներն արդ կը կատարուին:

Եւ երբոր, վերջապէս, վերոյիշեալ Հայ ձովապետը, Խաղտեաց և Արմենիոյ ընտիր մետաղներն ու այդ տեղերուն ծաղկած ճարտարարուեստին¹ պատուական ար-

1. G. Maspero. *Hist. ancienne des Peuples de l'Orient*. էջ 284 - «Sur les côtes du Pont-Euxin, les Saspire (ուր է կիմիւշխանէ, Սպիր) et les Chalybes (որ նոյնն է Chaldi, տե՛ս Սարբոն, կոչուած նաև Արմենիալիպք), livrés à l'exploitation des métaux et qui fournissaient d'étain, de cuivre (որ Arme = Rame կոչուած կը վաճառուէր), de fer (մասնաւորապէս խալիպներուն պողպատը՝ Հոմերոսէն ալ յիշուած), même d'argent et d'or la plupart des nations du monde oriental»: Ինճիճեանի Հնախօսութեան մէջ ընթերցողը կրնայ ընդարձակօրէն տեղեկանալ Հայաստանի բերքերուն մասին. Արարատ գաւառէն աւելի, ըստ իս, Մոփաց աշխարհին մետաղահանքերը անուանի էին, ուր է Արզանա Մատէն. Khabour maden. զոր թուրքերը այժմ կը խորհին շահագործել:

տապրութիւնները փոխադրող նաւերով կը հասնէր Եօթնօրովի ջուրերուն մէջ, և Սպինայի մօտաւոր մէկ կղզին կ'որոշէր իր հիմնելիք դաստակերտին վայրը, որ պիտի կոչուէր Felix Ravenna: Իսկապէս Երանեակ կամ Երանուհի, քանի որ ոչ մէկ խորշոմ աղօսեց անոր վեհ ճակատը: Դըշխոյաւայել փառքով տիրեց ծովերուն, ինչուան որ իր աստղն ալ, Հոռմէականին հետեւելով, խոնարհեցաւ իր Արեւմուտքին, սպասելով մոռացութեան մթնշաղէն յետոյ յուսատու արշալոյսին, որ երկուքին համար միանգամայն պիտի ծագէր՝ մեր օրով:

ԾԳ. Վիրգիլիոսի դիցակարգման ծառին վերարբերեալ աւանդութիւններէն մին է Արեւի զաւակին, անխոհեմ Փայէթոնի գլխուն հանդիպած փորձանքը, որուն զոհ երթալէն զատ յաւերժահարսն իր քոյրերուն ալ կերպափոխութեանը պատճառ եղաւ:

Պատմական հիմ մը պարունակող՝ ա-

1. G. P. Berti. *Ravenna nei primi tre secoli dalla sua fondazione*. Cap. XXXI. Si traduce nel linguaggio Storico la simbolica narrazione di Fe-tonte. Ըստ Բերտիին, Փայէթոն, Հուսկննայի արքան, Պեղասրներուն վերջին դիմադրութիւնը կը ներկայացնէ, Ընդդէմ Հելլէններուն, որոնք Տրոյան կործանելէն վերջը, Պեղասրեանց Իտալիոյ մէջ զրաւած գաղթավայրներուն վրայ կը յարձակին: Այս մեկնութեամբ, Հուսկննան,

րեւելեան այս այլափոխութիւնը, որմէ Հելլէնները՝ իւրացնելով և անուանափոխութեամբ, պիտի ճոխանային, Դիցարաններուն համար կը ներկայացնէր անփորձ Երիտասարդութիւնը, որ իր կարողութենէն վեր ձեռնարկներու մէջ կը նետուի, իբր անձը վտանգելէն զատ իրեններուն ալ դժբախտութեանը պատճառ կ'ըլլայ:

Երիզանոսի ջուրերուն մէջ հանդիպած այդ արկածին բարոյական կողմը շօշափած ատեննիս, բնական բերմամբ կ'անդրադառնանք որ արեւելեան դիցարանութեան մէջ ծնած Արեգակը = Sole, որ երբեք չէր թերացած իր կնոջը՝ Երկրիս հանդէպ, դեռ աւելի հաւատարմաբար՝ երբոր այս վերջինս Լուսնին հետ նոյնացաւ, Արեգակը, կ'ըսեմ, Եգէական ծովը անցածին պէս, Ոլիմպոսի անմահներուն բարբերու լքումէն վարակուած, կորսնցուց իր վայելուչ լրջութիւնը: Եւ այսպէս է որ բազմաթիւ զաւակներ ունեցաւ, որոնք Eliadi = Արեւածինք կոչուած են դիցարանութենէն:

Ասոնցմէ մին է Փայէթոնը, որ կլլիմենէ

Էրբ Պեղասցեան Դաշնակցեալներուն մայրաքաղաքը և Ազրիականի Թագուհի, նախահոմերական դարերուն համար կը գառնայ ինչ որ էր Վենետիկը Միջին դարու ժամանակ: Ըստ Պլուտարքոսի, Փայէթոն Մուսներուն արքան էր, Փոյ գետին մէջ խղզուած:

յաւերժահարսէն ունեցած էր: Իսկ երիտա-
սարդին ըոյրերը կը կոչուէին Ֆետուզա,
Լամպեցիա և Լամպենուզա: Երեքն ալ, մօ-
տաւորապէս, միեւնոյն իմաստը կը յայտ-
նեն՝ շողուն, փայլականանշոյլ և փայլակ-
նացայտ: Արդէն, Արեգակէն ուրիշ կերպ
կարելի չէր ծնիլ, քանի որ Զերմութեան,
Զօրութեան, այլ նամանաւանդ Լոյսի բուն
իսկ ակնադրիւրն է. դիցարանօրէն Բնու-
րեան տեղարքայն = Le Dynaste Phy-
sique. և այդ հանգամանքով՝ Ժամանակիև
Վարիչը: Ասոր համար Արեւելեան Այլա-
բանութեանց մէջ Հերակլես-Արեգը, Տիե-
զերքը տնտեսելու իրեն յանձնուած պաշ-
տօնը, հրեղէն գունտի մը վրայ հեծած կը
կատարէր:

Ըմբռնում մը որ ճշտօրէն կը համա-
պատասխանէր Ետրփւրացւոց պաշտած գե-
րագոյն աստուածին, Եանուս Հօրը, Աշ-
խարհս կարգի կանոնի դեղը = Janus,
l'organisateur et le régulateur du
monde.

Իսկապէս ալ, ինչպէս Բիւռոս քաղզէա-
ցիէն պիտի լսենք, Իտալներու և Արմենե-
րու նախահայրերը զՅանոս կամ Եանոսը
կ'անուանէին՝ ամէն բանէ առաջ՝ Sole
= Արև: Անկէ ամէն ինչ կախեալ էր:
Նա էր երկնաւոր արքան, այլ ո՛չ Արա-

րիչն երկնի և երկրի¹ : Գերազանցութիւն մը որ ունէր Եգիպտացւոց պաշտած գերագոյն աստուածը, և Հայոց կռապաշտութեան օրով մեծարուած արի Արամազդը : Յունաց աստուածահայրն ալ, որքան ալ որ Արեւին կը հրամայէր, քանի որ իրմէ ծնած էր, չարժանացաւ այդ փառքին, և բարոյականի մասին չար օրինակ տուաւ իրեններուն :

1. Ագաթանգեղոս. էջ 61. Երբոր Տրդատ կը պատասխանէ Գրիգորի «Ջորոց զու առեալ զնոցա պատիւն (այսինքն մեր պաշտածները զոր զուն կ'անարգես) ումպէս կարդաս արարիչ. և որ են իսկ ճշմարտիւն արարիչ՝ Թշնամանես, և զմեծն Անահիտ, որով կեայ և զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց. (այսինքն՝ principe de la vie) և ընդ նմին և զմեծն և զարին Արամազդ՝ զարարիչն երկնի եւ երկրի. եւն.» : Որով կը կազմուի, Տրդատի օրով պաշտուած Հայ կռապաշտութեան գերագոյն ամուլը. Արամազդ եւ Անահիտ. այսինքն է՝ *Force* և *Vie*, Ասոնցմէ յետոյ կու գայ վաճազն : Տե՛ս Տրդատայ հրովարտակը. Ագաթ. էջ 106. «Ողջոյն հասեալ և շինութիւն զիցն օգնականութեամբ, լիուլի պարարտութեան յարոյն Արամազդայ, յԱնահիտ տիկնոջէ, և քաջութիւն հասցէ ձեզի ի քաջն վաճազնէ ամենայն Հայոց աշխարհիս», Ուր վաճազն կը նոյնանայ Հերակլէս-Արեւին = *l'Athlète, par excellence*, Աստեղատան 12 նաշատակութեանց Յաղթականը :

Իսկ մեր Անահիտը, որուն հակառակէն կարդա՛ *Diana* = *anaid*, կատարելապէս կը համապատասխանէր Հին Լատիոնի պաշտած բնութեան ազատ և անմեղ կեանքը խորհրդանշանող Դիցուհւոյն, կոյս Հողը՝ որուն արզանդը կը բեղմնաւորի՝ Արեւին զօրութեամբ, ինքնաբոյս պարարտութեամբ :

Ե՛ր, կ'ըսէ, ուստի, Աւանդութիւնը, որմէ բերթողներն ալ, որոնց հետ նաև Ովիդիոս, ներշնչուելով երգած են, որ Եպպփէն, Արամազդի զաւակը, իօ Յաւերժահարսէն ծնած, վիճարանութեան մը միջոցին Փայէթոնին Արեւէն ծնած ըլլալուն մասին տարակոյսներ կը յայտնէ:

Փայէթոն վշտացած, կլիմենէ մօրը կ'երթայ զանգատելու և անկից ուղղակի իր Հօրը կը ներկայանայ, խնդրելով որ թոյլ տար իրեն՝ օրուան մը համար միայն, վարել անոր քստածի հրեղէն կառքը: Ասով լաւագոյն փաստը տրուած պիտի ըլլար անոր արեւածին հարազատութեանը:

Լոյս օրին Աստուածը, բաւական ատեն մը մերժելէն յետոյ վերջապէս կը զիջանի իր զաւակին թախանձանքներուն:

« Հրամանը առածին պէս, Փայէթոն կառքին վրան կ'ելլէ: Այլ ձիերը սանձերը զսպելու տակաւին անփորձ պատանիէ մը վարուած լինելնին զգալով, սովորական ուղիէն դուրս ելլելով կը շեղին: Շրջմուրը թափառելով երկնքին մէջ, նախ և առաջ զայն կը հրկիզեն՝ թողնելով հոն շրջանակ մը, որ ծիր կաթին կը կոչուի: Յետոյ՝ կըրակ տալով Երկրիս մեծագոյն մասին կ'այրեն անոր մէկ ընդարձակ կողմնաշխարհը: Արամազդ, զայրացած, շանթահար

կը պատժէ զՓայէթոնն և կառքը վերստին կը յանձնէ Արեւին: Փայէթոնն թաւալգլոր կը զահաւլիթի Փոյի գետաբերանը, որ նախապէս կը կոչուէր Երիդան»:

Աղիողորմ կ'ողբան հէգ պարմանին քոյրերը և անոր մտերիմը՝ Կիզնու: Ասոնց անմխիթար սուգն ու թափած արտասուքը տեսնելով, Արամազդ Հայրը կ'արգահատի և կ'որոշէ կերպափոխել երեք Յաւերժահարսերը *Populus*¹ ծառի, և Կիզնուը — որ ըստ դիցաբանութեան *Lici* == Լիզուրներուն արքան էր — Կարապի:

Հելլէն դիցաբանութիւնն ալ իր կողմանէ բան մը ուզելով աւելցնել, ի յիշատակ Փայէթոնին հետ Կիզնոսին ունեցած ազգականութեանը, Կարապը երկինք կը փոխադրէ՝ Քնար համաստեղութեան մօտ: Քնարը, որուն վարպետը հռչակուած էր Ապողոն փերոսը, որ Յունաց համար կը դառնար Փայէթոնի հայրը:

Ե՛՛՛՛. Կարապը, սակայն, իր անմահու-

1. Դիողոր Սիկիտացի. զերբ Ե. «Phaëthon tomba à l'embauchure du Pô, appelé autrefois Eridan. Les sœurs pleurèrent amèrement sa mort, leur douleur fut si grande qu'elles changèrent de nature et se métamorphosèrent en *Peupliers*. Ces arbres laissent *annuellement*, à la même époque, couler des larmes. Or ces larmes solidifiées constituent l'*Electrum*» որու մասին պիտի խօսինք:

Թեան նշմարիտ վաւերացումը Լատին Քերթողահայրէն պիտի ստանար, երբոր Ենէականին մէջ, կարգը կու գայ Կուպաւոնի, որ Կիզնոսի զաւակը նկատուած էր:

Եւ գրեզ իսկ իբր, ով Կուպաւոն, որ նըւազ
 Ղզհետ քոյին գունդըս զօրաց առեալ գաս,
 Եւ կարապոյ փետուրք ի քում գագաթան
 Յըցունազարդ քեզ զարգմանակ ամբառնան,
 Կերպարանացըդ հայրենի նըշանակ,
 Լեալ սէր գրոհիդ ձերոյ եղևն անազդակ:
 Քանզի վիպեն զի մինչ կարապ դառն ի սուգ
 Փայետոնի սիրեցելոյն իւր ըղծիւք
 Առարբախիտ Կաղամախևացն ի ստուեր թաւ
 Եւ նորայոցն երգէր ընդ քերցն հովանեաւ,
 Ղզսէրն ի նուազ ըսփոփելով ըզտըխուր
 Ապիտակափայլ ծերն ի մատաղ ի փետուր
 Թողեալ գերկիր և ի յերկինս եղեալ դէմ,
 Փոխէր ողբովք անդր ի յաստեղս երկնածեմ:
 Ենեական (Թորգմ. Հիւրմիւզ) զերբ ժ.

Այս տողերը քնարերգած պահուն վիրգիլիոսի մտքէն երբեք չէր անցներ որ Մարդկութիւնը, անոր վայելչահիւս ոճին պարզութենէն և հրապոյրէն սքանչացած, օր մ'ալ զինքը կերպարանափոխ պիտի ընէր, քերթողական իմաստով, Մանտուացի կարապի¹, ինչպէս Ֆենելոն կոչուեցաւ,

1. Տէս մեծ Լատուր: Le cygne de Mantoue (Virgile).

միեւնոյն պատճառով, Le cygne de Cambrai.

ՅԶ. Արմատացած այլ եւս տեղական համոզում էր, պատմիչներէն յաջորդաբար հաղորդուած, որ Արեւածին այդ Յաւերժահարսերուն կերպափոխումէն բուսած ծառերը, ամէն տարի, միեւնոյն եղանակին, այսինքն է Փայէթոնի մահուան տարեղարձին՝ արցունք կը թափեն եղեր, որոնց կարծրանալէն կը գոյանար *Electrum* = Ելեկտրոն կոչուած ուտինը, որ, ուստի, ուրիշ բան չէր բայց եթէ հէզ Փայէթոնին անմխիթար քոյրերուն, նոյն իսկ անոնց ծառանալէն յետոյ, չորցած արտասուքը, ծիսական հանդէսներուն և քաւութեան արարողութեանց առթիւ գործածուած. որուն ամենաշողունը — Ֆէտուզան և Լամպեղուզան յիշեցնող — Եօթնծովին կղզիներուն արտադրածն էր, ինչպէս քիչ յետոյ վկայութիւնները պիտի լսենք:

Դիողոր հաւանականաբար տեղեակ չըլլալով այս մասին, և Ելեկտրոն խունկը շփոթելով համանուն Սարին = *succino*, *ambreին* հետ, կը յարէ, « այս բոլորն ալ շինծու առասպելներ են. քանզի այլեւս ծանօթ բան է որ Սաթը Բագիլէա կղզիէն մեզի կը հասնի»: Իսկապէս ալ, Հոմարտայեցիք այդ նիւթը Բալտիկ ծովէն կ'ըն-

դունէին: Այս շփոթութեան՝ զոր Դիոդորի հմուտ խարզմանիչը գիտական ծանօթութեամբ մը ջանացած է դարմանել՝ — զլիսաւոր սլառճառը այն է եղած որ Եօթնծովին Ելեկտրիա կոչուած կղզիներուն շահաստանները Ելեկտրոն անունով մէկէ աւելի

1. *Ferd. Hoefler. Diodore de Sicile. Liv. V. էջ 24.* «*Le mythe renferme un grand fonds de vérité; il semble être l'application allégorique d'un fait physique. On a beaucoup discuté sur l'origine du succin. L'opinion que la science a fait prévaloir est que le succin ou l'ambre jaune, avec lequel on a pour la première fois observé le phénomène électrique de l'attraction (ինչ որ վերջիկան ծառին ուխազնաց կիներուն, իղձերուն նպաստաւոր հրաշքներ կարող էր գործել)* est un produit d'altération d'une résine ou manne découlant, sous formes de larmes, d'une espèce de plante (*antidiluvienne*) aujourd'hui inconnue. Ce qu'il y a de certain, c'est que le succin est une matière de nature organique: il se compose essentiellement d'une huile essentielle (*huile de succin*), et d'un acide particulier (*acide succinique*). Quelques chimistes ont trouvé l'*acide succinique* dans quelques plantes de la famille naturelle des *Corymbifères*, et particulièrement dans l'absinthe (*Artemisia absinthium*): վերին իտալիոյ բուսացուցակին կրած փոփոխութիւններուն նըկատմամբ փոփաքողը կրնայ ստուգել վերինա քաղաքին, յոյժ կարեւոր, Նախաշքնեղեղեան ծառերուն բրածոյնէրոս վերաբերեալ Թանգարանին մէջ:

վաճառքներ կ'արտածէին. որոնք ամէնքն ալ տեղական արտադրութիւններ չէին. այլ հոն եկած հաւաքուած Երիզանոսին եղագով. երբոր գետընթացքները հաղորդակցութեան և փոխադրումի լաւագոյն և միակ միջոցն էին, ինչպէս Եփրատ գետը կը ծառայէր Հայաստանէն Բաբելոն իջնող վաճառականներուն:

Ու կամ այդ ապրանքները Եւրոպայի խորերէն հոն հասած էին, Ալպեանց դըժուարագնաց կապաններէն որոնց բացումը Աւանդութիւնը կը վերագրէր հաստարագուկ Հերակլէսին, Արեւելքցին, — ինչպէս ուրիշ առիթով ալ շեշտեցինք — և ո՛չ անոր նմանադէմ կամ նմանատիպ Հերակլէսին (Հերքիւլը), զոր Հելլէնները՝ իրենց ազգային տեսակէտով, յարմարցուցած էին և լոյս տուած, իբրեւ բարեփոխեալ և ճոխացած դիցավիպական երկրորդ տպագրութիւն մը՝ փոքր Ասիոյ մէջ առաջին անգամ երեւցողին:

Այս եղանակով, Եօթնծովին եղագով կը ներածուէին իտալիոյ հանդիպակաց ծովեզրին մէջ, Ելեկտրիտ կղզիներուն ռետինէն և Բալտիկ սաթէն զատ, ասոնց նման Ելեկտրոն կոչուած անդրալպեաններէն եկած սպիտակ անագ, և նմանապէս մետաղեայ խառնուրդ մը, որ չորս մաս

արծաթէ և մէկ ոսկիէ բաղկացած էր: Վա-
նաոք մը որուն արտադրավայրը, այդ հին
դարերուն, փոքր Ասիան էր. աւելի ճիշտը՝
Խաղտեաց և Եգերաց աշխարհը. որոնց
արծաթի և ոսկւոյ հարուստ հանքերուն
համբար պիտի դրդէր Յասոնէն առաջնոր-
դուած Արգոնաւորդները Սսկեզեղմը զող-
նալու արկածախնդիր ձեռնարկին: Չեռ-
նարկ մը որուն իսկական նպատակն էր
տեղական քննութեամբ ճշգրիտ գաղափար
մը գոյացնել Պոնտոսի տիրող պեղասք-
ներուն զօրութեան նկատմամբ: Ըստ այնմ
Հելլէններն սկսան նախապատրաստուիլ,
միանալ: Վճռական հարուածը պիտի տըր-
ուէր Տրովայի պատերազմով, պատրուակ
առնելով կնոջ մը առեւանգումը: Տրովայի
անկման հակազդեցութիւնը պիտի կրէր
Երիզանի վաճառականական հրապարակը:
Քանզի ո՛չ միայն պեղասքեան ծովատի-
րութեան ջնջումով Պոնտոսի հետ ունեցած
սերտ հաղորդակցութիւնները խզուեցան,
այլ Խլիոնը կործանող Հելլէն պետերը ի-
րենց զէնքերը շրջեցին Խտալիոյ մէջ պե-
ղասքեանց գաղթավայրներուն: Իւրաքան-
չիւրը մի ծովաքաղաքի հիմնադիրը կը
յիշատակուի: Ասոնք նոր մրցակիցներ
պիտի հանդիսանային Եթիոնի շահաս-
տաններուն, և մասնաւորապէս Ադրիակա-

նին թագուհի նկատուած Հռաւեննային։
Տրովայի փառաւոր էջին հետ, վերջապէս,
պիտի գոցուէր Եօթնձովին առանձնաշնոր-
հեալ փառաշրջանը. ինչպէս յաջող կերպով
պատճառարանած է Վերոյիշեալ Պերդի,
պատմարանը։

Պէտք չէ՛, սակայն, կարծել որ Փա-
յէթոնին անխորհուրդ փորձը մի միայն
չարիք առթեց։ Անոր բարիքներն ալ հե-
տեւեալները կրնան նկատուիլ։

Ելեկտրոն սաթը, իրեն յատուկ մագ-
նիսական զօրութեամբ, կարեւոր դեր մը,
անշուշտ կատարած ըլլալու էր, Վիրգի-
լեան ծառին կամ Անահտայ նուիրական
անտառներուն ընդ հովանեաւ միացող սըր-
տերը իրարու մօտեցնելու, պինդ կապելու.
ու կամ հեռաւոր ճանապարհորդութեան
վտանգներուն ինքզինքնին ենթարկող երի-
տասարդներուն տրուիլ իրրեւ պահպանիչ
հմայեակ. ո՛չ միայն անոնց կեանքին, այլ
նաեւ երկուստեք փոխանակուած խոստ-
մունքներուն հաւատարմութեան Ելեկտրոն
խունկն ալ, անուշահոտ բուրումովը, շո-
ղուն փայլովը, Արեւածին աչքերու իրրեւ
չորցած արտօսը, սփոփիչ ազդեցութիւն
մը կը ներգործէր Փայէթոնի նման վաղա-
մեռիկները ողբացող սգաւորներուն, այրի-
ներուն. անոնց գոցուած՝ այլ տակաւին

երիտասարդ, սրտերուն բանալով վարդեր-
փին նոր արշալոյսներ խոստմնատու. յար
և նման, տխրագղեցիկ և խաւարչտին մու-
թէն յետոյ, երբոր Փերոս կը բանայ նոր
առաւօտի մը Ելեկտրոնին նման նշոյլար-
ձակ և ոսկէցնցուղ դուռները:

Ելեկտրոն մետաղն ալ, անտարակոյս,
ոսկէգոյն արծաթի իր փայլովը, ինքն ալ
պաշտօն մը կատարած էր, մայրութեան
և հարսնութեան խնամակալ դիցուհիներու
նուիրական անտառներուն, հետեւարար
Վլիքիլիոսի հրաշագործ ծառին ուխտա-
տեղիներուն մէջ. իբրեւ ձօն՝ տրուած կամ
ընդունուած. ու կամ ընտանի յարկին
պաշտպան թերափ և սուրբ պատկեր: Ու
կամ, վերջապէս, Վլիքիլիոսի յիշատակը
մեծարողներուն և անոր հայրենակիցնե-
րուն ինքնապաշտպանութեան զէնքերուն
գեղադրօջ պճնագարդ:

*
* * *

Մէ. Ելեկտրոն ոետինը Երիզանի դել-
տային առանձնայատուկ արտադրութիւնը
ըլլալուն պատմական փաստերուն անցնե-
լէս առաջ կը փափաքիմ լեզուագիտական
Աշխարհագրութեան փակագիծ մը բանալ:
Այս մասնագիտութիւնը, որ հին դարերուն

առուտուրը և արտագաղթումները հետազօտողին յոյժ օգտակար է, յատկապէս բաներով կը զբաղի, իբրեւ թէ անոնք Ազգեր ըլլային, ժողովուրդներ:

Քառերն են որ կը ծնին, կ'ապրին և կը մեռնին: Ինչպէս հանդիպեցաւ Երեկոտրոն բառին, և օրինակի համար Խաղտեաց ճարտարարուեստին Խալիս¹ կամ Քալիպոն կոչուած ազնիւ պողպատին, Հոմերոսէն ալ յիշատակուած: Այլ օրինակ, Հին Հայաստանի Միևնի գաւառին արտադրած *ar-minium* = կարմրուկ Սրիկոնը = սիւլիւյէն՝ զոր *Bullet* կեղտախօսը կը ստուգարանէ *ar+minium*, նկատելով *ar* ը յօդ. մինչդեռ *ar* ը հոյ, հանածոյ, մետաղ կը նշանակէ. արմատ մը որ Լատիներէն ՅՅ բառի սեռականին և բացառականին մէջ երեւան կու գայ. *aere*, որմէ կազմուած է *airain* = արոյրը:

Այս առթիւ ուրեմն մենք կը տեսնենք

1. ԻՆՃԻՃԵԱՆ. Հնախ. Աշխ. Հայ. հատ. Ա. էջ 180 «Քալիպոն Պոնտոսի (Խաղտիք) ի ժամանակս պատերազմին Տրոյայ էին հռչակաւորք սակս հանքաց իւրեանց. յաւէտ երկաթոյ և պողպատի»: Եւ Պօշարը մէջբերելով՝ «Քալիպոն, այսինքն պողպատ, ի Քալիպս ազգէն (որոնք Արմենոխալիպը ալ կը կոչուէին, Հայոց հետ ունեցած ազգակցութեան պատճառաւ) այս ինքն է ի Խաղտեաց գանուան կալաւ. զի լիք այլ ուրեք պողպատ ԱԶՆՈՒԱԿՈՅՆ քան ի Խաղտիս»:

arminiuum ին մահը բայց նաեւ անոր սե-
րունդները. նախ և առաջ *miniuum*, որ
կ'ապրի քաջառողջ կերպով. և *ar* ը՛ իբ
բազմաթիւ ծննդաբերութեամբ, որու մա-
սին տես Court de Gebelin ի Լատինա-
կան լեզուի ստուգարանական բառգիրքը՝
տէ. Géographie Linguistique կո-
չուած այդ մասնագիտութիւնը, ուրեմն,

1. Court de Gebelin. *Dict. Etym. de la Langue Latine.* ազգար. 1779. AR (հնչ. աբ) = désignant les métaux; et 1). *Aere, Aeneus, Aes*, airain. 2). *Aes*, abl *Aere, Airain*, bronze cuivre, fer, acier - tout ce qui est fait de ces métaux (ինչ որ այսօր պիտի կոչուէր *minéral* = հանածոյ, բանի որ այլեւայլ նիւթեր կը նշանակէ. Լատինները կիպրոսի արտադրած պղնձին կ'ըսէին *aes cuprum* = կիպրոսի պղնձ) - tout ce qui est fait de ces métaux, այսինքն կա-
ծոյր՝ առ հասարակ, - Instruments d'airain, trom-
pette, etc. casque, monnaie, argent. Թէպէտեւ, ի սկզբան, ասոնք բոլորն ալ պղնձակուռ էին: — Յիշատա-
կութեան արժանի է որ հայերէնի մէջ, կարեւորագոյն մետաղները Աբ կամ Եբ արժատէն կազմուած են. Արծաթ, Երկաթ, կապար, արոյր. Նմանապէս օտարներուն *աւր* = *or* = սակին. Բանդի *ար* լծորդ է *օրին* և *երին* = qui signifie *fort, vaillant* etc. etc. celui qui est capable de faire (աւսող, արարին). Տես նայն հեղի-
նակի նախարանին մէջ.

Աբ կամ Եբ, արժատը հիմնարարը կրնայ համարուիլ հայ լեզուին, որուն մէջ մի՛ միայն յաջողած է պարզել, կատարելագոյն և ընդարձակօրէն, իբ բոլոր ստեղծիչ զօ-
րութիւնը:

ծագումէն կը հետեւի բառին: Կ'ուսումնասիրէ անոր աճումը, զարգանալը, ընդհանրանալը: Ո՞ր պարագաներով և եղագով իրեն բնագաւառէն դուրս տիրապետութեան սկսած է, իր ազդեցութեան շրջանակներն ընդլայնած, ծովերն ու ցամաքներն անցնելով հեռաւոր գաղթավայրներ հաստատած. ուր իրեն դէմ պիտի ելլեն, տարբեր ճամբով հասած՝ մրցակիցներ. որոնց դէմ հարկ պիտի ըլլայ պայքար մղել՝ մերթ-յաջող և մերթ ձախորդ ելքով: Երբեմն յաղթական, երբեմն պարտուած, մինչեւ անգամ պաշարուած մնալ, կամ արտաքսուիլ աւելի ազդեցիկէն: Ստէպ մրցակիցներու միջեւ համաձայնութիւն մը կը գոյանայ. ազդեցութեան սահմանները կը գծուին միեւնոյն երկրին մէջ. ու կամ փոխանակութեամբ և փոխադարձ զիջումներով, իւրաքանչիւրը իրեն յատուկ իշխանութիւնը, պետութիւնը կը հաստատէ՝ վերջնականապէս:

Հին Ազգաց և Հին բառերու պատմութեան տարբերութիւնը այն է որ այս վերջինիս մէջ միշտ ասպետական ոգի կը սաւառնի մրցողներուն միջեւ, որոնց պայքարը ոչ մէկ վնաս կը պատճառէ վէճի ենթարկուած աշխարհներուն և անոնց ժողովուրդներուն: Ընդհակառակն ասոնց

վրան, Ազգաց պատմութեան մէջ, տիրապետողը անարգել իշխանութիւն մը կը գործածէ, իբրև ըլլային Peculium Castrense, բառին իրաւագիտական կատարեալ իմաստով, մահու և կենաց իրաւունքով: Այսպէս է որ հզօրներուն կողմէն ատոնք իբրև վաճառք կը սակարկուին, կը փոխանակուին, դիւանագիտական միջազգային շահաստաններուն մէջ, ու կամ վերջապէս, մրցակիցներուն մասնաւոր շահերուն կը զոհուին — ինչպէս Հայուն պարագան — իբր Pecus, այն անմեղ ոչխարը, որ հնագարեան առուտուրին կը ծառայէր ընթացիկ դրամ՝ երբոր ասոր դիցուհին, Pecuniaն, տակաւին չէր ծնած:

Եթ. Հին բառերու պատմութեան զմեզ հետաքրքրող դէպքերէն մին եղած է միւսնոյն մետաղը նշանակող երկու կոչումներու երկար պայքարը, որ Արեւելքէն սկսելով տեղափոխուեցաւ ինչուան Աղլանտեան Ովկեանը: Դերակատարներն եղան ARME = RAME, Հին Հայաստանի և անոր հարեւաններուն ճարտարարուեստին արոյրը կամ պղինձը, և կիպրոսի արտադրած CUPRUMը: Առաջինը, որ հնագոյնն է, կը ներկայացնէր Պեղասքեան վաճառականութիւնը. երկրորդը՝ փիւնիկեանը, և մասամբ մ'ալ — Հոտմի ծննդեան թուական.

ներուն — փոկէացւոցը. անոնք որ Մարսիլիան հիմնեցին:

Կ. Ասոնց պայքարին զանազան ռազմաճակատներուն յաջորդական ղէպքերուն մօտէն հետեւիլ փափաքողը, լաւագոյն էր իրեն յանդիման պարզուած ունենար Քրիստոսէ տասնեւհինգ դար առաջուան ցամաքային վաճառականական հաղորդակցութեանց քարտէսը: Օրինակի համար De Morgan մեծահանճար հնախօսինը՝ ուր նշանակուած են այդ ատենուան կարաւանական ճանապարհներէն զատ գլխաւոր վաճառքներուն արտադրութեան տեղերը, մասնաւորապէս մետաղներուն շահագործուած հանքերը:

Պղնձին վերարեբեալները, որ բազմաթիւներն են, համախումբ, քովէ քով նշանակուած կը տեսնենք Հայաստանի երեք կէտերուն մէջ և անոր մօտ հիւսիսակողմը: Աւելի ճիշտը՝ Փոքր Հայքէն մեկնող, Խաղտիքը ու Եզերը (Cholchis), Վիրքը (Iberia) և Աղուանքը (Albania) իրարու կապող լեռնաշղթաները, ուր գիտութեան վերջին եզրակացութիւնները կը զետեղեն մետաղագործութեան ճարտարարուեստ

1. J. de Morgan. *Les Premières Civilisations*, էջ 291. «Principales voies commerciales de l'Asie Antérieure aux temps des Phéniciens».

տի խանձարուրքը՝ Պղնձինը՝ նախ և առաջ,
և յետոյ Էրկաթինը :

Վերջնական այս վճիռն արձակողնե-
րու շարքին կը պատկանի վերոյիշեալ
Տը Մորկանը՝ ստուար և հմտալից հատոր-
ներու հեղինակ, որուն անվիճելի ձեռն-
հասութիւնը Մատենադարանները և թան-
գարանները խուզարկելէն չէ հետեւած,
այլ անձնական հետազօտութեամբ և իր
Տէրութեան կողմէն պաշտօնապէս զըր-
կուած տեղաքննութիւններէն, Էզրպտոսի
և Ասիոյ այլ և այլ կողմերը : Իսկապէս
անոր կը վայլէ, և իրրեւ ճշմարիտ բա-
րեկամ Հայ Ազգին, որուն հին անցեալը
լուսարանելու միտք յոգնեցուցած է, մեր
պատուական Խորենացիին Բիւռոս Քաղ-
զէացիին համար տուած զովեստը, զոր
պատշաճեցնելով մեր պարագային, կարելի
է կրկնել «այր ֆրանսացի և վարժ ամենայն
իմաստութեամբ» :

ԿԱ. Արզ, Տը Մորկան, 1924ին հրա-
տարակած իր երկին՝ մէջ — զոր պէտք
է յարգել որպէս ծերօն և հեղինակաւոր
գիտնականի մը թողած կտակը, անոր
հուսկ խօսքերը — Պղնձագործուրեան գիւ-
տը որոնց պատկանելուն հարցը հետեւեալ

1. Jacques de Morgan. *L'Humanité Préhistori-
que*, էջ 125.

հատու պատճառաբանութեամբ կը յուզէ, իսկ և իսկ և վճռաբար Եզիպտոսը մէկ կողմ թողնելով, քանի որ սա այդ մետաղը չ'արտադրեր:

Ո՞ր երկիրները, ուրեմն, կը մնան, կը հարցնէ, որոնց կարելի է վերագրել Մետաղագործութեան գիւտը:

Այս փառքին մրցակցութեան երկու խումբեր կը հանդիսանան: Մէկ կողմէն՝ Եգէական կղզիները, Փոքր Ասիան (Անատոլու ըսածնիս) Անդրկովկասը, Հայաստանը (որ կ'ընդգրկէ կապադովկիան, Խաղտեաց և Վերին Ճորոխի երկուստեք երկարող լեռնական ընդլայնումները) եւ Իրանը, այսինքն Բարձր Հայքէն ինչուան Բակտրիա երկարող պարսկական հիւսիսային լեռնաշխարհները: Այս խումբին կը պատկանի Ատրպատականը՝ ընդգրկելով Աղուաններուն հին աշխարհը: Միւս կողմէն, ծայրագոյն Արեւելքի հսկայ խումբը՝ «Արդ ստո՛յգ է, կ'ըսէ, որ այլեւս Մետաղը Քաղզէայի և Իրանի մէջ աւելի հին է, քան թէ Չինուճափոն և Հնդկաչինի մէջ»:

Ծայրագոյն Արեւելեանները այս կերպ մէկ կողմ թողնելէն յետոյ իսկոյն կ'անցնի Անդրկովկասեաններուն՝ Ալտայ և Բամիր աշխարհներուն, որոնք հարուստ են պղնձի հանքերով: «Այս երկիրներուն Մետաղա-

գործութիւնն ալ, կը յարէ, մեծ հնութիւն մը ցոյց չի տար» :

ԿԲ. Ասոնք ալ ջրուելէն վերջը, Մորկան հետեւեալ եզրակացութեան կը յանգի, որուն հարազատութեանը համար կը նախընտրեմ գայն չթարգմանել « C'est donc, suivant toute vraisemblance, dans le nord de l'Asie Antérieure (Խաղտիքէն Հիւրկանեան ծով երկարող վերոյիջեալ իր զուրցած լեռնոտ գօտին) qui s'est produite cette grande découverte; et de là, elle serait descendue en Chaldée, avec les hommes qui, les premiers, (Ասով կը ճշտուի Միջագետքի նախաւոր բնակչութեան ուրկից գալը) sont venus habiter les îlots vaseux (Միջագետքն ալ, ուստի, Երրդանի գետաձորին նման, ծովալճական իր անցեալը ունեցած է) de ce qui fut plus tard l'Empire de Sargon l'ancien et de Naram-Sin; puis elle (Մետաղագործութիւնը) aurait gagné l'Égypte, les Côtes Phéniciennes et les Îles Egéennes, foyers de la connaissance dans l'Europe».

Այս երեքին ալ մէկ կողմ թողուելէն կը մնան, վերջապէս, Մ'Arménie et l'Iran որոնց անկ է Պղնձագործութեան և Մե-

տադրագործութեան մեծ գիւտին պարծանքը :

Թէ որքան լուրջ հիմերու վրայ հաստատուած է եզրակացութիւնը որուն կը յանգի նա, և ուր ո՛չ մէկ բան դրուած տեղէն կարող է խախտել, Տը Մորկան՝ վերստին շեշտելով կը փակէ այսքան ձեռնհասօրէն յուզած և լուծած խնդիրը. « Ce sont là, կ'ըսէ, certainement, que des conjectures (համեստները միայն գիտեն գործածել այս ոճը), mais elles reposent sur des bases sérieuses, sur un ensemble de faits qui ni la géologie, ni les Traditions Asiatiques, ni les premières données historiques et l'Archéologie ne viennent combattre ».

Որով կը հաստատուին խաղտեաց և Արմենիոյ պղնձի և երկաթի ճարտարարուեստին և անոր աշխատաւորներուն առաջնութեան մասին հիներուն և նորերուն վկայութիւնները. Հոմերէն սկսեալ, ամասիացի Ստրաբոնինը, եւ Լիւբբէրինը որ խալիպ-խալի հայացեղ հին ժողովուրդին կը վերագրէ պղնձագործութեան գիւտը : Եւ հաճոյքով կը տեղեկանանք Ելիզէ Ռէկլիս հեղինակէն որ « գրեթէ բոլոր Արեւելացիները էլ. Պոլսէն ինչուան իսպահան, Ծոփաց Աշխարհին Մատեն-Խասրուրէն կը

հայթայթէին պղնձեայ անօթներու իրենց պէտքերը¹ » :

Հարց է, արդ, թէ l'Arménie et l'Iran աշխարհներն ընդգրկող այդ խանձարուրքին արտադրած առաջին պղինձը ինչ անունով ընդհանրացաւ Արեւելեան հին Ազգերուն առևտրական հրապարակին վրայ : Ասոր պատասխանը, որ դիւրին չէ, կրնայ հետեւիլ այն նկատողութենէն

1. Elisée Reclus. *L'Asie Antérieure*. էջ 418 - Մասեն-Խազոքը, արեւմտեան Տիգրիսի ակնազրբերնե-րուն մօտ քաղաք մ'է, 1039 մեղր բարձրութեան վրայ : Մագարաթ կոչուած մերձակայ լեռը հարուստ է պղնձի հանքերով, որուն մէկ մասը տեղւոյն վրայ կ'աշխատին. մնացեալը կը զրկուի Տիգրանակերտ, Կարին և Տրապիզոն : «Naguere, կ'ըսէ Ռեկլուս, presque tous les Orientaux, de Constantinople à Ispahan, s'approprioient d'ustensils en *cuivre* battu de Maden-Khapour. Au commencement du siècle, l'exportation annuelle de minerais du haut Tigre à Bagdad s'élevait à 400 tonnes, mais depuis cette époque (այսինքն՝ 1800) la production du cuivre a beaucoup diminué: on exploite à peine les gisements de plomb argentifère, et l'on ne s'occupe plus d'extraire l'or et l'argent». Այժմեան թուրք Հասարակապետութիւնը - Շուէտական զրամազուտով - մտադիր է շահագործել այս հանքերը : Առ այս Մալաթիայէն դէպ ի վերին Տիգրիս առաջնորդող երկաթուղի մը շինութեան մէջ կը զանուի. Խապուրէն մէկ ժամ հետու ուրիշ հանք մը գտնուեր է : Եւ որքաննէր, տակաւին, ուր հայուն ներեալ իսկ չէ՛ վերադառնալ :

որ վաճառքները, ըստ հին սովորութեան, վաճառականին — եւս առաւել եթէ միեւնոյնն էր արտադրողը — անունը կը կրէին. լաւ եւս «յանուն աշխարհին և վաճառողին» կը կոչուէին: Այսպէս եղաւ կիպրոսի արտադրած *Cyprium* պղնձին, Եւրէա կղզւոյն Քալկիս քաղաքին *Χαλκος* ին, և հաւանականօրէն Բագուի շահաստանին Պարերին:

Հետեւաբար, *Iran* ինը, որուն զարգացած և նախաւոր կողմնաշխարհն էր, Հայոց սահմանակից և նոյն իսկ ազգական, Մատկամ Մետ Աշխարհը, յանուն այդ երկրին կոչուեցաւ, թերեւս, *mada*, կամ Մատակ, ուր նե կը նշանակէ Բնակավայր: *Court de Gebelin* այս արմատով կը ստուգարանէ՝ *metall* = մետաղ բառը:

1. Diet. Etym. de la Langue latine. Տե՛ս *Ma*, որ արմատին հաւասար կօր արմատը, «môt à mot, *metall* = ce qu'on tire hors. այսինքն հանածոյ — forger, battre, mettre in lingot, d'où la famille greco-latine *Metall*, Այս պատճառաւ Հայերէնին մէջ երկու Աը յեղուած է Ղ=Լ — *Metallum* = métal, mine. *Medan*, որ Աբար լեզուին մ'ատեն = մա'ատեն = մա'ադին, (ուր մա = force productrice, la terre mère, և ադին = դրախտավայել, բարգաւաճ երջանիկ. եւն.) կը նշանակէր, ուրեմն, *œs* = *œre* ին նման առ հասարակ մետաղեայ հանածոները: Ադամի բնակած դրախտին վերաբերեալ նոր լոյսեր կրնան ծագիլ այս ստուգարանութենէն:

կրգ. Եմանապէս, ուստի, Արմենիա աշխարհէն եւ անոր ազգեցութեան ներքեւ գտնուող սահմանակից վայրերէն արտադրած պղինձն ալ, յանուն աշխարհին *Armenia* կոչուեցաւ. ինչպէս, աւելի վերջը արմենոխաղիպ խաղիներուն ընտիր պողպատը Քաղիպ կամ խաղիպ պիտի կոչուէր, որուն ակնարկած տոնն, ինճիճեան կ'աւելցնէ, « ի խաղտեաց, զոր իբր մասն Հայաստանի պարտ է համարել (Հատ. Ա. էջ 180)» :

Ի հաստատութիւն զուրցածիս թո՛ղ հիմ ծառայէ, Եփրատի գետընթացքով Հայ վաճառականին Բարելոն իջնելուն Հերոզոտոսի վկայութենէն աւելի՝ Ստրաբոնի մէկ յոյժ կարեւոր յիշատակութիւնը Աօրս եւ Շիրակեան կովկասաբնականերուն նկատմամբ, ձիավար և քաջ հեծելաւոր ժողովուրդներ :

Յոյժ կարեւոր զուրցելուս պատճառը այն է որ Ամասիացի այս լուրջ պատմիչը մի միայն ասոնց վրայ խօսած է, և Ստրաբոն, Հայերուս օտար մը չէ, թերեւս ալ, մօր կողմանէ ազգական : Արդարեւ, կասպաղովկեան *Cumana*, Ամասիոյ մօտ գտնուող նշանաւոր մեհեանին Քրմապետներուն զարմէն սերած էր. որոնց պատմութիւնը խառն կ'ընթանայ, յաջող

և անյաջող ելեւէջներով — ինքն է պատմողը — Միհրդատ Մեծին տոհմին պատմութեան հետ: Ստրաբոնի ընտանիքէն քաղաքական դեր կատարող փայլուն ղէմքեր կը յիշատակուին, ընդ որս՝ Միհրդատի օրով, Տրապիզոնի կուսակալ մը: Հետեւաբար կրնանք անոր հաւատք ընծայել: Կարելոր է նաեւ որ Ամասիայի մօտ, Փառնակեայ քաղաքին հիմնադիրն է եղած Միհրդատի մեծ հայրը, Փառնակ, որ թագաւորեց Քրիստոսէ 194 տարի առաջ: Կը համապատասխանէ, ուրեմն մօտաւորապէս, Արշակունեաց Հայ թագաւորութեան ծագումին, Աննիրաղի Հայաստան ապաւինելուն, Աղուան և Բուլղար ժողովուրդներուն առաջին անգամ յիշատակուելուն՝ Հայոց Պատմութեան մէջ, և Սաթենիկ թագուհւոյն վէպերուն: «Շիրակները, կ'ըսէ Ստրաբոն, այժմ կը բնակին Մէօթիտի մէջ թափող *acardeo* գետընթացքին երկուստեք»: Այժմեան *Kuban* գետն է, ղէպ ի ուր Պոնտացի հայերս հինէն ի վեր սովոր ենք զաղթելու: Իսկ Աօրսները, կը յարէ նոյն պատմիչը «այժմ *Տաւուս* (*Տօն*¹) գետին եզերքը

1. *Lübker*. *Silv. Iacartes* բառը «Աւանաց լեզուով, *Tan, Dan* կը նշանակէ բռն = *acqua* = ջրհոսանք՝ ինչպէս որ Արագ կը համապատասխանէ *Rapide* բառին.

կը բնակին»։ Այս մեծ գետը, նախապէս Iaxartes² ալ կոչուած էր, ինչպէս կը կոչուէր անդրկասպեան Արալ լճին մէջ թափող համանուն մեծ գետը, որ *Arax* ալ կոչուեցաւ։ Ընթերցողը, աւելի ընդար-

նմանապէս ղետի յորձանք՝ Մայր Արաքսին նման։ Ասկէ կը շեռուի որ *Terape Don* (*Tarabuzun*), *Kira Don* (*Kirazunt* կամ *Kérasun*); *Thérmo Don* (*Thermedon*, կը նշանակեն *le acque* = ջուրը (*dans les eaux de...*) *Terape*, *Kera* կամ *Kira*, *Therme* քաղաքներուն։ Յայնեբու վաս երեւակայութիւնը միայն կրնար ստեղծել *Trapezus* = սեղանը։ *Therape* ամենամիջի քաղաքին մասին երկար կարելի է խօսիլ։ Կը զոհանամ համանուններն յիշատակել, *Therapia* է կ. Պոլիս, է Լիվոնոյ, *Trapani*. *Thera* (Θηρα, կիւիլաղեան կղզին), *Therapne*, Բեովախի քաղաքը, ևն. ևն.։

2. Դոյեր. էջ 611. «Dagli antichi spesso è scambiato col Tanais... anche dopo che si venne a conoscere che i due fiumi erano diversi... *Humboldt* շեղինակը այս շփոթութիւնը կը վերագրէ երկու գետերուն ալ մտա միեւնոյն *Alami* կամ *Alani* ժողովուրդներուն բնակելէն։ Ազուանը, Ալբանը, Կուր և Արաքս գետերուն գելտային մէջ կը բնակէին։

Եւ որովհետեւ անդրկասպեանը *Arax* կը կոչուէր նախապէս, Արաքսեան ձիւղարժ չին ժողովուրդին անունով, ինչպէս շատ մը ուրիշ գետեր, և նոյն ինքն Դանուբին մէկ ճիւղը (*Danub*՝ որ նախապէս էր *Ister*), ուստի կրնայ ըլլալ, ճիշտ առնն է զուրցելը, որ *Don* գետն ալ չին անցեալին մէջ *Arax* կոչուէր՝ Արաքսեան ներէն. կոչում մը որ կը թարգմանէ *Don* արագ ջրհոսանք բառը։

ձակ տեղեկութեան համար, կրնայ դիմել. Գեր. Սանտալճեանի պատմութեան և Աօրս և Շիրակներուն վերաբերեալ այս տեղեկութիւններէն վերջը Ստրաբոն կ'աւելցնէ որ «Ասոնք ուղտերով կը փոխադրեն Հնդկաստանի և Բարեւոնի արտադրութիւնները, որոնք Արմէններէն և Մեդացիներէն (Մարերէն) կ'ընդունէին»:

Վաղեմի ժամանակներէն, ուրեմն, Հայը՝ վաճառականական ծանօթ կարողութիւնները պարզելով, առեւտրական տուներ և մասնաճիւղեր հաստատած էր Միջագետքէն Հնդկաստան, և թերեւս աւելի հեռունները: Ասով կը մեկնուի անոր հարուստ գաղութներուն գոյութիւնը. Հնդկականը՝ մասնաւորապէս, որ Հայ Ազգին՝ օր մը, պիտի պարգեւէր Մուրատի և Ռափայելի նման բարերարներ:

Գալով վաճառքները փոխադրողներուն, մեծ գետերուն ցով բնակողները բոլորն ալ Արաքսեանց և Ամազոններու ցեղին կը պատկանէին, Արմէններուն և Ատրպատական Մեդացիներուն ազգակից, որոնց աշխարհէն կ'արտածուէր ջորին և երիվարը: Հայաստան, ըստ Ստրաբոնի, ունէր, նժոյգէն զատ, իրեն յատուկ ձին, որ յունականէն կը տարբերէր: Արդէն այս երկու Երկիրները, ինչպէս կապաղովկեան

փորը հայկեանները, երբոր հարկատու մնացին, իրենց տիրապետողներուն պարտական էին տալ ջորի և ձի: Հայը՝ ամենաշատ 1:

ԿԴ. Ոչ մի բան, հետեւաբար, կ'ընդդիմանայ ընդունելու որ Հայուն նման

1. Սարաբոն. գիրք ԺԱ. «La Media al pari dell'Armenia è ricca di ottimi pascoli per Cavalli: anzi v'ha una prateria che si chiama Ippoboto (ժիբոթո): l'attraversano coloro che dalla Perside e dalla Babilonia vanno alle Pile Caspie (Հեաւարար Արարսեան խոտաւէտ զեաաճորն է. Սարարն այս առթիւ վերստին կ'ակնարկէ Աօրս և Շիրակներուն); ed è fama che al tempo di Persiani vi soleano pascolare 50.000 cavalle (ճասակ ձի), appartenenti ai Re. Questi ottimi (ուշաղիբ) e grandi cavalli dei quali solevan valersi i principi persiani, secondo alcuni, traevano origine da quell'armen- to — անդեայ — (ուր կ'իջիտ արմաւը) — sebbene v'abbia chi afferma ch'eran nativi dell'Armenia. Questi cavalli sono d'una forma fra loro particolare (Պսլսոյ Թանգարանին մէջ զանուոզ, մեծն Ազերսանգրի կճեայ զեղարանդակ զերեզմանի ձիերուն տարբերութիւնն զգալի է) come anche quelli che ora (Պարթեւաց օրով) si dicono Partici, diversi da quelli di razza ellenica». Սարարն այս առթիւ կ'ըսէ որ կապագովկեանները, Արեմենեան Արբաներուն տուրք կու տային 1500 ձի և 2000 ջորի. Մեղացիք (Մարերը) կ'ըսէ, ասոր կրկինը: Բեւեռագիրներէն կը ծանօթանանք որ Հայաստան կրկինին կրկնապատիկը կու տար, երբոր հարկատու մնաց:

վարկի տէր, միջազգային յարաբերութեանց նպաստող, Յառաջդիմումի և ֆաղաքակրթութեան ռահվիրայ, արուեստաւոր և միանգամայն վաճառական ժողովուրդի մը Երկրէն արտածուածները անոր անունով կոչուեցան եւ վաճառուեցան։ Ասոնց թուին կը պատկանէր *Arme* կոչուած պղինձը, որ Հնդկական Ովկէանէն ինչուան Աղլանտեանը տարածեց Լեզուաշխարհագրական իր տիրապետութիւնը, երբոր իր դէմը չունէր լուրջ մրցակիցներ։ Բայց որովհետեւ ամէն վերելք ունի իր վայրէջքը, այսպէս ալ *Arme* ի փառադարը վերջապէս պիտի խոնարհէր։ Գլխաւոր պատճառներէն մին եղաւ, *Dragon* կոչուած, վիշապազուններուն հինախաղաց ժամանակը, նեղուցներուն փակումով. որով խզուեցան Մետաղագործութեան խանձարուրդին հետ *Arme* պղինձին ունեցած հաղորդակցութիւնները։

Անջատուած իր այդ դիրքին մէջ, անոր դէմ պիտի կանգնէին երկու զօրեղ ախոյեաններ, որոնք Միջերկրականի վաճառականութեան անհրաժեշտ պէտքերը, նոր պղնձահանքերու զիւտերով, անոր դէմ հանած էին։

Մին, Եւրէական կղզւոյն պղինձն էր, որ յանուն աշխարհին խաչքոս կոչուած

պիտի գրաւէր հեւնախօս բոլոր երկիր-
ները: Երկրորդը, զեռ աւելի ազդեցիկ,
կիպրոս կղզւոյն մէջ ծնած էր. որով ՇՍ-
րրԱՄՆ ալ կոչուեցաւ՝ յանուն աշխար-
հին, և եղաւ Փիւնիկեցւոց ընտրելին:

Ասոնց մրցակցութենէն աւելի վնասա-
կար եղաւ Տրովայի պատերազմը: Անոր
կործանումին հակազդեցութիւնը կրեցին
Պեղասը ծովատիրութիւնը և անոր հովա-
նաւորած պղինձը, Arme որուն զիմա-
զրութեան միջնաբերդը խախտեցաւ, այ-
սինքն է Հռաւեննա: Մինչ Հեւնները
պեղասքներուն արեւմտեան գաղթավայր-
ները կը գրաւէին, Arme կը կորսնցնէր
իւր փոքր ասիականները, ուր խալքոսը
վերջնականապէս կը հաստատուէր: ՇՍ-
րրԱՄՆ ալ, մինչ այս, կը գրաւէր Եգիպ-
տոսը և Պաղեստինի ծովեզերեայ երկիր-
ները: Այս ձախորդութիւնները իբրեւ թէ
բաւական չըլլային, կասպից ծովի պղնձ-
ձահանքերէն երրորդ մրցակից մը պիտի
կանգնէր, պագլրը, որ իսկ և իսկ անցաւ
տիրեց Անդրկովկասին և թրքախօս անդր-
կասպեան տափաստաններուն:

ԿԵ. Այլեւայլ ճակատներու վրայ մը-
ղուած մրցակցական այս համաշխարհա-
յին՝ կարելի է կոչել, պատերազմին ժա-
մանակ, անակնկալ դէպք մը պիտի յե-

դաշրջէր կացութիւնը, անուղղակի կերպով
 օգնութեան հասնելով *Armeին*, որուն
 ուրիշ ճար չէր մնացած բայց եթէ ամրա-
 նալ վերին իտալիոյ մէջ, որուն հարա-
 ւակողմէն կիպրոսին *Cuprum*ը, փիւնի-
 կեան եղագով մտած էր և Լատին լե-
 զուին մէջ կը ջանար առաջնակարգ դիրք
 մը գրաւել: Համաժամանակ ֆոկէացիները
 զայն մտցուցած էին, իրենց Մարսիլիայի
 նոր գաղթավայրէն մեծն Գալլիայի մէջ.
 ուր *Cuprum* ն ու *Arme* մոլեզնարար
 կոուեցան:

Armeին հասած այդ անակնկալ օգ-
 նութիւնը պիտի ըլլար, անոր հեռաւոր
 բնաշխարհին, մետաղագործութեան խան-
 ձարուրին մի նոր գիւտը. ըսելս այն է
 խալիբ խալդիներուն արիւնախանձ պող-
 պատը, որ Տրովայի պատերազմին արդէն
 փայլած, Տրովացոց հետ իտալիա ժա-
 մանած էր և մասնակցած Ենէական Գիւ-
 ցազնամարտին: Թէպէտ, այդ առթիւ ալ,
 ինչպէս Աքիլլէսին վահանին պարագա-
 յին, Հեփեսոսը՝ Աստղիկին խնդրանքին
 վրան, *aeramen* արոյրէն կոփեց Ենէա-
 սի վահանը. իսկ նիզակը՝ խալիբներուն
 երկաթէն:

1. Որու մասին Լատին Քերթողը յատկապէս չէ խօ-
 սած: Հաւանականաբար ֆոկէացիներու զործածած խա-

«Հընչէն բութիւնք, և զուղձք հրաշէկք պողպատից
ի քարանձաւս անդ քալիրեաւնք ճարճատեն».
Հինանայ հուր բոցածաւալ ի հնոցէն . . .

Ըր պողպատէն դարբնուած էր. ինչպէս էր Էնէասի սուրբ Քզոր նստոյց, զոյգ ընդ բանին, ի սիրտ իր ստ-
խին՝ արդէն մահամերձ՝ Էնէասի շեշտած ստուարբուն
աէդին հարուածէն:

Ըստ աւանդութեան, Նուժա, Հոտուլոսի յաջորդը,
այդ դիւցընկէց ասպարին նման ուրիշ տասնըմէկ հատ
կոփել տուաւ, Հոտուլոսի հօրը, Արէսի տաճարին մէջ
կախուելիք. անոնց պահպանութիւնը արխեան բուր-
մերուն, Սալեանց յանձնելով: Anciles, այսինքն աւ-
զդաւոր (ancil = անգըլ = անգղ) թերեւս ատկէ սերած
է *anagl* = անգղիացի ազգանունը) կոչուած այդ ասպար-
ներուն աճը կը զուգայրպէր Մարտ 14ին:

Այս կերպով Հոտուլոսի հաւաքած ժողովուրդը, կը
զանազանուէր Սարիններէն, որոնք կը պաշտէին *գւլտ*
կոչուած նուիրական, թերեւս նա ալ երկնքէն ինկած,
տեղը. որմէ Հոտմի ուսմիկին *quiritis* կոչուժը: Նուժա
հեռեւած եզաւ հին սովորութեան մը, որ Արեւելքէն
զայթած էր: Քանզի ասպմբը ժողովուրդի մը ինքնավար
ազատութիւնը, անոր տէրութեան բարգաւաճութիւնը կը
խորհրդանշանէր: Անոնց զրաւումը կը նշանակէր ժողո-
վուրդի մը ազատութեան կորուստը, զերութիւնը: Այս
պատճառաւ, աշխարհակալ յաղթողին առաջին գործն
էր նուաճեալին պաշտելի ասպարները առնել տանիլ
իրբեւ յաղթանակ: Ինչպէս որ ըբաւ Եզրպոսի Սեսակ
կամ Սիսակ Փարաւոնը, Սողոմոնի տաճարին 200 ու-
կէճոյլ ասպարները կորզելով. որոնց փոխանակ Ռոբովամ
յետոյ պարաւուորուեցաւ կախելու պղնձակերտներ. հա-
ւանականարար այն միւլնոյն արոյրէն որ, ըստ Եզեկիէլ
մարգարէին, Մուր քաղաքը կ'ընդունէր կապագովկեան
Հայ վաճառականներէն, Թուքալ և Մուքի ձիավար ժո-
ղովուրդներէն փոխադրուած:

Հոսէ արոյր անդ և ոսկի առուաբար
 Ի լայնատարր ի ձուլարանըս բովուց
 Արիւնախանձըն պողապատ հալի լոյծ .
 Կոփեն ասպար մեծ հակառակ համայնից
 Պատըսպարան զոլ Լատինացըն նետից .
 Եօթնեակ ոլորտըս զոլորտիք ածեալ շուրջ :

Այլ որպէս զի երկու մրցողներու կոն-
 ւէն երրորդ մը չօգտուէր, Arme և Cu-
 prumը, իրենց ընդհանուր շահերուն հա-
 մար, մէկ ճակատ յարդարեցին ահարկու
 Երկաթին դէմ, որուն վիճակուած էր բա-
 նալ մարդս չէզոքացնող և անոր միտքը
 կապող մեքենական դարը, որ երագապինդ
 կը շարունակէ յառաջադիմել, գահավէժ
 Թաւալումով, միշտ այն քարին նման՝ եր-
 բոր զայն կը թողունք անդնդախոր պա-
 րապուծեան մէջ, երկրիս ձգողութեան
 բնական օրէնքին ենթարկուած :

Հարկ է, սակայն, ընդունիլ որ Մեքե-
 նական դարը, մտաւորական և գեղագի-
 տական տեսակէտով զործած աւերներուն
 փոխարէն, մարդուս տուաւ ինչ որ Արա-
 րիչը ուղղակի չէր շնորհած. այն է՝ Դլփի-
 նին անդնդահերձ լողանքը եւ Արծիւին
 բարձրաթռիչ ճախրանքն ու սաւառնող
 խոյանքը :

Այս եղանակով պիտի վերջանար Ar-

me և Cuprum ի միջեւ տեւած դարեւոր պայքարը, փոխադարձ զիջումներով, իրենց Տէրութեան սահմանագիծ որոշելով Պիրենեան – Ալպեան լեռնաշղթաները. եւ այն պայմանով որ երկուքն ալ գործօն ասպարէզէն պիտի բաշուէին ի նպաստ իրենցմէ ծնածներուն, *Rame* և *Cuivre* կոչումները: Այդ թուականէն ի վեր *Cuivre* բառը կը տիրէ Ֆրանսերէնին, և *Rame*ն իտալերէնին:

Գալով *Cuprum*ին, իր արժանիքներուն իբր վարձաարութիւն, նա պիտի ընդունուէր գիտական լեզուէն, որուն պիտի տար և կը շարունակէ տալ՝ յաջորդաբար, բազմածին սերունդ մը:

*Arme*ն, մինչդեռ, երիցագոյնն ըլլալով, Հնախօսութեան և լեզուագիտութեան մէջ կը շարունակէ, կարեւոր դեր կատարել, իբրեւ անցեալ եղելութեանց ականատես վկայ. իրեն վերապահելով այն առաջին յաղթանակը, երբոր Քարի շրջանին պատկանող աստանդական մարդը, զայն ընդունեցաւ ինքնապաշտպանումի իբրեւ *Ձէնը* = *Arme*. և Արէս, Մարտի աստուածն ալ, նախընտրեց այդ կոչումով նշանակել ծովային և ցամաքային իրեն զօրաբանակները = *armée*, *armata*.

ԿԶ. Վայրապար դեգերումէ մը չէ որ կը վերադառնամ Փայէթոնի յաւերժահարս քոյրերուն կերպափոխման ծառերէն ծորած Ելեկտրոն բետինին, որուն լաւագոյնը, ըստ Մարկիանոս Հերակլէացիին, Երիզանոսէն կ'արտածուէր «Այդ տեղուանքը, կ'ըսեն որ Փայէթոն շանթահարուեցաւ, ասոր համար բնակիչները բոլորն ալ դեռ անոր սուգը կը բռնեն¹»:

Միւս կողմանէ, Ապողոնիոս Հռոզացիէն կը տեղեկանանք Ելեկտրիկ կղզիներուն ուր գտնուիլը «Հասան (Արգոնաւորդները) Ելեկտրիկի ՆՈՒԻՐԱԿԱՆ կղզիներուն որոնք Երիզանի մօտ գտնուողներուն վերջիններն են²»: Եթէ կարելի ըլլար մտքով վերակազմել Եօթնծովին Արշիպեղագոսը, որ այժմ ցամաքի վերածուած է, այդ Նուիրական կամ սուրբ կղզիներէն մին պէտք է համարիլ այժմեան Աղբիա քաղաքը,

1. G. P. Bertl. *Ravenna ecc.* էջ 126. Marciano da Eraclea, parlando dell'Eridano, dice - viene dall'Eridano l'Elettro ottimo. Narrano che in quei luoghi Fetonte fu percosso dal fulmine: e però tutti gli abitanti si vestono in lutto. - Il che ricorda Polibio (Lib II)... e Diodoro Siculo (Lib V).

2. Նոյնը. - Argonauti Lib IV. - pervennero alle sacre isole Elettridi, ultime delle altre presso Eridano.

որուն հին դրամներուն վրան զրոշմուած էր՝ Սատուռնոսի կամ Հերակլէսի վայել, վեհագդեցիկ գլուխ մը, դաւար ճիւղերով պսակուած, զոհարար սրբազանողներուն հանգոյն: Այդ դէմքին ներքեւը զրուած է *Hol*, որ Աղբիա քաղաքին ակնարկեւ լէն զատ յիշեցնել կու տայ Երիզանոսի զելտային մէջ հաստատուած արեւելեան առաջին գաղթականները. ըսել կ'ուզեմ Վասպաղովկեան Hattiները որոնց բնաշխարհը, ըստ բեւեռագիրներուն, կը համապատասխանէր մօտաւորապէս այժմեան Մալաթիայի նահանգին:

Կէ. Եօթնծովի Արշիպեղագոսին այդ նուիրական կղզիներուն կարեւորագոյնը կը համարիմ պատմաբաններէն յիշատակուած Saga կղզին, որ ունէր համանուն աստանը և Sagis, (ուր is յօդն է) կոչուած նաւահանգիստը: Արդարեւ՝ «Արիևան Ճահիմեքուն» հեղինակը, Silvestri¹, մեզի կը տեղեկացնէ Հետրուրացւոց (Hetruscorum) ժամանակ և անոնց ազգակից Sag = Սակ անուն զարգացած

1. Silvestri. *Paludi Adriane*, 1736 տպուած է վեհափի.... «Omnia ea flumina, fossasque primi a Sagi fecere Tusci: egesto omnis impetu per traversum in Atrianorum Paludis, quae *Septem Maria* appellatur».

և շինարար ժողովրդի մը գոյութիւնը՝ Երիզանոսի դելտային մէջ. որուն ոստանն էր Saga բերդաքաղաքը — «Saga oppidum Hetruscorum, որ ատենօք կը գտնուէր Փոյ գետին ծովախառնունքին մէկ ճիւղին բերանը, Sagis կոչուած՝ այժմեան Մանեավակկայի նաւահանգիստը»:

Լատին հեղինակներու վկայութեամբ Սիլուեստրի հաստատած է որ Երիզանոսի ճախճախուտ դելտային բարւոքումը այս շինարար Հետրուր Սակերէն սկսած է գետընթացքներուն կանոնաւորութեամբ և ջրհոսանքներու յատուկ փոսերով: Հետրուրացիք, իսկապէս, ջրաբաշխական արուեստին մասնագէտ էին: Անոնց կառուցած կամարակապ կոյուղիները, և վիմափոր ագուգաները տակաւին կանգուն մնացած են և կը ծառայեն: Ինչպէս է Հռոմի cloaca maxima:

ԿԸ. Հռոմուլոսի դաստակերտը, արդէն, Հետրուրներուն կը պարտի իր առաջին բարեկարգութիւնները, շինութիւններն ու տաճարները, կրօնական սկզբունքները, սրբազան պաշտամունքներուն կարգն ու արարողութիւնները: Վերջապէս այն ամէն գիտութիւնները որոնք, ըստ Բիւռոս Քաղզէացիին, Յանոս Նախահայրը անոնց հաղորդած էր ԳՐԱԻՈՐ, քանի որ անոր

բուն ընդոճիններն էին, և ասոր համար
Յանուսածին Ռազենեանք = *Janigeni Ra-*
zeni կոչուած: Ահա թէ ինչո՛ւ Հեարուր-
ները ինքզինքնին Ռազեն կը կոչէին: Ռ-
րովհետեւ, կը գրէ Բիւռոս իր Գ. գրքին
մէջ, Յանուս Գումերին հետ դրկած էր կրա-
նոն և կրանան (*Crano* և *Crana*), որոնք
անոր վերջինեկներն էին»:

Ասոնց սերունդը, կը շարունակէ բա-
բելացի հեթանոս պատմիչը, բազմացաւ
և կոչուեցաւ *Janigena* = Յանուսածին
(այսինքն Նոյածին, Նոյեանք), մակակո-
չուած «*Razenna*», cioè *sacra propa-*

1. Բիւռոսը թարգմանող հմուտ իտալացին, իր ծա-
նօթութեան մէջ կ'աւելցնէ «*Razenna*, cioè propaga-
tore (ծաւալիչ) *sacri* (սրբազան). perchè *Raz*, come
attesta S. Hieronimo, significa *sacro*, ed *Enuo* =
incubo e propagatore». կրնայ համապատասխանել
Հայ. ԵԱՆ. սեւ. մասնիկին:

Այս մեկնութեամբ Ռազեն կամ Ռազեանք կը նշանակէ
մարբակենցաղ վարքի և բարքի, հաւատոյ սրբութեանց
պաշտանումին և ծաւալումին զինուորապրեակներ, քա-
րոզիչներ. մէկ խօսքով՝ վաճան սուրբ օրինաց Յանոս =
Նոյ նահապետին աւանդած կրօնքին, զոր Հայոց նա-
խահայրերն ալ գաւանհցան. և որուն պաշտպանները,
եթէ կ'ուզէք Առաքեալները — ինչպէս Հին կտարականն
ալ կը վկայէ — Արարատեան աշխարհէն ցրուեցան, անկէ
զազթոյ ժողովուրդներուն իբրև Հովիւ և պետ: Նոյնը
կը վկայէ Բիւռոս, իր Գ. գրքին մէջ «*Cresciuto il*
genere humano in infinito, et ripiena tutta l'Ar-

gatrice e incuba contro l'empietà di Camisenua » այսինքն, Ռազէնները նահապետին ընդոծինները ըլլալէն զատ անոր ուսուցած վարդապետութեան աշակերտներն էին, որոնց կազմակերպութիւնը Արմենական երկրէն արդէն սկսած էր: Արդարեւ, ըստ Բիւռոսի, անոնցմէ Արմենիոյ մէջ մնացածներուն Նոյ, վերջնականապէս մեկնելէն առաջ, իր Սարատիոն Սակս

menia, era necessario che si partissero, et che cercassero nuove sedi = մարդկութիւնը անհամար աճելով և Արմենիան բազմամարդ լեցուցելով, հարկ էր որ մեկնէին՝ ի խնդիր նոր բնակավայրերու: Եւ Գ. զրքին մէջ, վերադառնալով նոյն նիւթին « Multiplicò in immenso il genere humano et la necessità lo astringeva a procacciar nuovi sedi. Allora il padre Jano esortò gli huomini principali (գլխաւորները, առաջաւորները) a cercar nuove abitazioni, a crescere il consortio comune, e distinse queste tre parti del mondo: Asia, Africa et Europa, ch'esso *aveva veduto avanti al diluvio*. (Նոյ, ուրեմն. Աշխարհս ամբողջ պտտած էր). Et assegnato a ciascuno di questi principali (սեփական) le parti alle quali dovessero andare, promesse di condur colonie di habitatori per tutto il mondo ». Արմենիայէն վերջին զաղթողը, ըստ Բիւռոսի՝ Նոյ նահապետն եղաւ դէպ ի Խաւրիս՝ երկար շրջանէ մը յետոյ, և ուր վախճանեցաւ. և թաղուեցաւ Հռոմի *Janiculo* լիբան վրայ, որուն կից է վատիկանը, ուր կը բազմին և կը վախճանին Հռոմայ Ս. Քաղանկայակները:

կոչուած որդին Քահանայապետ կարգեց, որուն իշխանութիւնը կը տարածուէր կապաղովկիայէն ինչուան թակտրիա, այսրբկովկասեան երկիրն ալ միատեղ. տարածութիւն մը որուն, դարեր յետոյ, պիտի տիրապետէր Մարաց աշխարհակալութիւնը, ինչպէս կը տեսնենք պատմական քարտէսներէն :

Եւ ինչպէս Արմենիոյ մէջ թողած աշակերտներուն զրաւոր հաղորդեց իր զանազան գիտութիւնները, այսպէս ալ իտալիոյ Յանոսածին Ռագէններուն սորվեցուց « Բընագիտութիւն, Աստղարաշխութիւն, զուշակելու արուեստը, սրբազան պաշտամանց արարողութիւնները. և զրեց ծիսարանները և աւանդածներուն ամբողջութիւնը թողուց զրաւոր : Եւ (Ռագէնները) շարունակեցին միեւնոյն կոչումները, միեւնոյն աստուածային պաշտամունքը, որ նախապէս ԱՌՄԵՆԻՈՅ ՍԱԿԱՅԻ մէջ արդէն սովորութիւն ունէին » :

Կթ. Լեզուագիտութիւնը, այս առթիւ, պիտի միջամտէ ստուգելու համար ինչ որ մեզի հաղորդած է Բիւռոս¹, որ առ այժմ

1. *Beroso Babilonico*. Lib. V. Nel tempo stesso, il padre Jano, insegnò a Janigeni Razenui la fisica l'astronomia, la divinazione, et scrisse i *rituali* (*) (*մաշտոյ*) raccomandando alle lettere

միակ աղբիւրն է հնադարեան այդ աւանդութիւններուն մանրամասնութեանց. քանզի Մովսէս մարգարէն հակիրճ խօսած է այդ մասին:

Արդ Ս. Հերոնիմոս, որ հմուտ արեւելագէտ էր, RAZը մեկնած է զոհարար և սրբազանիչ՝ որ է Ս. Խորհուրդներուն հմուտը, ՍԱՐՔողը¹: Որմէ Հայերուս սրբազնապետական դասակարգը, իր երեք աստիճաններովը. որոնց մէջ սարկաւաղը, որքան ալ որ երկրորդ կարգը կը զբաւէ, կարեւորագոյն էր որքան քահանան. մինչդեռ դպիրը կ'արձանագրէր: Այս վերջինիս պաշտօն տրուած էր մեհենական և արքունի դիւաններուն վարչութիւնը և խմբագրութիւնը. և այս պատճառով այս վերջիններէս փայլած են քարտուղար պատմիչները:

Բայց որովհետեւ « Բարբառը, ինչպէս Փրոֆ. Թոմպէթթի իմաստասիրական ուճով յայտարարած է, յընթացս երկարատեւ

il tutto. Et continuarono (Ռազիները) i medesimi nomi, et quella medesima divina venerazione (մեծարանքը), che essi havevano usata prima (արդէն նախապէս) nella *Armenia Saga*.

(1) Ծանօթագրութիւն. Rituali = il *Cerimoniale*. Dice Festo che contenevano il modo, col quale si consacravano i *Templi*, le *cappelle*, le *case*, le *città*, gli *esercizi*, et *cose tali*.

դարեկրուն յաչորդարար հաղորդած, մարդ-
 կային պատմութեան ամենաձոխ դիւանն է»
 և ինձ համար Հին Ազգաց պատմութեան
 ստոյգ բանալին, ասոր համար դիմենք
 անոր SAC արմատին որուն համար քանիցս
 յիշատակուած ժբբլէն լեզուագէտը, իր
 լատիներէն Ստուգաբանական բառագրքին
 մէջ, հետեւեալ մեկնութիւնները տուած է.
 «De l'oriental, կ'ըսէ այդ հմուտ ֆրան-
 սացին, *Sac* = *Sag* = *Hag* (յոյժ կարեւոր
 Հայկ և Հայքի մեկնութեանց համար) fête,
 solennité, sacrifice, offrande: d'où le
 grec HAGIOS (հաճի) = saint. – SACRUM
 = fête, sacrifice (տօնահանդէս. ողջա-
 կէզ. նաւակատիր տաճարի. օրհնութիւն.
 նուիրագործում, որմէ խտալ. *Sagra* =
 լատ, *Sacra* = ժողովրդական տօնավա-
 ճառ – La Religion même. – Mystères
 = խորհուրդը պաշտաման Հաւատոյ –
 Droit sacré (տաճարին շրջանակի գտնուող
 նուիրական անտառին անբռնարարելի ա-
 պաստանը = asylum = սրբասանման
 Տաճարի – վերջապէս Temple = Տա-
 ճարը, ուր են սուրբ աւանդները, եւն. :

Միեւնոյն *Sac* արմատէն, լատ *Sagra-*
to = սրբատեղի. – *Sacrarium* = մեհե-
 նական աւանդատունը = réduit sacré.
 կը նշանակէ նաեւ *cérémonie religieuse*,

culte. = ծիսական արարողութիւն. որուն պաշտօնեան կը կոչուէր *Sacrarius* = տօնական արարողութիւններուն հրմուտը, սարքողը, զոհարարին սպասահարկողը: Ասոնց պետը կը կոչուէր սարկաւազ¹, որուն մեկնութիւնը մոռցուելով՝ հայ լեզուին մէջ աւելցուցած են սարկաւազապետ բառը:

Հ. Միեւնոյն *Sag* արմատին կը պատկանի լատ. *Sagus* բառը, ուր *us* ածանց է և որուն իգականն է *Saga*: կը նշանակէ գուշակ, գէտ = *devin qui pronostique*, որմէ զիտուն = *dotto*, ինչպէս նահապետական և նաեւ հեթանոսական դարերուն *Sage* = իմաստունները, *Mage* Մոգ աստղարան համայնագէտները, Քաղդեայ քուրմերը. որոնք Ամանորին օրը ժողովուրդին կը հաղորդէին, կը գուշակէին նոր Տարեշրջանին վերաբերեալները:

Արդ այս *SAG* մակդիրը Արմէն լեզուին առանձնայատուկ է. քանի որ այդ պատուանունը, որակումը, առաջին անգամ ըլլալով Արմէնները տուին զիրենք դաստիարակող, հովուող քահանաներուն:

1. Հայկագեան Բաղդիք: «Սարկաւազացն քահանայակետութեան (այսինքն Սրբազնապետութեան) քահանայակետութիւն է Սարկաւազապետն, որում պարտ է զիտել զամենայն տօնական ներգործութիւնս»:

Վկայողը նոյնինքն այդ քահանայական դասակարգէն է՝ հեղինակաւոր Բիւռոս բարեւոնացին, որ Աստղարաշխութիւնը դասաւանդեց Աթէնքի մէջ, և այդ գիտութեան վրայ երկասիրած է՝ հեղինակ լեզուով գրուած.

«Allora Noa padre vecchissimo di tutti, cominciò ad ammaestrare nella sapientia humana coloro a' quali haveva per inanzi insegnato la theologia, et i riti sacri = Նոյ Հայրը, այն ատեն, ատենեն ծերը, սխառ հրահանգել մարդկային գիտութեան մէջ զանոնք՝ (բնագիտութիւնը, Աստղարաշխութիւնը, ժողովուրդը կառավարելու կերպը, եւն.) անոնց արդէն ուսուցած էր աստուածաբանութիւնը (աստուածային գիտութիւնը) եւ սրբազան արարողութիւնները (ծէսի վերաբերեալները) *«Et nel vero, egli messe in scrittura molti secreti delle cose naturali, i quali gli Armeni Schithi raccomandano solamente a sacerdoti =* Եւ արդարեւ, նա գրի առաւ (ո՞ր տառերով) թեւեւ գիտելեաց վերաբերեալ շատ մը գաղտնիքներ զորս Շիթ (Սկիւթ) Արմենները (ուր Շիթ = Սկիւթ ամական է). թերեւս՝ բարձր, լեռնարնակ (?) – Քահանաներուն մի միայն կը վստահին առանցել (յանձնել, յանձնարարել, հաղորդել):

«Nè è lecito ad alcuno vederli, leggerli, ovvero insegnarli, eccetto che a soli sacerdoti et solamente fra loro =

Չանկեր (այդ գրութիւնները) տեսնելը, ընթեռնուշը, ոչ կամ հրահանգելը, թաց ի քահանաներէն, և այդ ալ իրենց մէջ, ո՛չ մէկուն ներկալ է (այսինքն՝ արգիւուած է զանոնք տեսնելը, կարդալը և ուրիշին սորվեցնելը):

«Et da questi fu loro imposto, la prima volta, il nome di SAGA, cioè

SACERDOTE, SACRIFICOLO, PONTEFICE =

Ե՛ր սաակցմէ (Արմէններէն), սասայիս ակգամն ըղարսլ, անոնց (այդ սրբազան վարդապետներուն) տրուեցաւ ՍԱԿԱ անունը, որ

կը նշանակէ ՔԱՀԱՆԱՅ (կամ սրբազանիչ),

ԶՈՀԱԳՈՐԾ (յաշտարար) և ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ»:

ՀԱ. Հետեւաբար, Սիլուեստրի հեղինակէն յիշատակուած Հետրուր Սակերը, անոնց անունին պարունակած իմաստներէն

եւ անոնց կատարած դերէն դատելով,

Արմէններուն Սակա կոչած, կամ Մեւամպիւսին նման — «որ յայտնեաց զեզիպտական քահանայագործութիւն Ելլենացւոց» — Դիմիթ և ՍՐԲԱԶԱՆԻՉ քահանաներու

հասարակութիւն մ'էր, կատարեալ քրմապետական ազգատոհմ մը, Հայոց պատմութեան վահունիներուն նման, քանի որ

իրենց սեփական երկիրն ու բերդաքա-

դարն ունէին, ազգեցիկ դիրքով տեղաւորուած հոն ուր աւանդութիւնը բնակիլ տուած էր Արեւածինները, փայեթոնն ու անոր քոյրերը :

Արդ ուր զաւակներն ապրած էին և տիրած, հոն՝ բնականաբար, անոնց արժիենի հօրը, Հերակլէս Արեւին — հնազոյն քան զԱպոզոն — պաշտամունքը գերիշխած լինելը հարկ էր, ո՛ւր աւելի բազմաթիւ կդան անոր ընծայուած տաճարները, որոնց մեհենական պաշտօններուն առանձնաշնորհը և ըզձապատումի արուեստին արտօնութիւնը այդ Սակերուն մինակ պատկանիլը պատշաճ էին, քանի որ Երիզանի Դելտան անոնց նախածեռնութեան կը պարտէր ճահիճներուն ցամաքի վերածուիլը, իր նորակազմ շահաստաններուն զոյացումը, մեհենատեղիներուն նշխարհահռչակ համբաւը, որ, տարւոյն որոշ կդանակներուն աշխարհախումբ հանդէսներու եւ տօնավաճառներու առթիւ Սակերուն մեհենապետութեան պատկանող միջավայրին մէջ կը հաւաքէր ամէն կողմէն հասնող, բնիկ և օտարական, վաճառականներու եւ ուխտաւորներու բազմութիւններ :

Ահա թէ ինչո՛ւ Տիրասիասին քրմանոյշ աղջիկը, Մանտուան, շատ տեղեր այցելելէն եւ շրջելէն յետոյ, Երիզանի ծո-

վախորշին մէջ որոշեց վերջնականապէս հաստատուիլ, Մինչիոյ գետէն ձեւացած կղզւոյն մէջ, շարունակելու համար կիւսահմայ իրեն արուեստը:

Մանտուան ալ, ուրեմն, ունեցաւ իր մեհենատեղին՝ սրբասահման անդաստաններովը. որոնց մին էր, թերեւս, Andes = Անդէսը. որուն ալօսէն պիտի ծնէր վիրգիլիոս. և ուր անոր ընծայուած ծառը, պերճասաղարթ բարձրանալով, պիտի գերազանցէր մօտակայ և անկէ առաջ տընկուած ծառերը և որոնք, մի՛ գուցէ, կը պատկանէին նուիրական անտառի մը: Ասոր համար, մինչեւ այսօր, տակաւին կարելի չէ եղած ճշտել Անդէսին վայրը: Պատճառը այն է որ Քրիստոնէութիւնը, առաջին թափին մէջ, անխնայ ջնջեց Հեթանոսութեան հետքերը: Կը բաւէ յիշել Ս. Լուսաւորչի Տրդատ թագաւորէն ստացած պատուէրը «իսկ անդէն վաղվադակի թագաւորն ինքնիշխան հրամանաւն և ամենեցուն հաւանութեամբ գործ ի ձեռն տայր երանելոյն Գրիգորի, զի յառաջագոյն զհայրենական հնամեացն նախնւոյն և զիւր կարծեալ աստուածսն՝ չաստուածս անուանեալս, անյիշատակս սռնեղ, չնչեղ ի միջոյ»: (Ագաթանգ. 584):

Արտօնեալ է, արդեօք, պարզութեամբ

գուրցելը և յօժարամտութեամբ ընդունիլը որ այս Երկհազարամեակին առթիւ, Լատին Քերթողահօր ծննդավայրին մէջ, փոխանակ կճեայ հոյակապ շինութեան, անոր ի յիշատակ նորատունկ անտառ մը նուիրելու հանճարեղ և սիրուն ծրագիրը — որուն գաղափարը յոյժ ողբացեալ և բազմարժան Աննալդոյ Մուսոլլինի յղացաւ, իսկ գործադրումը անոր մեծանուն եղբոր, արդի Վարչապետին հրամանով կատարուեցաւ — զարմանալի զուգադիպութեամբ իրր դրական փաստ կու գայ ծառայելու ենթադրութեամբ մեր բարձրացուցած Անդէսի նուիրական անտառին, և ներշնչական ոգեկոչումով վերապրեցնելու ինչ որ անցեալին իսկապէս պատկանած կրնար ըլլալ, որու նկատմամբ Պատմութիւնը երբեք չէ խօսած, այլ մեր հետազօտութիւններէն, շնորհիւ մեր ձեռքէն անրաժան խորաչափին, երեւան կու գայ՝ աւանդութեամբ քօղարկեալ:

Այսուհետեւ այդտեղ, Անդէսի նուիրական նորատունկ անտառին մէջ, Սատուռնեան Երկրին սերունդները խուռներամ պիտի գան, և յաջորդաբար, ուխտերնին կատարելու, Հայրենասիրութեան դարբինն վրան, որուն խարիսխ կը ծառայէ հաստատ հաշատքը և մնացեալին՝ ազգային սիրոյ մշտատեւ հուրը:

Եւ մենք, որ աստղերուն տակ տարագիր կը թափառինք, մենք ալ, Հայերս, առ այժմ հոն միայն, Մինչիոյի փերուն մօտ քայլամուտը զնացքով, կրնանք գտնել սփոփանք և տոկալու կորով. միշտ այն յոյսով որ իտալիան օտարին ճնշող կրունկէն փրկող Աստուածը, կանխաժաման հասնելով, զմեզ ալ վերադարձնէ Արաքսի փերուն, Արմենական նորատունկ սօսիներուն սխրական տեսքին, բարոյապէս և նիւթապէս անկաշկանդ ազատ ապրելու անհուն երջանկութեան:

ՀԲ. Վիրգիլեան անտառին տնկարկութենէն և իմ ջերմագին ուղերձէս յետոյ վերջակէտիս հասած սէտք էր ինքզինքս համարէի եթէ, յաճախակի խստորումներովս, կիսաւարտ լուծմամբ թողած չըլլայի անոր ընծայուած և պաշտուած ծառին վերաբերեալ նիւթերէն մի քանին, որոնց կարեւորագոյնն է անոր ստիւնարոյ լինելու մասնայատկութիւնը — ինչ որ Platane¹

1. Plataneը յիշելու պատճառը այն է որ զազգ-հայ բոսորդներուն մեծամասնութիւնը զայն Սօս թարգմանած է: Մինչդեռ Քալոնի զիտնականօրէն հետազօտելով, դրած է Սարոյ և Լաջնատերեշ, որ յունարէնի բառաբան յեղումն է. ինչպէս արդէն ստուգած էր Court de Gebelin. Dict. Etym. de la langue grecq: էջ 778 Πλατανος = Platane, ses branches s'étendent et se développent, au large.

ծառին կը պակասի — որով հնար է գանազանել Հայերէնին մէջ Աւանդութեան յիշատակած *Populus* ին ճշտիւ համապատասխանողը: Պէտք է բացատրել նաեւ թէ ինչո՞ւ այդ *Populus* ք բնծայուած էր Հերակլէսին, որ Հելլէններուն Ապողոնէն առաջ նոյնացաւ Արեւին հետ, որուն երկոտասան վաստակները = *Travaux*, արեգական շրջած աստեղատուններուն մէջ անջնջելի նշանակուած էին: Հերակլէսը, վերջապէս, զոր Հայոց նախնիք նոյնացուցած էին վահագնի որ «ընդ վիշապաց ասէին յերգն (Վողթան աւանդութիւնները) կոուել նմա և յաղթել, և կարի իմն նմանագոյնս զՀերակլեայ նահատակութեանցն նմա երգէին: Այլ ասէին (Խորենացի Ալա) զսա և աստուածացեալ, և անդ յաշխարհն վրաց զսորսո չափ հասակի (բնական մեծութեամբ) կանգնեալ՝ (առնապատկեր) պատուէին զոհիւք»:

Ասոր համար վահագնի որդիները, որոնք վազարշակ արքայն «ի ձեռն տալով նոցա զըրմութիւնն» վերահաստատած էր «ընդ առաջին նախարարութիւնսն», երբոր Արտաշէս «տիեզերակալ» կոչուած հայ արքայն յունական աստուածներուն արձանները փոխադրել տուաւ Հայաստան, այդ վահունիները, կ'ըսեմ, «զՀերակլեայն

զառնապատկերն զՎահագն իւրեանց
 վարկանկրով նախնի կանգնեցին ի Տարօն
 յիւրեանց սեփհական գեւղն յԱշտիշատ,
 յետ մահուն Արտաշէսի» . (Խոր. Բ. ԺԲ) :

Գողթան երգիչներն ալ, զոր «լուաք
 իսկ ականջօք մերովք» կ'ըսէ Քերթողա-
 հայր մեր Ազգային Պատմիչը, բարեյար-
 մար ներդաշնակելով բամբիռները, այլա-
 բանօրէն կը հաստատեն որ Հայոց Հե-
 րակլէսը իսկապէս Վահագն էր «զորմէ
 ասնն առասպելք. Երկնէր երկին և երկիր.
 երկնէր ծիրանի ծով» . բոցարձակ մագե-
 րով, արեգակնանման շողշողուն աչքերով,
 երիտասարդ մը՝ գեղադէմ, Հելլէններուն
 Փերոս Ապողոնին նման, այլ՝ մօրուքա-
 ւոր . ինչպէս արեւելեան գեղարուեստը
 սովոր էր, հինէն ի վեր, իր դիցապատիւ
 անձերը ներկայացնել մօրուքով :

Հետեւաբար, Հերակլէսի վերաբերեալ-
 ները — որոնց մասին փափաքողը թող
 դիմէ Ժըրլէնի առաջին հատորին¹ — կրնան
 պատշաճիլ Վահագնի, որ մեր նախնեաց
 համար կը ներկայացնէր Քաջութիւնը,
 անպարտելի ինչպէս եղաւ Հերակլէս դիւ-
 ցագնը, Արեւին հետ նոյնանալով, և նոյն

1. *Court de Gebelin. Monde primitif. Vol. I. Antiquités du monde. Allégories Orientales. Histoire d'Hercule. էջ 149.*

ինքն Արեգակը, միակը որ վերապրեցաւ
Ջրհեղեղին աւերէն, յաղթական շրջելով
ովկէանական անսահմանութեան վրան:

Ասոր համար, Տրդատ Արքայն իբ նա-
խարարներուն ուղղած հրովատակին մէջ,
արի Արամազդին դիմելէն յետոյ և Մայր
ամենայն զգաստութեանց, բարերար ամե-
նայն մարդկան բնութեան, փառք Ազգիս
մերոյ¹, Անահտայ տիկնոջ մեծի խնամա-
կալութիւնը հայցելէն վերջը « և քաջու-
րիւն հասցէ ձեզ, կ'ըսէ, ի քաջն Վահագնէ
ամենայն Հայոց Աշխարհիս² »:

ՀԳ. Այդ հին հաւատքին տարածուած
քոլոր երկիրներուն մէջ, մեհենական պաշ-
տօններուն առթիւ գործածուած Ելեկտրոն
խունկին նկատմամբ Դիոզինէս Աշխար-
հագէտը, մանրամասն խօսելով, կ'ըսէ որ
գալլիացիներուն տղաքը *Populus* ծառին
տակ նստած անոր ստերէն ծորած խէժը
կը ժողվէին = i loro figliuoli sedendo
sotto i pioppi raccoglievano le auree
(սսկէգոյն) stille (շիթերը) del fulgido
Elettro.

Արիստոտէլ և Թէոպոմպ դեռ աւելի
որոշ խօսելով Երրդանի Դելտային մէջ
գտնուող՝ Ստիգսին նման ժահահոտ եւ

1. Ագարակեղոս. էջ 51. 52.

2. Նոյնը էջ 106.

մահառիթ լճի մը մասին, «in quel lago cadde Fetonte, colpito dal folgore, e che vi hanno moltissimi *pioppi neri* (սեւ), dai quali si distacca ciò che chiamano *Elettro*»: Եւ բացատրելով այդ ուստինը՝ «Questo, poi, è simile alla gomma (խէժ) e indura a mo' di pietra». Այսինքն, քարի նման կը կարծրանայ: Ասկից ծագած է ուստինը եւ սարին շփոթութիւնը, երկուքն ալ ոսկէգոյն:

Արմենակին տնկած սուրներն ալ, ուրեմն խնկարկր էին եւ «ծառ կենաց», քանի որ այդ ծառը նուիրուած էր, նոյն ինքն կեանքին պարգեւիչն էր = Héracles soleil = l'âme de la nature.

Անոր ուղղուած աղօթքը հետեւեալն էր. վահագնի ալ, թերեւս նոյն կերպ ուղերձով կը հայցէին մեր նախնիք, ելեկարոնը խնկարկելով: *Fragment de l'Hymne au Soleil, sous le nom de Hercule, dans les Dionysiaques. Տե՛ս, Ժրրդե՛ն. Հերակլէսի (Հերքիւլի) պատմութեան մէջ: «Hercule, Roi du Feu, gouverneur de l'Univers, dont le Manteau est étoilé, Soleil qui avec la houlette (ցուպ հովուի, թերեւս ասոր կ'ակնարկեն գողթան երգերը. «Երկն ի ծովուն ունէր*

զկարմրիկ եղեգնիկն. ընդ եղեգան փող
 բոց ելանէր, եւն.) garantis les hu-
 mains, et dissipes les ténèbres du
 monde Toi qui sur un globe en-
 flammé (Արեւելցիները Հերակլէս Արեւը
 հրեղէն զնաի մը վրայ կատարել կու տա-
 յին իւր օրաշուրջ ընթացքը), tournes
 avec rapidité autour de l'un et l'au-
 tre Pole, semblable à un Coursier
 infatigable (որմէ Հելլէնները ներշնչուե-
 լով, ստեղծեցին Ապոզոնի հրեղէն կառքը),
 qui par tes révolutions, formes l'an-
 née, fille du Temps (զոր Հերակլէս կնու-
 թեան կ'առնէր) et composée de douze
 mois: Toi qui fait sans cesse suc-
 céder une révolution à une autre,
 et qui enchaînes à ton char la jeu-
 nesse et la vieillesse (Այսինքն երկու
 Արեւադարձները իրարմէ բաժնող վեցամ-
 սեայ շրջանը: Ըստ Հոովմէացւոց հին
 Տոմարին՝ Արեւը կը ծնէր 25 զեկտեմ-
 բերին. որ է ըսել Երկրէս ամենահեռուն
 գտնուած ատեն, որուն կ'ըսեն aphelie
 = նեոակետ՝ այսինքն ձմեռուան արեւա-
 դարձը: Ասոր ընդհակառակը Յունիսի 24ին
 կը պատահի périhélie, սա եւս Հոովմէա-
 կան Տոմարին մէջ տօնուած, երբսր Արեւը
 ամենամօտ կու գայ Երկրիս: Որմէ յետոյ

անոր հեռանալը, հիներուն համար նկատուած էր դէպ ի ծերութիւն անոր յառաջանալը): Toi, dont l'œil éclaire (ակն տուրնջեան) et illumine la voûte céleste qui emmène l'Hiver à la suite de l'Automne (Աշուն = Ասարդ = ծերութեան ասեկ = *tum, tunc*) et qui les remplace par le *Printemps* (Լատ. *Ver* = jeunesse, printemps de la vie = գարուն) et par l'Été... qui nous donne des pluies fécondes, et qui par la roseé égaie nos terres fertiles: Toi qui par ta chaleur fais croître nos épis (հայերս ԳԱՐ ի շատ կը գործածէինք, ըստ ֆսեւնոփոնի տեղական վկայութեամբ) et qui répands dans nos sillons ta vertu productive... prête l'oreille à mes accents; exauce ma prière».

Բայց Որփէսսի առ Հերակլէս աղօթքը դեռ աւելի զօրաւոր է:

«Hercule, qui êtes rempli de bravoure (արիութիւն) et de magnanimité, *Alcime*, Titan, (Հայկն ալ Տիտան մ'էր), vous dont les mains sont la force même, et qui êtes invincible, résistant sans cesse aux Combats les plus terribles, Père éternel

des temps, et qui, malgré vos diverses formes, êtes toujours brillant et serein.... toujours désiré, tout puissant.... habile à tirer de l'arc (*նեւասձգութեան մէջ*), savant dans la divination, qui consommez tout, qui produisez tout, qui êtes par dessus tout, qui protégez tout, qui procurez le repos des mortels en atterrissant leurs plus cruels ennemis, qui chérissez l'aimable paix (*հրքան ազնիւ զգացում*) cette paix qui seule peut nourrir les humains.... qui, *sans vous laisser jamais* (*անվաստակ*) couvrez sans cesse la Terre de biens.... vous qui par votre Combat depuis l'Orient jusqu'à l'Occident, etc....

*
* * *

ՀԳ. Ահաւասիկ գաղափարը որ նախապատմական դարերը կազմած էին և հաղորդած սերունդէ սերունդ Արիւին նըկատամար, որ իրենց կը ներկայացնէր Ճամանակին = Temps, այսինքն կոոնոս—Սատուռնոսին վարիչը. = regolatore conduttore, իր հրեղէն գնտին վրան բազմած, անխոնջ, անվաստակ: Անպար-

տելի է նա. ինչպէս կը տեսնենք աստեղազարդ կենդանապատկերին մէջ: Անոր յաղթական ընթացքին դէմ, Չոդիակոսին 12 բաժանումներուն ներկայացուցիչները դէմքերնին, եղջիւրնին շրջած են. այլ վայրապար: Այսպէս է որ ձմեռուան Արեւադարձին համապատասխանող այրումի կենտաշոտը, արեւելքցիներուն կռուելու դրութեամբ, թէ կը փախչի և թէ դէմքը շրջած, նետ կ'արձակէ ընդդէմ Հերակլէսին, որ կը նշանակէ Gloire, կամ Fils de Héra. քանի որ վերջ ի վերջոյ, Դիցամայրը պատիւ համարեց զայն որդեգրել: Եւ ամէն ազգ, ժողովուրդ Հերակլէս Արեւին անուամբ պիտի փառաւորէր՝ իր սիրելի ազգային դիւցազնը, իր Ազգին նախահայրը: Եւ ամէն Ազգ, այս կերպով պիտի ունենայ իր Հերակլէսը: Սակայն ամենահռչակաւորը Թերացի Հերակլէսն է:

Court de Gebelin կը բացատրէ թէ ինչո՞ւ Հերակլէս Թերացի *Thébèen* կոչուած էր: Եւ *Thebe* քաղաքը շատ մը տեղեր յիշատակուած է. բոլորն ալ նուիրական, և գուշակութեան վայրեր:

Քանզի կ'ըսէ, *Thebe* était un mot oriental. Les Orientaux faisaient voyager le Soleil dans un vaisseau = տապան: Նոյ, այսինքն Saturne, ալ

տապանով ճանապարհորդեց և հասաւ Արարատի վրայ կանգ առնելու: Որուն շուրջ կը բոլորին Հայկ. սուրբ աւանդութիւնները: Հոն է մեր Ազգին THEBEN, և թերեւս առաջինը, զոր Մարդկութիւնը պաշտեց: Եւ որուն պատկերը, ինչպէս էր իրեն նախաւոր եռագագաթ բրգացումովը, պիտի կրկնուէր, կրանխտեայ զանգուածով, աստեղագիտական դիտանոց և նոյեան տապան, Հին Հաւատքին խորհուրդներուն պահարանը, դպրոցը, Տաճարը՝ վերջապէս: Եւ ուրկից երբայեցիք պիտի տանէին իրենց կտակարաններու Արկղը՝ տապանածեւ, Տապանակ ուխտին, դաշինքին, Հաւատքին:

Հետեւարար, կը յարէ ժբբլէն, il en était le *Pilote* $\left\{ \begin{smallmatrix} \text{հու.} \\ \text{ն.} \end{smallmatrix} \right\} > \text{ապեա} \} = \text{le Soleil, ou Hercule, était donc appelé avec raison, dans ce sens, Thébain, c'est-à-dire Navigateur} = \text{նաւապեա: Մարդկութեան բարիք եւ մեծամեծ ծառայութիւններ մատուցանող, խիզախ ձեռնարկներ կատարած, քաջահանդէս արարքներով փայլած, նոր երկիրներու հին կոլոմպոսներ, տեղաքնինը, գաղթավայրներ հաստատողները, վաճառականութեան նոր եղազներ, ճանապարհներ բացողները, բոլորն ալ, Հերակլէս (Հերքիւլէս) դար-$

ձան, անոր նման դիցապատիւ անմահացան:

ՀԵ. Այլ թէ ինչո՞ւ սօսը Հերակլէս — Արեւին ընծայուեցաւ. որովհետեւ անոր ոստերով պսակուած Դժոխք իջած էր, որ նմանապէս ձմեռուան հանգստին մի այլափոխութիւնն է: Ասոր համար է որ սօսին տերեւներուն մէկ կողմն սպիտակ է և միւս կողմը մթին: Քանզի դիւցազին ճակատին կպած տերեւներուն ներսի կողմը լուսափայլ մնաց, քանի որ արեգնանման անձի մը գլուխը կը պսակէին, իսկ դրսի կողմը դժոխքի մուրէն սեւցաւ:

Սօսին տերեւներուն այս յատկութենէն ուստի գուշակութիւններ պիտի հմայուէին օղին փոփոխութեան մասին. և մասնաւորապէս տարւոյն եղանակներուն, օրուան և գիշերին փոփոխութեանց նկատմամբ:

Կռոնոսի և Հերակլէսի ընծայուած սօսեաց Անտառը, միով բանիւ պիտի ծառայէր բուն *Horoscope* մը = Ժամադէտ մը, իր բոլոր իմաստներովը, = գուշակութիւն բախտի ուրուք ի դրից մոլորակաց կամ աստեղաց ի ժամու ծննդեան = Եւ երեք Մոգերը, զորս այժմ *Orion* = Հայկ Համաստեղութեան մէջ նշանակուած կը տեսնենք, բնականաբար պիտի գուշակէին Փրկչին ծնունդն աւետող Աստղը:

Առաջին Աւետոյները այդ երեք Մոզերն են :

Էւ ասով ընթերցողը պիտի մեկնէ Խորենացւոյն՝ Արմենական սօսեաց Անտառին մասին գրած յիշատակութիւնը. « Անուշաւան, որ Սօս անուանիւր՝ քանզի ձօնեալ էր ըստ պաշտամանց (car il était voué aux fonctions sacrées) ի սօսիս (Populetum) Արամանեկայ, որ յԱրմաւիր, զորոց զսագարթուցն ՍՍաւիւն, ըստ հանդարտ և կամ սաստիկ շնչելոյ օդոյն եւեթ ոստոց շարժումն, սովորեցան՝ ի հմայս աշխարհիս հայկազանց. և այս բազում ժամանակ » :

29. Ուղիղ չէ՛, ուրեմն, մեր նախնեաց ՍՍը թարգմանել *Platane*, որ լայնատերև նշանակութենէն զատ ուրիշ իմաստ չէ ունեցած և ոչ ալ դեր մը կատարած: Իր այդ լայնատերև թինելուն համար հելլէնները անոր գեղեցկութենէն տարուած, Ապոդոնի տաճարին քով անկէ անտառ մը ձեւացուցին, ուր Պղատոն և Սոկրատ և ուրիշ իմաստասէրներ կը հաճէին դասաւանդել: Ուղիղ չէ՛, կը կրկնեմ, սօսը ճիշտ յեղումը նկատել *Platane* ին, քանզի այս վերջինս խնկարեր չէ և զուրկ արծարծիչ, զրգոիչ ազդեցութենէ և ուրիշ մասնայատկութիւններէ, որոնց համար *Populus* = Սօս սեռինաթորը ծննդարբութեանց խնա-

մակալ զիցուհիներուն ուխտատեղիներուն ծառը նշանակուեցաւ, և իսկապէս ալ հրաշքներ գործեց: Այս հրաշագործ յատկութիւններուն համար Յակոբ նահապետը, Ս. Գրքին յիշատակութեան կարգէն դատելով, նախ և առաջ *Populus*ին ոստերը իրեն ոչխարներուն, այծերուն և միւս կենդանիներուն կրծել տուաւ և այդ հնարքով նա յոյժ յոյժ հարստանալով լարանէն աւելի բազմաթիւ հօտերու տիրացաւ:

Արդարեւ՝ Ծննդոց գրքին Երրայերէն բնագրին մէջ երեք ծառ յիշատակուած են¹, որոնց ոստերը նահապետը գործածեց: Անոնց յիշատակութեան կարգը հետեւեալն է. *Peuplier* (երբ. *lah* կամ *liknah*);

1. Ահաւաստիկ մի քանի հեղինակաւոր Քարգմանիչներու մեկնութիւնները. Հոմի Սինակոկին վարչութենէն ինձ հաղորդուած. Le Traduzioni italiane di Is. Sain-Reggio, di Samuele Davide Luzzato, di Giovanni Disdati e quelle dei libri con note italiane in margine hanno tutte la dicitura: *pioppo, nocciuolo e castagno*. La *Vulgata* (Ս. Հերոնիմոսինը) invece: *pioppo, mandorlo e platano*.

I *Settanta* (Եօթանասնիցը) = *Storace, noce e platano*.

Rascè opina che il primo albero sia la *tremula* (դողողուն կաղամախի սպիտակ) e gli altri due il *nocciuolo* ed il *castagno*.

Giovanni Luzzi segue la *Vulgata*: *Pioppo, mandorlo e platano*.

amandier (luz); *Châtaigner* (harmon):
 Բսա այլոց՝ *pioppo, nocciuolo* (կաղին) և
Castagno, կան որ երբ. *harmon*ը թարգ-
 մանած են *Platane*. Մեր թարգմանիչները
 երեք ծառին տեղ, երկուքով գոհացեր են.
 կաղնի և Սոսի: Բնագիր թարգմանութիւնը
 հետեւեալն է: «Եւ էառ Յակոբ գաւազան
 շերտ դալար ընկուզի (սեռ. հոլով) և սուռոյ,
 և կեղեւեաց զնոսա Յակոբ, և եղև սպի-
 տակ, և էրերծ զդալարն ի գաւազանաց
 անտի, և երեւէր ի գաւազանսն սպիտակն.
 զոր քերծոյրն՝ նկարէն:

Եւ զնէր զգաւազանսն՝ զոր քերծոյր՝
 յաւազանս ջրարբից ջրոյն, զի իբրև գայցեն
 խաշինքն ըմպել ջուր, հանդէպ գաւազա-
 նացն՝ զկծիցեն յորժամ գայցեն ըմպել
 ջուր: Եւն եւն. Աստուածաշունչ Գլ. Լ.
 կ'արժէ կարդալ այդ Լ և յաջորդ ԼԱ.
 զլուխը, ուր մասնաւորապէս, Եւ լինէր
 յորժամ զկծէին խաշինքն, տեսանէի աչօք
 իմովք յերազի և ահա քաղք և խոյք ելա-
 նէին ի վերայ մաքեաց և այծից, եւն եւն՝» .

1. Եւ որովհետև կան որ շերտ ուղղականը ծառ նկա-
 տած են, նարկ տեսայ դիմել նաև իմ յարգելի բարեկամիս,
 ծանօթ հայերէնագէտ վ. եր. Շ. Թաղէոս Թումանճան վ. ին,
 որ հետեւեալ պատասխանով՝ ինձ հետ համախոհ լուծեց
 այդ հայրը «ԵՆԲՏԸ կամ ԵՆԲԸ, և կամ ԵԵԲԸ (ըստ Բա-
 գրատունեան Աստուածաշունչին) չեն կրնար այդ պակասծ
 վիրգ. երկնազարամեակ

Շփոթութիւնը, ՍՍՍին նկատմամբ, սկիզբէն՝ հինէն ուրեմն ծնած է: Բայց քանի որ հին ու նոր թարգմանիչները *Populus*ը — որուն կամաղախ նշանակելը, անշուշտ մեր Ս. թարգմանիչները զիտէին — նախ և առաջ կը յիշատակեն՝ հետեւելով երբ, բնագրին, և որովհետեւ ատոր զմայլելի յատկութիւնները — ինչպէս վերեւ շեշտեցինք և *populus*ին ստուգաբանութենէն երեւան ելաւ — իսկապէս նպաստեցին Յակոբ նահապետին ղիտաւորութեանցը, հետեւաբար վստահօրէն կրնանք ընդունիլ որ ՍՍՍը Հայերէնի մէջ, կատարելապէս կը համապատասխանէ լատին *Populus*-

ձառին թարգմանութիւնը համարուի՝ առանց անիմաստ ու անբերական ընելու խօսքը: Եւրոք կամ Եւրք զոյական նկատելով հանդերձ՝ հետի է այդ նշանակութենէն: Նախ որ՝ ուղղակի գրուած է, իր յաջորդ ծառերուն պէս սեռական հսկովով ըլլալու էր, այսինքն Գաւազան շերի և ընդզգի և սուշոյ: Անարամարան է հակառակ ձեւը:

Երկրորդ՝ որ այդ շերտ դաւարը կը համապատասխանէ միւս թարգմանութեանց՝ իբր Բացայայտիչ զաւագանին. և ո՛չ թէ յատկացուցիչ, ինչպէս են քերականօրէն ընդոյզն ու սօսին այդ համարին մէջ: Ուստի անճշտութեան պատճառն ստուգելու համար՝ հարկադրուեցայ ուղղակի աղբիւրին ղիմելու, այն է Եթեանասնից թարգմանութեան, ուրկէ եղած է մերինը. և զտայ հոն առաջին ծառին տեղանք կաղամախ (*Populus*. Լ. Կ) նշանակուած, համապատասխան եւրոպական թարգմանութեանց կամ *Vulgata*-ին »:

ին, իբր կաղամախներուն ազգատոհմին մի
ընտիր ռետինաթոր եւն եւն տեսակը, և
Վիրգիլիոսի հրաշագործ ծառին, որու
ուխտազնացութեան կու գային հիները, և
որ միանգամայն — ինչպէս խորենացւոյն
վկայած Արմենական սօսերը մէտէորական
հմայքի կը ծառայէին իրենց տերեւներուն
երկու գոյներէն և յարաշարժումէն՝ որմէ
Populus Tremula — Հերակլէսի ընծա-
յուած populusին, որուն տերեւներով
պատկուած դժոխք իջաւ:

Լեզուագիտութիւնն ալ, աստիճան մը
գոհացուցած պիտի ըլլանք, այս կերպով:
Քանզի Հայկ. ՍՍՍ = Պարսկ. Սուզ = *ardeur*
եւն = Սլաւ լեզուներուն ռետին արտա-
դրող և զիւրալուցիկ կոնարբերներուն (pin,
sapin եւն) Սօսեա. եւն, եւն. կոչումները.
այս բոլորը, *ardeur*, *excitant*, ՍՍՍ ինձին
նման *gluant* ի (միացնողի, իրար կապողի),
գորութեան իմատները կը պարունակեն, և
սերած են *Sos* կամ *Sus* նախալեզուեան
արմատէն:

Կ'արժէ, այս առթիւ, յիշատակել կեղ-
տերուն պաշտած *Gwi* = Ճագումն մակա-
բոյժը, որ զանազան ծառերու վերջաւորու-
րեանը կը բուսնի, այսպէս՝ կաղամախիին,
ուռենիին, սոճիին, հացիին, եւն. քիչ ան-
գամ կաղնիին, և կրբէք ո՛չ *Platanen*ին
վրան:

Այդ ճագոմէն կը պատրաստուի ոստղ (glu) կոչուած սոսնձող, մածիչ նիւթը: Ծառապաշտ ժողովուրդներուն հնաւանդ սովորութիւն էր, Ամանորին օրը, ճագոմէ հիւսուած կամարի մը ներքեւէն անցնիլ տալ իբր բարեմաղթանք, խօսեցեալները, որոնք այդ նուիրական ճագոմին ներքեւէն անցած ատեննին, համբոյր մը կը փոխանակէին, ի նշան հաւատարմութեան անխզելի ուխտին, սրտերը սերտ սոսնձող կապին:

Սովորութիւն մը որ տակաւին կը շարունակէ Ֆրանսական Բրետանիա գաւառին մէջ. ուր *Gu* ուլ սաղարթնին պսակուած Սօսերու շարքեր տեսած լինելս կը յիշեմթերեւս հայերէն Սօսիւարագ բառը այդ իմաստը կը բացատրէ:

Որով կը պարզուի թէ ինչո՞ւ *Populus pyramidalis*ը, կոչուած նաեւ *Peuplier d'Italie* կամ *de Lombardie*, Լոմբարտիան որ ողողուած է Երիզանոս գետէն, ուր բնակեցան անցեալին մէջ, Արեւածինները — Ժամանակին = *Temps*, և Հերակլէսին նուիրեալ էր:

Քանզի, ըստ Դիցաբանութեան, Ժամանակին վարիչն էր Արեգակը, այսինքն Արեգ, որ մեր լեզուին մէջ կը նշանակէ *fort, puissant, rayonnant, vivifiant* = կենսապարգեւ: Աճելը, որ է ԱՐԻ և միշտ

յաղթական, բիւռոսին բացատրութեամբ, կրկնաւոր Արքայ = le Dynaste physique, l'âme de la Nature, ինչպէս կ'ըմբռնէր եզրպտական խորհուրդներուն վարժը, Պիւթագորաս :

Արդարեւ ալ, հայ ԱՐ արմատը — ինչպէս ուրիշ առթիւ ալ շեշտեցինք — որմէ ձեւացած են լեռներուն, թռչնոց, գազաններուն, մարդկան և աստղերուն իսկ, ս'ըր յիշեմ, գերազանցողները « Արարատ — արծիւ — առիւծ, արքայ, արեւ. եւն » ԱՐԸ, կ'ըսեմ, կը պարունակէ Գիտնիսեան և Սրփէոսի ազօթքներուն բոլոր իմաստները, այն է, magnifique, somptueux, superbe, haut, glorieux, *clarus vaillant*, illustre, excellent, combattant, héros, և վերջապէս roi = իա. *Re*, ինչպէս հին եզրպտերէնին մէջ րա = րէ = արքայ, որով կը սկսէր փարաւոններուն պատուանունը, և նոյն ինքն *Pharaon* բառը = *Hraon* :

Իսկապէս եզրպտացիք *Chou* — ինծի ծանօթ չէ հնչումը, հնչ, խնչ, կամ շնչ — կը կոչէին Հերակլէսը, որ Ղպտերէն կը նշանակէ force, puissance, vertu efficace, երեքն ալ ԱՐ արմատին մէջ պարփակ :

Եւ վերջացնելու համար, ժրլէն մի խորհրդածութեամբ՝ որուն քանիցս զիմեցի,

«voici l'opinion que l'on se forme de l'Hercule. Macrobe, n'a pas ignoré la valeur de ce nom. Il assure qu' Hercule signifiait *Virtus Deorum* = la puissance des Dieux, ou *Dei regentes* = la vertu du Dieu gouverneur. L'écriture Sainte se plait aussi à représenter le Soleil sous l'emblème d'un *Athlète* et plein de force, qui fournit sa carrière avec une vigueur que rien ne peut détruire.

Եւ ոչինչ, մինչեւ ցկատարած աշխարհիս կրնայ ջնջել Վիրգիլի համբաւը և անոր թողած յիշատակները. քանի որ Սօսը անոր նուիրելով, անոր հայրենակիցները զայն հռչակած եղան Քերթողական Արուեստին Հերակլէսը, անոր պաշտելի դէմքը դրոշմելով նոյն իսկ իրենց անձնական զէնքերուն վրան:

*
* * *

Հէ. Վիրգիլիոսի անանց փառքին ի պատիւ և ի յիշատակ մեր Նախնեաց ամսոռանալի Աւանդութեանց, պատմական և այլաբանական շինուածանիւթով, վերյարդարած և կանգնած Տաճարիս յանդիման այլեւս կը գտնուինք: Աստիճան մը միայն զմեզ կը բաժնէ անոր սօսասարաս

ներքնամասէն, ուր ստեղնաշխտակ սօսերու բարձրաբուն սիւնաշարներ, մարգարտազարդ ճագովի և խնկարեր դալար ոստերու հիւսուածներով կամարակապ, վերամբարձ կը բռնեն սաղարթախիտ գմբեթացում մը, որուն ներքեւ զետեղուած է նուիրական դարիրը = *Արգն*: Խորանայարկ այդ կանանչութենէն աւելի վեր՝ սլաքի նման կը ցցուին սօսինաթագ բրգացումներ, մէկ կողմը մթին և միւս կողմը լուսափայլ տերեւներու ցոլացումէն արտափայլուն, իրբեւ թէ անոնց սրավերջ ծայրէն յարաշարժ արեգակունքներ կախուած ըլլային:

Աւելի ուշադիրները, երբոր պիտի յառաջանանք դէպ ի դարիրին — որուն ներքեւ ի պահ դրուած են Նոյեան Հաւատքին հանգանակը և անկէ հետեւածները — պիտի նշմարեն թէ որպիսի օրինաւոր յաջորդութեամբ այդ սիւնաշարները իրար շուրջը կը պարապտուտկին, շրջանակէ շրջանակ իրարմէ հեռանալով, այլ միշտ համակեցրոն: Խորհրդանշանակիւ ուզելով որ ճշմարտութիւնը մէկ հատ մ'է միայն:

Վերջին այդ աստիճանը՝ ամենաբարձրը և դժուարագոյնը, որ կը մնայ, կը ներկայացնէ Հերակլէս Արեւին այլաբանական կենսագրութիւնը. անոր ծնողքը, կիները, զաւակները, թոռը, այլ որ կարեւորագոյն

է անոր տասներկու վաստակները = *լատ. Labor* = յուն. *Athla*, որոնք Տաճարիս մուտքին երկուստեք, վեց մէկ կողմը և վեց միւս կողմը, խորաբանդակ դրօշուած են, յար և նման Հեփեստոսի կռած Աքիլլէսի վահանին պատկերներուն, որոնցմով Զօդիակոսին կենդանապատկեր ասպարէզը 12 տան = *Case*, բաժնուած է:

Աստեղազարդ այդ երկոտասան ռազմադաշտերուն մէջ, Հերակլէս Արեգ *Athlète*՝ ամէն տարեջրջանին վերջանալուն, կը վերսկսէր այլարանական իւր շահատակութիւնները, ընդդէմ միեւնոյն հակառակորդներուն, միշտ նոյն եռանդով և երխտասարդական թափով. միշտ յաղթական և անպարտելի:

Կենդանապատկերին 12 բաժանումներուն մէջէն Արեւին գծած աղեղնաձեւ շրջանին այս գեղեցիկ Այլարանութիւնը կը նկարագրէ՝ պարզաբար հողագործ = *Laboureur* = մշակին կեանքը: Տարւոյն ընթացքին ժամանակ՝ անոր զբաղումները, անխոնջ և անվհատ վաստակները, անոր մղած յաղթական պայքարները՝ բնութեան յարուցած դժուարութեանց դէմ:

Արեգակին, որ բնութեան Պետն է և Արքայն = *le Roi de la Nature, le Dynaste Physique* = և հողագործին

վաստակներուն միջեւ դիտուած այդ զուգրնթացութենէն պիտի ծնէր առաջին Տարեցոյցը, որուն խմբագիրները եղած են բարեկարգողէացոյց լեոնարնակ նախահայրերը:

Chaldi = Խալդի կոչուած, այդ գիտնական — Աստղագէտներուն կեզրոնատեղին, լաւ եւս ծննդավայրը պէտք է փնտոել հոն ո՛ւր Աւանդութիւնը կ'առաջնորդէ Նոյի Տապանը: Եւ աւելին ճշտել ուզելով, այն բարձրագիր սարահարթներուն մէջ, ուր Մարդկային Պատմութեան առաջին էջերէն երեւան կ'ելլեն երեք Ազգանուններ, Մար կամ Մեզ, Պարթեւ կամ Պարս, և Արմէն կամ Հայ, գրեթէ միշտ միասին յիշատակուած, ամենահին քաղաքակրթութեան պատկանած. նոյն մշակոյթի մը ազդեցութիւնը կրօժ: Երեքին ալ գոյութիւնը, դիցարանական դարերէն վեր բարձրանալով, կը զուգադիպի զմեզ գրադեցնող Հերակլէսին, Վարրոնի յիշատակած 43 Հերակլէսներէն զերազանցը: Հերոտոզոսէն 24 դար առաջ, անոր ի պատիւ տաճար կանգնուած էր Տիւր քաղաքին մէջ. «Cet historien nous raconte (Liv. II) qu'étant en Egypte, il apprit qu'on adorait à Tyr un Hercule, de beaucoup antérieur à celui que les Grecs

plaçaient à Thèbes, et qu'on lui avait élevé un Temple, magnifique, très fréquenté, aussi ancien que cette ville dont la fondation remontait à 2300 ans. Qu'en conséquence, il se rendit avec empressement à Tyr, afin de s'assurer par lui-même de toutes ces choses, et de remonter à l'origine de ces divers Hercules: car il en avait déjà trouvé un autre adoré par les Egyptiens: *Եւ շարունակելով* . . . qu'étant arrivé dans cette ville (*Tyr*) il apprit qu'il existait un autre Hercule, surnommé le *Thasien*, parce qu'il était adoré à Thase, île de la Mer Egée : *Gebelin* (Histoire d'Hercule).

ՀԳ. Այս հին թուականները շօշափելուս պատճառը այն է որ, վերոյիշեալ երեք ազգերուն ղիցարանական հնութիւնը հաստատելու համար իսկոյն պիտի զիմեմ Սալուստիոս Լատին պատմագրին, որ Յուզուրթայի՝ Նումիդիոյ Արքային Պատմութեան մէջ կը գրէ, թէ Հերակլէսի վերջին աշխարհագրտական ծովագնաց ձեռնարկին, Մեդացիք, Պարթեք և Արմէնները, մեծ թուով մասնակցած էին: Եւ որոնք, իրենց պետին մահէն յետոյ, չուզելով Հայրենիք

վերադառնալ, որոշեցին Հերակլեան կոթողներուն նեղուցին հարաւային եզերքին վրայ վերջնականապէս հաստատուիլ և կազմել հոն նոր գաղթաւայր: Եւ պատմագիրը, երկարօրէն խօսելով, կը տեղեկացնէ որ այս Արեւելցիները տակաւ կը տիրեն, Ափրիկեան Միջերկրականի բոլոր եզերքները, խառնուելով տեղական ժողովուրդին հետ: SALLUSTE — *Jugurtha*. XVIII. «Cependant lorsque Hercule, suivant l'opinion des Africains, eut succombé en Espagne, son armée, assemblage d'hommes de toutes nations, se trouva sans chef et ne tarda pas à se disperser, une foule d'ambitieux cherchant à se créer de côté ou d'autre un pouvoir à part. Dans le nombre, les Perses et les Arméniens, «*ex eo numero Medi, Persae et Armenii navibus in Africam transvecti*» passèrent en Afrique, sur des vaisseaux et s'établirent dans la contrée la plus voisine de notre mer. Les Perses, այսինքն Պարթեւները, s'écartèrent de l'Océan plus que les autres. . . .» Ովկեանոսին մէջ Արեւելցիներուն յառաջանալը, զիս կը քաջալերէ զուրցելու որ Արմէն տարրն ալ միատեղ,

Աղլանտեանի եզերքները քերելով, հասաւ Ֆրանսայի *Bretagne* նահանգին, *Armorique* գաւառին մէջ, և մինչեւ *Point de Raz*, Աղլանտեանի մէջ ամենայառաջացած հրուանդանը՝ լերկու մերկ կրանիտեայ զանգուած մը, և այդ հեռաւոր երկիրներուն մէջ թողուցին իրենց ծագումին յիշատակները: Գաղթական այսպիսի պարագաներով մի միայն կարելի է մեկնել այն լեզուագիտական ազգակցութիւնը զոր, վերջերս, վախճանեալ ուս. Թոոմպէթթի և ներկայս ամենահմուտը, ուս. Հոզնի, բարձր հեղինակութեամբ և դրական մեթոտով ստուգեցին իրարմէ հեռաւոր և բոլորովին անջատ ապրած և ապրող ժողովուրդներու խօսած, Պասք և Բորդօն, Ետրուրական և Այսրկովկասեան բարբառներուն միջեւ. որով ձեւացաւ *Gruppo Caucasico* կոչուած կովկասեան Լեզուախումբը, օղակ միութեան ընդ մէջ Եւրոպայիական և Ափրիկովկասեան լեզուագիտական երկու հսկայ դաշնակցութեան, *Boréal* և *Sudéen*, Խաղաղական Ովկէանէն ինչուան Աղլանտեանը դէմ առ դէմ ճակատ պարզած, աշխարհածաւալ բանակներուն:

Այս եղանակով մարդկային գիտութեան յառաջադիմութիւնը, փոխանակ խախտելու, օրէ օր եւս առաւել կ'ամրապնդէ սրբազան

Աւանդութիւններն ու գրութիւնները, դրականապէս հաստատելով դարերու դէզին և մոռացութեան մէջ թաղուած իսկութիւններ, զոր պատմութիւնը իբր առասպել յիշատակած էր, միշտ վարանական և առանց հաւատք ընծայելու, և ստէպ ալ հեզնօրէն:

Այլ ինչպէս մեհենադրօշմ և բեւեռագիր արձանագրութիւնները Մեմփիսի, Թեբէի, Նյինուէի և Բարբելոնի, և անուղղակի կերպով անոնց նուաճած ժողովուրդներուն նկատմամբ խօսեցան, այսպէս ալ մեր օրով մղուած յոգնախոյզ ուսումնասիրութիւնները՝ անկասկած, մօտ ժամանակէն պիտի յաջողին լուսարանել, Եզրիստացիներէն և Ասորբարբելացիներէն առաջ պատմական և կրթական դեր կատարած, լեռնարնակ Ազգերուն անցեալը և ճշտել անոնց վերաբերեալները:

Այդ առիթով թանգարաններուն, ցուցասրահներուն դասակարգումը հիմնական փոփոխութեան պիտի ենթարկուի, և հարկ պիտի ըլլայ Միջագետքի փառքերուն նշանակուածներէն կարեւոր մաս մը կապաղովկիայէն Բակարիա երկարող լեռնական աշխարհին Հնախօսութեան յատկացուելիք նոր սրահներուն մէջ տեղափոխել: Ասով, մեծ ու փոքր, իւրաքանչիւր Ազգ,

պիտի վերստանայ հօրենական իրեն պատկանեալ ժառանգութիւնը:

Գիտութենէն ակնկալուած այդ մօտալուտ յայտնութիւններով պիտի վաւերացուին, ի մէջ այլոց, Բիւռոս Քաղղէայիին յոյժ թանկագին վկայութիւնները՝ իտալ և Արմէն ժողովուրդներուն նախահայրերու կենցաղին, կրօնքին, բարքերուն և զարգացումին վերաբերեալ: Պիտի ճշտուին հակաճառութեանց ենթակայ կարգ մը հարցեր: Ո՞ւր կարելի է զետեղել առաջին քաղաքակրթութեան որորանը: Ո՞ր ժողովուրդները նիւթապաշտութենէն խորշելով, իրենց միտքը դէպ ի վեր ընծայեցին, բարձրացուցին, և ո՞ր լերան ստորոտը առաջին գովարանութեան պատարագը մատուցուեցան նահապետներուն և Մարգարէներուն պաշտած Աստուծոյ:

Ո՞ր նպաստաւոր հողին մէջ՝ Բիւռոսին գուրցած երկնային և բնական = *divine e naturali*, գիտելիքները իրենց առաջին սերմանումը ունեցան, պտղաբերեցին. և անկից՝ ճառագայթարձակ լուսաւորութեան նման, տարածուեցան արտածուած, նախ և առաջ երեք ուղղութեամբ. դէպ ի հարաւ, Արեւելք և հիւսիս. և իսկոյն յետոյ դէպ ի Արեւմուտք՝ զօրեղապէս: Ո՞ւր կարելի պիտի ըլլայ, վերջապէս, ենթադրել Եգիպ-

տոսի, Միջագետքի հնդկական տափարակ-
 ներուն և խորին Ասիոյ նախաւոր մարդ-
 կութեան զաստիարակ իմաստուններուն —
 կովկասեան կողմնաշխարհէն այդ տեղ-
 ուանքը գաղթած, ըստ ասոնց հնագոյն
 գրութեանց, — օրէնսդիր Պետերուն կե-
 դրոնատեղին, նախագուշակող այն աստղա-
 բաշխ հաշուագէտներուն նախահարց լեռ-
 նական բնաշխարհը, որուն գիշերները
 միտքն ու հոգին յափշտակող դիւթահրաշ
 տեսարաններ են: Մարահարթներ՝ ուրտեղ
 աստղերուն դիրքն ու երեւոյթը ինչպէս
 անոնց ընթացքին օրէնքները ուսումնասի-
 բելու համար հարկ չկար երկնքին դէմ
 յսխորացող, բրգաձեւ կամ աշտարա-
 կանման դիտանոցներու: Եւ ուրկից, երբոր
 բազմամարդութիւնը, որու մասին քիչ
 վերջը՝ Բիւռոսէն սփա լսենք, պիտի հար-
 կադրէր նահապետական կեանք վարող
 ժողովուրդները արտագաղթի, Chaldi կո-
 չուած այդ գիտնականներն ալ, ընդհանուր
 ցրումին հետեւելով, պիտի պարտաւոր-
 ուէին թողուլ հեռանալ ու իրենց կեդրո-
 նատեղիէն, առաջնորդելու համար իրենց
 հովուութեան յանձնուած հօտերը:

Ազգերու այս Հովիւները, վարիչները,
 որոնք իրենց բարձր հմտութեան և դիրքին
 պատճառաւ Մոգ կամ Մոգ (max = mas

== *magister* == *majeur*)՝ այսինքն վԱՌ-
 պետ, ՏԵՄԻՏՅԻ մակդիրով մեծարուեցան,
 միասին պիտի տանէին՝ սերունդէ սերունդ
 աւանդուած, երկնային և բնական զիտեղիք-
 ներուն գրուարխաները, բայց ինչ որ կարեւո-
 րագոյնն էր, աստղարաշխական ցուցակները
 կենդանապատկեր նախատիպար երկնա-
 և քարտէսը, որ տեղական և կլիմային
 պայմաններէն փոխուած, այդ հեռաւոր
 գաղթավայրներուն նորակազմ Հասարա-
 կութեանց կեանքին պատշաճուած, տեղե-
 կատու տարեցոյց պիտի ծառայէր երկրա-
 գործին. և աւելի վերջը՝ կոապաշտութեան
 ժամանակ, քաղաքական և կրօնական
 ազգային տօնացոյց:

Այս եղանակով իւրաքանչիւր գօտի իրեն
 կլիմային համապատասխան տարեցոյցը
 պիտի ունենար: Ոմանք զիշերահաւասարը
 պիտի նկատէին տարւոյն սկեզրը՝ քանզի
 լնյս օրը կը յաղթէր զիշերուան մութին,
 այլաբանօրէն Արեւը կը ձերբազատէր խա-
 ւարէն: Ուրիշներ՝ տարբեր ըմբօնումով,
 ամառուան արեւադարձը պիտի համարէին
 տարւոյն վերջը, որով կը վերջանար Հողա-
 գործին և Հերակլէս Արեգին 12 վաստակ-
 ներուն բոլորումը: Սա եւս իրեն անպատե-
 հութիւններն ունէր. որովհետեւ արմտիքին
 քաղոյքը, մասնաւորապէս ցորենին հունձքը,

երկրէ երկիր տարբեր թուականի տեղի
կ'ունենար :

Եզրիպտացիք ամենայնառաջադէմները
հանդիսացան հին տոմարին սրբազրութեան
մասին. և ստեղծեցին նոր Շրջան մը =
Cycle Caniculaire, որ 20 Յուլիսին կը
սկսէր, այն օրը որ եզրիպտացւոց համար
աշխարհս ծնած էր: Այդ առթիւ, 360
օրէ բաղկացած տարւոյն յաւելում եղաւ
Epagomènes = Աւելեաց 5 օրերը: Այս
բարեփոխումը, ըստ հմտագոյններու, Քրի-
ստոսէ 2782 տարի առաջ տեղի ունեցած է:

Հիմ. Աստղաբաշխական ցուցակներուն
տարեցոյց ծառայելուն և բոլորն ալ մէկ
նախատիպար ըստէսի մը փոփոխութիւ-
ններն ըլլալը հին պատմիչներն ալ կը վկա-
յեն: Գիտողը Սիկիլիացին, Ա. Գրքին մէջ,
հետեւեալ կերպով կ'ըսէ: «Les Prêtres
Egyptiens étaient habiles, non seu-
lement dans la géométrie, mais aussi
dans l'astronomie et dans l'astrolo-
gie. Ils avaient, de *temps immé-
morial*, des *tables Astronomiques*, qui
marquaient au juste les révolutions
des Planètes et leurs mouvements
diurnes, stationnaires ou rétrogra-
des. On y voyait aussi leurs influ-
ences sur les êtres sublunaires.

ժըբէն, Տարեցոյցին Պատմագիրը, հետեւեալները կ'աւելցնէ. « Tel était ce Cercle d'or d'Osymandras, Roi d'Egypte, qui avait une coudée de large, et 365 coudées de tour: chacun de ces coudées répondait à un jour de l'année. . . . C'était un almanach ou Calendrier vraiment royal, et qui remonte au temps des *Patriarches antérieurs* à Moïse, au temps de ces anciens Rois de *Thèbes* (որուն Տասրակ նշանակելը այլուր ստուգած է) auxquels on doit des monuments admirés.

Միեւնոյն Գիողոր Սիկիլիացին (գիրք Բ.) Հնդկաց իմաստուններուն մասին խօսելով. « Lorsque les Philosophes Indiens se trouvent au commencement de chaque année dans l'assemblée générale des Etats, ils prédisent les pluies, les sécheresses, les vents et les maladies qui régneront pendant l'année». Ո՛չ միայն Հնդկաստանի մէջ, այլ Երուսաղէմի և Հռոմի մէջ սովորութիւն էր տարւոյն և նոյն իսկ ամիսներուն սկիզբը, ժողովուրդն հաւաքել և իրեն կանխաւ տեղեկացնել տարեցոյցին մէջ նշմարուածները:

ժրբլէն որ՝ 632 էջ քառածալ հատոր
 մը գրած է տարեցոյցի պատմութեան
 վրայ, Գունայ մասին հետեւեալները կը
 գրէ. «Les connaissances des Grecs
 sont fort postérieures à celles de ces
 Peuples. Cependant ils durent avoir
 des Almanachs, lorsque les *Phéni-
 ciens* et *d'autres Orientaux* vinrent
 s'établir chez eux. *Chiron*, que Fre-
 ret a démontré avoir vécu dans le
 quatorzième siècle avant J. C. et
 à peu près après Moïse, passe leur
 avoir donné une Sphère céleste».
 Ըստ ժրբլէնի, այս տարեցոյցն է զոր Յոյ-
 ներն իտալիա տարած են, և զոր հռոմայեցիք
 պիտի գործածէին. ինչ որ Բիւռոսի վկա-
 յութեան չի համապատասխաներ:

Քիտոն կենտաւրոս զիտնականէն յետոյ
 Յոյները նշանաւոր անձեր ունեցան. Hé-
 siodeը նախ և առաջ, Meton, qui com-
 posa un Calendrier civil à l'usage
 de la Grèce, qui fut gravé en let-
 tres d'or et exposé à Athènes, et
 à Olympie.

Տարեցոյցին հնութեան մասին գրածնե-
 րուն իբր եզրակացութիւն, ժրբլէն հետեւեալ
 խորհրդածութիւնը կ'ընէ. «Les Peuples
 du Nord doivent aussi avoir eu des

Calendriers d'une très haute antiquité. On aperçoit encore à présent dans leurs Calendriers des rapports suprenants avec le Calendrier Egyptien, . . . ce qui suppose une *origine commune, antérieure aux temps des premiers Chaldéens, de ces Chaldéens dont on avait des observations Astro-nomiques depuis plus de 1900 ans avant Alexandre le grand, et à peu près du siècle où vécut Iao, premier Empereur Chinois*».

*
* *

2. Բոլոր տարեցոյցներուն այդ *origine commune* = համասերունդ ծագումին նկատմամբ լաւագոյն և հնագոյն ազբիւրը խորենացիէն գովեստով յիշատակուած Քաղղէացի գրիչն է. «Այլ և բազում արքանուանիք և իմաստութեան պարասպեալք ի Յունաց աշխարհէն, հոգացան՝ ոչ միայն զգիր դիւանաց այլոց ազգաց թագաւորաց և զմեհենից յեղուլ ի յոյն բան, որպէս գտանեմք զայն, որ և զԲիւռոս ոմն յայս յարդրեաց այր քաղղէացի և վարժ ամենայն իմաստութեամբ, այլ և զմեծամեծս և զզարմանալոյ արժանաւորս յարուեստից և ուրեք ուրեք գտեալ աշխատութեամբ, հաւաքեալ

փոխեցին ի յոյն լեզու . . . » (Խորենացի) :

Ա. Ազգային մեր պատմարանին գրեթէ միևնույն գովեստով և գնահատումով դրական արդի դպրոցն ալ՝ կատարեալ համոզումով զԲիւռոս կ'ընդունի՝ Յոյն պատմագիրներէն ալ յարգուած, անժխտելի հեղինակութեան տէր ճշգրիտ և քաջատեղեակ պատմիչ մը, յոյժ վստահելի մասնաւորապէս արեւելեան տարեգրութեան մասին :

Այսու հանդերձ անկէ ստանալիք յոյժ սխրական ծանօթութիւններուն անկասկած հաւատք ընծայելու համար, և առ ի հաստատութիւն Խորենացւոյն ճշգրիտ դատողութեան, և իմ ալ զրածներուս, անհրաժեշտ կը զանեմ ժամանակակից հմուտ ըննադատի մը վճիռը՝ Բիւռոսի նկատմամբ :

Աս այս կը նախընտրեմ Լիւրքէոյ, անկողմնակալ և սակաւախօս գերմանացին, որմէ հետեւեալ ծանօթութիւնները կը ստանանք :

« Berossos = Βήρωσσοϛ, Թերեւս Բարելոնի մէջ ծնած : Քահանայական դասակարգին կը պատկանէր . . . : Տարակոյս չկայ որ նա իր Ազգին ինչպէս Արեւելեան Ազգաց պատմութեան, Յունական մատենագրութեան ծանօթ, ստոյգ քաջատեղեակը եղածէ (fu senza dubbio un ESATTO

conoscitore della storia, եւն. եւն):
 Բարեւալացոյ և Քաղղէացոյ պատմութիւնը
 գրած է յոյն լեզուով՝ երեք հատոր, իր
 ժողովուրդին հնագոյն սրբագան գրութիւննե-
 րէն քստերով (per le quali si valse di
antichissimi volumi sacri del suo
 popolo): Աստղարաշխութեան վրայ եւս
 գրած է, որուն հատուածները Richter
 հրատարակեց 1825ին, և աւելի վերջը
 Muller (*Frag. hist. graec. II^a p.*)».

Եւ որպէս զի աւելի ակներեւ ցայտէ
 Արմէն ազգանունը հելլէն մատենագրու-
 թեան և ընդհանուր զրականութեան մէջ
 սլայժառացնող ՈՍԿԷԼԵՁՈՒ այդ Քաղղէա-
 ցոյն պատկառելի դէմքը, կը փափարիմ
 աւելցնել Հնգետասաներորդ Դարուն պատ-
 կանող քաջ Ժամանակագրողի մը, նոյն
 ինքն Բիւռոսը թարգմանողին քաղած
 տեղեկութիւնները:

«Բարեւոնի մէջ ծնաւ Բիւռոս՝ բարձրաս-
 տիճան ղիրքով Քաղղէ, (per dignità
 fu *Caldeo*, cioè sacerdote) այսինքն՝
 վարդապետ, ինչպէս կը վկայէ Դիոդոր
 Սիկիլիացին: Քանզի Քաղղէները, իրենց
 տէրութեան, ինչպէս Եգիպտոսի մէջ, միեւ-
 նոյն աստիճանը կը պահէին: Այսինքն՝
 Դիւանապետի և պետական Քարտուղարի
 պաշտօնը քահանայ վարդապետներուն

յանձնուած էր: Անոնց քով միայն կարելի էր զանեկ հանրային և վարչական արձանագրութիւնները, Արքայից և ժամանակին, օրը օրին հանդիպած եղելութեանց տարեգրութիւններէ: Բիւռոս (Beroso) որ յունարէնին տէր էր, Աթէնքի մէջ քաղզէական վարդապետութիւնը (Քաղզէութիւնը) դասաւանդած է: Բայց մասնաւորապէս՝ Աստղաբաշխութիւնը, գիտութիւն մը որուն մէջ, ըստ Պլինիոսի վկայութեան, Քաղզէացիք զամէնքն ալ զերազանցեցին: Աթենացիք, իրենց հանրային Ուսարանին մէջ (studio publico), սսկեգօծ լեզուով (con la lingua dorata) արձան մը կանգնեցին ի սրատիւ Բիւռոսի և ի յիշատակ անոր պերճախօս կանխասացութեան»:

Բիւռոս, ուրեմն, ամէն տարեմուտին Աթենացւոց կանխասաց կը զուշակէր նոր Տարեցոյցին մէջ նշանակուածները: «Կ'ըսեն, կը յարէ միեւնոյնը, որ Կումայի Սիրիլլան Բիւռոսի դուստրն էր»:

Արդ հարց է թէ ո՞ր Կումա անուն սրբատեղւոյն կ'ակնարկուի: Մի՞թէ վիրգիլիոսի դիւցազներգած, Նէպոլսոյ մօտ քաղաքը, որուն մեհեանին մէջ ի պահ զըուած կային ամենահին զրութիւններ, որոնց՝ մեծագին զըամով, Տարկուինիոս Արքայն տիրացաւ: Այդ պարագային, քանի որ

Սիրիւլան Բիւռոսին աղջիկն էր, Քաղղէացի զրուցարանը անկէ ստացաւ իտալ նախահարց վերաբերեալ Աւանդութիւնները: Իսկ եթէ այդ *Cuma*ն կապաղովեան Սրբատեղւոյն կ'ակնարկէ, այդ պարագային Բիւռոս Փոքր Հայքի շրջանին մէջ գտնուող կումայի մեհենագրութիւններէն ստուգեց ինչ որ արդէն ստացած էր Բարելոնի պետական Գիւանէն:

Որովհաստատապէս կը պարզուի Երրորդ Գրքին մէջ Բիւռոսին յիշատակածը, «*dai nostri libri Caldei et Schithici* = մեր Քաղղէական և Շիթերուն մատեաններէն» Ընթերցողն ի մօտոյ պիտի ծանօթանայ թէ ռոնք են այդ SCHITHI = Սկիւր = Շիր կոչուածները:

*
* * *

ՁԱ. Նահապետական դարերուն և յատկապէս Հայոց աշխարհին նախապատմական անցեալին լուսարանութեան համար, Մար Աբրահ կատինա Ասորիէն առաջ, և Ծննդոց Գրքին Հեղինակէն վերջը, Քաղղէացի այս պատմիչը առժամապէս ունինք մի միայն տեղեկատու, զոր յարգել հարկ է հաւատարժան և վստահելի: Եւ այս, ո՛չ միայն Աթէնքի նման նուրբ և ղժուարահաճ

միջավայրէն անոր արժանացած մեծարան-
քին և համաշխարհային համբաւին համար,
այլ նաեւ ի յարգանս անոր մասին վկա-
յողներուն, ընդ որս՝ մեր Խորենացին և
վերոյիշեալ Գերմանացին՝ մասնաւորապէս,
որ վայրասպար գովեստ շոայլող մը չէ՛
եղած: Եւ որովհետեւ Բիւռոս ծագումով ո՛չ
Հայ էր և ո՛չ ալ Խտալացի, ուստի այս
երկու ժողովուրդներուն անցեալին նկատ-
մամբ անոր գրածներուն համար կարելի
պիտի չըլլայ զայն ամբաստանել կեղծարար
մը կամ ազգայնամուլ:

Արդէն Բիւռոս ինքնին իր նախահարց
գրութիւններէն քաղած ըլլալը կը յայտնէ,
Գ. Գրքին վերջաւորութեանը, ուր կը
վերսկսի *Noà Padre* նահապետին վրայ
խօսելու, զանիկա այնուհետեւ Եանօ = *ԻճՈՅ*
կոչելով. մակդիր մը որուն ստուգաբա-
նութիւնն արդէն տուած էր Գ. Գրքին մէջ,
Ֆունական *Oyos* = Գինի բառէն հանելով:
Սրով, ըստ Բիւռոսի և հին Աւանդութեան,
որ Նոյին կը վերագրէ որթատունկին և
գինիին գիւտը, *ԻճՈ* = Յան կամ Եան
մակդիրը կը նշանակէ Գինեգործ, այգեգործ:

Բայց մենք Պիկտէ լեզուագէտէն տեղե-
կացանք Յան կամ Եան ի մասին. որուն
նշանակութիւնն է Նախածնող, Պետ. եւն:
Գինիին հետ առընչութիւն չունեցող ար-

մատէ մը նա կը սերի և որուն սկզբնատառը տեղին համաձայն կը փոխուի ձ (ձէ), ժ (ժէ), Մ (ժա), Յովհաննէս անունին կրած զանազան պարագաներուն նման ձԻՅՆ, ժԱՆ, ՄԱՆ, եւն եւն, իբր կարեւոր ղիտոդութիւն՝ Յան Ա ձայնաւորը սեռականին մէջ անփոփոխ կը տոկայ:

Մինչդեռ Յունական *Oinos* ք կը սերի *Hēn* = Հէն արմատէն, որ կը նշանակէ Գինի, որրատունկ, և է միանգամայն ազգանուն մը. և աշխարհագրական կոչում, խանձարուր ունենալով փոքր Ասիոյ արեւմտեան կողմնաշխարհը՝ կապաղովկիոյ և կիլիկիոյ միջեւ, ուրկից Տիարեկոս, Լիւդիոյ արքայազուներ՝ իրեններով միասին գաղթեց դէպ իտալիա և իր անունով կոչուեցաւ Տիւրենեան ծով՝ Սարտենիա կղզին իտալիայէն բաժնող ծովը: Այդ միեւնոյն կեդրոնէն՝ նախապէս մեկնած էին Հետրոսք ժողովուրդը և Շարտակերը, որոնց անունով կոչուեցաւ Սարտակիա կղզին: Կեդրոն մը որուն պոնտական հզերքներէն դէպ ի Աղբիականի խորշը գաղթեցին Հենետ ժողովուրդը, որ հնչարանական փոփոխումով պիտի կոչուէր վլենետք, քանզի Հ լծորդէ Վ ի, ինչպէս *Hesta* և *Vesta*՝ ղիցամօր պարագան: Նոյն կեդրոնին հարաւային հզերքներէն, ուր էր Քանանացւոց աշխար-

հը, գաղթած են Ճենովայի հիմնադիրները. քաղաք մը որ կեդտականին մէջ է ժէն և հայերէնին մէջ Գենուա: վերջապէս կիլիկիոյ եզերքներուն վրայ, հին անցեալին մէջ փայլեցաւ փիւնիկ ծովապետութիւնը: Արդ փիւնիկ՝ = Feni = Pheni կամ Phoen. սա եւս սերած ձէն արմատէն, որուն սեռականն ձին:

Ըլլայ իբր ազգանուն, կամ զինի և որթատունկ, կամ զինեքեր երկրի մը կոչում, ձէն հին բունին ծագումը փոքրասիական է. որմէ սերած են լատ. *vinum* = զինի, = կեղտ. *Gwin*. եւն = Հայ. Գինի: Իսկ Բունարէնին մէջ H սկզբնատառին սղումով մնացած է Oւ, որ կը հնչէին էն. որմէ Էնտարիա՝ իտալիոյ հաւաւակողմի մասին կոչումը, որ ըստ Քերթոյններուն՝ բոլոր թերակղզւոյն արուեցաւ, ի յիշատակ Նոյի սերունդին, որոնք առաջիններն եղան այգեգործութիւնը իտալիոյ հողին մէջ մտցնելու. որմէ առթուած է, նաև, Նոյի մակդիրին ստուգարանական շփոթութիւնը:

Լեզուագիտական այս փակագիծը զոցելէս առաջ, կ'արժէ զիտել որ Հայ լեզուին մէջ, ըստ իս, միայն անայլայլ մնացած է, ձէն արմատը որ կը նշանակէ Ծովու աւազակ. քանզի Ծովապետութիւնը

էր նաեւ Ծովանէկուսիւն: Անցեալին մէջ՝
 նիւթապէս, և այժմ՝ բարոյապէս: Ծովին
 տիրողը ի վնաս միւսին կը զրաւէ, և գրա-
 ւած է միշտ: Թէ՛ PHEN, Թէ՛ ԳԷՆ, և Թէ՛ Հեկե-
 ետք, երեքն ալ նշանաւոր ծովապետու-
 թիւն կը ներկայացնեն: Եւ ճճնովայի
 ծոցին կը պատկանի *Corse* կղզին. և արեւ-
 մտեան լեզուներուն մէջ *Corsaire* կը նշա-
 նակէ ԵԼՈՒԶԱԿ, Ծովանէկ: Այս եղանակով,
 լեզուագիտական Աշխարհագրութեան =
géographie linguistique քարտէսին
 մէջ ՀԷՆ բառին աշխարհակալութիւնը միա-
 սին տարած է և տարածած, Գիւնիի, և Ծո-
 վապետութեան այլեւայլ կոչումները:

Բիւռոս՝ Եան = Յանոսին ստուգարա-
 նութիւնը տալու առթիւ, նկարագրած է
 նաեւ Նոյի արբեցումին այլաբանական
 դէպքը, և Քամին ախտերը: Թէ՛ ինչ հնար-
 քով անիծապարտ այդ զաւակը, չարա-
 դիւթանքով զրկեց իր հայրը առնական
 կարողութենէն: Այլաբանութիւն մը, բնա-
 կանարար, որմէ պիտի ծնէր հելլէն և
 փիւնիկ դիցաբանութեան Ուրանոս ի կրտա-
 ծութեան դժբախտ դէպքը. որուն մեղա-
 պարտը կը նկատուի Սատուան մակղիրով
 յիշատակուած Ուրանոսի զաւակը. շիտ-
 թուած, սա եւս Այգեգործութեան և մշա-
 կութեան աստուածին հետ, որ իտալիոյ

մէջ է *Saturno*՝ որմէ խաալիա կոչուեցաւ Սատուռեան Երկիր. մինչ Յոյները պաշտեցին զկտտնու, շփոթելով *Chronos*ին հետ, որ կը նշանակէ ժամանակ: Այս բոլորի մասին Բիւռոսէն տարրեր կերպով պիտի տեղեկանանք: Աւանդութեանց խառնակութենէն հետեւած շփոթութիւնը սատրճան մը պարզելու համար, հարկ է զուրցել որ ՅԱՆ մակդիրը մի միայն Նոյին կը վերաբերի: Իսկ Սատուռն պատուանունը, առ հասարակ, հետագայ դարերուն, արքայական տիտղոս մը դարձաւ. ինչպէս պիտի զուրցէինք *auguste, majesté royale կամ impériale*: Մինչդեռ *Bel* = Բել, որ Սատուռնոսի զաւակին պատուանունն էր, պիտի համապատասխանէր, *altesse royale, prince* ին: Տիտղոս մը, որ բարձրանալով պիտի նոյնանար արեւին հետ. *Baal*: Նոյն բարձր իմաստով հայ ժողովրդական երգը կ'ըսէ «Իմ հայրենեաց արեւվարդան»: Վկան վերստին Բիւռոսն է, որ զրքին մէջ կը ծանօթացնէ հետեւեալը. *Saturno, padre di Giove o Belo, il quale signoreggiò 56 anni* = Սատուռնու, ԲԵԼԻՆ կամ ԵՈՒՎ, = ՃԻՈՎԷԻՆ հայրը, 56 տարի իշխեց:

ՁԲ. Վերագառնալով Բիւռոսի յայտարարութեան «Եանոյին քով մնացին, կ'ըսէ,

ջրհեղեղէն վերջը ծնած զաւակները և
 բազմամարդ ժողովուրդ մը, որ պէտք էր
 գաղթավայրներու մէջ տանիլ տեղաւորե-
 ցնել: Նահապետը, ուստի, Արմենական
 Երկրին մէջ մնացողներուն առաջին Արքայ
 զրաւ զՇԻԹ, որուն մօրը անունն էր Արաքս
 = Fu lasciato primo Re, Schitha
 con Arasse sua madre, e con al-
 quanti coloni che habitassero l'Ar-
 menia: Եւ զոհագործ կամ սրբազան
 Սարատ քահանայապետն ալ հոգեւոր պետ
 կարգեց Արմենեայէն Բակտրիա երկարող
 Աշխարհին = havendo ordinato per
 sommo Pontefice Sabatio Saga, dal-
 l'Armenia sino a Battriani. զոր ՄԵՆԹ,
 Բիւռոսն է խօսողը, դեռ կը կոչենք Շիրիա
 Սագա = la qual lunghezza è chia-
 mata da noi, sino a questa età,
 Schithia Saga»: Կոչում մը որ վերո-
 յիշեալ Շիր կամ Հիր, արմենեան առաջին
 Արքային անունէն սերած է. ինչպէս Մէո-
 նեանց երկիրը, Lido = Լիդոս առաջին
 արքայէն, Lidia կոչուեցաւ. Հոմուլոս
 առաջին արքայէն՝ Հոմ. և Հայկէն՝ Հա-
 յաստան, լաւ եւս Հայք: Միշտ միեւնոյնը
 եղած է, ամենուրեք, և մեր օրով ալ օրի-
 նակներն ունինք: Շարունակելով զրոյցը,
 Բիւռոս՝ «Արմենիայէն ամենավերջին դուրս

ելլողը Եաննոն եղաւ, իրեն սերունդները համաափիւռ ցանելու (*seminare*) աշխարհիս վրան»։ Այս պատճառաւ, Նոյի մակդիրներէն մին է *seme del mondo* = Աերմն աշխարհիս։

Եւ Բիւռոսս իր գլուխը հետեւեալ կերպով կը վերջացնէ. «I nostri maggiori lasciarono queste cose in libri = Այս բաները մեր նախնիքը գրաւոր թողուցին. Ora diremo de' Tempi e delle discendenze loro, secondo che è stato conservato *fedelmente* nella nostra Caldaica, et *primiera* Schithica Historia = Արդ պիտի զուրցենք անոնց ժամանակին և սերունդներուն մասին, ըստ այնմ ինչ որ հաշտարմարար պահուած մնացած է մեր Քաղզէական և Նախաւար Շիթական Պատմութեան մէջ»։

*
* * *

ՁԳ. Այս վերջաբանը հետեւեալ մի քանի դիտողութեանց դուռ կը բանայ,

Որ՝ Բիւռոսսի օրով, հաւատարմարար գրի առնուած, Հայ Ազգին նախահարց Պատմութիւն մը կար տակաւին, որ անշուշտ *Arméniaques* մեր ազգային տառերով գրուած էր։ Բայտ Հայագէտ հմուտներու,

ընդ որս J. A. Gatteyrias, l'Arménie et les Arméniens ընտիր երկասիրութեանը հեղինակը, 1882 ին տպուած, այդ արձանագրութիւնները կը տարբերին Ռուսարտեաններէն: Քանզի Հայերս ունէինք 150 գաղափարանիշներ = idiogrammes և 22 տառերէ բաղկացած ազգային այբուբեն մը, որուն վրայ աւելցուեցան 7 ձայնաւոր և 7 բաղաձայն տառեր:

Որ՝ քանի որ Շիթ կամ Հիթ արքային կարգումով կը սկսի Շիրիա կամ Հիրիա կոչումը՝ որ Տիրապետութիւն մը կը նշանակէ, հետեւաբար մեր նախնեաց ծննդավայրը հնագոյն ուրիշ անուն մը ունէր, որով մեր զրացիները և հեռաւորները շարունակեցին զմեզ զանազանել: Այդ ազգանունն է *Armene* հողագործ ժողովուրդի մը բնակավայրը, գաւառը, որ միւսներուն նման Հիթիային միապետական իշխանութեան ենթարկուեցաւ: Նոյն այն կերպով որ Հայկ դիւցազին իշխանութիւնը, իր գաւազներուն օրով և գործով, տարածուեցաւ ընդգրկելով տարբեր գաւառաբարբառներ խօսող ժողովուրդներուն, և ձեւացաւ՝ այս կերպ *Nation* = Ազգը, իրեն պետական ազգային լեզուով, որ է մեր ԳՐԱԲԱՐԸ, *Arméniaque* տառերով աւանդուած:

Եւ չչեղելու համար, կը զոհանամ զուր-
 ցելու որ, ազգագրական վերլուծումով,
 Arme, կամ Arma ազգանունը կը յայտնէ
 Ar և Ma ժողովուրդներու խառնուրդ մը:
 Այդ միութեան զերիշխող, առաջաւոր
 տարրն է AR: Որմէ՛ ԱՐԻՔ, այսինքն =
 figli di Eroi = Քաջեր = Գիւցագնորդիք
 = figli del Sole, «Արև = Helios =
 Elios որմէ Արիք = Elide, Պեղոպոնէսի
 քաջ ժողովուրդը»: Այս Արիք ազգանունը
 Noè նահապետին կ'ակնարկէ, որ Sole =
 Արև մակղիրով մեծարուեցաւ, ինչպէս
 քիչ յետոյ Բիւռոսէն պիտի տեղեկանանք:
 Եւ որովհետեւ Նոյ կը նկատուի որթատուն-
 կի մշակութեան հնարողը՝ որմէ սերած
 է, ըստ Բիւռոսին, անոր Iano մակղիրը.
 հետեւաբար ինչ որ մենք Արիք կ'ըսենք,
 դասական օտար գրութեանց մէջ կը հա-
 մապատասխանէ Hoenotriens, այսինքն
 Գիւնեգործը, այգեգործ: Արհեստ մը զոր
 Նոյի սերունդը տարածեց: Ասոր համար
 Հենոտրեանք կամ Նոյի թոռները = I
 pronipoti di Noè, որոնց անունները
 խառնուրդ մտնահին աւանդութեանց մէջ
 կը յիշատակուին, նոյններն են:

ՁԳ. Որ, վերջապէս և կարեւորագոյնը,
 Շիթ, Արմենիոյ առաջին Արքային մօրը
 անունով երեւան կ'ելլէ պատմութեան մէջ

առասպելական դարձած Արարսեանները =
 Araxéens, սարսափ ազդող այրուձի ժո-
 դովուրդը, որմէ պիտի ծնէր *Centauro* =
 Զիամարդ՝ գեղարուեստական խառնագա-
 զանը: Ժողովուրդ մը որմէ պիտի յիշա-
 տակուին նաեւ նշանաւոր աստղաբաշխ
 գիտնականներ, դաստիարակներ, Քիռոնի
 նման, Տրովայի պատերազմին ժամա-
 նակակից, Պելիսաձին Աքիլլէսին պապը և
 խնամակալը = Achille figliuolo della
 Dea Teti e di Peleo, quale era fi-
 gliuolo di *Eaco* (Ինչպէս չմտածել Հայկ
 անունին) e di Endeide, figlia di *Chi-
 rone il Centauro*: Այս այն հռչակաւոր
 Քիրոնն է, որ ըստ Ֆոէոէ հմուտ ֆրոնսա-
 ցիին, հնարեց աստղաբաշխական առաջին
 կրկնագունար. ինչպէս կը վկայէ Ժբբլէն
 = Les connaissances des grecs sont
 fort postérieures à ces peuples. (les
 Chaldéens, Egyptiens & Les Eléens, 1):
 cependant ils durent avoir les Al-

1. GEBELIN. Histoire du Calendrier. Le Pa-
 let d'Iphitus qu'on voyait dans le Temple de
 Junon à *Olympie* (Պեղոպոնէսի մէջ) et dont nous
 parle *Pausanias* (տե՛ս Elide), était un Almanach
 particulier, propre aux Jeux Olympiques. Les
 Eléens s'en servaient pour indiquer le temps de
 ces Jeux. հւն. հւն.

manachs, lorsque les Phéniciens et d'autres Orientaux vinrent s'établir chez eux. CHIRON, que *Freret* a démontré avoir vécu dans le quatorzième siècle avant J. C (*հետեւարար* *կը համապատասխանէ Արիւլէսին պապուն թուականին*) passe pour leur avoir donné une Sphère céleste.

26. Արարսեանց մասին Գեր. Սանտալ-
ճեան արդէն ընդարձակօրէն գրած ըլլալով
ինձի կը մնայ աւելցնել որ լեզուագիտական
Աշխարհագրութիւնը եթէ փափաքէր ճշտել
Արարս = *Araxos* = *Arachtos* կոչումին
աշխարհակալութիւնը, հարկադրուած էր
հնդկական սահմաններէն սկսելով ընդգրկել
կասպից և Սև Ծովերուն և Միջերկրա-
կանին համապատասխանող ամբողջ բա-
րեխառն գօտին և՛ հասնիլ Ազլանտեան
Ովկէանը, կեդրոնացնելով՝ պահ մը իւր
հետազօտութիւնները Ենէականի զիւցազ-
նամարտին մէջ, ուր ապրեցան Էգուսի (*յիշէ*
էգուսու = ձի) քաջամարտիկ ժողովուրդը, և
կամբլլա ամազոն զիւցազնուհի քրմանոյշին
վոլսկեան ազգը: Ուր Ամազոն, Ակնի, *Ti-*
ber = *Tibur* և *Alba* կոչումները իրենց
համանունները կրնան գտնել Պոնտոսի
(*յիշէ՛ palude pontine* որու մօտ կը հոսի
Ամազենոյ գետը) կապաղովկեան *Tibareni*

հեծելագոր ժողովուրդին անունը, սերտ կապով միացած, կասպից ծովին *Albani* ներուն (մեր Աղուանները), ասոնք ալ հայերուն և մեղացիներուն նման քաջ հեծելաւորներ, և Անահիտը պաշտող:

Արաքսին հետ կ'ընթանայ ստէպ *Masis*, *Massius* կոչումը, *prééminence* նշանակող՝ նիւթապէս և բարոյապէս: Արաքս կոչումը ստէպ կը յաջորդէ — ինչպէս Արարատեան դաշտին մէջ — *Halmòs*,¹ աւելի հնագոյն կոչումին, որ է *Harmo*, Արմա արմատէն սերած: Այս *Halm*^{os}ը գաղթելով կը շրջի *Salmo* ի «H լծորդէ S ի» և իտալիոյ մէջ՝ *Sulmo*: Ստէպ *Salmo*, *Peleo*, *Arax* համախմբուած կը գտնենք, ինչպէս *Elide* աշխարհին մէջ: Այլ կա-

1. Սանտալճեան. Պատմ. Հայ. Ֆրանսերէն. էջ 11. «D'après le Pseudo Plutarque, certain roi d'Arménie, appelé *Araxes*. . . s'est jeté dans le fleuve *Halmos*. De ce nom le fleuve fut appelé *Araxos*»: Արաստ կամ Երասխ, ըստ մեր խորհնացւոյն, Արմայիսին թոռն էր. «Եւ զանուն զհատոյն, յանուն թոռին իւրոյ Արաստայ՝ (որ ըստ իս մեր Հրազդան պատմական գետն է. այն որ Երեւանէն անցնելով Մայր Արաքսի մէջ կը թափի) Երասխ»:

Արմայիսի օրով, ուրեմն, — ինչ որ յոյժ կարեւոր է — մեր Մայր Արաքսը *Halmòs* կը կոչուէր, որ է *Harmo* քանի որ լ լծորդ է *R ի* = Յիշէ՛ Հարմա, Հարմինա *Arina*էն սերած:

բևորագոյնն է, երբոր Mas^{is} և Arax
 աորնթեր են: Այսպէս Հայաստանի մէջ
 երեք անգամ: Առաջինը, Արարատի մէջ,
 մեզի արդէն ծանօթ: Երկրորդը՝ ԱՄԱզոն-
 ներու բնաշխարհին՝ այն է փոքր Հայքին
 սահմանակից կամ խառն Mason լեռը,
 և Արարս գետը = Lucus ի փոխուած:
 Երրորդը Միջագետքի հիւսիսակողմը, որ
 է Massius լեռը, որուն հարաւային կող-
 մերէն կ'իջնէ Arachtos գետը, այժմ Cha-
 buros: Իբր վերջին համախմբում ինծի
 կը թուի Աֆղան աշխարհին Poromissus
 լեռը որ կ'իջնէ Aracos գետը, այժմ ar-
 gand-ab, որ կը վերջանայ Halmon լճին
 մէջ, հոն ուր կը կոչուի Aracosia, որուն
 մայրաքաղաքն էր Antiochia Araca-
 zotn՝ այժմ Kandahar.

Եւ քանի որ, ըստ Աւանդութեան, Արատս
 = Արաքս, Արմայիսին թոօր, Հայկազուն
 մ'էր, և միւս կողմէն, Արմենիայի առաջին
 Արքային մայրը Արաքս կը կոչուէր, որմէ
 ծնան Արաքսեանները, հետեւաբար Արար-
 սեան և Հայկեան երկու պատմական շրջ-
 ջանները՝ վերջ ի վերջոյ կը նոյնանան.
 միեւնոյն eբօրթան, զիցապատմական փա-
 սաշրջանը նշանակելով, և միանգամայն
 յայտնելով որ Արմա, Արաքս, Հայք,
 Ամազոնք, և Քաղդէ ազգանունները հին

Հայաստանի Ազգագրութեան կը պատկանին: Որոնք, քաղաքակրթութեան տրշալոյսին, գիտութեան և ճարտարարուեստին մէջ կարեւոր դերեր կատարած են, ոմանք Աստղաբաշխութեան, այլք պղնձագործութեան (տես Արամազդէն շանթահարուած Salomoneusին պատմութիւնը) իբր քաջ Այրուծի, Ախոյեան արիական հանդէսներուն մէջ (Elide ի ողիմբական մրցումներու ծագումը), իբր Հեծելազօրի կազմակերպիչ, ծիաղարման (Haras, Fara, միշտ գետերուն քով) և վերջապէս Այգեգործ, Մշակ: կարելի է զանոնք դասաւորել âge de Bronzeի հնախօսական շրջանին մէջ: Այս է, զոնէ, յոգնաշխատ ուսումնասիրութենէ ստացած գիտակցութիւնս:

*
* * *

22. Եթէ մեր Նախնեաց Բիւռոսին թարգմանութիւնը, ինչպէս Դիոդոր Սիկիլիացիին ստուար պատմութիւնը — որոնք ԺԲ. Դարուն դեռ մնացած էին — ջնջուած չըլլային, հարկ պիտի չըլլար երկարել զրութիւնս: Ընթերցողը զրաբար լիզուով պիտի տեղեկանար, թէ Աստղաբաշխական գիտելիքները առաջին անգամ ո՞ր աւանդուեցան, և որմէ՞: Ո՞վ հաստատեց Երկո-

տասան ամիսներուն Տարեցոյցը : Այլ կրկնակի խոստամունքներու չպակսելու համար, մի քանի կարեւոր մասերը, խաւերէն հին թարգմանութենէն, 1583 ին յեղեալ, ես ալ աշխարհարար պիտի ջանամ թարգմանելու, ընթերցողիս հաճելի անակնկալներ պատճառելու յուսով :

Կը սկսիմ Գ. գրքէն, որմէ նախորդները Զրհեղեղին վերաբերեալ են :

« Insegnò (Նոյ նահապետը) parimenti loro (Արմէններուն) il corso delle stelle e distinse l'anno al corso del sole, et i dodici mesi al moto della Luna :

« Անոնց սորվեցուց աստղերուն ընթացքը. տարին որոշեց Արեւին ընթացքով, և տասներկու ամիսները՝ Լուսնին շարժումով :

Խոսալացի թարգմանիչը ծանօթութեան մէջ կ'աւելցնէ, որ Նոյի ուսուցածներն էին՝ Աստղաբաշխութիւն, Բնախօսութիւն, Աստուածաբանութիւն, ծէսերը և հմայք գուշակելու արուեստը : Ասոր համար, կ'ըսէ Մակրոպիոս, որ Բնախօսները = Fisici = Եսեօ, Խոսալիոյ առաջին թագաւորը, իրենց գերբնական պաշտպանը կը մեծարեն, և կը պաշտեն :

« Con laqual scienza predicava loro, ciò che doveva dal principio

avenir nell'anno, et ne' suoi punti».

Այդ գիտութեամբ, տարւոյն և անոր հայեցուածքներուն կէտ ժամանակին հանդիպելիքները իրենց կը նախագուշակէր:

«Per le quali cose giudicarono ch'egli fosse partecipe della divina natura; et però lo cognominarono Olybama, et Arsa, cioè Cielo et Sole, e gli dedicarono molte città.

«Ասոր համար, գերաշխարհիկ բնութեան հաղորդ մը համարելով, զայն կոչեցին Օլիբամա, այսինքն է երկինք և Արեւ. և անոր շատ քաղաքներ նուիրեցին:

Մեր նախնեաց, ըստ Բիւռոսի, Arsa = Արսա՝ իբր Արեւ, կոչումին մէջ յայտնի կը նշմարենք Արհի, որմէ Յունաց Արքի՝ որմէ Արշի: Ինչպէս մեր Արփի, որուն կը համապատասխանէ *Arphi*, ուր երեւան կու գայ չ հնչումը, որ կը փոխանակուի Ս. Շ. շչողներուն հետ. ինչպէս Ֆիին և Վ.ին «Հինգ = Սէնգ = Չինգուէ = Շինգուէ»:

«Conciosia che fino a questa età gli Scithi Armeni hanno Olibama et Arsa Rata, e consimili.

«Այսպէս է որ Շիթ Արմէնները մինչեւ ցարդ ունին Օլիբաման և Արսա Բատան և նմաններ:

Բիւռոսի բնագրէն կարելի է հաստատել

Թէ Արսարատա, իտալերէն յեղուժը կը համարատասխանէ Արհիարատայի՝ որմէ Այրարատ (Տես Մխիթար Արքաճօր Բագրք). Թարգմանիչը յոյժ կարեւոր ծանօթութիւններ աւելցուցած է, որոնց մասին, ցաւ ի սիրտ, նիւթս չի ներեր երկարել:

«Et essendo (Նոյ) andato a regger Kitym, che hora chiamano Italia, lasciò gran desiderio di se a' suoi (Իրեն) Armeni.

«Եւ (Նոյ) գացած ըլլալով Քիտիմը կառավարելու, այն որ հիմա իտալիա կը կոչեն, մշտափափաք ցանկութեան մէջ թողուց իւր Արմէնները:

Արմէնները = Armeni = ուստի, Նոյ նահապետին Բառն ընտանիքը կը կազմեն և կը ներկայացնեն զրոզը, կը կրկնեմ, Բարեւոնացի մ'է, Հերոտոզոսէն մէկ դար հազիւ յետոյ փայլած և ո՛չ թէ ըստ զրուցարան այս վերջինիս ըսածին, և անոր հաւատացողներուն կրկնածին, վեց դար առաջ Թեոսաղիայէն փոքր Ասիա մտած և Բարձր Հայքին տիրած:

Հերոտոզոսի երանելիութեան վրայ, քանիցս և քանիցս Ստրաբոն արգահատած է: Եւ ինչպէս չարգահատիլ ստրկօրէն անոր հետեւողներուն վրան:

«Et però dopo la morte sua sti-

marono, ch'egli fosse convertito in anima de corpi celesti, et gli renderono honori divini.

« Ուստի, երբոր մեռաւ, համարեցան թէ նա երկնային մարմիններուն հոգին դարձաւ ուստի աստուածային մեծարանք ընծայեցին անոր ։

Ի տալ երէն թարգմանութեան divini ONORI բացատրութիւնը, կոսապաշտական պաշտամունքի օկնարկութիւն չէ, այլ մեր Նախնեաց բացատրութեամբ՝ Երկնահոր վակտուռ յուսաւորաց աշխարհիկ կրանուրեան, գերահրաշ անմահ փառք մը, որուն նմանապէս պիտի արժանանար, Orion Համաստեղութեան մէջ փոխադրուելով. Հայկ դիւցազնը « յորմէ ազգն մեր արամեան՝ կոչի ազգն Հայկայ, և աշխարհս մեր՝ Հայք » ։ Եւ որմէ կը հետեւի նաեւ որ Հայկի հասնելէն առաջ՝ Աշխարհս մեր կը կոչուէր Armene կամ Arame, որմէ Armeni = Էրմէն = Հարմինա ազգանուն մը որով մօտաւոր և հեռաւոր Ազգերը հնուց ի վեր ճանչցած են և պիտի շարունակեն կոչել, առանց կարեւորութիւն տալու մեր աշխարհին ներքին կրած փոփոխութիւններուն, և ոչ ալ Հայ անունն տուած մեր նախապատուութեանը ։

Այդ արամեանները = Armeni, իսկա-

պէս նահապետին ընդոձիններն են (famille) որոնք՝ Բիւռոսի վկայութեամբ, Նոյի երեք անդրանկածին զաւակներուն և նոյն ինքն նահապետին իտալիա մեկնելէն յետոյ, շարունակեցին Այրարատ զաւառին մէջ մնալ, միշտ ըզձակաթ փափաքով որ հայրը վերադառնար Իրեկներուն, Բիւռոսին անուանած՝ *i suoi Armeni* ներուն:

«Et per questa ragione, կը շարունակէ Քաղզային, questi due Regni, cioè l'Armeno, perchè vi comincio = այսինքն՝ Արամեանը, որ սկսաւ, et l'Italico, perchè vi insegnò, regnò e vi finì = և իտալականը, ուր սորվեցուց իշխեց, և ուր վախճանեցաւ, lasciando loro libri ripieni largamente di cose naturali e divine, ch'esso mostrò loro = Թողնելով անոնց ընդարձակաբան գրութիւններ ընական և երկնային երեւոյթներու մասին, զորս անոնց ցոյց տուաւ: Lo hanno in riverenza, et insiemamente lo cognominano = զայն կը մեծարեն, և միանգամայն զնա կը մականուանեն՝ Cielo, Sole, Chaos, Seme del Mondo, padre de' Dei maggiori et minori, Anima del mondo movente i Cicli, le cose miste, le vegetali, l'animali, et l'uomo, = Երկինք,

Արեւ, Սերմն (այսինքն՝ սկիզբն) աշխարհի
 (մարդկութեան), մեծ և փոքր զից հայրը
 (այսինքն՝ զից և զիւցազանց հայրը),
 Աշխարհիս հոգին (ինչ որ Սարէութեան
 սկզբունքներէն մին էր), որ շարժման մէջ
 կը դնէ Շրջանները, խառն տարրերը, բոյ-
 սերը, կենդանիները և մարդիկը:

«Dio della Pace, della giustizia, della santimonia, scacciante le cose cattive, et custodiente le buone = հալածիչ չարեաց (չարահարս՝ ամենահին բառը) և պահպանիչ բարւոյ, արդարութեան, և խաղաղութեան Աստուածը:

«Et per questo l'una e l'altra gente, lo dipingono nelle scritte col corso del Sole, col moto della Luna, e col scettro del dominio = ասոր համար այս ժողովուրդներէն (Հայն ու իտալացին) թէ՛ մին և թէ՛ միւսը, գրութեանց մէջ զայն կը նկարագրեն Արեւին ընթացքով, Լուսնին շարժումով, տիրապետութեան արջունի մականը ձեռքին մէջ:

«Col quale scacciava dal consorzio degli uomini i cattivi, et i dannosi, conservando la castimonia del corpo, e la santità dell'animo con due chiavi; della religione, e della felicità.

«Որով մարդկային ընկերութիւնէն կը հալածէր չարերը և փնասակարնները (հալածիչ չարեաց, փարատիչ ցաւոց՝ որ է Չարահալած = *che scaccia i mali, i danni*) և երանութեան և Հաւատքին կրկին բանալիներով, կը պահպանէր մարմնոյ սրբութիւնը (ողջախոտութիւնը) և հոգւոյ մաքրութիւնը (սրբակեաց վարքը):

Ահաւասակ, սիրելի ընթերցող Հայրենակից, նահապետական դարերու ժամանակ ապրած մեր նախահարց կրօնական և բարոյական սկզբունքները, ինչպէս նախաւոր խալիոյ ժողովուրդին, հեթանոսի մը գրչով վկայուած: Երկնակամարին շողակաթ լոյսէն լուսաւորուած, մաքրակենցաղ բարբերու Տաճարին մէջ օծուած, այդքան վսեմ հաւատքի մը դարերին վրան կռած և դարբնուած նահապետական այդ Ոգին եղաւ Հայ Ազգին պահպանիչ լանջապանակը, որով նա տոկաց, վերապրեցաւ՝ դարաւոր կեանքին մէջ ստացած վէրքերուն: Ուստի, անոր դպողը, զայն եղծողը, ո՛վ որ ըլլայ՝ օտար կամ ազգային, կամ դժխեմ թշնամի է, կամ ազգուրաց:

*
* * *

ՁԷ. Պետութեանց և Ազգութեանց հետզհետէ կազմուիլը և պատմական դէպքերը

հերժուածներով պիտի քայքայէին տիեզե-
րական միապետական զօրութեան մը վրան
հաստատուած նահապետական դարերուն
այդ հաւատքը:

Նոյի ստորոգելիները, իտալիոյ մէջ Սա-
տուռնոսին պիտի ընծայուէին. որով նա կը
դառնար Երկրագործութեան պաշտպանը և
ժամանակին բացարձակ իշխան = Solo
Podestà: Ասոր համար, Մակրոպիոս, իր
Սատուռնականներուն մէջ կ'ըսէ որ Սա-
տուռնոսին ընծայուած պատկերներուն մէջ,
անոր աջ ձեռքին մէջ 300 թիւը, և ձախին
մէջ 65 թիւը գրուած էին. ի նշան տարւոյն
365 օրերէն բաղկացած շրջանին անոր
իշխանութեանը, զոր պիտի կորսնցնէր՝
– ինչպէս Արամազդ Զեւս, իր գաւազը
զինքը արդէն գահընկէց ըրած էր տիեզե-
րական իշխանութենէն – Հերակլէս Արեւին
պաշտամունքին Արեւելքէն իտալիա հաս-
նելովը և ընդհանրանալովը:

Այդ առասպելական թուականէն վերջը,
մարդոց ազօթքները և խնդրանքները, փո-
խանակ ժամանակին աստուածութեան –
ըլլայ կռոնոս կամ Սատուռնոս – անոր
անխոնջ և անպարտելի կառավարիչին
Արեւ Հերակլէսին պիտի ուղղուէին: Եւ
այս, ինչուան այն օրը որ հելլէն Դիցա-
բանութիւնը, գիւտաւոր հնարքով մը պիտի

տապալէր Արեւելքի մէջ ծնած Հերակլէսը. անոր ընծայուած փառքերն ու իշխանութիւնը երկուքի բաժնելով, ընդ մէջ Երաժշտապետ Ապողոնի և հաստարագուկ Հերակլէսի, երկուքն ալ ծագումով Յոյն:

Հերակլէս, որ ամէն տեսակ արհեստներով զբաղած էր և յոյժ արկածալից կեանք մը վարած, պիտի ստանար 12 վաստակներուն փառքը: Իսկ Ուլիսպոսէն վառնտուած Ապողոնը, վերահաստատուելով իր նախաւոր դիրքին, Փերոսի պատուանունով պիտի նոյնանար Արեւին հետ: Անոր պաշտօն պիտի արուէր, ոսկեմատն Արշալոյսը առաւօտեան լուսացնցուղ զոները բացածին պէս, քառածի կառքով մը, վերսկսիլ երկնակապոյտ կամարին հանապազօրեայ արշաւը, Արեւելքէն դէպ ի Արեւմուտք, ուսկից գիշեր ատեն, ոսկէձոյլ նաւակով մը կը վերադառնար իր ընդօժիններուն, պաղպաջուն պալատին մէջ, որուն զոները թեախ գիցուհին հրաշունչ երկվարներուն կը բանար, և ուր Ապողոնին հետ կը բնակէին Ամիսները, Օրերը և Ժամերը:

ՁԿ. Երկրորդ Մարդկութեան Նախահօր հաստատած տիեզերական երկնաւոր միապետական թագաւորութիւնը այս եղանակով խանգարուած, անոր պիտի յաջորդէր,

առասպելական ժխորի մէջ, կենցաղասէր
 զից և զիւցազանց Ուլիմպարնակ հասարակ
 կապետութիւն մը. որուն ցկեանս նախագահ
 կը նշանակուէր Սատուռնոսը գահազուրկ
 ըրած այն նշանաւոր Զեւս Արամազդը:
 Եւ այս՝ մինչեւ այն օրը որ Արեւելքի
 հորիզոնին վրան աւետարեբը Աստղ մը
 փայլելով տեղեկացուց երեք Մոգերուն,
 մտուրի մը պարզութեան մէջ նոր Արեգակի
 ծնունդը, որով պիտի վերահաստատուէր,
 Նոյի միաստուածական հաւատքը, աւելի
 գերաշխարհիկ, լուսապայծառ, և աւելի
 փրկարար:

ՑԱՆԿ

ՎԻՐԳԻԼԵԱՆ ԵՐԿՀԱԶԱՐԱՄԵԱԿԻՆ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ՅԱՌԱՋԱՐԱՆ	էջ 5
Ա. ՎԻՐԳԻԼԵԱՆ ՏԱՐԻՆ	» 7
Բ. ՎԻՐԳԻԼԵԱՆ ԵՌՎԱԳՏՈՅՏԸ	» 17
Գ. ՎԱՐՊԵՏԸ ՈՒ ԱՇԱԿԵՐՏԸ	» 41

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ՎԻՐԳԻԼԵԱՆ ԵԱՌԸ

- Ա. *Քերթողի մը խանձարուրքին շուրջ ակադեմական վեճը՝ Տանգէի անարբոնութենէն շկած. Էջ 121*
- Բ. *Խորենացիին Ղանկուարտներուն ծագումը և անոնց դէմ վարազդատ Հայ իշխանագունին շահատիրութիւնները. 123*
- Գ. *Գոթաց Յաղթող Ներսէս Պատրիկի օրով Հոմի գրօշնարուն յաղթական վերադին ծածանիլը՝ Խտալիոյ մէկ ծայրէն միւսը. 124*
- Դ. *Ներսէսի մատուցած ծառայութիւնները՝ Բիւզանդիոյ դաճէն ապաշնորհ փոխարինուած, ըստ վկայութեան Լոնկոսթրոզ Պաւղոս Դիակոնոյ (Սարկաւազ) պատմիչին. 126*
- Ե. *Ներսէս՝ ասաջին անմեղ զօրը, Հոմի և Բիւզանդիոնի միջև բացուած խրամատին, Հոմայեցոց զանգատողիբը առ Յուստինիանոս և ապառնալիբը. 129*
- Զ. *Որով մեղանչեցին, անով պատժուեցան. 130*
- Վիրգ. Երկհազարամիակ 23

- Է. Իտալիոյ Տարեգրութեանց Հեղինակին անկողմ-
նակալ դատաւիճիւր Ներսէս Valente Generale =
Քաջարի Զօրավարի մասին: 132
- Ը. Ալբոյինոյ, Լամբարդ արքան, ի վաղուց որոճա-
ցած ծրագրին զործադրումով, միանգամայն իր
բարեկամ զինակցին՝ Ներսէսի վրէժը կը լուծէ: 135
- Թ. Բելլովէզ Վալլիացիէն առաջնորդուած կեղտե-
րուն Ալպեաններէն վար հոսումը և Փոյի գետա-
նովին երկայնութեանը տեղաւորուիլը: 137
- Ժ. Միլան քաղաքին հիմնադրութիւնը, ուր Վիլրզի-
լիոս բարձրադոյն կրթութիւնն ստացաւ: 140
- ժԱ. Ադրիական խորշին նախահոռմէական վիճակն
ու անունը: 141
- ժԲ. Լատին Վերթողանայրը, երեք տարբեր մշա-
կոյթի աղբերակներէ անած: 143
- ժԳ. Արմէն ազգանունին նախահոռմերական յիշա-
տակները Ադրիականի Եօրնծով խորշին մէջ: 144
- ժԴ. Հուսկենայի հիմնադիրը Հայ մ'է եղած: 147
- ժԵ. Հուսկենա, Ադրիականի Մայր Թագուհին, Ի-
տալիոյ բախտազուշակ քաղաքը: 148
- ժԶ. Ըղձազատում Տիրասիան ու անոր քրմանուշ
դուտորը: 152
- ժԷ. Մանտովայի ծագումը, Վիլրզիլիոսի բերնէն
լսուած: 156
- ժԸ. Աննշան զիւզի մը անդատանին տիտէն ծնած
հրաշալիք մը: 161
- ժԹ. Սատուսեան Մայր հոգին Զաւակը: 162
- Ի. Մայր Բնութիւնը կ'առաջնորդէ իրմէ ծնածին
առաջին քայլափոխերը: 165
- ԻԱ. Գեղեցիկին և վսեմին նախակրթարանը: 167
- ԻԲ. Լատին տաղաչափութեան Մոզին դափնէզօտակ
թագադրուիլը: 170
- ԻԳ. Դիւանազէտ ինքնակալի մը խոստմտազանու-
թեան բարի հետեւանքը: 171

- ԻԳ. Խապիրոյ Տարեգրութեանց Չորս գլխաւոր Յա-
սաջխաղացումները դէպ ի Հոսմ. չորսն ալ հայա-
կերտ Հասակննայէն մեկնած: 174
- ԻԵ. Վիրգիլիոսի նկատմամբ ճակատադրին արձա-
նագրածները: 176
- ԻԶ. Լատին Քերթոզանօր ասպարէզին բացուելուն
ստաջին արդէլքը: 177
- ԻԷ. Հոսմէական պատմութեան (Միջին Դարը): 179
- ԻԸ. Պատմութեան կրկնութիւնը: 183
- ԻԹ. Էնէական գիւցազնամարտին օրով՝ Պղուատնի
ժանս ազջկան, Ալեկտովի դործած աղէտները,
Հերայի գրգմամբ: 185
- Լ. Սոցիալ պատերազմին օրով Ալեկտով կրկրորդ
անգամ գժոխքէն դուրս հանելուն Հերայի ծանր
պատասխանատուութիւնը: 192
- ԼԱ. Կապիտոլիան ճիւղէ աստուածանօր կնոջ ստու-
բողկիները: 195
- ԼԲ. Հերա գիցամօր ապամամ սարջանքը: 197
- ԼԳ. Մարտիկոս բեղլոս կոչուած ընկերական պատե-
րազմը: 198
- ԼԴ. *Vae Victis!* Ալեկտովին՝ մեր օրով, դո՛նած ըիւր
գրբորոց նահատակները: 199
- ԼԵ. Գերեզմաններու խաղաղութիւնը: 200
- ԼԶ. Վերելքն ու վայրէջքը: 201
- ԼԷ. Ազգ. միութեան ամբապինդ միջնաբերդը: 205
- ԼԸ. Ազինիոյ Պոլլիան կուսակալին յաջորդը կը հե-
սացնէ Լատին Քերթոզանօր ասպարէզին բացման
մեծ արդէլքը: 208
- ԼԹ. Եթէ Տանդէ դիտցած բլլար շահածուկ արգի
ստուսին իմաստը: 210
- Խ. Հոկտաբրանոս կաշսեր գրան պերճ արձանագրու-
թիւնը: 211
- ԽԱ. Վիրգիլիոսի յազմական մուտքն ի Հոսմ: 212

- ԽԲ. Չաւակը իր մօրմէն ինչո՞ւ կը տրտնջէր, 214
 ԽԳ. Քերթողա՛օր վերջին կամօքը, 215
 ԽԴ. Անոնք որ շնն մեռնիբ, 216
 ԽԵ. Վիրգիլիոսի մոզական զօրութիւնը, 217
 ԽԶ. Վիրգիլիոսի սրբացումի դատին վերաքննու-
 թիւնը, 217
 ԽԷ. Լատին Քերթողա՛օր գերեզմանի սարգենիին
 կենսագրութիւնը, 220
 ԽԸ. Մշտադալար մը որ մշտատեւութիւն չի նշանա-
 կեր, 222
 ԽԹ. Վիրգիլիոսի դիցակարգումը, մէկէ աւելի աս-
 տուածներու հետ նոյնանալով, 223
 Ծ. Ծառի պաշտամունքը Խալիոյ և փոքր Ասիոյ
 մէջ, 228
 ԾԱ. Կաղամախ ու կամ Սօս, 231
 ԾԲ. Երիզանի աւանդութիւնը, 239
 ԾԳ. Արեւածինները, 243
 ԾԴ. Արեզակի զավին, ֓աւթոնի անխոհեմ ձեռ-
 նարկը, 247
 ԾԵ. Մանտուայի կարասը, 248
 ԾԶ. Ելեկարոն ուտինը, որ ֓աւթոնի յաւերժանաբա-
 քոյրերուն զուրցած արտասուքն էր, Երիզանոսի
 գելտային արտագրութիւնն էր, 250
 ԾԷ. Թէ ի՞նչպէս բառերը, Ազգերուն նման, կը ծնին,
 կ'աշխարհակալեն և կը մեռնին՝ ուժաստատ 255.
 ԾԸ. Ինչո՞վ կը զբաղի Géographie Linguistique
 կոչուած նոր մասնագիտութիւնը, 257
 ԾԹ. Միեւնոյն միտազը նշանակող երկու կոչումնե-
 բուն, միջև համաշխարհական բնոյթ ունեցող մըր-
 ցակցական պայքարը, այսինքն Հայաստանի և
 կիպրոս կղզւոյն արտագրած արոյրին մրցակցու-
 թիւնը, 259
 Կ. Փիւնիկեանց որով վաճառականական հազորգա-
 կցութեանց քարտէսը, 260


411. Ժառ Դը Մորկան հեղինակաւոր գիտնականին թողած կտակը: 261
412. Գը Մորկանի գիտական եզրակացութեամբ, Պը-դընձադործութեան գիւտը Արմէն և Իրան աշխարհ-ներուն սլարճանք է, եթէ Միջագետքի առայժմ բնակչութիւնը այդ լեռնական երկիրներէն իջած գաղթականութիւն է: 263
413. Աօրս և Շիրակեան ձիաւարներուն դերը հին վա-ճառականական հազարգաղցութեան մէջ: 267
414. Հայկական սղնձին աշխարհակալութիւները, և անկումին պատճառները: 271
415. Arma և Cuprum կոչումներուն պայքարը Գաղ-ղիոյ մէջ, որ փոխադարձ զիջումներով կը վեր-ջանայ: 273
416. Ագրիականի ծովախորշին Ելեկարիդ կղզինե-րը: 278
417. Ագրիական ճահիճները քարուքոյ Ետրուրացի Սակա քրմադեհական Աղգատոսմը, Սիլուեստրի հնախօսէն յիշատակուած: 279
418. Եանտաճին Ռազնեհանները, որոնք Յանոս-Նոյ նահապետին ընդոճիներն էին: 280
419. Raz և Sac արմատներուն ստուգաբանութիւ-նը: 283
- Հ. Սակա մակդիրը Արմէն ժողովուրդը առաջին անգամ բլլալով դորժածեց, իբր սրբազան քահա-նայ, զոնադորժ: 286
- ՀԱ. Խաալիոյ արգի կառավարութիւնը վերդիլիոսի Երկնադարմեակին առթիւ նորատունկ անտառ մը նուիրեց անոր յիշատակին, որ կրնայ կոչուիլ վեր-գիլեան Սօսեայ անտառ: 288
- ՀԲ. Թէ ինչու վաճառները Հերակլէսի անապատ-կերը Տարօնի իրենց սեփական Աշախատ գիւղին մէջ կանգնեցին: 292

- ՀԳ. Հերակլէս Արեւին ուղղուած աղօթքները, 295
 ՀԴ. Հերակլէս Արեւը ժամանակին վարիչն էր, 299
 ՀԵ. Ինչո՞ւ Սօս ծառը Հերակլէսին ընծայուած էր, 302
 ՀԶ. Աստուածաշունչին մէջ Populus = Սօսի վե-
 րաբերեալ յիշատակութիւնը, ուր ՇԵՐՏ բառը ծառ
 չի նշանակեր, 303
 ՀԷ. Հերակլէսի 12 շահատակութիւնները այլաբանօրէն
 կը նշանակեն Հողագործին տարուան ընթացքին
 կատարած վաստակները, 310
 ՀԸ. Արմէն ազգանունի գիցարանական հնութիւնը: Ար-
 մէնները Հերակլէսի բանակին մէջ ծառայած են,
 ըստ Սալուստիոսի, և դաղթավայրեր հաստատած
 Ադրանտեանի Հերակլեան գրան մօտ: 314
 ՀԹ. Աստղաբաշխական ցուցակներու նախաբանը
 մը փոփոխութիւնները լինելուն նկատմամբ հին
 պատմիչներու վկայութիւնները, 321
 2. Խորհնացիէն դովեստով յիշմանակուած Բիւռոս
 Քաղզէացւոյն կենսագրականը, 324
 2Ա. Ինչո՞ւ օտարները Նոյ նահապետը Jano = Յա-
 նոս կոչած են, և ի՞նչ կը նշանակէր, 328
 2Բ. Արաքս մայր թաղունին և անոր Շիթ կոչուած
 զաւակը՝ առաջին Արքայն Արմէն աշխարհին, 333
 2Գ. Արմենական այբուբեն և դադափարանիչ, 335
 2Դ. Կենսաւրոս Զիամարդերը Արաքսեանները կը
 ներկայացնեն, 337
 2Ե. Արաքս կոչումին աշխարհակալութիւնը իր հետ
 տանելով Մասիս կոչումը, Հնդկական ովկեանէն
 ինչուան Ադրանտեան, 339
 2Զ. Բիւռոսի վկայութիւնները Արմէն և Իտալ աշ-
 խարհներուն միջև ցեղակցական, կրօնական, զար-
 դացման հնաւանդ կապերուն նկատմամբ, 342
 2Ի. Նոյի հաստատած միաստուածական կրօնքին
 բազմաստուածեան կուսազատութեան մէջ թաւա-

լումը: Տիեզերական Միասնադաստիճան կը յաջորդէ
Ուրբանական Հասարակաստիճանը: 349

20. Մասերին պարզութեան մէջ ծնած փրկարար նոր
Արեղակին աւատումը երկը Մոզերուն, որ վերջին
ներկայացուցիչներն եղան նոյեան կրօնքին: 351





Քերթնուած եւ Կենսաբանութիւն Պետրոս
Արամանի, հոգեկատար հայ դերասանիմ,
համդերձ իր այլիայլ դերերու մէջ ունե-
ցած տարազներու արեւատիպ պատկերնե-
րով. — Հեղ. է. Վարդանն Հացունի . . . 2. —

Հին օրեր ու ԱՅԳ օրերուն ՀԱՅ Մեծ-
ՏՈՒՆՆԵՐԸ (1550-1879). — Հեղ. Յ. Գ. Մըր-
մբոհանն 1. —

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀՌՈՎՄԷՍԿԱՆ (գրաբ.) 6
հատոր. — Հոռոմայ հիմնարկութեմէն միմ-
չիւ Հասարակագիտութեան վերջը. — Հեղ.
ՌԱՅԵ. Թրգմ. է. Վրթամէս Ասկերեան . . . 50. —

ՀԱՅ ԿԱՅՄԵՐՔ ԲԻԻՉԱՆԳԻՈՆԻ. Բիւզան-
դիոնի կայսերական զանում վրայ իշխող
հայ կայսրներու վարքն ու պատերազմնե-
րը, համեկի ռճով գրուած. (2 հատոր). —
Հեղ. է. Կարապետ Տէր Սահակեան . . . 4. —

ՀԱՅ ՄԱՄՈՒՂԸ ՏԱՄՆԵՒՀԻՆԳ ՏԱՐՈՒԱՆ մէջ
(1844-1909) պատկերազարդ. կենսագրա-
կան ճանօթութիւններով լրագիրներու և
ուսումնաթերթերու հրատարակիչներուն.
— Հեղ. է. Մկրտիչ Պոտուրեան. 1.25

ՌՈՒՊԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ սկզբէն միմ-
չիւ մեր օրերը երեք մասերու բաժնուած
(բանաստեղծութիւն, թատերերգութիւն, վիպա-
գրութիւն). — Հեղ. Ղ. Ե. (Առաքիլ Բարախա-
նեան). 3. —

ԱՐՇԱՂՈՅՍ ԶՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ. կը
պատմէ հմտօրէն Ս. Ղուսաւորչի ձեռքով և
իրմէն առաջ քրիստոնէութեան մուտքը
մեր ազգիմ մէջ. Հեղ. է. Ղեւոնդ Մ. Ալիշան. 2. —

[In 164]

800

ԿՄԸԿ

846

Գին՝ 2. 3ր.

ԳՐԱԽՕՍԱԿԱՆՔ Մոսկուայի կայսերական
հնագիտական ընկերութեան հրատարա-
կութեանց վրայ, — Հեղ. Մ. Շովրեան . . . 0.60

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ ՔՍՂԱՔԱԿԱՆ (գրա-
բար). ընդարձակ, մեծագիր, միահատոր,
պատկերազարդ. կը խօսի աշխարհիս հինգ
մասերում և առանձինն չալաստանի վրայ.
կը պարունակէ բազմաթիւ աշխարհացոյց
քարտէսներ, — Հեղ. Յ. Ղևոնդ Մ. Ալիշան. 15. —

ՊՍՄՐՈՒԹԻՒՆ ՀԱՅԿՍՏԱՆԻ ՏՊԱՐԱՆՍ ԵՒ
ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆՑ. կը խօսի հայերէն տպա-
գրութեան սկիզբէն մինչեւ մեր օրերը շա-
բունակուած հայ տպարաններու գործու-
նէութեան և զարգացման վրայ, անոնցմէ
հրատարակուած գրքերու ժամանակագրա-
կան ցանկերով, — Հեղ. Յ. Գորեզիմ Զարբ-
հանալեան 2. —

ԿՆՆՅԱՂ ԻՄՐԱՅՆԱՑԻՈՑ ԵՒ ՔՐԻՍՏՈՆԷՒՑ
(գրար.) հրէից և մախնի քրիստոնէից տ-
վորութեանց ուսումնասիրութիւն, — Հեղ.
Ֆլէօրի Կոզլիս, Թրգմ. Յ. Զերովբէ Ազնա-
ւորեան 3. —

ՀԱՅ ԾԷՍԸ. քննական ուսումնասիրու-
թիւն և ուղղումներ ծիսական կարեւոր
խնդրոց շուրջ, — Հեղ. Յ. Վարդան Հա-
ցունի 1. —

Գինել

Imprimerie Arménienne

St. Lazare

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



901000846